



This is a digital copy of a book that was preserved for generations on library shelves before it was carefully scanned by Google as part of a project to make the world's books discoverable online.

It has survived long enough for the copyright to expire and the book to enter the public domain. A public domain book is one that was never subject to copyright or whose legal copyright term has expired. Whether a book is in the public domain may vary country to country. Public domain books are our gateways to the past, representing a wealth of history, culture and knowledge that's often difficult to discover.

Marks, notations and other marginalia present in the original volume will appear in this file - a reminder of this book's long journey from the publisher to a library and finally to you.

Usage guidelines

Google is proud to partner with libraries to digitize public domain materials and make them widely accessible. Public domain books belong to the public and we are merely their custodians. Nevertheless, this work is expensive, so in order to keep providing this resource, we have taken steps to prevent abuse by commercial parties, including placing technical restrictions on automated querying.

We also ask that you:

- + *Make non-commercial use of the files* We designed Google Book Search for use by individuals, and we request that you use these files for personal, non-commercial purposes.
- + *Refrain from automated querying* Do not send automated queries of any sort to Google's system: If you are conducting research on machine translation, optical character recognition or other areas where access to a large amount of text is helpful, please contact us. We encourage the use of public domain materials for these purposes and may be able to help.
- + *Maintain attribution* The Google "watermark" you see on each file is essential for informing people about this project and helping them find additional materials through Google Book Search. Please do not remove it.
- + *Keep it legal* Whatever your use, remember that you are responsible for ensuring that what you are doing is legal. Do not assume that just because we believe a book is in the public domain for users in the United States, that the work is also in the public domain for users in other countries. Whether a book is still in copyright varies from country to country, and we can't offer guidance on whether any specific use of any specific book is allowed. Please do not assume that a book's appearance in Google Book Search means it can be used in any manner anywhere in the world. Copyright infringement liability can be quite severe.

About Google Book Search

Google's mission is to organize the world's information and to make it universally accessible and useful. Google Book Search helps readers discover the world's books while helping authors and publishers reach new audiences. You can search through the full text of this book on the web at <http://books.google.com/>

GRAD
EREN
908
BUHR

A 992,278

ՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ Յ. Գ. ՓԱԼԱԳԱԵՎԱՆ

↔ ՍԻՄՈՆ ԳԱԲԱՄԱՀԵԱՆ ↔

ՊԱՏԿԵՐԱՎԱՐԴ

ՀԱԽԱՔԱԾՈՅՑ

ԸՆՏԻՐ ԳՐՈՒԱԾՈՑ

ԱԶԳԱՅԻՆ ԵՒ ՕՏԱՐ ՄԱՏԵՆԱԳՐԱՑ

ԱՐՁԱԿԱՆ ՕՏԱԿԱՆՈՅՑ

ԱՇԽԱՐՀԻԿ ԼԵԶՈՒԱԿԻ

ՐԱՐԱՐԱԳՈՅՆ ԴԱՍԵՆԹՈՅՑ

ՄԱՍՆ Բ.

↔ Գ. Տաղավարիս ↔
(ՊՈՐԵԳՈՒՅՈՒՆ)



Կ. ՊՈՂԻՆ

ԳՐԱՏՈՒԱՆ «ԳԱՐՈՒԻՆ»

Մեծ Երևան, Վահկի յանկ, թիւ 55

1906

ՀԵՂԻՆԱԿԻՆ ԳՈՐԾԵՐԸ

1. **ՓՆՁԻՆ,** նախապատճառական տարի հայերեկն արքասանութեանց, զարդարուած բազմաթիւ սիրուն պատկերներով, հետեւողութեամբ ՄՌԱՅԹ «Արտասանութեան Ա. Տարի» դասագրքին, էջ 102, տպ. 1902: Գին 3 դր:
2. **ՓՈՒՔՐԻՆ ԸՆԹԱՐՑԱՐՄԱՆ,** պատկերազարդ, Ա. Տարի նէշի Բ. Ընթերցարանին հետեւողութեամբ:
Պարունակութիւն 1. Մանկական հանրագիւղակ:
2. Ընթերցում եւ գիր:
3. Իրազիւութիւն բազմաթիւ պատկերներով:
Մեծ դիրքով էջ 70, տպ. 1901: Գին 3 դր:
3. **ԲԱՄԵՆԿԻՐԹ Ա.Դ.ՁԻՆ,** Պատկերազարդ. միսկ Ընթերցարան աղջկանց վարժարաններուն յատուկ: Ֆրանսերէնէ Թարգմ. էջ 200, տպ. 1900: Գին 5 դր:
4. **ՆՈՐ ԾԱ.Դ.ԿԱ.Ա.ՐԱ.Դ.,** Հաւաքածոյ աշխարհիկ լեզուաւ. պատկերազարդ. էջ 128, տպ. 1898: Գին 4 դր:
5. **ՀԱ.Խ.Ա.Բ.Մ.Ռ.Ը.Ջ.** Ընտիր գրուածոց ազգ. եւ օուար մատենագրաց, արձակ եւ ոտանաւոր, աշխարհիկ լեզուաւ. Ա. Մաս. Ե. տիպ. բարեփոխուած, էջ 200, տպ. 1906: Գին 5 դր:
6. **ՆՈՅՆ, Բ. Մասն, Դ. տիպ. պատկերազարդ. բարեփոխուած, էջ 320, տպ. 1906:** Գին 7½ դր:
7. **ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ (ՆՈՐ)** ՀԱՅԵՐՀՆ ԳՐԱՆԱՐ ԼԵԶՈՒԻ, 260 Հրահանք. 64 զրաբար Հատուածք, էջ 369. տպ. 1897: Գին 7 դր:
8. **ՆԱՄՄԱԿԱՆԻ Ա.Ռ.ԶԵՐՈ.Ն,** Նամակազրութեան վատահելի առաջնորդ մը, որ կը պարունակէ նամակներու բազմաթիւ նոր օրինակներ սահուն աշխարհաբարով մը գրուած. Բ. տիպ. էջ 272, տպ. 1901: Գին 7, լամակազմ ոսկեզօծ 12 դր:
9. **ՆՈՐ ԲԱՌ.Ա.ԳԻՒՐԹ ՀԱՅԵՐՀՆ ԼԵԶՈՒԻ,** Պատկերազարդ կը պարունակէ 60,000 բառեր, ոճեր, ասութիւններ, նորաբանութիւններ, զաւառական բառեր, հանրագիտական հատուածներ: Գին 30, լամակազմ 35, կիսակազմ 40 դր:

ՀԵՂԻՆԱԿԻՐԸ

կ. Պոլիս

Թիւ 24

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ Յ. Գ. ՓԱԼԱԳԱՇԵԱՆ

⇒ ՍԻՄՈՆ ԳԱԲԱՄԱՃԵԱՆ ⇌

Եվանքական հոգու^{մատուցություն}
ՊԱՏԿԵՐԱԳՐԻ

ՊԵՂԱԿԱՔԱԾՈՅ
ԷԿՏԻՐ ԳՐՈՒԱԾՈՅ

ԱԶԳԱՅԻՆ ԵՒ ՕՏԱՐ ՄԱՍԵՆԱԳՐԱՅ

ԱՐՁԱԿ ԵՒ ՈՉՈՆԾՈՒՐ

ԱՇԽԱՐՀԻԿ ԼԵԶՈՒԱՀ

102

ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ԴԱՍԸՆԹԱՑՔ

ՄԱՍՆ Բ.

→ Դ. ՅԱՊԱԳՐՈՒՐԻԵՑ ←

(ԲԱՐԵՖՈԽՈՒԱՆ)



ԳՐԱՏՈՒՆ ։ ԴԱՐՈՒՆ ։

Մեծ նոր խան, վերի յարկ, բիւ 55

Կ. ՊՈԼԻՍ. — 1906

UNIVERSITY OF MICHIGAN LIBRARIES

ج د ر د
ج د ر د
ج د ر د
ج د ر د

ساقیان، پاکستانی ترکیبی، پاکستانی ہی ترکیبی

پاکستانی ترکیبی

پاکستانی ترکیبی

صارف نظارت جلیل سنگ ۳۴ نومرسی و ۱۱ نیشان سنه
تاریخی و خصتامہ سبلہ طبع اول نشدر

Գ Բ Ա Բ
Ե Բ Բ Ո Յ Շ
Օ Ւ Խ Ա Զ Ա Բ Ա Ն


Յ Ա Ռ Ա Զ Ա Բ Ա Ն

Նուրբ եւ ազնիս ճաշակի իբր օրինակ լնմայել, գրա-
կան գեղեցկություններով, նորություններով օժտելու ռ ճնշա-
ցքնել Հաւաքածոյն : Ահա միշտ մեր տիրող բաղանելը,
նոյնպէս այս նոր սպազրութեան առքիս : Եւ արդեն մեր
գրին վայելած համբարը կը տրամադրէ զմեզ նախորդնե-
րնե գերազանցած լիճնակի մեջ հրատավել մեր գործն :

Դպրոցականին գիրքն է այս, դպրոցականին՝ որ կ'ուզ
ֆիչ շատ ծանօթանազ գրական շարժումնեն, դեռ նոր գրիչ
շարժելու սկսող համբակին, որուն ահա կը ներկայանան
գրին միջոցաւ խումբ մը հայ եւ օսւար գրագետներ . այս
կանոնն է որ զանի պիտի յորդորէ շատ գրելու արուեստին,
շատ գրելու համայնքին, ճաշակի ազնուութեան, ինչ որ զոր-
ծոյն հեղինակին աղ անկեղծ փախանքն է :

Ուշադիր եղանելի կարեցի եղածին չափ Հաւաքածոյին
հատուածներուն մեջ լեզուի միութիւնը յարգել տարու : Այս
պահանջաւար սիստեմանի մերժել նախորդ սպազրութեան
ինչ ինչ զրաբարախառն գրութիւնները : Դրաբարի նա-
խադրութեանց զործածութիւնը՝ որուն աշնան կը խորշի
աշխարհաբարեան մը, շատ ֆիչ բացառութեամբ կ'երեսի
այս հասորին մեջ : Իսկ ուր որ զործածուած են անոնին,
ծանօթութեանց շարժին մեջ առող բացառութեամբ հար-
բած ենի ուսանողին առցեւ եղնելու դժուարութիւնները :

Եւ ճիզը՝ զոր նորինեցինին այս մատենիս, դաւագունինին
հասնելու եռանդով, պիտի գնանատուի անշուշ այսուհե-
տեւ աղ մեր ակնկալած բաշակեռութեամբը :





ՆԱԽԱԳԱԾԱՑ

ԸՆՏԻՐ ԳՐՈՒԱԾՈՅՑ

ԱԶԳԱՅԻՆ ԵԽ ՕՏԱՐ ՄԱՏԵՆԱԳՐԱՑ



ՄԱՆՈՒԿՆԵՐԸ ԴՊՐՈՑԻՆ ՄԷջ



Ո՞ն մարդ այնպէս կ'երեւի ինչպէս որ է .
հոն իր առաջին ձկոտումներուն անկեղծ
համարձակութիւնը եւ ոչ մէկ արուեստով
քօղարկուած է : Մէկն, հեզ եւ բարեհամ-
բոյր, պատժուելէ ետք՝ կը թողու որ մէկ
խօսքով իր կարճատեւ բարկութիւնն հան-
դարտի . ինդալով կը սրբէ իր արցունքի
վերջին կաթիլը . նախատինք մը զինք կը գրգռէր, ժպիտ
մը զինաթափ կ'ընէ : Ուրիշ մը, հաստատամիտ ու անո-
ղոք՝ ցուրտ արհամարհանք մը ցոյց կուտայ և ստամբակ

Հռութիւն մը կը պահէ յամառութեամբ։ Բայց ահա՛ խաղի ժամը կը հնչէ։ դիտեցէ՛ք զանոնք դարձեալ այդ խաղերուն մէջ՝ ուր բնագդումը իր առաջին բոիչը կ'առնու։ Մին իր նոր մէկն Ծուպէննա՞ գեռ աշակերտ՝ պատին վրայ ածուխով կը սեւցնէ, ուրիշ մը՝ նոր Եւլիդիս մը՝ շարժուն գետնին կը յանձնէ իր քառակուսիներն, հողմոց խաղալիկ։ ուրիշ մ'ալ իր դղեակները կը շինէ ու կը քակէ։ միւսը գեղի առասպելներ ըսող պատմաբանն է։ մէկն ալ առանց իր ապագայ զիճակին վրայ խորհելու՝ գո։ կ'ըլլայ, եթէ անդեղեւուն բազկով արձակուած կոպիճ մը ջուրերուն վրայէն ընթանայ ոստոստելով կամ եթէ յաջողակ հողմով իր թռուցիկը բարձրանայ։ Երբ բարեգիպութեամբ մը ձեր աչքին երեւան գայ այդպիսի պատուական սերմ մը, փութացէք օգուտ քաղել։ Այսպէս, գեռափիթշահոքամներ լուսոյ մէկ ճառագայթին, արշալուսոյ մէկ արցունքին կը սպասեն բացուելու համար։ Այսպէս անապատներու խոնն բարձրացող անխնամ շուշանի մը անոյշ բուրմունքը օդին մէջ կը կորսուին։ Այդ մատաղ տունկերն ալ մշակուելով պաշտպանուելով՝ ձեր բարեպատևն օգնութեամբ պիտի աճին։ ձեր խնամոց տակ։ Անոնց պատուղները ձեր չնորհիւ վաղահաս, աւելի քաղցր պիտի ըլլան իւ անոնց յաջողութեան պատիւը ձեզ պիտի դաւանայ։



ՐԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՔ. — Իր առաջին թոիչը կ'առնու, փոխաբերական ասացուածք, այսինքն առաջին անգամ երեւան կուզայ:

Պօղոս Շուշպէնս, Ֆլամանտացի նկարիչներուն ամենէն նշանաւորը, ծնած 1557ին, մեռած 1640ին :

Եւկիթէս, երեւելի յոյն մաղեմադիկոս, որ կ'ապրէր 329ին Քրիստովէ առաջ: Իր զործերուն մէջէն չափագիտութեան վրայ խօսող մասը տակաւին իբր ուսուցման հիմ կը ծառայէ:

ԳԵՐԱՅՑՎԿ ԲԱՆՔ. — Ո՞րևէ կ մարտորը, մանկան աղօ՞րիչը քե ծաղկին բոյցը. ծաղկին բոյցը կը ցնդի. մինչ աղօրին երկինն կը հսկեի:

(Անժիպ)

Գ. Գուրենս

ՄԱՐԴՈՒՆ ԼԱՑԸ

Մարդն, հազի՞ւ աշխարհն եկած . . . Դրախտէն,

Վարդայտն երախայ,

Անգէտ թէ՝ ուստի՞, ո՞ւր գայ — եւ արդէն

Կուլայ ու կուլայ:

Խանձարուրներու մէջ ջինջ ու փափուկ

Բարձերու վըրայ,

Երբ ծըծէ իր մօր կաթն անուշ, տաքո՞ւկ,

Կուլայ ու կուլայ:

Երկամեայ մանկիկ, գողարիկ, գայթ ի գայթ,

Երբ ոտքի կ'ելլայ,

— Ո՞չ հոգեր ունի, ո՞չ ալ, . . . խղճի խայթ —

Կուլայ ու կուլայ:

Մանուկ մ'է կայտառ, թըռչնոյ դայլայլիկ

Ու խանդն ունի նա . . .

Բայց չեն տար իրեն պառւզ, խաղալիկ,
Կուլայ ու կուլայ:

Արթուն պատանի, ուսման ու մրցման
Տե՛նդը կ'ունենայ,
Նիշի մը համար, մերթ տրղու նըման,
Կուլայ ու կուլայ:

Երբոր կը հասնի իր արբուն հասակ,
Պայքարը ճանչնայ,
Կը կըրէ զրկանք, ցաւ բազմատեսակ.
Կուլայ ու կուլայ:

«Ա՞հ, սի՞ն են բոլոր վայելք աշխարհի,
«Կեղծիք անխընայ:
«Երկինք անգամ չեն արդար ու բարի . . . ,»
Կուլայ ու կուլայ:

Ցաւոց շղթայ մ'է երկար՝ կեա՛նքն համակ
Որ կը ծանրանայ . . .
Եւ Մարդն, ա՛լ անգօր ծեր կորաքամակ,
Կուլայ ու կուլայ:

Եւ երբոր կ'զգայ թէ՛ ժամին հանգստեան,
Մահը մերձենայ,
Թէ պիտ' հողին տակ թաղուի՛ յաւիտեան,
Կուլայ ու կուլայ:

* * *

Կը մեռնի . . . Հոգին թռչի՛ վեր: — Աստուած
Գոչէ. «Ո՞վ է դա . . . »
— Մեռելին դէմքը, գո՞հ, մըխիթարուած,
Կարծես կը խնդայ . . . :

Ք Թ Ա Ն Ը

(Հեմաբ)

Մայր մը կար :

Իր էրկանը մեռնելէն ի վեր անհուն վշտեր ունեցած էր, երկար աշխատութիւններու եւ յոգնութիւններու տաժանքը, մեծնելու համար իր մէկ հատիկ տղան, որ իրեն ժառանգ մնացած էր իրենց ամուսնութեան երջանիկ օրերէն։ Առօրեայ կեանքի սրտամաշուք տառապանքը, ու հայրազուրկ աղուն ապագային համար նիւթուած հնհնութքը մոռցնել առուած էին այդ մօր, իր ամուսինին մահուան սուգը։ Որդեպաշտ գգուանքի գերին, իր մայրական մտածումները ու սէրը նուիրած էր իր տղուն, որուն վրայ կը հսկէր զիշեր ու ցորեկ։

Գիւղին մէջ ամէն մարդ յարդանքի հետ խառնուած համակրութիւնով մը կ'արտասանէր այդ այրիացած մօր անունը, երբ անիկա իր որբին ձեռքէն բռնած եկեղեցի կ'առաջնորդէր։

Բաւական տարիներ անցած էին արդէն։

Մայրը կը տեսնէր թէ իր գգուանքին տակ՝ երբեմն փշրուելու տրամադիր աղու մարմինը օրէ օր կազմակերպուելու եւ առողանալու վիճակ մը կ'ստանար. Կարոմրուկ այտերը սկսած էին երիտասարդի կորովը արտափայել, եւ պեսները՝ սեփ սեւ ցցունքով՝ իր գէմքին նոր հրապոյըներ կ'աւելցնէին։ Հիմա նոր բաղձանք մը կը ծնէր իր մէջը, — իր մարած օճախին վերակազմութիւնը, աղուն ամուսնութիւնովը։ Գեղացի մայրեր թոնիրին գլուխը նստած՝ ձմեռ գիշերները, մտովի իրենց աղջիկները կը պատրաստէին, ինամութիւն մը ձեւացնելու համար այդ բարի մօրը հետ, առանց նայելու անոր աղքատ վիճակին։

Իրիկուն մը մայրն ու տղան վերջնական եղրակառ ցութեան մը հասած էին, կատարուելիք ամուսնութեան առթիւ: Գիւղին մէկ անկիւնը աղջիկ մը կար, իրենց պէս աղքատ ծնողքի զաւակ, որ հաղիւ թէ իրիկուան մթնչաղին դուրս կ'ենէր տունէն, մօտակայ աղբիւրը երթալու համար:

Ոչ ոք կրնար ըմբռնել թէ լոյսէն փախչտող ու դրացնութենէ խոյս տուող այդ գեղուհին բուի մը արշջուը ունէր: Բայց մայրը իր բարի արամադրութիւններովը ուժովցած, բարութեան մը խորհուրդներովը ուզեց մեկնել աղջիկը վարագուրող խորհրդաւորութիւնը:

Եւ ահա օր մը յանկարծ գիւղը ամբողջ ոգեւորուած էր շինական երաժշտութիւնով, որուն կ'ընկերանար թմբուկին դղրդիւնը:

Որբին ամուսնութիւնը տեղի կ'ունենար: Եւ այրին՝ կեանքի գժուարութիւններուն եւ ցուրտ խաղերուն շաղթած մօր մը գոհունակութիւնը կ'զգար իր մէջ, աղուն ամուսնութեան առթիւ:

* * *

Մայրը՝ որդեպաշտ սիրոյն այդ ինքնասպան թիթևանիկը՝ դեռ նոր պիտի զգար՝ իր կեանքի ծայրացած օրերուն ամէնէն յուսահատ վախճանը: Հարար հազիւ թէ ոտքը ներս դրած այդ բարի մօր սեմէն, իրեն համար անտանելի էր կեսրոջ գոյութիւնը: Բայց սա հակառակ իր կրած յուսախարութեանը՝ կ'ուզէր համերել ամէն բանի: Իր տղուն սէրը իրեն համար ստեղծած էր կաշկանդող գերութիւն մը, զոր մտադրած էր տանիլ ո՛րքան ալ ծանր թուէր ան: Տղան, սակայն, շուտառի մոռցաւ իր մանկութեան օրերը, եւ կնոջ թեւերուն մէջ օրօրուած, թողուց որ անիկա տիրէ իր զգացում-

Ներուն : Գիշեր մը կինը հրահանգեց իր էրիկը , որպէս
զի առտուն իր մայրը անյայտացնէ :

Երկուքը միաբանած էին խորհրդով :

* * *

Առտուն կանուխ մայրը իր տղուն սովորական համ-
բոյրին կը սպասէր : Եկաւ տղան եւ հրաւիրեց մայրը որ
միասին անտառը երթան : Ու երբ անտառը հասան ,

— Մա՛յր , ըսաւ տղան , որպէս զի ես երջանիկ ապ-
րիմ , պէտք է որ հիմա քեզ այրեմ խարոյկի վրայ ու
մոխիրներդ տարտղնեմ հովին :

Մայրը չի բողոքեց բնաւ այս անիրաւ ոճիրին դէմ ,
չուզեց իր տղուն լիշտցնել մանկութիւնը , իր թափած
արցունքները , իր շապանած սէրը , տղուն հետ փայտ-
ժողվեց , պատրաստեց խարոյկը ու ինքինքը բոցերուն
յանձնած ատեն ,

— Տղա՛ս , ըսաւ անոր , պիտի կրնա՞ս արդեօք գըտ-
նել մէկը , որ քու մօտդ իմ տեղս բռնէ :

Բոցերուն մէջ անյայտ եղաւ մայրը , ու երբ իր ա-
ճիւնացած մարմնէն ա՛լ բան մը չի մնաց , տղան՝ կա-
տարեալ պաղարիւնութիւնով տարտղնեց խարոյկին մո-
խիրները , եւ իր ոճիրին հետքը ծածկող մարդու մը
գոհունակութեամբ դէպի տուն սկսաւ վերադառնալ :

Տղան ո՛րչափ կը հեռանար անտառէն , այնչափ
գալկութիւնը կ'ուրուագծուէր իր դէմքին վրայ : Ճամ-
բան խորտուբորտ էր կարծես . յանկարծ քարի մը կառ-
չեցաւ իր ոտքը , ու ինքը գետինը տապալեցաւ ուժով :

Այդ ցաւատանջ անկումին , գաշտերու ամայութեան
մէջէն կարծեց լսել միայն իր մօրը ձայնը , ցաւակցող
շեշտով .

— Վա՛խ , զաւա՛կս . . .

Տղան սարսռաց իր ցաւերուն մէջ . մանկութեան օրերու ձայնն էր լսածը , մայրասպան տղուն մէջ ար-թընցաւ զաւկի խիղճը , զգաց մօր մը թողած պարապը , իր մանկութեան օրերուն վայելած մայրական սիրոյ աղապատանիք : Իր ինկած տեղը գամուած , Աստուծմէն խնդրեց որ պատիժ մը սահմանուի իրեն , այն ոճիրին համար :

Երկինքի խորէն մինչեւ իր խղճին հասնող ձայնը ըստ :

« — Որպէս զի քու արդար պատուհասդ ունենաս , ոչնչացումէդ թո՛ղ բուսնի քթանը . մայրեր թո՛ղ ծեծեն քեզի , ու ցողուն մարմինդ թող կոտրտեն քակերու տակ , մամուլներու մէջ , ծեծուած ցողունէդ թափթ-փած կտորուանքը թող այրեն ու տարտղնեն հովերուն , մինչեւ աշխարհի վերջը : »

Տղան անյայտ եղաւ . յանկարծ իր տեղը բուսաւ քթանը , երկնագոյն ծաղիկներով : Այն օրէն մայրեր կը թակին զանիկա ու կը ծեծեն , անզգալաբար ու անդի-տակցաբար արդար վրէժինդիրը հանդիւանալով այ-րուած մօր մը :

(Մասիս)

ՄՈՒԾԵՂ ՎԱՐԴԱՊԵՏ

ԲԱՅԱՑԵԼԻ ԲԱՆԵՐ . — Տաժանի , տառապանի , յագնուրիւն , — Առողանալ , զօրանալ . — Արտափայլել , երեւցնել . — Արշիոյ , ցնորք . — Աղապատանի , զուրգուրանի . — Թակ , (քօմաք) :

ԲԱՅԱԿԱՆ

Իմ աչքերէս փախեր է քուն...
Նոր կը բացուի դռնակն այգուն,
Ու պատառուն ամպոց մէջէն
Վարդի խուրձեր կը բողբոջեն:

Հոս հորիզոնը կարմրէ,
Հոն լուսնկան կը մարմըրի.
Բիւր աղամանդ շողեր կարծես
Կը բեկրեկեն ծովուն երես:

Լերանց մէջքին կապոյտ գօտի
Լայն ծալքերով կը փոթփոթի.
Խոլ ձեւերով՝ դաշտին վըրայ
Շուքն երկարի ծառոց հսկայ:

Ճըլվումներով՝ թըլիոց տակէն
Սարեկներն ալ դուրս կը ցատկեն...
Բայց ի՞նչ փոյթ ինձ լոյս եւ շողեր,
Զիս պաշարեն վախ ու դողեր:

Ձեփիւռին շունչ ու ծաղկանց բոյր
Ա՛լ ինձ համար չունին հրապոյր.
Սարեկներուն հրճուանքն ի՞նչ փոյթ,
Ճըւարթ երգերն ինձ տան ձանձրոյթ:

Զի միտքս իրմով միշտ կը զբաղի
Ու կուլ կուտամ արցունք աղի.
Ո՞չ, կարօտն է փուշ մը թաքուն...
Իմ աչքերէս փախեր է քուն:

ԱՐՁԱԿԻ ՎԵՐԱՄՈՒՏԱՄ. — Ամէն կողմ զեղեցկութիւններ կը տեսնեմ, երբ զիշերային աքնութենէ մը վերջ կ'ենեմ անկողնէս: Տեսէ՛ք, գեռ նոր առաւօտ է, ու ոսկեզոյն ամպերուն մէջէն կարծես վարդի խուրձեր կը ծլին: Հոս նորիզնը կը կարմրի, մինչզեռ անդին լուսինը կը նուազի: հապա ի՞նչ դիմական է սա ծովուն երեսը, ուր կարծես արամանդներ, շողեր կը ցոլան: Լեռները իրենց մէջը կապոյտ զօտի կապած են փոթ փոթ լայն ծալքերով եւ դաշտին վրայ խօլ ձեւերով: մեծամեծ ծառոց շուքը կ'երկարի: Ի՞նչ անոյշ պահ մ'է այս, երբ սարեակները Թիոց տակէն ճըլվութերով դուրս կը ցատկեն...: Բայց ի՞նչ փոյթ ինձ այս լոյսն, այս շողերն, որովհետեւ սիրտս վախով ու դողով յուզուած է:

Աւա՛զ այլ եւս ինձ համար չունին հրապոյր զեփիւռ և ծաղիկ: Ի՞նչ փոյթ ինձ սարեակներուն հրճուանքը, որովհետեւ զուարթ երգեր զիս կը մաներացնեն:

Ինչո՞ւ:

Որովհետեւ միտքս անով, որ հեռուն է, միշտ կ'զբազի և կը կլէմ ազի արցոնեքս Ո՞՛հ, յիրաւի, կարոտութիւնը գաղտնի փուշ մըն է, և առով քուն աչքերէն վախած է:

ԺԱՆՈՅ ԵՒ ԳՈԼԷՆ

Շատ արժանահաւատ անձեր տեսած են ժամանոն եւ Փոլէնը Օվեռնիոյ իսուար քաղաքին մէջ: Ժանոյ ջորիներու համբաւաւոր վաճառականի մը որդին էր, եւ Փոլէն զաւակ էր չըլակայ վայրաց հողագործի մը, որ չորս ջորիներով կը վարէր երկիրը, եւ որ իր հարկերը վճարելէն յետոյ տարւոյն վերջը բան մը չէր ունենար: Ժանոյ եւ Գոլէն շատ կը սիրէին զիրար. իրենց ուսմանց ընթացքը աւարտելու մօտ էր, եւ ահա դերձակ մը Ժանոյի բերաւ եռագոյն կերպասէ զգեստ մը, Լիսնի բարեձեւ բաճկոնով մը, եւ ասոնց հետ Լաժմանողիէռի ուղղուած նամակ մը: Գոլէն սքանչաղաւ զգեստին վրայ

և չնախանձեցաւ. այլ ժանոյ մեծութեան կերպարանք մը ցուցուց՝ որու մասին վշտացաւ Գոլէն։ Այն վայրկեանէն ժանոյ չէր սորվեր, այլ միշտ հայելին կը նայէր, և կ'արհամարէէր զամենքը, Քիչ մը ժամանակէն սենեկապանը կը համի փութով, և ուրիշ նամակ մը կը բերէ Լաժանողիէո իշխանին, որուն մէջ անոր իշխանազն հայրը կը պատուիրէր իր որդին Փարիզ բերել։ Ժանոյ ելաւ թեթեւ կառքը, Գոլէնի ձեռք կարկառելով և ազնուական պերճութեան ժպիտով մը։ Այն ատեն Գոլէն հասկրցաւ իր նուաստութիւնը և լացաւ. ժանոյ մեկնեցաւ մեծ շքով։

Ընթերցողք՝ որ կը փափաքին տեղեկանալ, այէտք է գիտնան թէ հայրն ժանոյ շուտով ստացաւ առեւտուրի մէջ մեծ հարստութիւն։ Եւ իսկոյն կոչուեցաւ Լաժանողիէո և վեց ամիսէն գնելով պատույ անուն մը, իր իշխանիկ որդին դպրոցէն հանեց և մացուց զանի Փարիզու աղնուականաց մէջ։

Մանուկ իշխանին ծնողքը կարգեցին նախ դաստիարակ մը ագէտ որ չկրցաւ իր աշակերտին բան մը սորվեցնել։ Պատանւոյն միտքը չուտով խանդարեցաւ և կատարելապէս ամէն բանի անպիտան եղաւ։ Մեծամեծ ծախքեր ըրաւ, մինչ անոր ծնողքը՝ անկէ աւելի գէշ՝ ինչքերը կը սպառէին, մեծ իշխանաց հետ կեանք վարելով։

(Ինչ որ պիտի ըլլար՝ եղաւ. առաւօտ մը եկան իմացընել անոր թէ իր ծնողքը բոլորովին փճացած էին, և թէ պարտատէրները գրաւեցին ամէն բան։ Այս լուրին վրայ վաղեց անոնց քով։ հայրն արդէն բանտարկուած էր. բոլոր սպասաւորները փախած էին. անոր մայրը մինակ էր. հոն, անօգնական, անմիխթար և արցունքով ողղողուած։ միայն մեծութեան, սխալանաց և անմիտ

շուայլութեան յիշատակը կը մար անոր քով։ Թշուառ
պատանին անտարբերութեամբ և ծանրութեամբ ընդու.
նելութիւն գտաւ ամէն բարեկամներէն և իր կենաց բո.
լոր ժամանսակներէն աւելի լաւ եւս՝ կէս օրուան մէջ
ճանչյաւ մարդիկը։)

Երբ այս անյուսութեան մէջ ընկղմած էր, տեսաւ
որ կը մօտենար երկանիւ դեսպակ մը, հին ոճով, չորս
կողմէն ծածկուած տեսակ մը սայլ, մաշկեղէն վարա.
գոյրով։ Դեսպակին մէջ կար երիտասարդ մը՝ գեղջուկ



հանդերձներով, այլ դէմքով առոյգ և կայտառ, ուր
քաղցրութիւն և զուարթութիւն նկարուած էր. իր
թխամորթ փոքրանասակ կինը անոր քով էր։ Դեսպակը
չէր երթար պճնասիրաց կառքին պէս։ Ճանապարհորդը
մտադրութեամբ դիտեց իշխանը՝ անշարժ կեցած և վըշ-
տաց մէջ խորասուղուած։ «Ո՞վ Տէր, աղաղակեց, կար-
ծեմ թէ դա Ժանոյ է»։ Այդ անունէն, իշխանը աշքերը
վեր կ'առնու և կառքը կը դադրի. «Դա Ժանոյ է,
ինքն իսկ Ժանոյ»։ Իսկոյն փոքրանասակ մարդը կառ-

քէն վար կ'իջնէ , կը վազէ գրկել իր վաղեմի ընկերակիցը : Ժանոյ ճանչցաւ Գոլէնը , ամօթ և արցունք երեսը ծածկեցին : «Դու լքիր թողուցիր զիս , կ'ըսէ Գոլէն , բայց ո՞րքան մեծ իշխան մը ըլլաս , միշտ քեզ պիտի սիրեմ» :

Ժանոյ ամօթապարտ և յուղուած , պատմեց հառաջանքով մասամբ իր անցքերը : Եւ կ'ըսէ Գոլէն . «Եկո՛ւր իմ տունս ուր կը բնակիմ , և հոն պատմէ մնացածը , և երթանք միասին ճաշել : » Ամէնքն ալ հետի կ'երթան , իրենց պայուսակները ետեւնուն : «Եւ ի՞նչ է այդ բոլոր կարասին , միթէ քո՞ւկդ է» : — «Այո՞ , իմ և իմ կնոջս են : Կուգանք մեր երկրէն և ես տէր եմ պղնձի և դրուագեալ երկաթի գործարանի մը : Ինձ կին աւի հարուստ վաճառականի մը աղջիկը : Շատ կ'աշխատինք և Աստուած զմեզ կ'օրէնէ . մենք մեր վիճակը երբեք չփոխեցինք , երջանիկ ենք , պիտի օգնենք մեր ժանոյ րարեկամին : Զգէ՛ մարդիգութիւնը , աշխարհի բոլոր մեծութիւններ չեն արժեր բարեկամ մը : Ինձ հետ պիտի գաս մեր երկիրը , և քեզ պիտի սորվեցնեմ իմ արուեստն , որ չէ գտուարին , առանձին անդ մը պիտի զնեմ զքեզ և պիտի ապրինք զւարթութեամբ աշխարհի այն մասին մէջ , ուր ծնած ենք» :

Ժանոյ այլայլած , կ'զգար ինքնին ցաւ՝ խառն ուրախութեամբ , գորովանքով և ամօթով . և կ'ըսէր իր մտքէն . «Բոլոր իմ առ երեսս պերճ բարեկամներս մատնեցին զիս , իսկ Գոլէն՝ զոր արհամարհեցի : Կուգայ ինձ օգնութեան կը համնի , ի՞նչ խրատ» : Գոլէնի սգւոյն լաւութիւնը Ժանոյի սրտին մէջ՝ զարգացուց լնիքարոյս բարւոյ բողբոցն զոր տակաւին աշխարհ խեղդած չէր : Զգաց թէ կարելի չէր որ նա լքանէր իր հայրը և մայրը : Եւ կ'ըսէ Գոլէն . «Խնամենք քու մայրդ , իսկ քու պար-

զամիտ հօրդ համար, որ բանտն է, քիչ մը տեղեակ եմ կենցաղական իրերու. տեսնելով պարտատէրներն թէ նա բան մը չունի, կը զիշանին քիչով գոհանալ: Իմ վրայ կ'առնում այդ ամէն հոգը: Եւ այնչափ բան ըրաւ Գոլէն, մինչեւ յաջողեցաւ բանտէն հանել հայրը:

Ժանոյ գարձեալ դարձաւ իր երկիրը ծնողացը հետ որոնք վերստին իրենց նախկին արուեստին ձեռնարկեցին: Եւ նա կին առաւ Գոլէնի քոյրը, որ եղմօրը նման բարք ունենալով՝ զանի շատ երջանիկ ըրաւ: Եւ հայրն ժանոյ և մայրն եւ որդին տեսան թէ երջանկութիւնը սնոտի պերձութեան մէջ չկայանար:

ՎՈԼԴԵՌ

ՎԵՐԼՈՒԹՈՒՄՆ ԳՐՈՒԱՄՐԻՆ. — Հարուստ ես, մի՛ պարձենար զանձերուդ վրայ. զիացիր թէ երջանկութիւնը սնոտի պերձութեան մէջ



չկայանար: Գուցէ բախտին մէկ խաղը զբեզ կործանէ: Եղիր զոհ ամէն վիճակիդ մէջ և երջանիկ պիտի ըլլաս: Գոլէնի սիրոտը ունեցիր և աշխարհ զբեզ պիտի մնծարէ և հիացմամբ պիտի տեսնէ յառաջի- մութիւնդ:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ. —

ՎՈԼԴԵՌ (Ֆրանսուա — Մարի Արաւէ —) ծնած ի Բարիզ 1694, մեռած 1778ին, ժ. դարու ամենէն մեծ մա- տենագիրներէն մին եղաւ, այնպէս որ այն դարը կոչ-

ուեցաւ իսկ Վոլցինի դար: Եւ եղաւ միանգամայն փիլիսոփայ, պատ- մագիր, բանասեղծ: Ունի 70 հասրէ աւելի գրեր: Ծիւենի ի մէջ այլոց Բրուտու, Մերոպէ, ողբերգութիւններ, ժանոյ եւ Գոլէն, փիլի-

սովայական վէպեր, Դար Լուի ԺԹ.ի, Պատմութիւն Կարողոս ԺԹ.ի,
պատմական զործեր, Եւայլն :

ԴՐԱԳԻՏՅՈՒԹԻՒՆ. — Խմաստասիրական վկան ի հանդէս կը բերէ
այնպիսի անձեր, որոնք նպատակ ունին յայտնել ճշմարտութիւն մը, ներքել
մոլորութիւնն և հռուիլ նախապաշտրմանց դէմ. Վերողրեալն օրինակ է ի-
մաստափրական վէպի:

ԲԱՑԱՔԵՐԵՒԻ ԲԱՌԵՐ. — Եռագոյն, Երեք զունով, — Պերճ, Բա-
րուս. — Բնդարոյն, բնական . — Բողբոչ, ծիլ:

ԱՌԱՄ. — Ցորչափ բախով կ'ըլլայ ժեզի բարեկամ,
Բարեկամներ բու բալորախիդ ման կուզան.
Զուարք օրեր տշխուր ամպե՞ր պատեցին,
Աչ ճախ նայք', մնացեր իս առանձին:

Ժ Ա Ն Ե Ա Կ Ն Ե Բ Ը

— Շատ նիշար է, շատ ալ տըժգոյն, — կ'ըսէին,
Երբ փողոցէն կ'անցնէր իր սեւ մեկնոցով,
Մէջքը սեղմած լարերուն մէջ յուսկին,
Աչքն ալ հոլէն պատըսպարած ակնոցով :

Լայն գլխարկին թուլս ու բաւուտ փետրոց տակ՝
կ'անհետանար իր կիսադէմքը փափուկ,
Եւ թաւիչէ ըզգեստն ալ մութ կապուտակ
կ'սուերէր ցոլքն իր այտերուն խուսափուկ :

Իր քաղաքի արդուզարդովն ապերախտ,
Գեղանի չէր բնաւ այդ կինն աննըման,
Զոր դիտելով իսկ կ'ըլլայինք բարեբախտ,
Երբոր պարի սրահին մէջ կուգար ման :

Ի՞նչ աղւոր էր օթեակին մէջ՝ երբ ճերմակ
Ժանեակով մը լոկ կը սքօղէր իր թեւեր,
Եւ ուսերուն, լանջքին վրայ անդիմակ՝
Բեհեղի մը թեթեւ ծաւքը կը բեկր:

Մարած, հալած երանգներու մէջ պէսպէս,
Իր սեփհական փայլը կ'առնէր դէմքն անոր,
Երերային, անծիր, աննիւթ ամպի պէս,
Միշտ անմատոյց, անըրջային եւ միշտ նոր:

Ժանեակներու այդ վրփուրներ թափանցիկ,
Ծակտիքն անոնց, ցանցը բարակ օդային,
Եւ մետաքսէ ծըփանքն ալ թոյլ ցոլացիկ
Բոլոր անձին դիրիչ բան մը կուտային:

Ճառագայթ մը, լոյս մը, աւիւն մը կեանքի
Մուլի նայուածքին մէջ հրապոյր մը կ'արծարծէր.
Խորին անդունդ առանց ելքի ու յանգի,
Որուն գաղտնիքն ունին շանթերն ու կայծեր:

Եւ ժպիտ մ'ալ, չըքնաղ փըթթում մը վարդի,
Կուգար բանալ գողարիկ շրթանցը թերթեր,
Ինչպէս արեւն իր ըզգեսառովը զարդի,
Որուն առջեւ կը բացուին այգն ու եթեր:

Եւ կը բայցուէր սիրան երազի մը հեշտին,
Այդ ժանեակէ մթնոլորտին մէջ տարտամ,
Զերմ, հըմայող զարկ մը տալով իր շեշտին,
Զոր կը պաշտէր քերթող, իշխանն ալ փարթամ:

Այլ ամենուն համար էր ինք անտարբեր.
Լոկ կը սիրէր իր ժանեակնելն ըսպիտակ,

Ոյց շընորհիւ միշտ կը գտնէր տարուբեր
Այնքան սրտեր, այնքան խունկեր ոտքին տակ :

Կը փայփայէր զանոնք տենչով մը անճառ,
Կիանքը դըրած անոնց վըրայ հողանի .
Կրքոտ սէր մը, ուր կար հոգին ու հանճար,
Ինչպէս գիտեն սիրել կանայք դեղանի .

Մեւ առտու մը սակայն հազով մ'արթընցաւ .
Իր ժանեակէ բարձերուն մէջ կըրթընած,
Մէջքին վրայ, կողին վրայ կ'ըզգար ցաւ .
Ու կը հեւար, յոգնած, դեղնած, քըրտընած :

Թատրոնին մէջ ցուրտ էր առեր, կը յիշէր,
Երբ օթեակին դուռը բացուեր էր ետին .
Դեկտեմբերի հով մը սաստիկ այն գիշեր
Կը դըզըրդէր անդուլ երկինքն ու դետին :

Ու չէր ուզեր առնել մեկնոցն ուսերուն,
Իր յանեակներն անհետելու երկիւղով .
Նըշուլագեղ ոստայն ճերմակ ու սիրուն,
Ինչպէս աստղով լեցուն ձիւնէ մի կողով :

Եւ մեռաւ այն ժանեակներուն փաթթըւած,
Վերջին շունչին հետ եղաւ հուսկ իր կըտակ .
Ժանեակներով պըճնել իր մահ, սեւ քերթուած,
Եւ անոնցմով թաղել մարմինն հողին տակ :

— Ի՞նչ աղւոր է, կ'ըսէին, ի՞նչ մանկամարդ —
Երբ փողոցէն կ'անցնէր դագաղն ողբական,
Եւ երգերու՝ բուրվառներու մէջէն ցարդ
Կը ժըպտէր իր ժանեակներուն սիրական :

ԲԱՅԱՏՐԵԼԻ ԲԱՌՆՐ, — Մեկնց, վերարկու . — Թառուտ, խիս.
— Սուներել, ծածկել . — Անդիմակ, բաց . — Թեւել, բռչիլ . — Երանգ,
զոյն . — Երեւային, Երևային . — Անծիր, անսահման . — Անմատոյց,
անմատչելի — Անըշչին, Երազային . — Դիրիչ, հրապուրիչ:

ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹԻՒՆ

Իր մանկութեան ատեն Հանրի Մարթին տկար եւ
փափուկ կազմուած մը ունէր, ոակայն եւ այնպէս ու-
նէր նա բաւական աշխոյժ եւ փոքր ինչ ցասկոտ բնա-
ւորութիւն մը : Իր դպրոցի ընկերներն՝ որ նկատած էին
զայս՝ զինքը բարկացունելու համար անոր հետ իյնալով
կ'զբունուին . որովհետեւ իրենք անկէ աւելի ուժեղ էին,
փոխանակ վախնալու՝ անոր զայրութով կը զուարձա-
նային : Սակայն մեծերէն մին անոր հետ բարեկամու-
թեամբ կապուեցաւ, վասն զի զանի տկար եւ ճնշուած
կը տեմնէր . պաշտպան հանդիսացաւ զինք հայածողնե-
րուն դէմ, ի հարկին անոր համար կռուեցաւ և մինչեւ
անգամ իր պարտականութեանց մէջ անոր օգնեց : Մար-
թին այսպէս օգնութիւն եւ քաջալերութիւն գտնելով՝
սկսաւ բուժուիլ երբեմն զինքը բռնող բարկութենէն . յե-
տոյ այդ քրաջան բարեկամին առաջնորդութեամբ եւս
աշխատաւելաւ : Առանց այսպիսի բարեգէպ հանդիպման,
գուցէ շատ գէշ կերպով պիտի աւարտէր իր ուսմունքը,
լինչպէս որ գէշ սկսած էր :

ԱԷԶԻԷՌ

ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՔ . — Հանրի Մարթին, Անդիմացի բնապատում, որ
զերչին զարու մէշ կ'ապրէր:
Կազմուած, անդամներու եւ գործարաններու ընդհանուր վիճակ:
Ի հարկին, ինչպէս որ հարկը կը պահանջէր:

ԺԱՄԱՅՑՈՅՑՆ

Սորվեցնէ իմաստութիւն
Ժամացոյցն, որ ոչ հնչէ՞նդ վայր.
Երթեւեկէ ճօճանակն յար.
Պիտի տեսնե՞նք վաղն ալ շարժուն :

Մանուկ կամ ծեր, չունենանք բնաւ
Մեծ խորհուրդներ ապագայի.
Մինչ կը յամենք, ժամը սահի,
Զի դադրեցներ նա իր արշաւ :

Մանուկ, ուսումն որ նեղէ քեզ՝
Լաւորեանց մէջ հոգիդ կրթէ.
Ի զուր խնդրես եթէ ուր է
Այն դիպոյ ժամն զոր լքանես :

Ցոյց տուր, ով մարդ, փոյթ և վաստակ,
Երկրագործին դասն ի միտ ա՛ռ.
Լաւ յիշէ՛ թէ կեանքիդ ամառ
Հնձոց արդեանց է եղանակ :

Մե՛ր, կըսպասէ քեզ դաւն հարուած.
Վայելէ՛ օրերդ ու մի՛ հաշուեր.
Եթէ փութալ կարող ես դեռ,
Օ՞ն վայելէ՛ կեանքիդ մնացուած :

Ճօճանակին վազքն անայլայլ
Է ամենուն բաղդի գուշակ.
Հանապազօր ճախողն այն սլաք
Նըշանակէ դէպ ի մահ քայլ :

Սորվեցնէ իմաստութիւն
Ժամացոյցն՝ որ ոչ հնչէ՞նդ. վայր.
Երթեւեկէ ճօճանակն յար.
Պիտի տեսնե՞նք վազն ալ շարժուն :

ԼԸՄՑՆԻԷ

ՎԵՐԱՌԻՆՈՒԹԻՒԹԻՒՆ ԳՐՈՒԱՄՔԻՆ — Ո՞չ, ոչ ոք վստահ է փաղուան
վրայ, և այս պատճառաւ պէտք է ներկայ ժամանակը լու գործածենք. Եւ
սակայն նոյն իսկ այս ժամանակն ի՞նչ արագութեամբ կը ստիի. Երբեք նա
չկենար իր ընթացքին մէջ, երբեք նաև մեզի չսպասեր. Ահա ինչ որ մեզի
կը յիշեցնէ ժամացոյցն իր ճօճանակին յարատեւ երթեւեկութեամբ. Երիտաս-
սարդութեան ատեն այն կը նշանակէ մեզի կանոնաւոր կերպով այն ժա-
մերն զրտ պարտինք ուսման համար, ուսման՝ որ ունի իր դժուարութիւն-
ները եւ իր տաղտկրութիւնները, և որ միայն կրնայ մեզ ընել պարկեշտ և
օգտակար անձեր Հասուն հասակի մէջ մեզ կ'ստիպէ որ շուտով հնձենք ինչ
որ սերմանած ենք մեր երիտասարդութեանը. վասն զի հնձոց աշխատու-
թիւնը սերմանց աշխատութեան պէս զործունէութիւն կը պահանջէ. Վեր-
ջապէս ծերութեան մէջ այն կը հրաւիրէ զմեզ վայելել՝ մեզի մասցած մի
քանի օրերը և ատոնք առանց աւելի հաշուելու, այսինքն փուն մորմո-
քումներ և անբանաւոր յօյսեր ունենալու Այս չէ՞ որ կը կոչուի իմաստու-
թիւն սորվեցնելու Ուրեմն միշտ ուշադիր արքով նայինք ժամացոյցին. Հե-
տեւինք անոր շարժումներուն, մտիկ ընենք անոր ճայնին. արթուն բարե-
կամ մ'է ան, անխոնց խարատու մը, որ մեզ ձեռնտու կ'ըլլայ՝ աշխարհի
վրայ մեր հակասազիքը լնուր.

ՌԱՅԱՏՐԵԼԻ ՌԱՌԵՐ. — Ընդվայր, պարապ տեղ. — Լաւուրիւն,
առաքինութիւն. — Դիպոյ, յարմար. — Զախոյ, աղեսաւոր:

ԱՌԱՆ. — Ժամանակի կորուստն գէշ բամ չկայ:

ԶՄԵՌԸ

Անձրեւը կուգայ անդուլ անընդհատ, իր շխրտուքը ցանելով չորս կողմ՝ չովը կը փէք ուժգին յործանքներով, վիրխարի անսպառ հեւքի մը պէս։ Ձիւնը ամէն կողմ կը տարածէ իր յուսահատեցուցիչ ճերմակ պատահքը անսահման։ Ցուրտը կը կծկէ անդամները, ու երկինքը, անորոշ գոյնով մը, զոր ազնիւ սիկառի մուխին պիտի ուզէիր նմանցնել, գլխուդ վրայ կը ցածնայ։

Բնութեան ծիծաղէն յետոյ, բնութեան ծաւածոռութիւնն է հիմա։ Ժպիտէն յետոյ, դառն ծալքը։

Բնութեան մահն է, կ'ըսէ բանաստեղծը։

* * *

Այդ բնութեան մահը, պիտի ըսէ իմաստասէրը, մարդուն յարութիւնն է։ Յարութիւնը՝ ներքին ամենէն ազնիւ ու ամենէն սուրբ զգացումներուն, ներքին թագուն է ակին՝ որ երբեմն երբեմն անդրադառնալ կուտայ մարդուն՝ իր կեանքին ուղղութեանը և ամէն գործերուն վրայ։

Այդ ցուրտին ու ձիւնին է որ մարդս կ'զգայ իր երակներուն մէջ հօսիլը կրակէ արիւնի մը՝ որ պիտի վանէ երկարատե թմրութիւնը և ընդարմացումը։ Առողջ ու առոյդ կ'զգաս ինքինքդ, լաւ եւ ա նուր որոշումներ տալու կարող։ Աշխատելու փափաք մը կը զօրացնէ զքեզ։ Աշխատութիւնը կը թուի քեզ ոչ թէ իրը խոնցուրին մը, այլ բնական կարողութեանդ ազատ կիրառումը։

* * *

Ու երբ ձիւնը կ'իյայ հատիկ հատիկ, սրտին մէջ

ալ կ'իջնէ քիչ քիչ՝ անոյշ ցօղի մը պէս՝ գթութեան ու կարեկցութեան զգացումը։ Որչափ ալ ինքզինքդ վարժեցուցած ըլլաս մտածելու թէ ամէն ատեն ու ամէն տեղ աղքատութիւնը կայ, ամենէն աւելի կը խորհիս այն թշուառներուն վրայ, որք, անլոյս սենեկին մէջ ցուրտէն կծկած, կը դողդղան։ Սիրտդ, մէկէն, անոնց կ'երթայ։ Ու այդ կարեկցական զգացման քով, կը սպրդի ուլիչ զգացում մը, — աղքատութեան տեսարաններուն ազդած կոկիծը, որ սիրտդ կը սեղմէ եւ մտածել կուտայ քեզ։



Տիրութեան եղանակն է ձմեռը, առողջութեան, ո՞ւ ոյժ մըն է,

որ բարոյական նկարագիրը կը չինէ։

Այս այն տիրութիւնը չէ որ կամքը կը քայքայէ և գործունէութեան շրջանակէն կը հեռացնէ մարդը, որ հառաջներու մէջ կը սկսի եւ տարտամ ըղձանքներու մէջ

կը կորսուի, այլ այն խորունկ ու զօրեղ զգացումը որ յառաջ կուգայ իրերու եւ մարդերու ծշմարիտ գիտակցութենէն ու հասկացողութենէն։ Բնութենէն ելաժախրութիւնը անհատին վրայ կ'ազդէ ու ինքն իր վրայ մտածել կուտայ անոր։ Այդ ախրութիւնը առնական ու կորովի զգացում մըն է, որ մարդս կը պատրաստէ խոյնրդածութեան։

* * *

Զմեռը՝ բարոյախօսին համար ի՞նչ մեծ օժանդակ, ի՞նչ անհուն բաց մատեան ուր պիտի սորվեցնէր լաւ սկզբունքները։

L. R.

ՌԱՍՏՐԵՎԻ ԲԱԼԵՐ. — Վիրխարի, շատ մեծ. — Անդրազառեալրի վրայ դառնալ, խորիղածել. — Ընդարմացում, բմբիլր. — Խռնչուրին, յագնուրիւն։

Ա. ԱԴԱՀՆ. — Մահու հրեշտակն ոչ դիւրաւ
Հողին արկդեն դուրս առաւ,
Կուռոյ սերմը հոս բողուց.
Ունայնուրիւն հետ տարաւ։

B. ՌԱԿԱՋ

ՄԵՆԱՍՏԱՆԻՆ ԿՈՅՑԸ

Կէս գիշեր է. սենեակիս մէջ միայնակ՝
Կանգեղ չունիմ, ոչ ալ աստեղք ունին շող .
Իր լոյսն յետին մարեց պալատն ու տընակ՝,
Եւ մընացի իմ խոհերուս հետ մաշող։

Կը թափառին շուրջս ըստուերներ հոծ ի հոծ .
Մերձենալով հեռանալով յաւերաբար .
Եւ կը լըսեմ իրենց վայիւնն ողբակոծ ,
Երբ կանգ առնուլ կուգան յոգնած ու մոլար +

Տըխուր մտքիս ուրուականներն են համակ, ծընորք հոգւոյս՝ հազիւ հասած արբունիքի. Եւ մինչ կ'անցնին օրերս ցուրտ ու ցամաք, Անոնք կուտան ինձ ըսփոփանք արցունքի:

Զի մինակ եմ հոս դէմքերու հետ արտում, Կոյսերու հետ, ոյց մեռած է իղձն ու խանդ, Որոց ձայնին վանկերն, աղօթք անպատում, Կը խորտակեն երազս ու յոյսս մանաւանդ:

Ապրիլ կ'ուղեմ, անոնք երկինք ցոյց կուտան, Սիրել կ'ըղձամ, կը գոչեն. «Սէր է Աստուած»: Եւ կը զատմեն Դաւիթը, Յորն ու Յուդան. Կ'ըսեն. «Միայն մահուան համար ենք հաստուած»:

Զուր կը վառէ երկինք արեւն ու լուսին, Զօնելով կեանք ծաղկին, դաշտին ու մարդուն. Ես կը դառնամ դիւղին համեստ տանց լուսին՝ Որուն ներքեւ կը հրսկէ աչք մը արթուն:

Բոցեղ շունչ մը կը խնդրեմ ես, սիրտ մը տաք, Որ խառնուի տենդոտ հոգւոյս յորձանքին. Եւ Սաղմոս կը դնեն, ահ, բարձիս տակ, Խաչ մ'ալ փայտէ ընդդէմ սրտի փորձանքին:

Այդ փորձանքներն ես կ'երազեմ անդադար. Կեանքի բոլոր մեծ պայքարներն, հուրն ու բոց, Աշխարհի մէջ չընչին բաժինս իմ արդար. Եւ կը թողում երկնից վայելքն՝ իր սրբոց:

(Մասիս) ԶԱՊԷԼ Հ. ԱՍԱՏՈՒՐ

ՌԱՍՏՐԵՆԵՐ ԲԱԱՆԵՐ. — Խոհ, մատում. — Հոծ ի հոծ, խիս, բազմաբիւ. — Յամրաքար, կամաց կամաց. — Արբունի, Երիասարդ. դուքիւն. — Հատուած, ստեղծուած. — Զօնել, նուիրել.

ՇՈԳԵԿԱՌՔՆ

Սեփինը... ստուգիւ ի՞նչ մնձ
մարդ եւ ի՞նչ մնձ ծառայութիւն
մարդկութեան. ջնջել միջոցն, երկ-
րագնդիս մարմոյն վրայ ափոել կեն-
սատար երակաց նորանշան մանուա-
ծապատ ցանց մը, ինայել ժամա-
նակն՝ հարստութեանց առաջինն,
արագ հաղորդակցութեան մէջ դնել ժողովուրդներն,
լեզուներն, կրօնքներն, քաղաքակրթութիւններն,
կործանել ազգաց նախապաշարումները միմեանց վը-
րայ, տալ անոնց ճանշնալ եւ սիրել զիրար, պատ-
րաստել ուղին ազգերու դաշնաւորութեան, ազ-
գերու եղբայրութեան, ահա՛ որպիսի է օգուտ այն
շոգեշարժ մեքենային, որ երբ իր ևտեւէն կա-
ռախմբոց երկայն շար մը ձգած, իր կողերէն հուր
ու ծուխ ժայթքելով եւ դադաթին վրայ կրելով չոգւոյ
երկնակարկառ զարգմանակ մը,
սուլելով ու չելով, որոաբնգոստ
վիշապաձայն կը սուրայ կայ-
ծակնընթաց՝ դաշտերու և լերանց
մէջէն, գիւղեր քաղաքներ կո-
խելով անցնելով մի քանի վայր-
կենի մէջ, կը թուի ըլլալ նոր ժա-
մանակաց յաւաջդիմութեան բո-
ցաշունչ ոգին, որ կընթանայ ա-
րագ, ոչ աջ նայելով եւ ոչ ահեակ, փշրելով իր ոտից
տակ ամէն խոշընդու, հարթելով առապահներն, լըն-
լով ձորերն, սատնլով անդնդոց վրայէն, փոթորկելով



Սկեմեանը

գերկիր եւ զերկին, աղդէ աղդ, աշխարհէ աշխարհ՝
թռչելով եւ զամէնքը ընդգրկելով ընդխառնելով իր
հսկայազօր թեւոց մէջ :

Ռ. Յ. ՊէրՊէրԵԱՆ

ԹԱՅԱՏՐԵԼ ԹԱՌԵՐ . — Սդեֆէնսըն, անզդիացի մեմնազործ եւ
եւկրաչափ, հնարիշ վայրաւարժին (1781-1849). — Նորանշան, զար-
մանալի. — Մանուշապատ, ծուռումուռ. — Երկնակարկա, երկինք
երկնցած. — Դարգամանակ, սաղաւարժի, զլխարկի զարդ. — Հարքել,
սափարակ բնել:

ԳԵՂԵՑԻԿ ԹԱՌԵՐ . — Գիտուրիւնը վառած ջահ կը բռնէ, իսկ կը-
րօնն Ասուծոյ փողը կը հնէցնէ:

ՄԱՏՈՒԹԵ

Բլրոյն վըբայ կանգնի մատուռ,
Հովիտն ի վար կը հայի լուռ.
Վարը, մարգին շ' առուին եղերք
Հովուիկն երդէ զուարթ մի երդ :

Հնչէ պղընձին թինդ սըգաւոր
Ու մահերգակ անցնի թափօր.
Լըռէ ուրախ խաղը տըզուն
Եւ ուշն ուղղուի լերան գլխուն :

Հո՞ն, վերն, հողը դընել տանին
Զայնս ոյք հովտին մէջ խնդային.
Հովիւ մանուկ, հովիւ մանուկ,
Հոն վերն օր մ'ալ քեզ կ'առնուն սուգ :


Թարգմ. Ռ. Յ. ՊէրՊէրԵԱՆ

ԼՈՒՏՎԻԿ ՈՒԼԱՆՏ



ԿԱՐԱՊԻՆ

Կարապին չնորհագեղ կերպարանքը, ձեւի գեղեցկութիւնը համեմատ են իր քաղցր բնաւորութեան. հաճոյ է ամէն աչքերու. նա զարդ և գեղեցկութիւն է ամէն տեղեաց, որոնց կը յաճախէ. կը սիրուի, կը գովուի, հիացում կ'առթէ. ուրիշ ոչ մէկ տեսակ անկէ աւելի արժանի չէ: Արդարեւ բնութիւնն ոչ մէկու այնչափ քաղցր և ազնիւ չնորհք սիրած է՝ որ մեզ յիշեցընեն իր ամենէն հմայիչ գործոց գաղափարն. վայելուչ մարմնոյ կերպարանք, բոլորածիր ձեւեր, չնորհալի պարոյր, պերճ եւ մաքուր սպիտակութիւն, նկուն եւ կորովի շարժմունք, մերթ առոյգ եւ մերթ թոյլ դիրք.



Կարապին վրայ ամէն ինչ կը չնչէ հեշտութիւն, հմայք, զոր կը կրենք իր չնորհքը և գեղեցկութիւնը տեսնեն:

Հասածուն Բ.

լով . ջրին վրայ իր շարժմանց գիւրութիւնն եւ իր ազ-
նուական անհոգութիւնը տեսնելով , մարդ պէտք է զայն
համարի ո'չ միայն իրեւ թեւաւոր ջրագնացներու գլ-
խաւորը , այլ նաև իրեւ գեղեցկագոյն օրինակ , զոր
բնութիւնը մեզ ընծայած է նաւարկութեան արուեստին
համար : Իր բարձր վիզը , և իր ուռուցիկ եւ գեղապա-
րոյր կուրծքը կը նմանին արդարեւ նաւու ալեհերձ նա-
ւառաջքի . իր լայն ստամոքսը կը ներկայացնէ նաւուն
փորը . նաւելու համար դէպ յառաջ հակած մարմինը
յետուստ դէպ ի վեր կը բարձրանայ և կ'ուղղուի իրեւ
նաւու խելք . իր պոչը ճշմարիտ զեկ մը , ոտներին լայն
թիակներ են , և իր մեծ թեւերն՝ հովին դէմ կիսաբաց և
մեղմիւ ուռուցիկ՝ են առագաստներն , որ կը մղեն կեն-
դանի կուրն , նաւ և նաւուղիղ միանգամայն :



Պիւթօն

Հպարտ իր ազնուու-
թեան համար , նախան-
ձու իր գեղեցկութեան
համար , կարապը անձ-
նացոյց կ'ըլլայ իր բոլոր
առաւելութեանց . նա
կը թուի հետամուտ ըլ-
լալ հաւանութեան նը-
շաններ ընդունելու ,
գերելու նայուածքներ ,
և արդարեւ կը գերէ
զանոնք , թէ՛ այն պա-
հուն երբ հեռուէն կը
տեսնուի թեւաւոր նա-
ւատորմին խմբովին նա-

ւելը ջուրերուն բացերը եւ թէ՛ երբ բաժնուելով այդ
խմբէն եւ զինք կոչող նշաններուն վրայ մօտենալով , ե-

զերքը կուգայ՝ աւելի մօտէն հիանալի հանդիսանալու, պարղելով իր գեղն և յայտնելով չնորհքն՝ հազարումէկ քաղցր ալեծածան եւ գողարիկ շարժումներով . կարապը կ'ուզէ ըստ հաճայ ջուրերուն վրայ պարտիլ, ցամաքն ելնել, բացերն երթալ, կամ ափունքէն երթալով՝ դալ պատսպարուիլ եղերքին վրայ, կնիւններու մէջ պահուըտիլ, միմի ամէն հեռաւոր խորչերուն մէջ, յետոյ առանձնութիւնը թողլով՝ դառնալ ընկերութեան եւ վայելել այն բերկրութիւնն զոր կը թուի զգալ եւ ճաշակել՝ մօտենալով մարդուն, միայն թէ գտնէ մեր մէջ ընկալուչներ :

Նախնիք շատացած չէին նկատելով կարապն իբրեւ հրաշալի երդիչ մը . մահուան մօտենալուն վրայ դողացող բոլոր էակաց մէջէն միայն նա կ'երդէր տակաւին իր ոգեւորութեան պահուն, և դաշնակաւոր նուագներով կը յօրինէր նախերդանք իր վերջին շնչոյն : Բնապատմական եւ ոչ մէկ կեղծիք, ոչ մէկ առասպել նախնեաց մէջ աւելի հոչակուած, աւելի կրկնուած եւ յարդ գտած է . Յունաց վառվուուն եւ զգայուն երեւակայութեան աիրած էր այն . բանաստեղծք, ատենաբանք, նոյն իսկ իմաստասէրք զայն ընդունած են իբրեւ այնչափ ախորժելի ճշմարտութիւն, որ չպիտի ուզէին տարակուսիլ անոր վրայ . պէտք է անոնց ներել իրենց առասպեներուն համար . անոնք սիրուն եւ յուզիչ էին, տխուր ու ցամաք նշմարտութեանց արժէք ունէին, քաղցր խորհրդանշաններ էին :

ՊԻՒՖՈՆ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ . — Պիւֆոն, ծնած ի Մոնքպառ (Côte d'or) 7 սեպտեմբեր 1707, մեռած 16 ապրիլ 1788, ժրանսական գրականութեան ամենակ մեծ մատենագիրներէն մին է: Եր ամբողջ զործերն 36 նատոր՝ նուիրուած են բնութեան պատմութեանը. իր կենդանեաց

նկարագրութիւններն կատարեալ արուեստի մբ փայլում օրինակներն են: 1733ին Գիտութեանց Ակադեմիոյ եւ 1853ին Ճշանսական Ակադեմիոյ անդամ եղաւ:

ՎԵՐԻՇՈՒԹՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՔԻՆ . — Ի՞նչ զողոր, դաշնակաւոր և ճշմարիտ նկարիչ մ'է Պիւֆոն, Թող խօսի առիւծուն, ծիռւն, շան, Թոչնանձնին վրայ, խոկյն իր ոճն կ'առնու դոյնը, նկարագիրն այն նիւԹոյն որուն վրայ կը խօսի նա եւ կ'ըլլայ պարագային համեմատ՝ խիստ, ուժգին, քաղցր կամ Թեթև:

Կարապին համար ըրած այս կենդանագրին մէջ իր պարբերութիւնները կը յայտնեն քաղցրութիւնն, հպարտութիւնն այս հրապուրիչ Թոչնոյն որ էկը պարզէ իր զեղն ու զնորհքն հազարումէկ քաղցր այեծածան եւ զողորիկ շարժումներով։ բայց որ կը սիրէ զտնել մեր մէջ ընկալուչներ եւ բարեկամներ։

Հասուածին երկրորդ մասին մէջ Պիւֆոն աւելի զերազանցած է: Ճշշմարիտ երգ մ'է մեռելական, անարատ եւ սրտագրաւ մելամադութեամբ, որուն բոլոր ծննօթութիւնները ականջի ախորդ կուզան, ուր ամէն ինչ կը մրցի՝ կատարեալ ամբողջութիւն մը կազմելու համար։

ԳՐԱԳԻՏՈՒԹՅԻՆ . — Կենդանագիր կամ նկարագիր. — Ընդհանրապէս կենդանագիրը անձի մը, կենդանոյ մը նկարագրութիւնն է՝ դէմքի, բնաւորութեան եւ վարուց վերաբերմամբ։ Երբ կենդանագիրը միայն ունակութիւնները, ներութիւնները կամ բարեմասնութիւնները դիտէ, առաւելապէս նկարագիր կը կոչուի. ինչպէս նկարագիր լապուհւելի։

ԲԱՑԱՑՐԵԼԻ ԲԱՌԵՐ . — Ճկրուն, ծռող; — Կուր, մակոյկ. — Կնիւն, (առշ). — Ընկալուչ, բնդունող։



ՄԱՅՐԱՄՈՒՏ ԱՐԵՒԲ

Խոպանուկները փայլուն, զարդ կրանիդի,
Կոսկեզօծեն վերջալոյաէն կարմըրած
Դերբուկ գագաթն։ Հեռուն, փրրփրոտ ու տարած
Կ'ըսկսի ծովն հոն ուր ցամաքն անհետի։

Ոտքերուս տակ մութ է արգէն։ Ամէն դի
Լոռութիւն. բոյներն անձայն, մարդիկ դարձած տուն
Կոչնակին ձայնը սոսկ մէզին մէջ թընդուն,
Ալիքներուն մոշնչիւնին հետ կը ցընդի։

Կարծես խորունկ ձորերու մութ հովիտէն,
Կամ անդունդէ մը կը լըսուի այն ատեն
Հեռալուր ձայնն հովիւներուն ուշացող։

Ա'լ հորիզոնն ամրող պատաժ է խաւար։
Ճոխ երկընքի մը դոգն արեւն հոգեվար,
Կը գոցէ չէկ իր հովահարն ոսկեձող։

Թուրդ. ԹՈՐԴՈՒՐ ՎԱՐԴԻ.

ԺՈԶԷ-ՄԱՐԻԱ ՏԸ ՀԵՐԷՏԻԱ

ԹԱՅԱՏՐԵՆԻ ՌԱՅԵՐ. —Խոպանուկ, վայրի բուփ (հուզը օթու)։
— Դերբուկ. խորսուրու։



ԱՌ ՏԻԿԻՆ ՏԸ ԿՐԻՆԵԱՆ

(Այս նամակը հոչակաւոր է, որտեղին Սէն Սիրի մէջ նսրերի ներկայացումը կը պատմէ, քայլ անօգուտ է պատմական մանրամասնութեանց վրայ երկարել, զայն պատմելու միջոցին։ Պէտք է մանւանդ ի վեր հանել անոր մէջ եղած աշխաւմութիւնն, խորամանկութիւնն եւ զուարթութիւնը):

Անցեալ օր Սէն Սիրի մէջ արքունականաց՝ իմ մեծարանաց այցելութիւնս ըրի այնչափ ախորժելի կերպով, որչափ երբեք մաքիս չպիտի անցնէր։ Շաբաթ օր հանգացինք, Տիկին առ Գուլանժ, Տիկին առ Պանելոյ, Թէտիւ ազգան եւ ես Մեղի յատկացեալ տեղերը պահած գտանք. պաշտօնակալ մը ըստ Տիկին առ Գուլանժի թէ Տիկին առ Մենթընոն իրեն համար աթոռ մը պահել առուաւ իրեն մօտ. կը տեսնէք, ինչ պատիւ. «Իսկ դուք, Տիկին, ըստ ինձ, կարող էք ընարել»։ Տիկին առ Պանելի հետ գքսունեաց ետեւ երկրորդ նստարանին վրայ նստայ։ Տըպէլֆոն մարաջախտն եկաւ իմ աջ կողմունակի իր ընարութեամբ. իսկ առջեւնիս նստած էին տիկինայք Տօվեռնեց, առ Գուլալին եւ առ Սիւի։ Մաիկ ըրինք ողբերգութիւնն՝ մարաջախտն եւ ես՝ այնպիսի մտադրութեամբ որ այլոց ուշը գրաւեց, եւ ահաւասիկ ինչ ինչ աղօտաձայն պատշաճ գովեստներ, որ թերեւս ամէն տիկինաց մոնթանժեան^(*) գլխարկին ներքեւ չկային։ Զեմ կրնար բացատրել այդ խաղին վերջին առահճանի հաճելի հանգամանքը. այնպիսի ինչ է որ դիւրին չէ ներկայացնել եւ երբեք նմանը չպիտի ունենայ. երաժշառութեան, ուանաւորի, երգերու և անձանց այն-

(*) Դիսարկ, զար Օրիորդ Ֆորթանժ հնարած է։

պիսի կատարեալ և անթերի պատշաճ միաւորութիւն մը, ուզածիդ պէս : Աղջկունք որ անձեր կը ներկայացնեն, կարծես յատկապէս այդ խաղին համար են եղած : Ուշադիր է ամէն ոք, եւ այսպիսի սիրուն խաղի մը վերջանալը տեսնելու ցաւէն զատ ուրիշ ցաւ չունի : Ամէն ինչ պարզ է, ամէն ինչ անմեղ է, ամէն ինչ վսեմ է եւ սրտառուչ անոր մէջ : Սրբազան պատմութեան նկատմամբ հաւատարմութիւնը յարգանք կ'ազդէ . բոլոր երգերն՝ որ Սաղմոսաց եւ Խմաստութեան գրքէն առնուած ու նիւթին խառնուած խօսքերուն . կը յարմարին, այնպիսի գեղեցկութիւն մ'ունին, որուն մարդ կարող չէ առանց արցունքի դիմանալ . այս խաղին տրուած հաւանութեան չափը ճաշակի եւ ուշադրութեան չափն է : Հմայունցայ ես, նոյնպէս եւ մարաֆախան որ իր տեղէն ելաւ եւ գնաց թագաւորին յայտնել իր գոհութիւն, յարելով նաեւ թէ Եսթերը տեսնելու շատ արժանաւոր տիկնոջ մը քով կը գտնուէր : Թագաւորն դէպի մեր կողմը եկաւ եւ խօսքն ինձ ուղղելով՝ ըստ . « Տիկին, զիս կ'ապահովցնեն թէ շատ գոհ եղած էք » : Ես առանց այլ յայլմէ ըլլալու, պատասխանեցի . « Տէր արքայ, սիրացած եմ, զգացածս անպատճելի է » : Թագաւորն ինձ ըստաւ . « Ռասաին շատ մտացի է » : Կ'ըսեմ անոր . « Տէր արքայ, նա շատ խելք ունի, բայց արդարեւ այս դեռահաս աղջկունք ալ շատ մտացի են, նիւթին կը թափանցեն, որպէս թէ իրենց գործը միայն ա'յս ըլլար » : Բաւ ինձ . « Ահ, այդ իրաւ այդպէս է » : Եւ ապա նորին Վեհափառութիւնը մեկնեցաւ եւ զիս թողուց նախանձու նշաւակ, որովհետեւ գրեթէ միայն ես նորեկ էի . ախորժ զգաց տեսնելով իմ անկեղծ զարմանքս անձայն եւ առանց ցոյցի : Տէր իշխանն եւ Տիկին իշխանունին եկան մէկ խօսք ընել ինձ եւ Տիկին աղ Մեն-

Թընոն փայլակ մը : Մեկնեցաւ թագաւորին հետ : Ամէնուն մէկ մէկ բան պատասխանեցի , վասն զի բախտաւոր էի :

Տիկին ՏԸ ՍէՎԻՒԵԿ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ . — Տիկին ոք ՍէՎԻՒԵԿ , Եօանաւոր հեղինակ նամակներու , որոնք միշ .

դարու թնիք մատենագրաց մէջ տեղ մը տուած են իրեն . ծնած 1626ին եւ մեռած 1696ին : Տիկին ոք ՍէՎինեկի նամակները աւելի արծանիք ունին , որովհետեւ անոնց հեղինակը չէր մասներ քէ . որ մը անոնք լոյս պիտի տեսնեն : Գրուած էն բնական եւ անփոյք կերպով որ կը պատօնի այս գրական սեռին :



ԳՐԱԳԻՑՈՒԹԻՒՆ . — Նամակագրական ոճ . — Նամակագրական ոճը կամ նամակաց ոճը գրելու այն եղան .

Նաև է . որ կը պատշաճի նամակաց եւ մասնաւորապէս ընտանեկան կամ մտերմտկան նամակաց :

Իր յատկութիւններն են թնական ըլլալ եւ ճշգրտարան : Գէտք է որ մէկն ինչ որ կը մտածէ՝ պարզութեամբ ըսէ առանց սնուտի զարդուց կամ ընդլայնմանց :

ԳԵՂԵՅԻԿ ՌԱՆՔ . — Հանձարը խաղաղութեան մէջ կը ձեւանայ , իսկ րնաւորութիւնը՝ աշխարհի հուսանաց մէջ :

Կտօրէ



Ա Զ Ո Բ Ք Ը

Հովը ամենի՝ կէս գիշերին մօռ՝
Հարսւէն յանկարծ մռնչէր ցասկոտ,
Չաղկեղով ըմբոստ ալիքներ ծովուն,
Աստուած ողորմի՛ ճամբարդին նաւուն :

Տիրամօր ժպտուն պատկերին դիմաց
Մայր մը աղօթքներ փափսար կամաց.
Կանթեղն արծաթէ, մոմիկ մ'առընթեր,
Սփոէին բեկրեկ անուշիկ շողեր.
Մատուռիկ մ'էր այն չքնաղ խաղաղիկ
Ռուր զուգակցէին մետաքս եւ ծաղիկ.
Խեղճ կինը՝ հոգւոյն ալֆերէն խեղդուկ՝
Հառաչ հանելով կ'արտասուէր գաղտուկ:
Իր հաւատքն էր խոր՝ վշտին հաւատար,
Կ'ուխաէր՝ հեծեծէր, սակայն կը յուսար:
Իսկ իր ամուսին, գլխահակ տրառմ,
Հաղիւ զապելով սրտին վրդովում,
Ցաւէն ընկճուած՝ հոգեկան տարբեր
Զգայումներով ան ալ տառապէր:
Դուրաը սուր ձայնով հովը կողկողէր
Աւ ծովը ծեծէր այն նաւուն կողեր
Որ բերէր իրենց սիրական զաւակ.
Պատկերին առջեւ մայրը շարունակ
Աղօթէր՝ արցունք թափելով աղի
Որ հովը դադրի, ծովը խաղաղի:
Այրը՝ սէդ տիպար զարգացած մտքի,
Վիշտն ունէր միայն՝ առանց հաւատքի.
Ի զուր աղօթել փորձած էր շատ հեղ,

Հովուն ունկնդրէր տենդոս ինչայեղ,
Ու նախանձելով հիանար հիմայ
Իր կնոջ անկեղծ հաւատքին վըրայ։
Երբ առտու եղաւ, յոզնած՝ նուազուն։
Մայրը մըրափէր ու դէմքն էր ժպառուն։
Ազօթքն էր փրկած նաւը ճամբորդին։
Ու երազին մէջ համբուրէր որդին։
Արծաթ կանթեղին իւղն սպառած էր,
Ու մարելու մօտ՝ ճարծատուն կայծեր
Արձակէր փուշ փուշ. հայրը՝ որ յամառ
Ու չոր աչքերով հսկէր ուժասպառ,
Կանթեղին մատիկ եկաւ ու՝ հպարտ
Ճակատը ծըռած իբրեւ յանցապարտ,
Հապճնապով լեցուց ձէթի կաթիլներ,
Համբուրեց գաղտուկ Տիրամօր պատկեր։
Յետոյ մրափեց, բայց իր դալկահար
Շըրթունքին վըրայ ժպիտ մը ցոլար։

Հովը ամե՞ի՝ առաւօտեան մօտ
Յանկարծ մեղմանար, կարծես ամաչկոտ.
Փայփայէր կապոյտ ալեակներ ծովուն,
Աստուած կ'ողորմէր նժդեհին նաւուն։

(Մասիս)

Մ. Աձեւեան

ԲԱՅԱՏՐԵԼԻ ԲԱՌԵՐ. — Զաղկնլ, հարուածել. — Ալի, խորա-
քիւն. — Խելայեղ, յիմարացած. — Հապճնպ, անապարան. —
Նժդեհի, պանդուխ։

ԱՇԽԱՏՈՒԹԵԱՆ ԵՐԳՆ

Արեւէն առաջ արտերուն մէջ են, արեւէն առաջ ծովերուն վրայ, այնքան հոգւով փարած են հողին, այնքան խանդով յարած են ջուրին, որ արտէն եւ ալեւակէն հեռու՝ իրենց արդար հանգստեան սուղ ժամերուն մէջ՝ իրենց կարօտը կը քաշեն ալիք ու դալարիք։

Աքաղաղին հետ աշուընին կը բանան, արշալոյսին հետ աչուընին կը լուան. լուսոյ մկրտութիւնն իրենց աչուին եւ իրենց հոգին ամէն օր եւ ամենէն առաջ կ'ընդունին։ Արեւը, որ արարածոց արարիչ երկնաւոր հօր կողմէն երկնքի մէջ կը պարտի՝ հսկող եւ հոգացող մեր այս երկրագունտին, արեւն ամեն առաւօտ ամենէն առաջ կը տեսնէ դաշտի մարդն ու ծովու մարդը, եւ անոնց քրտնաջինջ անարատ ճակարին վրայ իրարու առողջարար համբոյրներուն խանդը կ'սպառէ։

Գիշերը կանաչ դաշտին անսահմանութիւնն երազեց հողագործ մարդը, գիշերը կապոյտ դաշտին անսահմանութիւնը՝ նաւավար մարդը. եւ առաւօտուն, աչքը հողին մարդուն եւ աչքը ծովին մարդուն՝ երկինք նայելով երկնաւոր հօրը բոցափայլ պատկերին՝ կ'իջնեն կանաչ դաշտին ու կապոյտ դաշտին վրայ, ուր սոկի ոգենորոգ շողոյն բիւրապատկութիւնն ալ կ'իջնան առքաղաղին դարթնումէն մինչեւ աղաւնեկին թեւամփումը, մինչեւ արուսեակին երեւումը։

Ցորեկը բոլոր, տուընջեան ժամերը բոլոր, հովուն ու ծովուն վրայ բոլորանուէր կ'աշխատին բնութեան բարեաց այն անդրանիկ պարզեւառուները։ Գոգցես իրենց համար այնքան զուարթ է արեգակը, իրենց կանխազարթոյց սովորութեանը, իրենց անվհատ աշխատասիրութեանը,

իրենց գոհութեան ու գոհաբանութեան համար. իր գալարն, իր արդասաւորութիւնը գոգցես իրենցմէ կ'առնէ հողը, իր աղն իր առուգութիւնը գոգցես իրենցմէ կ'առնէ ծովը, մշակ մարդէն ու նաւազ մարդէն. — այնքան արեւին իրենց հաւատարմութենէն ոյժ եւ աշխոյժ առած են, այնքան արեւին իրենց հաւատարմութեամբ՝ տիերաց կենդանապարգես աստղին հետ նոյնացած են պնդթար մարդը հողուն, անվթար մարդը ծովուն:

Գրկաբացութեան պէս շարժում մը հողը, գրկաբացութեան պէս շարժում մը ծովը կ'ունենայ, երբ մշակն արախն մէջ երեւայ, երբ նաւազն ալեաց վրայ երեւնայ. — այնքան բնութիւնը կը սիրէ պարզ անվթար մարդը, այնքան բնութիւնը կը սիրէ աշխատութիւնը: Եւ մշակն ու նաւազն Աստուծոյ ձայնը կը լսեն բնութեան ձայններուն հետ, Աստուծոյ գոհաբանութիւն կը լսեն իրենց առաւօտի եւ իրիկուան աղօթքին մէջ, կ'ապրին աշխատութեամբ ու հաւատքով եւ կը մեռնին առանց սգեւարի, աչքերնին երկինք:

Ե. ՏԵՄԻՐՃԻՊԱՇԵԱՆ

ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆ. — Գէտք է ամէն ոք աշխատի, որպէս զի հոգայ իր եւ իր ընտանեաց պէտքըը, որպէս զի նպաստէ ամբողջ մարզկային ընկերութեան բարեկեցութեան: Աշխատութիւնը հարկ մը չէ միայն. այլ պարուր մ'է, զոր ամէն ոք, մեծ եւ փոքր, հարուստ եւ ազքատ պէտք է կատարէ իր կատարելագործութեան համար. Անգրդութեամբ հոգւոյն և մտաց կարողութիւները շատ շուտ կ'ընդարմոնան: Աշխատութիւնը զանոնք կը երանազէ ու կը զարգացնէ. նա զմեզ աւելի զօրեղ եւ խելացի կ'ընէ: Միանզամանց զմեզ կը պահպանէ այն մոլութիւններէն՝ զորս ծուխութիւն ու անգործութիւն յառաջ կը բերեն:

Ամէնն այս չէ տակաւին. աշխատութիւնը մեր երկրաւոր երցանկութեան տարրներէն մին է: Անցուշա ան կը պահպանէ մենէ ճիզեր և յոզնութիւններ՝ բայց փոխազարձարար ի՞նչ գոխունակութիւններ կ'ընծայէ: Երբ մննք խզմի մոտք մեր աշխատութիւնը կատարենք, միթէ երշանիկ և հոգարտ

չե՞նք ըլլար, աւելի երշտեկի եւ աւելի հպարտ, որչափ այդ աշխատութիւնը եղած է աւելի տաժանելի եւ աւելի երկար : Եւ հանգիստն ի՞նչ վարձք եւ ի՞նչ հրապոյր չունի ի բնէ զործունեայ մարդուն համար :



ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆԸ

Մարդս կը ծնի մերկ եւ տկար, տկար, այո', քանչատերը կենդանիներէն, որոնք մասամբ գողցես աւելի նպաստաւորուած են բնութենէն, որ զգեցուցած է զանոնք, և տուած է իւրաքանչիւրին զէնքեր՝ անձին պաշտպանութեան համար : Փիղը ունի իր վրիժակները, առիւծը իր ձիրանները, ցուլը իր եղջիւրները, արծիւը իր մագիլները, մնջոն իր խայթոցը, իժը իր թոյնը. բայց մարդը, տկար փիղիքապէս, ունի իր իմացականութիւնը, որով իրեն կը հպատակեցնէ բնութեան զօրութիւնները, կը նուածէ հակառակամարտ ոյժերը, և իր մարմնոյն տկարութեան օժանդակ տալով զանոնք՝ կ'ապահովէ իր կեանքը, և կը ստեղծէ իր երջանկութիւնը : Մարդուս ամէն կարողութիւնները, Փիղիքական թէ իմացական, տարրական վիճակի մէջ տրուած են . հարկ է որ զարդացնէ զանոնք, եւ գործածէ իր պիտոյքը գոհացնելու : Հարուստն ու աղքատը, գիտունը թէ աղէտը, գործաւորը թէ՝ դրամատէրը, տէրը թէ՝ ծառան հաւասարապէս ստիպուած են աշխատիլ . ան որ չունի՝ պէտք է որ շահի, եւ ունեցողը պէտք է որ ջանայ չկորսնցնել, այլ ընդհակառակը աճեցնել իր ունեցածը, եւ յետոյ ոչ ոք անկարօտ է . պէտքն ու կարօտութիւնը ամենուրեք են . աղքատութիւնը բազմաձեւ է, եւ կը բնակի այնքան հարուստին ապարանքը,

որչափ աղքատին խրճիթը . ուսկիով հարուստը աղքատ
է խելքով . ուսեալը պէտք ունի դրամի . մտքով կամ
ինչքով զօրաւորը՝ տկար է մարմնով , եւ կը կարօտի
ֆիզիքական զօրութեան : Բնութիւնը կը պահանջէ որ
առէն ձեռքի մէջ գործիք մը ըլլայ , նաւավարը՝ իր
թիւակը ունենայ , մշակը՝ իր բանը , երկաթագործը՝ իր
մուրճը , կօշկակարը՝ իր հերիւնը , հիւմնը՝ իր ուրագը ,
երկրաչափն ու ճարտարապետը՝ իրենց կարկինը , մեքե-
նագործը՝ իր մեքենան , բժիշկը՝ իր ականջափողը , նկա-
րիչը՝ իր վրձինը , արձանագործը՝ իր գրոցը , երաժիշտը՝
իր գաշնակը , կինը՝ իր ասեղը , մատենագիրը՝ իր գրիչը :
Վատ ու անարժան է անգործի ձեռքը . պէտք է որ
դօսանայ ան . մարդը արարչութեան իշխան կոչած են .
ուրեմն գործիքն է անոր մականը :

Բ. Յ. ՊԵՐՊԵՐԵԱՆ

ՓԱԿԵԱԼ ՏՆԱԿՆ

Զատկի առաւտան է : Նոր գարունը , պճնուած իր
չքնաղ հրապոյրներով , կը խնդակցի քրիստոնէից եւ տո-
նել կ'ուզէ՝ կարծես՝ անոնց հետ Աստուածորդւոյն յա-
րութիւնն : Պոլսոյ ճոխ արուարձաններէն միոյն մէջ ,
որպէս ամենուրեք , կանուխ հնչած են զանդակիք տա-
ճարին : Սրտաթունդ , զուարթագին , ելած են բնա-
կիչք եւ կը պատրաստուին երթալ եկեղեցի : Ահա' իրա-
րու ետեւէ կը բացուին տանց դռներն , ու դուրս կ'ել-
նեն արք եւ կանայք եւ մանկաի , նոր եւ գեղեցիկ հան-
դերձներ զգեցած եւ ուրախութիւնը ճառագալթալիր

կը լուսաւորէ իրենց դէմքեր։ Փողոցք լի են հաւատացելոց բազմութեամբ։ ապրիլի առաւօտներու քաղցրահու դեփինուին կը խառնուի այն անոյշ բուրումն՝ որ կ'արձակի շքեղազարդ տիկնանց եւ օրիորդաց հագուստներէն ու մատզերէն։ Մանկունք կը վազեն իրենց ծնողաց տաջեւէն՝ ճռուողելով բերկրաձայն։

Բայց մինչ ամէնց տանց դռներ կը բացուին ու դուրս կ'ելնեն փոյթեռանդն անոնց բնակչներ, հեռուն մի մենաւոր անակ կը մնայ փակ ու ո՛չ ոք կ'ելնէ անաի։ Է՛ր արդեօք. քափուր ամայի՞ է այն եւ կամ հաւատոյ ազդիւրը ցամքա՞ծ է հոն բնակող ամբարիշտ սրտերու մէջ։ — Ո՛չ երբեք. նա օթեվանն է մի բարեպաշտ առաքինի այրի կնոջ։ հաւատքն անօր հոգիէն աւելի չունի լաւագոյն խորան մը։ ինքն եւս հրաջերմ փափաքով կը փափաքի երթալ սուրբ սեղանոյն ոտքը, և խառնուած՝ հաւատացելոց բազմութեան, գոչել ցնծութեամբ։ «Քրիստոյ յարեաւ ի մեռելոց»։

Բայց աղքատ է հէքն։ կարկատուն են իր հանդերձներ, որք հազիւ կը բաւեն ծածկելու իր մերկութիւն։ կ'ամաչէ ցնցոտիներով ներկայանալ ճոխազարդ այն ամբոխին մէջ։ Քրիստոնեաներն տաճար հրաւիրող զանդակին զուարթ թնդիւներ տիսրագին կը հնչեն իր հոգւոյն մէջ։ կը կարծէ ինքզինքը հաւատացելոց մարմնէն կարուած ի բաց նետուած անդամ մի, կ'արտասուէ դառնագին։

Այլ ահա՛ կը խորհի։ ո՞չ ապաքէն ամենուստ կը լսէ Աստուած բարեպաշտ հոգւոյն աղաղակն։ ծունր կը դնէ մերկ եւ խարխուլ տախտակամածին վրայ, աչքեր եւ բազուկներ երկինք բարձրացուցած, եւ աղօթք ու մաղթանք ու օրնութիւն զիրար կը մղեն, եւ որպէս խնկոց ամպ ամպ բուրմունք սրբազան բուրվառէն,

բուռն, ջերմագին, արտասուախառն կը սլանան իր սրտի խորեցն։ Մինչ խանգամավառ կ'աղօթէ, արեւուն ոսկեփայլ ճառագայթներն՝ խցկին պատուհաններէն ներս թափանցելով՝ կ'ողողեն զայն չուսով եւ կը կերպարանափոխեն վլեհավայր տաճարի, եւ կը թուի այրույն թէ Աստուծոյ հայեցուածն է որ լուսաժպիտ կը խոնարհի իր վրայ։ Երբ ոտքի կ'ելնէ, իր դիմաց վրայ նկարուած կը տեսնուի հոգեկան հեշտութեան մ'անքացառքելի պատկերն։ Երկնային սփոփանաց ճառագայթն իջած է անոր նսեմ ճակտին վրայ։

Այս', միսիթարուէ՛, կի՞ն զու, հոգերուզիս աղօթքո՛ հրեշտակաց ալեխուներուն հետ խառն՝ հնչեց Անմահին ականջին. միսիթարուէ՛, զի նա որ սիրա սուրբ եւ խոնարհ հոգի կը խնդրէ՛ աւելի հաճեցաւ հիքիդ մաղթանքներէն քան անոնցմէ շատերուն՝ որոնք եկեղեցի դիմեցին, վասն զի շատեր իրենց փայլուն հանդերձներուն տակ գոռող սրտի մ'ու սնափառ հոգւոյ մը տգեղութիւնն ու նսեմութիւնը միայն տարին պարզել սրբազան խորանացն առջեւ։

Ռ. Յ. ՊէրուէրեԱն

ԳՐԱԳԻՏՈՒԹԻՒՆ. — Երբեմն նիւթ մը բացատրելու յատուկ բառը կը պակսի եւ հարկ կ'ըլլայ ձեւաւոր բացատրութիւն մը զործածել։ Այս է պիտականունութիւն, ինչպէս անդամ բառն որ մարմնոյ մէկ մասը կը նշանակէ, վերի խօսքին մէջ անձի տեղ զործածուած է։

ԲԱՑԱՑՐԵԼԻ ԲԱՌԵՐ. — Թափուր, պարապ. — Նսեմութիւն, մբութիւն։



Ս Ա Վ Բ

Մո՛վ դու ժպառւն, հրաշտեսիլ, կապոյտ ծով,
Աչքերս քեզի յառած մնամ ժամերով .
Երբ արեւուն հսկայ ամէն մէկ քայլին .
Մշուշն ու ստուերք արշալուսին կը հալին .
Դու տարածուած լայնածաւալ ու խաղաղ՝
Կը յօրինիս արդուզարդեր քո չըքնաղ :
Երբ ալեակներդ օղակ օղակ թրթռան,
Ուկի թելէ հիւսուած ինչպէս մեծ ուռկան,
Նաւակներն ալ սուրան ճերմակ թեւերով ,
Ու մանուկներ եզերքին մօտ՝ լոյծ ու զով՝
Բազուկներուդ մէջ նետուին ժիր ու անլախ ,
Կեանք, լոյս, ծաղկունք փթթին ամէն կողմ ուրախ ,
Մո՛վ դու ծիծղուն որ ծիծփաս ծուլաբար ,
Աչքերս յառած քեզի մընամ ընդերկար . . .
Դու կանչեր ալ ունիս վսեմ՝ ամենի ,
Ու նաւաստին անփորձ որ քեզ վստահի ,
Զը գիտեր բնաւ թէ յոյզերովըդ՝ յաճախ
Դու յոդդոդդ ես, դարանակալ ու խարդախ :
Պակուցիչ են քո վտանգներ ու ահեղ :
Երբ զայրացած փոթորիկներըդ՝ անմեղ
Կեանքեր թէպէտ լափեն անյագ ամէն օր ,
Բայց քո հմայք շատ աւելի են հզօր :
Գեղեցիկ ես, ծով անծայր, ծով ծիրանի .
Թէ մոնչես իբրև առիւծ վայրենի ,
Թէ մրմիջիս ծածանելով մեղկ ու հեզ ,
Ամէն սիրտ թար կամ մաշած, միշտ սիրէ զքեզ :

Մ. ԱնէսեԱն

ԹԱՅԱՅՐԵԼԻ ԾԱՌԵՐ.— Հրաշտեսիլ, հրաւալի տեսնալ . — Ամենի, կատաղի . — Յոդդոդդ, վախոխական . — Պակուցիչ, սոսկալի .
Համար Բ.

ՅՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎԱՔԻ

Կէս դար կայ որ բովանդակ եւրոպա իր առաջին
ծովանկարիչը կը դաւանի Այվազովսքի : Եւ սուգը՝ զոր
այսօր՝ կը զգանք, մեր ցեղին ամենէն գեղեցիկ ծաղիկ-
ներէն մէկը հողին յանձնելով, մեզի հետ գրկած է նաև
գրեթէ բովանդակ աշխարհը, որովհետեւ արուեստը
հայրենիք չունի եւ ամէն արուեստագէտ՝ իրեն ծնունդ
տուող երկրին պատկանելէ աւելի՝ սեփականութիւնը կը
դառնայ անոր՝ որ մարդկութեան մեծ անունը կը կրէ :

* * *

Ապառաժուտ, ամենի ու մշտակոծ ալիքներով ծեծ-
ուած քաղաք մը ծնունդ տուած է Այվազովսքիին,
Թէոդոսիան, Խրիմու թերակղզիին այդ լայնչի նաւա-
հանգիստը՝ որուն առջեւէն ծովը իր արհաւիրքը պա-
կաս չըներ, եւ յարածուն մոլեգնութեամբ ժամէ ժամէ իր
փրփրոտ համբոյրը կուտայ անմերձենալի, անմագլցելի
խարակներու, որոնց կողերուն վրայ ճայեր կը թեւածեն
եւ որոց կատարին վրայ արծիւներ իրենց բոյնը կը չի-
նեն : Զուրի ցայտքեր կը փրփրին օրն ի բուն, այդ
ժայռելուն կողն ի վեր, հսկայ ալիքներ կը կազմուին
ու կը փշրուին հոն անընդհատ, անվհատ, եւ քարերն
են որ միշտ տեղի կուտան. սիրելու կերպ մըն է աս
որով ծովը խարակները կը չոյէ՝ առանց բնաւ անսնցմէ
բաժնուիլ ուզելու, եւ արհաւրոտ, ահագնադղորդ հով
մը հսկայ սիրերգը կ'հրգէ այդ վայրի սիրոյն որ դարեր
կը տեւէ ու դեռ չէ շիշած : Այդ սէրն է անշուշտ որ
դիւթած է Այվազովսքին պղտիկուց :

1817 ին ծնած է հոն, արտասահմանէն գաղթած
ծնողքէ՝ որ քաղքին կարող դասակարգին չէր պատկա-

Ներ : Ու պղտիկ հասակէն գեղարուեստին համար ցոյց առւած է այն անվկանդ սէրը՝ որուն հաւատարիմ մնալուն շնորհիւն է որ կրցած է իր ապագայ փառքին համնիլ : Այդ մանկութեան տարիներուն՝ իր առաջին փորձերը եղած են մասիտով ընդօրինակութիւններ, որոնց մէջ սակայն ընտանիքին բարեկամ ճարտարագէտ մը, Կոփ, կրցած է տեսնել առաջին բողբոջումները ապագայ աաղանդի մը և քաջալերած է զայն, միեւնոյն ատեն perspectiveի դասեր տալով անոր : Այլազովսքի յաճախելով հանդերձ տեղւոյն գաւառական ուսումնարանը, ուր հայերէն, թուրքերէն եւ ռուսերէն կը սորվէր, կը հետեւի նաեւ կոփի դասերուն, ու քիչ ատենուան մէջ այն աստիճան յառաջդիմութիւն ցոյց կուտայ որ կոփս օր մը գաղափար կ'ունենայ զինքը քաղաքապետ Խվանովիչ կազնաչէվի յանձնարարելու, ներկայացնելով նաեւ գծագրութիւններէն մէկ քանին : Քաղաքապետը պարզապէս կը հմայուի ու կ'ըսէ կոփին . — Բայց ես կը փափաքէի մօտէն ծանօթանալ այդ պղտիկին հետ :

Ներկայացումը կ'որոշուի և կոփս, Այլազովսքին ու հայրը առնելով կը բերէ քաղաքապետին՝ որ աղանտեսնելուն պէս զարմացմամբ կը բացագանչէ :

— Բայց նոյն ինքը նախորդ շաբթուան երաժիշտն է : Աւ կը պատմէ թէ ի՞նչպէս, բաւական օրեր առաջ, տան մը առջեւէն անցած պահուն պատանի մը տեսածէր ջութակ զարնելու զբաղած : Պատանին որ Այլազովսքին է եղեր, զինքը տեսնելուն պէս կը պահէ նուագարանը, բայց քաղաքապետը կը յանձնարէ որ շարունակէ ու քիչ մը ատեն ալ զայն մտիկ ընելէ ետքը կը հեռանայ :

Նոյն օրը, քաղաքապետը պատանի Յթովհաննէսին

կը նուիրէ ջրաներկի տուփ մը և գծագրութեան լաւ թուղթ. նուէրներ՝ որսնք շատ յարգի էին տղուն համար, քանի որ հօրը աղքատութիւնը առիթ չէր տար իրեն՝ ուղած ծախքը ընելու։ Ասկէ զատ կազմաչէվ կը գովէ անոր նախասիրութիւնը եւ զայն ուղղակի իր պաշտպանութեան տակ առնելով, կ'արտօնէ զայն ազատորէն մտնել իր տունը և ընկերութիւն հաստատել իր զաւկին հետ։

Տարի մը եաքը, 1830ին, կազմաչէվի Տաւրիկեան նահանգներուն նահանգապետական կ'անուանուի և կը փոխադրուի Սիմբերօնիոլ. բայց չուղելով իր հեռացմամբ Յովհաննէսը զրկել մինչեւ այն ատեն գտած պաշտպանութենէն, հետը կ'առնէ ու իր զաւկին հետ զայն տեղույն գիննազդինը կը դնէ։ Մանօթներու շրջանակը կ'ընդլայնուի հոն, և Յովհաննէս յարաբերութիւն կը հաստատէ ազնուական բարձր դասու պատկանող պատանիի մը՝ Ֆէոդոր Տիմիդրիէվիչի հետ, որուն որ մը կը նուիրէ պզտիկ նկար մը, «Ալօթքի զբաղած խումբ մը հրեաներ»։ Երիտասարդը նկարը մօրը կը ցուցնէ՝ որ զմայլած անոր բնականութեան և գեղեցկութեան վրայ, կ'որոշէ ինք ձեռք առնել Յովհաննէսին ապագայ մը պատրաստելու հոգը, և հաւաքելով անոր նկարները, կը զրկէ Մոսկուա, իր ծանօթներէն Տոնչի ճարտարապետէն ինդրելով որ արքունեաց ներկայացնէ զանոնք և բարեխօսէ տաղանդաւոր պատանիին համար։ Ճարտարապետը իշխան Վոլկոնսկիի միջոցաւ կը կատարէ յանձնարարութիւնը և նկարները կը ներկայացուին։

Հմայքը՝ զոր Այլազովսկիի նկարները ներշնչած էին Սիմֆէրոպոլէն մինչեւ Մոսկուա, կը տարածուի նաեւ Բեդերսպուրկ և անմիջապէս կը հրամայուի իշխան Վոլկոնսկիի, պատանի Յովհաննէսը մտցնել Բեդերսպուրկի

գեղարուեստական Ակադեմիան : Այլազովսքի , հաղիւ Գիմնազիոնի միջին դասընթացքը աւարտած , կը փոխադրուի Բեդերսպուրկ և օգոստոս 23ին (1833) կը սկսի աշակերտիլ Գեղարուեստական Ակադեմիային :

Այդ Ակադեմիային մէջ Այլազովսքի է՞ն դառն ու էն փոթորկոտ չլջաններէն մէկը անցուցած է , սրտի անվկանդ և անյողդողդ արիութեամբ մը դիմադրելով բոլոր այն արգելքներուն , բոլոր այն պատուարներուն որոնք իր դէմ յարուցուած են : Հոն ինք մաքառած է իր ընկերակիցներուն ատելութեան , քսութիւններուն և քիչ է մնացած որ իր՝ բովանդակ ապագան խորտակի թունաւոր նախանձէն ֆրանսացի ուսուցչի մը որ զինքը գերազանցելը չէ ներած բնաւ իրեն :

Բայց իր հմայքոտ տաղանդը և այն հրաշալիքները՝ զորս Ակադեմիային մէջ նկարած է յաջորդաբար , ամուր զօրավիգներ եղած են իրեն ու կրցած է դիմագրաւել բոլոր այդ վատութեանց . — արեւը անձրեւոտ օրէ մը ետքը շատ աւելի փաղփուն , շատ աւելի ոսկեցեա կը ծաթի : Նիքոլա կայսրը ի նշան իր գնահատման՝ 1000 րուպի պարգևելով Այլազովսքին , զայն ուռղեկից կը նշանակէ կայսերազուն իշխան կոստանդին Նիքոլայէվիչի , որ 1836ի ամառուան մէջ նաւային պտոյտ մը պիտի կատարէր մինչեւ Ֆինսքիի ծովածոցը : Այդ շլջանէն ետքը կը սկսի Այլազովսքիի յաջողութիւնները . ա՛լ այնուհետեւ փառքը միշտ շրջապատած է տաղանդաւոր արուեստագէտը՝ որ հանճար մը ըլլալ՝ կը խոստանար , և հոչակը երգած է զինքը աշխարհի այս ու այն մասին մէջ , է՞ն աղուոր , է՞ն նախշուն եւ է՞ն կեանքոտ ծաղիկներէն փառապսակ մը հիւսելով Այլազովսքիի անունին շուրջը : Այդ փառապսակը խամրիլ չէ գիտցած բնաւ :

(Մասիս)

Ա. ԱՆՏՈՆԵԱՆ
(ՄԵՐՍԵՅԵՍ)

ՆԿԱՐԻՉԱԼ

Աթէնքի մէջ նկարիչ մի,
Խելօք մի մարդ, որ կը գործէր
Փառքի համար քան թէ դրամի,
իր Արէսեան դից մէկ պատկեր
Ճաշակատէր անձի մը ցոյց
Տալով՝ նորա կարծիքն հարցուց:

Անկեղծօրէն սա ըստու թէ
Ծատ հաճոյ չէր պատկերն իրեն,
Ու լաւագոյն կ'ըլլար եթէ
Նըւազ արուեստ ցոյց տար դրսէն.
Ճարտարն իր գործ ջատագովէր,
Միւսը պնդէր, այլ ի զուր էր:

Երիտասարդ մ'ահա յիմար
Ներս մտաւ յանկարծ, ու առաջին
Հայեցուածքին՝ «Ոհ, Բնչ նըկար,
Գոչեց ճարտար, ոհ, լնչ վրձին.
Դլուխ-գործոց մ'է սա աներկբայ.
Խնչ պերճութիւն, լնչ արուեստ կայ
Գլխանոցին, զէն ու զարդին,
Վահանին մէջ, մինչ ոտքերուն
Եղնգաց ծայր, Արէս ինքնին
Թըլի անձամբ դէմըդ կանգուն» :

Արուեստագէտն ամօթահար,
Քննադատին ողորմ կերպով
Դարձուց աչքը • գոչեց, «Արգա՛ր
Խօսեր ես դու, եմ ապահով :»

Սանծաղամիտն հազիւ մեկնած ,
Ճնջեց իրեն մարտի-աստուած :

Երբ քննադատն երկիդ չհաւնի՝ դա արդէն
Վատ նշան է , բայց երբ գործդ աըլիմարաց
Գովեսաններուն կ'արժանանայ , այն ատեն
Հսել է զայն ջնջելու ժամն է հասած :

Թարգմ. Ռ. Յ. ՊԵՐՊԵՐԵԱՆ

ՔՐԻԱԲԻԱՆ ԿԷԼԼԵՐԴ

Մ Ա Ց Ւ Ա

Ահա՝ մայիս , ամիս բուրմանց , ամիս նուագաց ,
ամիս՝ որ ծառերն քնարի կը փախարկուին , ուր քա-
րերն դալարի : Աչքերդ թոյրերով կը պարարին , ուրն-
գունքդ՝ բոյրերով , ականջներդ՝ երգերով : Ա՛լ պէտք



չկայ բանաստեղծութիւն կարդալու . բանաստեղծութիւն՝ որ երկնքէն կը հոսի՝ ցողի , մարդրտի , շողի , ծիածանի ձեւով , թռչունի ձեւով , օրնութեանց ձեւով , բանաստեղծութիւնն որ երկրէ կը վերանայ՝ վարդի բուրմունքէն և սոխակի գեղգեղանքէն բաղկացած , բաղկացած մեղրէն՝ զոր վարդ շրթունք մատակարարեն , բաղկացած հրանոյշ տենչերէ՝ զորս սիրտք կը ծնին ու շրթունք կ'արտաքերեն . բանաստեղծութիւնն զքեզ կը պարարէ վերէն և վարէն և ամէն կողմէն եւ հոգիդ կը թափանցէ վեհագոյն բանաստեղծութիւնն անգիր և անչափ և անհուն : Այդ ամենուն մէջէն , այդ ներդաշնակութեանց և այդ փողփողմանց՝ անուն մը կը փնտուես . Օրացոյցիդ մէջ կը գտնես զայն—Մայիս : Բայց այդ անունն , ո՞հ , ո՞րքան ալ քաղցր աղուադոյն ըլլայ , զիս չգուացներ : Իմ էութեանս խորերէն աղաղակ մը կ'ելնէ , որ տիեզերքէն կուգայ հոգւոյս և հոգիէս կ'անդրադառնայ տիեզերաց . այո՛ , բոլոր զմայլումն , բոլոր արտեցութիւնս , բոլոր սէրս , բոլոր խմատասիրութիւնս բառով մը միայն կրնամ յայտնել—Աստուած :

Ե. ՏէՄԻՐՃԱՊԱՇԵԱՆ

ԳՐԱԳԻՏՈՒԹԻՒՆ . — Յատակուրիւն ոճոյ մէշ . — Յատակութիւնն ոճոյ յատկութեանց առաջինն է : Ոճը յատակ ըլլալու նամար պէտք է . Անիւթին բոլոր զաղափառները առաջուց մոզկել եւ զանոնք դասաւորել ամենէն զոհացուցիչ կարգով : Բ. Խորշիլ երկարածիք պարբերութիւններէ և այն երկիմութենէ որ յառաջ կուզայ երբեմն յարաբերական դերանուն մը իր յարմար տեղը չկենցի : Գ. Զյիշել որ եւ է պարագայ՝ որ նիւթոյն հետ առնչութիւն չունի : Դ. Բուն բառը միայն զործածէլ , այսինքն այն բառերըն որոնք արտայայտել ու գուած զաղափարը ճիշդ կը բացատրեն : Վերոգըրեալն ոճոյ յատակութեան օրինակ է :

ԱՍՈՒՊՆԵՐ

Կէս գիշեր է թափանցիկ ,
Հովը հեծէ հեղձուցիկ .
Մովը ծածան տարուքեր
Մոյլ ծոյլ ծեծէ իր ափեր :
Կէս գիշեր է հեշտալիր ,
Ու լուսնկան կասկարմիր՝
Լերանց ետեւ պահուըտած՝
Հարս մը թուի ամօթխած :
Կէս գիշեր է ցողասուն ,
Եւ ասուազներ պըլպըլուն ,
Իրենց լըռիկ բոյներէն ,
Խուսափելով՝ կը սիրեն
Սահիլ թըռչիլ ժիրուժիր ,
Ու սուրալով լուսածիր
Պարապին մէջ՝ հըրեղէն
Խորհրդաւոր գիր գրեն :
Հետաքրքիր երբեմն ալ
Համարձակին մօտենալ ,
Մըրախն մինչեւ վար խոնարհ
Դիտել տըլսուր մեր աշխարհ .
Եւ , ո՞հ , արդեօք ի՞նչ ահեղ
Իրեր տեսնեն ի՞նչ արգեղ .
Հո՞ն նըշմարեն անգութ սով ,
Որ ի՞ր չորցած ճիրանով
Մերն ու մանուկ բըզքտէ՝
Հոն տառապեալ հընտախտէ
Թէ՛ մնծատուն թէ՛ աղքատ՝
Մէկաեղ մեռնին յուսահատ .

Կա՛մ առագաստ հողմավար՝
Ովկիանու մէջ մոլար՝
Հսկայ ժայռի մը բախի,
Բիւրեղի պէս ջախջախի . . . ,
Եւ ասուպներն անարեկ
Հոն կը մարին մէկ առ մէկ :

* * *

Կէս գիշեր է զովարար,
Ու շողշողուն զերդ գոհար՝
Ասուպներ ալ օդոչու՝
Կուգան մեղի այցելու,
Ու կը դիտեն ապշելով
Այս կապուտակ ժըպտուն ծով,
Պարտէզներու զուարթ շարք
Ու բարեբեր դաշտն ու մարդ,
Որք տարածուին միշտ դալար
Կղզիներէն իւսկիւտար,
Ոսկեղջիւրէն մինչ Վոսփոր,
Ու զարդարուած բիւրաւոր
Լապտերներով ալ պէսպէս՝
Ծովուն երեսն է կարծես
Երկինք բացուեր աստղերով .
Եւ ասուպներն՝ ապահով
Դըրախտն հոս տեղ համարին
Ու հաճոյքէն կը մարին :

Մ. ԱՇԽԵԱՆ



ՏԻԿԻՆ ՊԻԶԸՐ-ՄԴՅՈՒ

Հէնրիէդ-Պիչըր 1811 յունիս 14ին ծնաւ ի Լիդ-Փիլդ, Միացեալ-Նահանգներու Գոնէքդիքըդ նահանգին մէջ, ուր հայրը քարոզիչ էր։ Մանուկ հաստկէն, կրօնքավ մնած, վարժուեցաւ լրջութեամբ նայելու կեանքին վրայ։ Տասներկու տարեկան էր՝ երբոր տետրակ մը գրեց սա նիւթին վրայ։ « Բնութեան մէջ կարելի՞ է ապացոյներ գտնել հոգիին անմահութեան »։ Հօրենական տանը ձեզնայարկին մէջ, քարոզի գրքերու և աստուածաբանական փոշոտած տետրակներու մէջ-տեղ, օր մը Հազարումեկ զիշերներու օրինակ մը գտաւ, զոր հիացմամբ ու յափշտակութեամբ կարդաց միշտ։ Այսպէս կը տեսնենք Հէնրիէդ Պիչըրի նկարագրին կաղմուիլը երկու ազդեցութեանց ներքեւ, որոնք պիտի տիրապետեն իր ամրող կեանքին։ Մէկ կողմէ բողոքական խստամբեր հաւատք մը, միւս կողմէ շատ բուռն ախորժ մը հրաշալիին եւ վիպական երեւակայութեանց համար։ Ան ատեն ջղոտ, անհանդարա աղջիկ մըն էր, որ առանց պատճառի կուլար մինչեւ կէս գիշեր, չէր կրնար քնանալ՝ տարիքէն վեր խնդիրներով տանջուելով, յետոյ դորեկը կը ջանար խենդուխելառ աղմուկ յարուցանել զուարիթ երեւալու համար, այնպէս որ հայրը բարկանալով կը հրամայէր հանդարա կենալ։

Պ. Պիչըր Մինսինադի կոչուեցաւ իբր անօրէն քաղաքին հինաւուրց դպրոցին։ Հէնրիէդ հօրը հետ գնաց և հոն 1836ին ամուսնացաւ Բրոֆ. Սդուկի հետ։ Ամուսնութեան առաջին տարիները խաղաղ անցան։ Տիկին Սդուկ ընտանեկան հոգերով եւ զաւակներուն դաստիարակութեամբը զբաղած էր։ 1850ին, ամուսինը

Պրունովիքի Պատուին Գողէժին ուսուցիչ կարգուեցաւ, եւ կողը ու զաւակներուն հետ հոն դնաց : Հոն է որ Տիկին Սդու գրեց Աղբաւ Թովմային տնակը, Ամերիկայի գերիներուն վարած կեանքէն սիրաը ճմլուած : Զայրոյթի աղաղակ մըն էր այդ գիրքը, խանդռա զգացման մը ինքնաբուխ պոռթկումը, որ ամէն կողմ արձագանգ գտաւ : Ա'լ իր ճամբան գտած էր Տիկին Սդու, գտատ մը ստանձնած էր, որուն ամբողջովին կրնար նուիրել ինքզինքը : Իր վերջին վէպին անհուն յաջողութիւնը պատճառ եղաւ որ Եւրոպայի ամէն կողմէն զինքը հրաւիրեն՝ հակագերեվարական հրաւարակութիւններ ընելու համար : Այդ նպատակով Անդլիոյ և Սկովակոյ մէջ կատարած ճամբորդութիւնը երկար յաղթահակ մը եղաւ : Համութեամբ կը տանէր ամէն յոգնութիւնները և կը հրճուէր տեսնելով որ Ամերիկայի սեւամորթներուն գործը օրէ օր անհուն յառաջդիմութիւն կ'ընէ : Ամէն կողմէ կը մասնակցէին բացուած հանգանակութեան, ամենէն աղքաաներն իսկ կուգային բերել իրենց լուման : Պառաւ կոյր կող մը հարցուցին իր նուիրատուութեան պատճառը . «Ես ան վէպը գիտեմ, պատասխանեց . զաւակս կարդաց ինծի, ես ալ կ'ուզեմ բէննիով մը նպաստել հակագերեվարական գործին » : Բարիզի մէջ, Տիկին Պիչը Սդու աւելի պատայոյզ տեսարանի մը հանդիպեցաւ, զոր ինք սապէս կը պատմէ :

« Հիմակ պատմութիւն մը պիտի ընեմ Զարլի զաւկիս համար : Սէնդ-Անթուան թաղին պզաիկ տղայքը ամենքն ալ բանուորի զաւկներ են, ամէն օր իրենց մօրմէն երկու առ կ'առնեն նախաճաշի համար : Երբոր իմացան թէ վարժարաննին պիտի այցելէի, այդ գումարին կէսը իրենց յօժար կամքով ինծի տուին՝ ինզի գե-

րիներուն խրկելու համար : Այդ հինգ ֆրանքնոցը հիմակ իմա է : Անոր տեղ հինգ տոլար վճարեցի : Կուզեմ ծակել տալ զայն, որպէս զի Զարլի ճիտէն կախէ իր միտալ : »

Երբոր քաջարի կինը, մինչեւ վերջը իր հրապարակախօսական պտոյտը կատարելու համար ըրած ճիգերէն պարտասած . Ամերիկա դարձաւ, երկար ատեն չմնաց ի Պրունավիք : Իր վէպին հրաշալի յաջողութիւնը մեծ գումար վաստկցուցած էր իրեն : Ֆլորիտայի մէջ գեղեցիկ ագարակ մը գնեց և ընտանիքովը հոն քաշուեցաւ, բնութեան ճոխութեանց մէջտեղ արժանաւոր հանգիստ մը վ.սյելելու համար : Այդ մեղմ կրիմային տակ, հրճուանքով կը մտածէր անցեալ մաքառումներուն, հակագերելարական դատին յաղթանակին զոր ինք պատրաստած էր եւ զոր վերջնապէս վաւերացուց Հարաւի և Հիւսիսի պատերազմէն ետքը 1865ին հրատարակուած օրէնքը :

Այս է, համառօտակի, այդ մեծ որտի տէր կնոջ հանրային կեանքը : Իր գոչէն ելած վերջին խօսքը քաղուած է Պընեանի արտակարգ գործէն, Ուխտաւորին ճամբորդութիւնը, որ Տիկին Պիչըր Սդուի բարձին վրայ էր միշտ . « Անա հօրա քով կը դառնամ ու թէպէտ շատ նեղուեցայ մինչեւ հոս համելու համար, ճամբորդութեան մէջ կը մտած տանջանքներուս համար չիմ ցաւիր . իմ գործս կը թողում անոր որ ինէ ետքը կուգայ նոյն ճամբուն վրայ » : Պարտականութեան գաղափարին առկից աւելի զօրեղ ըմբռնում մը կարելի չէ գտնել : Աշխատէ՛, յոգնէ՛, տանջուէ՛՝ օգտակար ըլլալու համար, ու եթէ քեզի չտրուի իսկ արդիւնքին համելու գերագոյն միսիթարութիւնը, պարտքդ կատարած ըլլալու գոհունակութիւնը պիտի մնայ քեզի, որ միւս ամէնքը կ'արժէ :

ՅԱՊՈՊ ԹՐՉՈՒՆ

(Աւանդավեպ)

Զըքնաղ առառւ մը գարնան
Ցոզոս , կիսալոյս ,
Աղուոր աղջիկ մ'աննըման ,
Հարսնցու մի կոյս :

Լոգարանին մէջ մինակ ,
Անփոյթ պէտահքով ,
Կը լուացուի ու ճերմակ
Շուշան մ' է աեսքով :

Մազերն ըսփիւռ ոռկեզօծ
Կը սանտրէ անի ,
Ու կը սարսուան լանջքը հոծ
Ու պորտն հողանի :

Ու վարսերը կը ցրուին ,
Վիժակ՝ սըռնապահ
Ծըփալով շուրջն իր մարմնին ,
— Խորան մաքրութեան :

Այլ բաղնիքին կիսաբաց
Դըռնէն՝ աղջըկան
Եղբօր աչքն է հանդիպած
Քըրոյ մերկութեան . . . :

Օ՞ն , լ'նչ ամօթ , Աստուած իմ ,
Փըրկէ , վըրկէ զի՞նք .

Թռչուն մ'ըլլամ ու թռչի՛մ
Երկինքէ երկինք . . . :

Եւ աղուղը սարսուագին
Յանկարծ կ'առնէ թեւ,
Մոռցած անտրը դեռ գլխին
Մազերուն վերեւ :

* * *

Թոպոպ թռչունն է այսօր
Սիրուն աղջիկն այն,
Բըբուկն ալ՝ սանտրը անոր,
Ըստ աւ անդութեան :

Մատիս

ԱՐՏԱՇԵՍ ՑԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

ԹԱՅԱՑՐԵԼԻ ԹԱՌԵՐ. — Հոյանի, մերկ . — Վիժակ, ծածկոց.—
Սոնական, սրուեները ծածկող (Բազւած):



ԱԲԷՆՔ ԵՒ ՍՊԱՐՏԱ

Ելլադայի բոլոր իշխանութիւններէն աւելի առանց
համեմատութեան գլխաւորներն էին Աթէնք եւ Սպար-
տա : Աթէնք հաճոյից հետամուտ էր, իսկ Սպարտայի
մէջ կեանքը խիստ եւ տաժանելի էր : Եւ երկուքն ալ
կը փափաքէին փառաց եւ յառաջադիմութեան :

Աթէնք ուրիշ կերպով կը փափաքէր տիրել, որուն
կը խրախուսէին զինք չահեր եւ փառքեր : Քաջ հմուտ
էր նաւարկութեան և ծովու կը տիրէր, եւ այն ծովերէն
կուգար անոր՝ բազում հարստութիւն : Եւ որպէս զի

միայն իշխէր վաճառականութեան, անոր համար ամէն ինչ նուաճել կ'ուզէր. և իր հարստութիւնք՝ որ այս իդձը կը ներշնչէին անոր, զայն գոհացնելու առիթն ալ կ'ընծայէին։ Իսկ Սպարտայի մէջ դրամը արհամարհուած էր, եւ միայն զինուց փառքը կը հրապուրէր Սպարտացին։ Անով կը փափաքէր աշխարհակալութեան և շահու անտեսող ըլլալով՝ փառամոլութեան անձնատուր կ'ըլլար։

* * *

Այս երկու տէրութիւնները թէ՛ բարքով եւ թէ գնացքով իրարու հակառակ՝ կը խորհէին իրարու արգելք ըլլալ Ելլադան աշխարհակալելու խորհրդոյն մէջ։ և միշտ միմհանց թշնամի էին իրենց շահերու հակառակութեամբն, քան թէ իրենց ներհակ բնաւորութեամբ։

Յունական քաղաքները երկուքին ալ աշխարհակալութենէն կը խորչէին։ Մանր էր սպարտական օրէնքը, կարծես թէ վայրենի էր այն ազգը։ Ասոնց խիստ վերակացութիւնը և անընտանի կենցաղավարութիւնը զանոնք վայրագ, դաժան և անհամբոյր կ'ընէր։ Կ'ուզէին Սպարտացիք ամենուն իշխել եւ բոլոր աշխարհ կը վախնար անոնց տիրապետութենէն։

Աթենացիք ի բնէ մարդասէր էին և հեղահամբոյր։ Ամէն քաղաքներէ աւելի Աթէնք զրօսանքներով լի էր։ հոն անընդհատ էին խնջոյքներ և խաղեր։ Բայց իրենց դիւրափոփոխ ընթացքն անհաճոյ էր նիզակակցաց և մանաւանդ անտանելի։ Պէտք էր անսալ հրապուրեալ ժողովրդեան մը այլանդակութեանց։

ՊՈՍԻՒԷ



ԿԵՆՍԱԴՐՈՒԹԻՒՆ . —

Պոսիւէ (Ժազ - Պէնիներ),
ծնած ի Տիգն 27 սեպտեմբ.
1626ին. մեռած ի Բարիզ
12 ապրիլ 1704, եղաւ թե-
մական ամենէն վսեմ եւ ա-
մենէն մեծ հուեորե. Լույս-
վիկոս ժԴ. 1677ին անոր
յանձնեց իր որդուոյն դաստի-
արակութիւնը: Հետեւեալ
տարին Պոսիւէ ժամանական
Ակադեմիոյ մեջ կը մտնէր:
իր զլաւուր զործերն են.
Դամբանական ճառերն եւ
Խօսի ի վեպս ազգաց. կոչ-
ուցաւ Մոյի արձիւն (այն
բաղադրին արքեպիսկոպոսն
էր:)



Պոսիւէ

ՎԵՐԱՌՈՒՏՈՒԹԻՒՆ . — Վերի հատուածը բաղուած է

Պոսիւէի գեղեցկագոյն մէկ գործէն, որ է Խօսի ի վեպս ազգաց :

Հեղինակը բաղդատութեան կը նէկ երկու բաղաքները, որոնք հնու-
թեան մէջ նշանաւոր դեր մը խաղացին Աթէնք, որ կը մնայ տակաւին և
լակեղնմն կամ Մպարտա, որ զոյութիւն չունի :

Պարզ, յստակ, ծղզրիս ոնով մը Պոսիւէ կը զծէ երկու իշխանու-
թեանց բարբերն ու նկարագիրն, եւ սկիզբէն հասկընալի է երկութիւն մէջ
եղած տարբերութիւնն, Ալլէնք իմաստութեամբ կը զերազանցէ և Սպար-
տա՝ արութեամբ: Այս երկու յատկութեանց և անոնց յարակից խումբ մը
թերութեանց վրայ է որ հեղինակը ընդլայնում պիտի ընէ և այնպիսի տա-
ղանդով մը կ'ընէ որ հատուածին վերջը հասնելէ առաջ կը գուշակենք
Սպարտան իրեւ բանաք մը՝ ուր անընդհատ էին խնջյքներ եւ խաղեր:

ԳՐԱԴԱՑՈՒԹԻՒՆ . — Բաղդատութիւնն համե-
մատութիւն մէ՝ ուր կը քննուին երկու անձերու կամ երկու իրերու իրա-
րու մէջ ունեցած տարբերութիւնները եւ նմանութիւնները:

ԹԱՅԱՏՐԵԼԻ ԹԱՌԵՐ — Արեմի, մայրաբաղաք Յունաստանի այն
մասին՝ որ Աստիկէ կը կսչուէր, այսօր բոլոր Յունատանի մայրաբա-
ղաք. — Լակեդեմոն, կամ Սպառա, Պեղոպոնէսի կամ Մոռայի մայ-
րաբաղաք:

Գ Ի Ւ Ղ Ի Ս Ճ Ա Մ Ք Ա Ն

Կեանքի նաւակն հետք չը թողուց իր ետին .
Մոռացումը առաւ ինձմէ ամէն բան .
Հին երազներս ամպերու պէս կ'անհետին .
Յիշատակն ալ կ'անցնի երգի մը նման . . . :

* * *

Հոգիս սակայն կը յիշէ քեզ,
Դու ծաղկաւէտ գիւղիս ճամբան,
Ուր քալէի՞նք գառնուկս եւ ես,
Դէպ ի պուրակն ու բուրաստան,
Անմեղութեան երազին պէս :

Ու քովիկէդ դողդողագին
Սահէր աղու որ վճիտ առուն,
Մերթ կամուրջին ու մերթ մարգին
Տակ պահուելով կ'երթար հեռուն,
Ամայութեան իբրեւ ոգին :

Բարակ, նիհար, քանի մը ճիւզ,
Կը զատուէին վտիտ բունէդ,
Մին՝ կը դիմէր դէպ անշուք գիւղ
Կը տարածուէր, կըլլար անհետ,
Բոլորելով խրճիթն ու հիւղ :

Մին՝ մագըլցէր բլուրն ի վեր,
Միւսը կ'իջնէր ձորակէն վար,
Ուր ուռենին կուտար ստուեր,
Ու սրինդը իր երգը կուլար,
Զոր կրկնէին գարնան հովեր :

Զմրան ալ երբ ծիւնն սպիտակ
Կը գտնէր մեզ շուրջ թոնիրին,
Անհետ կ'ընէր իր ծալքին տակ
Մեր կին գիւղին վտիտ ուղին,
Խնչպէս մարգերն ու մանիշակ :

Կեանքի նաւակն հետք չը թողուց իր ետին .

Մոռացումը առաւ ինձմէ ամէն բան .

Հին երազներս ամպերու պէս կ'անհետին .

Յիշատակն ալ կ'անցնի երգի մը նման . . . :

(Մասիս)

Ռ. ՈՐԲԵՐԵԱՆ

ՄԿՐՏԻՉ ԷՄԻՆ

Մկրտիչ Էմին, աշակերտ Աւտալեանի և Թաղիադեանի, ամբողջ ազգին վարժապետ, յիսուն տարիներ անընդհատ գրիչ շարժեց ու շունչ սպառեց. յիսուն տարի հետազօտեց, հաւաքեց, բաղդատեց, մտածեց, մտածենագրեց, հրատարակեց եւ իր կենդանի բարբառով նոր սերնդեան սիրաց գիտութեան սիրով վառեց, նորոգեց բանասիրութիւնն, նոր լոյսեր սփռեց ազգային գրականութեան վրայ : Այսպիսի անձ մը պատմութենէն ի՞նչ ունի սպասելու, բայց եթէ ներբող : Ապրիլ

17ին (1886) այս վսեմ յարկին մէջ՝ ոյր անունն իր առունեն անբաժան է յաւէտ, Մկրտիչ կմին լսեց այդ ներգողն։ Ինչ ուրախութիւն է մեծ գործիչին, մեծ գրագէտին ուրախութիւնն, երբ ժողովուրդն՝ ընտրելոյ մը կամ ընտրելոց բերնով՝ կը պանծացնէ յառաջդիմութեան վեհ գործաւորն, երբ կ'անձնաւորէ և կարգաւ կ'անցունէ գործողին առջեւէն իր գործերն՝ ոքք իբրև զաւակունք մեծ մարդուն՝ կը հայցեն իրենց ծեռանի բարի հօր օրհնութիւնն։

Ե. ՏէՄԻՐՃԱՊԱՇԵԱՆ

ՊԱՐԱՎԵՐՁԻԿԻ ՀԻՒԱՆԴԱ

Արեւն հասած էր սենեակին խորշերուն՝

Թափանցելով վարագուրին ճեղքն ի վար,

Մինչ կանթեղին յետին նըշոյլն երերուն

Դեռ հիւանդին մահճին վըրայ կը հեւար։

Մը փանուտ ծով մը վարսերու, մեծ հեղեղ,

Բարձին վըրայ կը թափիթըիէր իր ոսկին,

Որուն ալիք՝ գանգուր թելեր՝ զերթ բաղեղ,

Ճակաէն մինչեւ ծունգերն ինկած սողոսկին։

Զըքնազ ճեռքին վարդ մատներուն տակ փափուկ

Կը պահուըտի դէմք մ'անորոշ, բոլորշի

Ինչպէս ծաղիկ մ'որ սըրահին խուսափուկ

Հատուերին մէջ ծըլած լոյսէն կը խորշի։

Եւ կը նիրհէ շունչը սիւգի պէս բարակ

Մեղմ ու անուշ օրօրում մ'է բուրմունքի։

Երազալին սիրոյ ցոլքեր նուրբ արագ
Ելեւէջներ կուտան լանջքին յուզմունքի :

Ամսէ մ'ի վեր տառապեցաւ , հէք ազջիկ ,
Մաղկախտին սեւ բոցերուն մէջ հրախանձ ,
Զայն կը լկէր տենդը փակած զերթ չըղջիկ
Իր լոյս մարմնոյն՝ որ միշտ կ'ազդէր մեզ նախանձ :

Մահն ալ անցաւ օր մ'իր քովէն սեւ խաւա՛ր ...
Ճուրտ սարսուռ մը թափանցեց ներս իր սրտէն ,
Եւ նուազած աչերուն մէջ ողեւար
Նայուածքի բոցն անհուն մարած էր արդէն :

Բայց կեանքի սէրն յանկարծ յաղթեց իր ախտին .
— Ապրիլ կ'ուզեմ , գոչեց , ծաղիկն եմ գարնան :
Ես չեմ վախնար հարուածներէն չար բախտին .
Ի զ՞ուր շանթեր գլխուս վըրայ կը դառնան :

Դեռ շատ կըրակ ունին աչերս իմ ծաւի .
Մեղրով լեցուն են շըրթունքներս հեշտարոյր .
Սիրոս ըզդացման մեծ բեռին տակ կը ցաւի ,
Եւ այտերէս կ'առնեն վարդերն իրենց բոյր :

Իր բողբոյնուն գեղովն այսպէս երջանիկ՝
Մանրիկ ոտքին տակ խորտակեց մահն հըզօր .
Հիմակ անուշ ցընորքներու խաղալիկ՝
Քունին մէջ ոյժ , աշխոյժ կ'առնէ օր քան զօր :

Արեւն հասած էր սենեակին խորշերուն
Թափանցելով վարագուրին ճեղքն ի վար ,
Մինչ կանթեղին յետին նըշոյլն երերուն
Դեռ հիւանդին մահճին վըրայ կը հեւար :

Արշալոյսէն շող մը փրթաւ շեշտակի ,
Եկաւ համբոյր մ'առնել ճակտէն այդ յըստակ ,
Եւ բացուեցան ժպտուն աչքեր հրեշտակի
Քազցր յուզմունքով մ'այդ բոցավաւ շըրթանց տակ :

Նայուածքն ածեց մատղաշ աղջիկն հեշտօրէն
Ճոխ բարձերուն ու վերմակին սընդուսէ,
Որոնց վրայ իր փալփլուն մաղերէն
Կաթիլ կաթիլ լուսոյ անձրեւ կը հոսէ :

Յետոյ ելաւ , վըրան ձրգեց վերարկուն ,
Մօտենալով դարաններուն ծանրագին ,
Որոնց վըրայ խոշոր հայլին կար կանգուն ,
Աւանդապահն իր շընորհաց հըմայքին :

Բա՛յց . . . նազելի , զինջ պատկերին տեղ , աւա՛զ ,
Մակ ծակ փորուած դիմակ մ'ելաւ իր առջին .
Ճըճիներէ կերուած կըմախք մ'էր ճիւաղ ,
Ուր մնծ որդ մը կըրծած էր փոսն իր վերջին :

Ճիչ մ'աղեկէզ , սուր , ցաւագին , յուսահատ ,
Թըռաւ խորէն արինթաթաւ այդ սըրտին .
Խաւարեցաւ իսկոյն նայուածքն ու ճակատ ,
Ինքն ալ ինկաւ երազներուն հետ գետին :

Ու տենդն եկաւ նորէն աիրել իր որսին ,
Հըլտւ հիմակ , չոր տերեւի պէս աըկար ,
Ա՛լ չէր սիրեր կեանքն ու հաճոյքն անոր սին ,
Ոչ ալ մահուան մըսայլ փոսէն կը սոսկար :

Մեծ վայելք մ'էր ըզգալ թէ ինք կը հատնի
Թէ գերեզմանն է վայր անել ու անանց ,

Ուր իր դէմքը պիտի պահէր միշտ գաղանի
Սեւ հողերուն վերմակին տակ անթափանց :

Մահը որ հոն դարանամուտ կը սպասէր,
Դիշեր մ'եկաւ իր անկողնոյն քով տըրտում,
—Մազկախտն առաւ, մըրմնջեց, գեղդ ու յոյսեր,
Պիտի տանիմ ես ալ ցաւերդ անպատում : —

Ու անոր գիրկն ինկաւ աղջիկն այդ պահուն,
Հոն իր բաղդին վրայ լացաւ ու լացաւ,
Եւ համբոյրով մ'երկայն, խորունկ ու անհուն
Այդ թախծութեան հեշտանքին մէջ հալեցաւ :

Արեւն հասած էր սենեակին խորշերուն՝
Թափանցելով վարագոյրին ճեղքն ի վար,
Դեռ կանթեղին յետին նշոյլն երերուն
Հէք մեռելին մահձին վըրայ կը հեւար :

ԶԱՊԷԼ Հ. ԱՍՏՅՈՒՐ

ԳՐԱԴԻՇՈՒԹԻՒՆ — ՇԱՂԲՀՔ (Ոճին մէջ.) — Ոճին մէջ շնորհչը
փափուկ, հանոյական եւ ազնիւ նկարներու խառնուրդ մ'է:

ԹԱՅԱՐԵԼԻ ԹԱԽԵՐ . — Բոլորշի, կլոր. — Ծալի, կապոյշ. —
Թոյր, զոյն. — Սնդուս (Գանձր). — Սիմ, պարտպ . — Թախծուրիւն,
երօմուրիւն:

Ժ. Ժ. ՌՈՒՍԾ ԱՌ ԿՈՄՄՆ ՏԸ ԼԱՍԹԻՔ

(Ամեն մը կարագի առքիւ)

Փարիզ 20 Դեկտ. 1754

Տէ՛ր,

Թէեւ Զեր ծանօթութիւնը վայելելու պատիւը չունիմ, բայց կը յուսամ նամակս գէշ ընդունելութիւն չգտներ, նկատելով որ յիմեղանի եւ դրամ ունիմ Զեղ մատուցանել :

Կ'իմանամ թէ Օրիորդ Քլէոփ կողով մը դրկեր է Պլուայէն բարի պառաւ կնոջ մը, տիկին լըվասէռ անուամբ եւ այնքան աղքատ որ քովս առած եմ զայն, թէ այն կը պարունակէր, ի մէջ այլոց, քսան լիպրանց աման մը կարագ. թէ այդ կողովը չեմ գիտեր ինչպէս եղեր է, ձեր խոհանոցն եկեր է, թէ բարի պառաւը այս իմանալով՝ ամենայն պարզամտութեամբ Զեղ դրկեր է իր դուստրը իրեն զրկուած ծանուցման նամակին հետ, խնդրելով կամ իր կարագը կամ անոր գինը. եւ թէ, ըստ սովորութեան, Դուք և Զեր տիկին ամուսինն անոր վրայ ծիծաղելէ վերջ՝ իբր միակ պատասխան, հրաման ըրեր էք Զեր ծառաներուն որ այդ աղջիկը վռընտեն: Զանացի միսիթարել վշտացեալ պառաւն՝ իրեն բացատրելով պերճ դասէ մարդոց եւ պերճ դաստիարակութեան կանոնները. իրեն ապացուցի թէ չէր արժեր ծառաներ պահել եթէ ատոնց պաշտօնը չըլլար վռնտել աղքատն՝ երբ գայ իր սեփհականութիւնը պահանջելու, եւ իրեն հասկցնելով թէ արդարութիւն եւ մարդկութիւն ո՛րքան գեղջուկ բառեր են, վերջապէս կրցի

զինքը համոզել թէ իրեն համար ամենամեծ պատիւ մ'է որ կոմսի պէս մէկը իր կարագը կերեր է։ Ուստի այդ կինն ինձ կը յանձնարարէ, Տէ՛ր, Զեզ մատուցանել իր երախտագիտութիւնն այն պատույն համար, զոր Զեզ պատճառած է եւ յայտնել նաև այն ըղձանքը կարագին ձեզի համով գալու մասին։

Խսկ եթէ իրեն ուղղեալ ծրարին համար բերողչէք վճարած էք, սիրով յանձն կ'առնէ այդ դրամը վճարել Զեզ, ինչպէս արդարացի է։

Այս մասին Զեր հրամաններուն կ'սպասեմ նորա գիտաւորութիւնները ի գործ դնելու համար եւ կ'աղջամ ընդունիլ այն զգացումները՝ որով պատիւ ունիմ ըլլալու

Զեր ամենախոնարհ ծառայ

Ժ. Ժ. ՌՈՒՍՈՅ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ. — Ռուսոյ (ժան - ժապ) ծնած ի Ֆրանկ 1712ին, մեռած 1778ին. Վոլլեուեն հետք մօր. դարուն ամենեն մեծ մասենազիրն է։ Երիտասարդութիւնը բաղդախնդրութեամբ անցուց եւ երեսուն եւ եօրք տարեկան հասակին գրելու սկսաւ։ Իր զիսաւու զործեն են նոր Հելոհզ, Էմիլ, Դաշն ընկերական, Խոստվանութիւններ։

ՎԵՐՈԱԽՈՒԹԻՒՆ ՆԱՄԱԿԻՆ. — Դժուարին է նամակի մը մէջ աւելի հեզնող եւ աւելի մտացի ըլլայլ հ՞նչ երգիծանք. ի՞նչ նուրբ և կծու ժաղանքը ։ Նիւթին մէջ մտնելուն պէս կը տասնուի թէ անզամ մը այդ սահմաններուն մէջ մտնելով հեղինակը մինչեւ վերջին տողը պիտի մնայ հնն։ Կը յուսամ, կ'ըսէ, թէ նամսկը գէշ ընդունեյութիւն չգտներ, նկատելով որ չըմեղանք եւ զրամ ունիմ Զեզ մատուցանելու։ Առաջին ուղղակի սրաբանութիւն, որ կը զիտէ հզարտութիւնն եւ յափշտակողութիւնն այն մարդուն որ կ'ուզէ հարուածել. յետոյ կը յիէ եղելութիւնը, Թատերական պարագաները, զեղեցիկ գերը՝ կոմսին եւ անոր մարդոց տալ կեզծելով. սովորյան վերցերն է որ հեզնութիւնը սայրասուր եւ զիժիչ կ'ըլլայ. բարեմիտ պառակին հասկըցուցած է թէ արդարութիւն եւ մարդկութիւն ո՞րքան զեւցուկ բառեր են։ Խյսպէս ուրեմն պատուեալ եւ երշանիկ է որ

Կոմած իր կարազը կերեր է եւ կ'առաջարկէ բերողէքն ոլ վճարել։ Եթէ պատուաւոր մարդ մը այսպիսի նամակ մը ընդունի, արիւնուուշտ նախատինք մը պիտի նկատէր զայն։

ԳՐԱԴԱՏԱՑՈՒԹԻՒՆ. — Հեգմութիւն ունի մէջ. — Հեգնութիւնն է ոնի ձեւ մը, որ կը կայանայ ըստուածքն հակառակ հակցնել ժաղրանքով։ Պուալոյ յանձն կը զործածէ զայն իր երգիծաբանութեանց մէջ։

ԹԱՅԱՅՐԵԼԻ ՌԱՄԵՐ. — Զմենդանի, արդարացում։



ՀԱՅՀՈՅՈՒԹԻՒՆ ԵՒ ԱՂՋԲԱՔ

Երբ Զրհեղեղն դործեց իր գործ փրկութեան,
Նոյի որդիք երկրի վրայ բազմացան,

Իրր ի փետուս սիրամարգին՝ աչք ոսկի,

Լիբանանու ծործորներուն մէջ յուռթի

Քետ եւ Սիդոն՝ այն ապիրատ Քամին ձետ

Եկան մշակել ցորեան եւ հող այգեւէտ,

Զօրանալով տիրոջ առջեւ ի պատի։

Սիդոն ծննաւ, սընուց սերունդ բազմաթիւ.

Տարի մը վերջ այրի մընաց Քետացին.

Զաւակ մ'ունէր՝ յոյսն ալեւոր հասակին.

Սակայն հունձքի մ'իրիկունն՝ երբ պազ խըմեց ջուր

Քըրտնած մարմնով՝ տենդին բըսնեց զինք սարառու.

Ծետոյ մեռաւ, եւ այն օրէն հայրը միշտ

Աստուծոյ դէմ՝ որ զինք կ'ընկճէր դառն ի վիշտ՝

Քըլուխ քաշած կը հայնոյէր. օն եւ օն։

Ընդհակառակն՝ իւր սիրելեօքը Սիդոն

Երջանիք է, ժուժկալ, ըզդաստ եւ փարթամ.

Սիդոն կ'աղօթէ պահօք՝ զոնէ յարաժամ.

Գովէն ծառայք զինքն իբրեւ մարդ երկիւղած։

Օր մ'երկուքն ալ՝ երբ արեւեն հըրայրեաց՝
Կ'աշխատէին իրենց արտին մէջ լըռիկ,
Ահարկու ամապ մը՝ որ բերէր փոթորիկ՝
Սըրացաւ, ծածկեց երկինքն յանկարծ մըթագին.
Քեա՝ զոր մաշէր անյուսութիւնը նախկին՝
Բըռունցք ի վեր գոչեց «Զա՛րկ, զա՛րկ, չա՛ր ասաուած,
Եւ թող ողկոյզ մ'իսկ չըմընայ հսու կախուած.
Տիե՛ն, կրնար գործել չարիք մ'աւելի,
Խեկէ յետոյ միակ որդիս սիրելի,
Էհ, թող ճայթէ կայծակդ, ընկնի գոռ կարկուտ
Որդեակս ի հող իջեցընող Տէր անգութ.
Անիրաւէ՛ դարձեալ Աստուած դու խարոզ,
Ահա կեցեր եմ, ինձ չազդես ահ ու դող»:
Ամպրոպն անցաւ, քանզի նոյն ինքն Եհովա
Գորովեցաւ այդ հայհոյող վըշտին վրայ,
Եւ Սիդոնի արտին վերեւ սաւառնէր.
Սա ծընրադիր աղաղակեց.

«Արդար Տէր ր

Ներէ՛ ինձ, ա՛հ, ինայէ հունձքիս իմ ամբաւ,
Զեմ արրընյած, չեմ նշկահած զքեղ բնաւ.
Ես վեհութեանդ հանդէպ սարահմ միշտ 'ի դող.
Ու դու պահես պիտի ցորեանս ու խաղող:
Շա՛տ ժամանակ իմ մանկական հասակէս՝
Ալօթք ըրած եւ պահք բըռնած եմ, գիտես.
Ամենազօր Աստուած, անմա՛ն տէր միայն,
Գոհ չե՞ս ինձմէ՛, սեղանիդ վրայ ես ո՛րքան
Երինջներու արիւն ձեռքովս եմ թափած.
Զարիք չըրի որ զիս պատժես յեղակարծ.
Ո՛հ, մի՛ թողուր որ աղերսեմ քեղ ի զո՞ւր,
Արքա՛յդ երկնից, պահէ՛ դինիս ու ալիւր»:
Սակայն աղօթքն՝ որ մատուցուի Աստուծոյ՝

Շահախնդիր ոգւով՝ չէ բնաւ իսկ հաճոյ .

Սըրտմտեցաւ Տէրն ագահին դէմ լալկան ,

Եւ Սիդոնի վրայ ճայթեց ամպրոպն այն :

Թարգ. 6. Ե. Դ.

ՖՐԱՆՍՈՒԱ ՔՕԲ

ԱՂՅԹՔԸ . — «Աղօթքը զերազանցապէս կրօնային զգացման յայտնութիւնն է, նոգոյ բարձրացունն է: Առև Աստուած աղօթել, ըսած է բարոյազէտ մը, հրապարակաւ անոր խօսիլ չէ, անոր ուզգիլ չէ երկայն ճառեր եւ երկայն խնդրուածքներ, իսկապէս իմաստնոյն աղօթքը սրտին կատարելապէս Թափով դիմունն է: Ինչ որ կը խնդրէ նա Աստուածէ, միշտ իր պարաբը կատարելու զօրութիւնն է:

«Ո՞վ ամենակիրոր բարութիւն, ներող հայր, զմած առաջնորդ, անելցուր իմ մէջս այն իմաստութիւնն, որ ինձ կրնայ յայտնել իմ նշարիս պարտքերս: Հաստատէ՛ զիս բռու խորհուրդներուդ հետեւելու որոշման մէջ: Ծնդունէ՛ այն ծառայութիւններն, զորս կրնամ հաստացանել բռու միւս որդիներուդ իրեւն նշան երախտազիտութեան, զոր կարելի է ինձ տալ քեզ փոխան այն շնորհաց, զորս շնորհնեցիր անդադար:

Ֆրանցիս

ՔԵՐԱԿԱՆ ԱԿԱՍՆ ԴԻՑՈՂ ՈՒԹԵՒՆՔ . — Ի փետուրս, զրաբարի յատուկ ձեւ: Կը նշանակէ փետուրեներու վրայ: — Ի պաօխ, ինչպէս նաեւ քիչ մը վարը ի վիշտ, նոյնպէս աւելի վար ի դոդ, կը նշանակեն պատուավ, վշտով, դոդով, զրաբարի յատուկ ձեւեր են: Գրաբարի մէջ ի կամյ նախդրիւ անորոշ նայցական զործիականի նշանակութիւն ունի : — Ի հոդ, հոդին մէջ, զրաբարի մէջ ի կամյ նախդրիւ հայցական շարժում ցուցենդ բառերու բով կը զործածուի:

Ս Փ Ո Փ Ա Ն Ք Գ Ի Տ Ս Ո Ւ Թ Ե Ա Ն

Երանիք գիտունին :

Պատանի է դեռ, այլ վաղ իսկ անուշադիր իր չուրջ բոլոր պատող ունայն հրճուանաց կրաւէրներուն, ու-

բիշներէ աւելի հրճուանք կ'զգայ, երբ կուգան հետ-
զհետէ պարզի իր առաջ համայն արարչութիւնը վարող
անխախտելի օրէնքներն :

Նման անփորձ ճանապարհորդին՝ որու ամէն քայլ
մի նորութիւն է, որու ամէն հայեացք տենչանք մը կը
բերէ մօտենալ տեսնուած առարկային և չգոհանար եր-
բէք մինչեւ չընտելանայ անոր հետ. ուսանողն գոհու-
նակութեան մի շունչ կ'առնու ամէն անդամ որ կ'զգայ
իր միտքը պարարտիլ :

Կ'ուսանի անդադար, և անդադար իր ուսանելու
ախորմն անյագելի կ'ըլլայ: Ժամանակին արտադրած
և համբարած հմտութեան պաշարն է որ կը վայելէ:

Ժառանգն է նա ժառանգութեանց պատուականա-
գունին՝ զոր սերունդներն դարէ դար, ուղեղէ ուղեղ
կ'աւանդեն իրարու:

Աչքի առաջ ունի այն հոյակապ անձանց օրինակն,
որք ուժգին և յանկարծական մի մղում տուած են մար-
դոց վիճակը դէպի բարելաւութիւն տանելու համար,
զի դա՛ է ճշգրիտ գիտութեան արդիւնքն եւ ճշգրիտ
գիտունին նպատակը:

Եւ կ'իմանայ որ իր անձն օր քան զօր կը բարձրա-
նայ սովորական մարդոց մակերեւոյթէն վեր, և սիրոն
արդէն յուսով և ցնծութեամբ լեցուն է:

Երանի գիտունին:

Զափահաս է և մշտական գործաւոր մի շէնքի՝ որու
հիմերն իսկ հազիւ թէ նախագծուած են:

Չըգիտեր թէ ի՞նչ տքնութիւնք եւ յուսախարու-
թիւնք կըսպասեն իր ճամբուն վրայ, և կը քալէ միշտ:
Կը բերկրի հոգին ամէն անդամ որ խելամուտ կըլլայ
տարերաց պէսպէս յատկութիւններուն և կը լուծէ աս-
տիճանաբար տիեզերային հանելուկներն, որք միմեանց

կցորդ՝ անընդհատ մի շղթայ կը կազմն։ Դիտէ թէ բնութեան մէջ ծածկեալ ոյժեր կան, զորս մարդ չէ կարողացած տեսնել տակաւին և թէ հանճարն երեւան պիտի բերէ մի օր։

Չըկայ իրեն համար գիտութեան մէջ մի մանրամասնութիւն որ արհամարհելի ըլլայ։ Չըկայ պարզ մի օրէնք նիւթերու սեպհական, որ աւելի բազմայօդ օրէնքներու լուծման չառաջնորդէ։

Եւ այսպէս ծանօթէն դէպի անծանօթը յառաջանալով՝ կը յանդի կենաց օրէնքներուն լուծման։

Եւ գիտութեան ամէն յաղթանակը կը դործածէ մարդկային կեանքն աւելի հեշտ եւ երկարաւեւ լնելու։
Երանի՛ գիտունին։

Նա տարածութիւններ կը սեզմէ, մարդկութիւնը մէկ խուրձի մէջ կ'ամփոփէ, շահերը կը հաւասարէ, համապարտ ընելով ամէնքը։

Նա կ'ընէ հողն աւելի արդաւանդ եւ անոր արտադրութիւններն ամենուն մատելի։

Եւ կը թուէ գիւտերու հեազհետէ յառաջ բերած բարիքներն։ Եւ ի՞նչ անխառն սփոփանք իրեն, երբ կ'որոշէ իր բաժինն այդ բարեդործ վաստակոց մէջ։

Երանի՛ գիտունին։

Կենաց առօրեայ և միօրինակ տաղտկութիւններն չեն կարող երբէք կարօտութիւն բերել իր հոգեւոյն։

Երեսն հազիւ թէ կը ժպտի, երբ կը սփոեն իր առաջ այն հասարակ ցոյցերն, որք սնապարծներն եւեթ կը փառաւորեն։

Իր վարձքն ընդհանուրին յարգանքն է և երբեմն խսկ ապագային երախտագիտութիւնը։

Եւ վերջին ժամուն, երբ մեծ ճամբորդութեան ազդը կը արուի իրեն, վիշտ մը միայն կ'զգայ, որ չպիտի

տեսնէ իր յաւէտ երազած մարդկային երջանկութիւնը :
Բայց ինքն իր պարտքը հատուցած կը մեկնի :
Եւ գոհ է յոյժ իր կեանքէն :
Երանի՛ գիտունին :

S. ՓԵՇՏԸՆԱԼԵԵՆ

ԳԻՏՈՒԹԵԱՆ ՀՆՑԱՄՑՑՈՒԹԻՒՆ . — Մարդկութեան համար բարե-
քախտաբար պիտի ծնին միշտ հոգիներ, ճանաչելու ցանկացող, զիւտե-
րու սգիով տանջուած, ուրիշ ամէն վայելիք անփոյթ, հարստութիւնը առ
ոչինչ զրոյ, աշխատութեան տոկացող, զիտութեամբ անյագ, անդադար
գէպի նշմարտութիւն դարձող ինչպէս մազնէտը դէպի բեւեռային աստղը :

ԳԵՂԵՑԻԿ ՌԱՆՔ . — Կրօնը միշտ լուրջ՝ անմեղութեան մէջ և
երրելի յի ծերանար. իսկ զիտութիւնն արդեն բարին ու չարը ճանշ-
ցած աղեւոր մըն է :

ԶԻՒՆԱՄԱՂԻԿ

Գիտէք ինքըպէրկի հովիտն, հեռու չէ Ալթորֆէ .
Հոն կառուցուած է Նօտր-Տամ-Տէղէռմիթի մատուռն :

Եթէ գիտէք դուք ինքըպէրկի հովիտն, անշուշտ
գիտէք նաեւ այն խրճիթ, ուր մեռաւ խարտիշագեղն
կրէչէն :

Այն խրճիթ ուր մեռաւ խարտիշագեղն կրէչէն,
շինուած է դարեւանդի մը մէջատեղը նուրբ դալարեաց
վրայ, անտառի մը հովանոյն տակ, ապառաժներէ մէկ
քանի մատնաշափ հեռի :

Բնդարձակ է անտառն եւ խորհրդաւոր . ժայռք կը
ձեւացնեն հոն քարայրներ եւ խութեր, որոնց վրայ կը

տեսնուի ջղուտ ոտքերով քարայծին անցքն իրրեւ թըռչ-նոյ :

Այս ժայռից մէջ կայ գահաւանդ վիճ մը , ուր կը խորասուզի հեղեղ մը ահագին շառաչմամբ :

Դուք լսած էք այդ շառաչինն եւ զգացած էք ձեր դալուկն , դուք որ գիտէք էնքլըպէրկի հոլիտն :

Այսպէս ուրեմն մէկ կողմէ ամէն ինչ որ բնութիւնն ունի անեղացուք և վեհագոյն , միւս կողմանէ ամէն ինչ որ մարդկութիւնն յառաջ կը բերէ յոյժ պարզ եւ յոյժ անդորր , հովիտն էնքլըպէրկի եւ խրճիթն կրէչէնի :

Չորեքտասամեայ որբ խարտիշագեղն կրէչէն իր հանւոյն հետ կը բնակէր այս խրճիթն . հնգետասանամեայ մեռաւ հոն :

Կրէչէն միշտ եղած էր բարի , հեղահամբոյր , պար-կեշտ , բայց ո՞վ պիտի յիշէր այլ եւս :

Համին այնքան պառաւ էր , կը նմանէր ուրուա-կանի մը որ կը շարժի կենաց մէջ :

Ահա այս պատճառաւ աշխարհի վրայ ոչ ոք ողբաց խարտիշագեղն կրիչէն :

Բայց այն ժամուն երբ հէք աղջիկն հոգին կ'աւան-դէր , հրեշտակ մը ներկայացաւ անոր :

Դոգգես հրեշտակաց գեղեցկագոյնն էր , նա լերանց ձեան նման սպիտակ էր , ունէր ոսկեշող լուսապսակ մը եւ երփնագոյն շոգետեսակ թեւեր :

Արթնցուց մատաղ օրիորդը՝ որ խորին հառաչ մը արձակելով բացաւ աշքերն եւ ժպտեցաւ :

Արդեօք վա՞րձք մ'էր , արդեօք վերջին փո՞րձ մ'էր :

Ահա ինչ որ ըսաւ գեղեցիկ հրեշտակը կրէչէնի .

— Քենէ բան մը պիտի ապրի : Մարմնոյդ մաքրա-գոյն մէկ մասը ծաղկի պիտի փոխուի : Անցեալ առա-քինութեանցդ վարձքին համար Աստուած քեզ կը թողու

ընտրութիւնն : Ո՞րն է այն ծաղիկ որ մտացդ ճշգրտա-
գոյն պատկերը կը կարծես :

— Կ'ուզե՞ս, աւելցուց հրեշտակը, որ մարմինդ
չքնաղ կակաջ մը ըլլալ :

— Ո՛չ, պատասխանեց դեռահաս աղջիկն, կակաջը
չունի բոյր . գեղեցիկ է, բայց չէ օգտակար :

— Հապա շուշա՞ն :

— Այն շատ կը բարձրանայ ուրիշ ծաղիկներէ . գե-
ղեցիկ է, այլ չէ համեստ :

— Վա՞րդ մը :

— Փուշեր ունի այն, կը խոցէ այն ձեռքն՝ որ կը
մօտենայ զայն քաղելու . գեղեցիկ է, բայց բարի չէ :

— Եղիր ուրեմն մանիշակ մը, աւելցուց քաղցրու-
թեամբ հրեշտակն, եղիր ուրեմն : Այդ ծաղիկ ունի
քաղցր բոյր, չբարձրանար իր ընկերներէն վեր, չունի
զէնք՝ խոցելու այն ձեռքն որ կը մօտենայ զայն քաղե-
լու . օգտակար է, համեստ և բարի :

— Ո՞վ բարերար հրեշտակ, կրկնեց կրէչէն, չըսի՞ր
ինձ թէ քեղ թողուած է ընտրութիւնն :

— Անշուշա :

— Օ՞ն ուրեմն, կ'ուզեմ որ իմ մահկանացու մասս
ըլլայ ձիւնածաղիկ :

— Ձիւնածաղիկ, կրկնեց զարմացմամբ հրեշտակն,
կ'ուզե՞ս ապրիլ մինչ ամէն ինչ թառամած է, կ'ուզե՞ս
ծաղկիլ մինչ համայն բնութիւն մնուած է :

— Պիտի աղդարարեմ գարունն : Անոր՝ որ իր աշ-
քերն ինձ խոնարհեցնէ, պիտի ժպտիմ Յոյսի պէս :

ԳՐԱԳԻՏՈՒԹԻՒՆ. — Նշան կը կոչուին մեր զգացմանց եւ մեր զա-
ղափարաց արտաքին ցոյցերն :

Նեզուն մասնաւոր նշաններու ամբողջութիւնն է . երկու տեսակ է .

1. Բնական, 2. Արուեստական :

Համապատասխան Բ.

Բնական լեզուն է դիմաց շարժումը, բացագանչութիւններ, անյօդա-
ւոր աղաղակներ:

Արուեստական լեզուն մարդկային հանճարոյ գործ է և կը պարունակէ
մեծնական պատկերներ կամ ձեւեր, խորհրդանշաններ և խօսքեր, ինչ-
պէս վերի զրուածքին մէջ, վարդը զեղեցկութեան, շուշանը անմեղու-
թեան, մանիշալը պարկեցտութեան խորհրդանշաններ են:

ԳԵՂԵՑԻԿ ԲԱՆՔ. —Մարդ պէտք է վեհանձն, ազնուական, բարի
եւ առատածեռն ըլլայ. այս յատկութիւններով միայն կը տարբերի
բոլոր միւս առատածներկն:

ԱՅՈՐԸ



ՅԵՏԱԴԱՐՁ ԱԿՆԱՐԿ

Թըսան թեթեւ գարուններով
Այս անտառին մէջ ճեմէի.
Ու այսօր նոյն գեղով չնորհով
Կը տեսնեմ զի՞նքը կենսալի.
Անոյշ բուրէ նա խնկաւէտ,
Իր առուակներ գլորին վէտ վէտ.
Նա կը մնայ միշտ նորատի:

Կորովալից հանդարտ ոտքով
Անոր մէջէն դեռ կը քայլեմ,
Դարձեալ կամքով, բարքով, մտքով
Ես միեւնոյն նախկին մարդն եմ.
Սակայն հա՞րկ է ըսել ինձի,
Հա՞րկ է, աւա՛ղ, ցաւօք սրտի
Խոստովանիլ թէ մի այլ եմ:

Յար կենդանի ողիիք, կաղնիք,
Արմատներով լայն ու խորին,
Էլին ընկերքս ինձ նըմանիք.
Անգէտ էի ժամանակին:
Պինդ ամրակուռ ժայռից նման,
Երակներուս մէջը համայն
Անմահութեան զգայի ոգին:

Ուրիշ մըն եմ, այո՛, հիմայ,
Մի բոյսն ալ.չեմ ես պուրակին.
Եմ ուղեւոր մի փախստեայ,
Ու կը խորհիմ լոկ ա՛յս բանին,
Թէ իբր հովի շունչ մի եւ ես
Պարտիմ անցնիլ այս անտառէս, —
Ո՞վ կարճատեւ երազ կեանքին:

Թարգմ. Ռ. Յ. Պէրֆիլիսէն

ԿԻՒՍԹԱՎ ՇՎԱՊ

ԱԱՅԱՏՐԵԼԻ ԲԱՌԵՐ. — Ոփի, անպտուղ ծառ մը :

ԵՐԿՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐ

(Արաբական գրոյց)

Երուսաղէմ հերկուած արօրայրուած դաշտ մ'էր .
զետնին այն մասն՝ ուր կը բարձրանայ այսօր տաճարը ,
սեպհականութիւն էր երկու եղբարց : Մին այս եղբայր-
ներէ ամուսնացեալ էր և ունէր բազում զաւակներ, միւսն
կ'ապրէր առանձին . ընկերութեամբ ի միասին կը մշա-
կէին այն արտը՝ զոր իրենց մօրմէն ժառանգած էին :

Երբ հնձոց ժամանակն հասաւ, երկու եղբայրներ կապեցին իրենց որաներն, և երկու հաւասար դէզեր կազմելով թողուցին արտին մէջ :

Գիշերը, երկու եղբայրներէն այն՝ որ ամուսնացեալ չէր, լաւ խորհուրդ մ'ունեցաւ. ըստ իւրովի՛ «Եղբայրս կին մը և զաւակներ ունի սնուցանելու. արդար չէ որ իմ բաժինս իրենին չափ մեծ ըլլայ. օն, երթանք իմ դէզէս առնունք մի քանի որաներ, աւելցնելու համար անորիններուն վրայ. չպիտի նշամարէ նա այս բանը եւ այսպէս չպիտի կարենայ մերժել » : Եւ ըրաւ ինչպէս որ մտածած էր :

Միեւնոյն գիշերը միւս եղբայրը արթնցաւ եւ ըստ իր կնոջ. «Եղբայրս երիտասարդ է. նա կ'ապրի միայնակ եւ առանց ընկերուհիի. ոչ զոք ունի իրեն օգնական ըլլալու համար իր աշխատութեան մէջ և սփոփելու զինքը իր խոնջութիւններէն. արդար չէ որ մենք հասարակաց արտէն նոյնքան որայ առնունք որքան ինքն. ենե՞նք, երթա՞նք եւ գաղտնաբար տանինք իր դէզին վրայ աւելցնել որայից մէկ մասն, չպիտի նշամարէ նա վազն եւ այսպէս չպիտի մերժէ » : Եւ ըրին ինչպէս մտածած էին :

Հետեւեալ օրն, եղբարց իւրաքանչիւրը արտը գնաց և շատ զարմացաւ տեսնելով որ երկու դէզեր դարձեալ նման էին. ոչ մին և ոչ միւսն չէին կարող ներքնապէս բացատրել այս հրաշալիքն։ Նոյնպէս ըրին շատ գիշերներ շարունակ, բայց որովհետեւ անոնցմէ ամէն մէկը միեւնոյն թուով որաներ կը տանէր իր եղբօր դէզին, դէզերը կը մնային համահաւասար, մինչև որ գիշեր մը, երկուքն ալ դէտ կենալով որպէս զի այդ գաղտնեաց պատճառին հետամուտ ըլլան, մէկմէկու պատահեցան, իւրաքանչիւրն իր գրկին մէջ վերուցած այն

Թրաները, զոր իրարու կը սահմանէին փոխադարձաբարք
Արդ, այն վալրն, ուր ա'նքան բարի խորհուրդ մը



ծագած էր միանգամայն եւ այնքան յարատեւութեամբ՝
Երկու մարդոց մտքին մէջ. էր անչուշտ Աստուծոյ հա-

Ճելի տեղ մը , եւ մարդիկ օրհնեցին զայն եւ ընտրեցին՝
շինելու համար հոն Աստուծոյ տուն մը :

ԼԱՄԱՐԴԻՆ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ . — Համարին (Ալֆանս Տը —)ծնած ի Մաքոն 1790ին, մեռած 1867ին, Քանական ամենէն մեծ բանասեղծ-ներէն մին. — իր գործերն են. Մտածուրիւնի, Դաշնակի, Ժուկին, ելն: Արձակ գրուածոց մէջ զիխաւորներն են. Ժերօնտէանց պատմուրիւն, եւայլն:

ՊԱՍՏԱՐԵՎԱՐ ՌԱՌԵՐ . — Արօգադրուած, հերկուած. — Դեզ, կոյս.
— Խանջուրիւն, յոզնուրիւն:

Ք Ա Խ Ն Բ

Երբոր միտքն է խոնջ հոգերով աաղտուկ ,
Սիրաը ճնշուած ցաւերով գաղտուկ ,
Հէք արարածոց համար արդարեւ՝
Քունն է անուշիկ Աստուծոյ պարգեւ :

Խաղաղիկ է քուն՝ դարման սփոփիչ .
Քունին մէջ հոգին կազդուրի մի քիչ .
Կեանքին հետ դարձեալ յուսահատաբար
Հետեւեալ առառուն կռուելու համար :

Մարդն ունի պէտքեր եռամոլ՝ տգեղ ,
Բայց պէտքը քունին հաճոյք մ'է անմեղ .
Երբոր քընանայ մանուկ կաթընկեր
Մօրը բաղկաց մէջ , բնչ սիրուն պատկեր :

Հաճոյք մ'է՝ ձմրան եղանակին խիստ՝
Կակուղ անկողնոյ մէջ թաղուիլ հանգիստ.
Խոկ ամրան տօթին՝ ծառոց հովասուն
Շուրփին տակ նիրհել՝ հեշտանք մ'է անհուն։

Հեշտանք մ'է, այո՛, վարդագոյն բոյլ բոյլ
Երազներով ալ որորուիլ ծոյլ ծոյլ.
Հեշտանք մ'է՝ հանգարտ խղճով քընանալ,
Ու մոռնալ աշխարհն ու իր պատրանքն ալ։

Մ. ԱՃԵՄԵԱՆ

ՊՕԼ ԵՒ ՎԻՐԳԻՆԻԱ

Պօլ եւ Վիրգինիա չունէին ոչ ժամացոյց, ոչ տու-
մար, ոչ ժամանակագրութիւնն եւ ոչ պատմական և իմաս-
տասիրական գրքեր։ Իրենց կեանքի պարագաները կը
չափէին բնութեան կարգերով։ օրուան ժամերը ծառոց
ստուերներէն կը ճանչնային, տարւոյն եղանակները՝
ծաղիկներէն և պտուղներէն և տարիներն իրենց հունձ-
քերէն։ Այս ախորդ պատկերներն իրենց խօսակցութիւն-
ներուն վրայ մեծ հրապոյրներ կը սփռէին։ Այսպէս Վիր-
գինիա իրեններուն կ'ըսէլ։ « Ճաշելու ժամանակն է,
վասն զի պանանեաց ստուերներն իրենց արմատին քով
կ'ամփոփուին»։ « Դիշերը կը մօտենայ, որովհետեւ դամո-
նիի իրենց տերեւները կը գոցեն»։ Երբ դրացիներ հար-
ցընէին՝ ե՞րբ պիտի այցելես մեզ, կը պատասխանէր։
« Քաղցրիկ շաքարեղէզները կթելու ատեն»։ — Խոկ
օրիորդները կը կրկնէին։ « Եւ անոնցմէ աւելի քաղցր և
սիրելի է քու գալուստ»։ — Ելիք մէկը հարցունէր իրեն

Եւ Պօղոսին տարիքը, կը պատասխանէր. «Այդ աղբեր քովի մեծ բովենոյն հասակակից է եղբայրս, իսկ ես փոքրիկին, եւ իմ ծնելէս ի վեր մամիկնիները տասներկու անգամ իրենց պառողները տուին, և նարնջենիները քանինեչորս անգամ իրենց ծաղիկները »։ Եւ անոնց կեանքը, իրբեւ փաւոնայից եւ դրիատից, այն ծառերու վրայ հաստատուած էր. ուրիշ թուական մը չէին գիտեր, բայց միայն իրենց մայրերունը, ոչ ուրիշ ժամանակագրութիւն, բայց միայն իրենց ծառատունկերունը եւ ոչ ուրիշ փիլիսոփայութիւն մը, բայց միայն ամենուն բարերարել և Աստուծոյ կամաց հպատակիլ :

Պ. ՏԸ ԱԷՆ ԲԻԷՌ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ. — Պեռնարտէն ող Սկն Իիկու զաղիացի մատենագիր, ծնած ի Հավթ 1737ին, մեռած 1814ին եր զիստու զործերն են. Ուսմունի թնուրեան, ուր կը նկարուի արաշչութիւնը ամենէն նմայիչ պատկերներու մէջ, Պօղ եւ Վիրզինիա, Հնդկական հրճիր, եւալլն :

ՎԵՐԼՈՒՄՈՒՄՆ ԳՐՈՒԱՄՔԻՆ. — Այս հատուածը բաղուած է Պօղ և Վիրզինիայէն:

Ի՞նչ բազգրութիւն, ի՞նչ պարզութիւն այս կիսավայրենի երկու մանկանց բարուց մէջ, որը սակայն բաղաբակրթութեան ամէն սկզբունքներով կրթուած են:

Իրաւ է որ տեսաբանը տեղի կ'ունենայ Գաղիոյ կղզւոյն կամ Մօրիս կղզւոյն մէջ՝ որ այն ատեն Գաղիացւոցն էր, կղզւոյն մէջ ձգուած, բազմամարդ կեղրոնէ հեռու եւ այնպիսի երկրի մը մէջ ուր բնութիւնը կը հայթայթէր ամէն պիտոյքներ, Պօղ եւ Վիրզինիա կրնային անտարբեր մնալ այնպիսի բաներու, զորացիտնալ մեզ համար ներելի չէ, մանուկնե՛ր Զեր մայրերուն տարիքը կամ ձեր ձեռատունկերուն մամանակութիւնը չպիտի բաւ էին ձեզ՝ բնութիւն մը անցունելու համար:

ԳՐԱԳԻՏՈՒԹԻՒՆ. — Վեպ. — Վէպը կեղծ պատմութիւն մ'է, որուն

մէջ գրողը հետաքրքրութիւն կը զարթուցանէ կրքերու ընդլայնմամբ, բարուց նկարագրութեամբ, եւլու թարոյական կամ կրթիչ վէպերը միայն կրնան որ եւ է օգուտ ունենալ:

ԵՐԱԲԱՆՈՒԹԻՒՆ. — Երշաբանութիւնը կոմ Երշաբացութիւնը անուղղակի շրջան մ'է՝ յայտնելու համար զայն զոր մարդ չուզեր յատուկ իմաստով բացատրել . այսպէս կէս օր է ըսկելու համար . ըսուած է Պահանձեաց առուելները իրենց արևաօժին լով կ'ամփոփուին . տասներկու տարեկան եմ ըսկելու տեղ . ըսուած է, մանկենիները տասներկու ամեան իրենց պառողները ուրիշ :

Վերի հատուածին մէջ շրջաբանութիւնները բոլորովին բնակոն են և նոյն իմաստը կուտան . ուրիշ տեղ պէտք չէ անով զեղծանիլ :

ԹԱՅԱՅՐԵԼԻ ՌԱՄԵՐ. — Ժամանակագրութիւն. զիսուրին բուականներու, պատմական ժամանակներու եւ անոնց կարգին . — Պահանձի, առք երկիրներու տունկ, պտուղն ընթիր է: — Դամոնի, հնդիկ քուփ տաս փառքիկ տերեներով եւ վարդազոյն ծաղիկներով: Իր տերեները կը զցուին արեւը մարը մենելու ատեն: — Քոփենի, արմաւենիի տեսակ մը, որ նոյն կուտայ: — Մանկենի, հնդիկ ծառ անուշահամ պառողներով: — Փաւոնայի, դաշտային դիմ: — Դրիսօֆ, անտուպաց, ծառոց յաւերծահարսեր, որոնք ծառերու վրայ կը բնակեին :

Ա.ԹԱՅՐ. — Զեմ կարծեր քէ երշանկութիւն կայ առանց առայինութեան:

ԼՈՒՍՆԿԱՆ

Պիշ պիշ նայիմ, քեզ, աղուոր լուսնկայ,
Ու չեմ կշաանար, չեմ գիտեր ի՞նչ կայ
Շողիդ մէջ այնքան հրապուրի՝ քնքուշ,
Ու սիրտա ողողէ հեշտութեամբ անուշ.
Ծովը նենգաւոր, դամբաններ թափուր,

Ա. Իշն առարկայ տգեղ ու տխուր ,
Արծաթ փոշիով օծես գեղեցիկ ,
Երազներ անյօդ եւ մնլամաղձիկ
Իմ ապշեալ մտքիս առջեւ կը շարես :
Այն սուր հառաջներ որ միսան երկրէս ,
Սգաւոր սրաի ողորմուկ արտունջ ,
Ու այն հոգիներ որ տարտամ ու մունչ
Տիեզերքին մէջ թռչաին մոլար՝
Քու սեմիդ վրայ կը թառին յօժար :

* * *

Պիշ պիշ նայիմ քեզ , աղուո՛ր լուսնկայ ,
Ու կ'ուզեմ գիտնալ թէ արդեօք ի՞նչ կայ
Փայլուն ծոցիդ մէջ . ինձ թուի այնպէս
Թէ չնաշխարհիկ գանձեր կը ծածկես ,
Թէ քու հեշտաւէս հովիտն ու անտառ
Միշտ դալար պահեն գարուն եւ ամառ :
Զուարթ ակիերով լըճակ ու վըտակ
Իրար խառնեն միշտ ալեակներ յըտակ .
Ծեղմածուփ հովեր ծառոց սալարթէն
Ներդաշնակաւոր երգեր յարդարեն :
Ոչ պատեն երկինք ամպեր սեւայօն ,
Շանթն ահագնալուր ոչ որոտայ հոն ,
Ու ոչ փոթորիկ յորձանապառյտ
Յուզէ ծովերուդ ալիքներ կապոյտ .
Այլ յաւէտ հպարտ՝ հանապազ չըքնաղ ,
Բընութիւնն է հոն միշտ գեղածիծաղ ,
Ու եթէ բնակին արարածք ի քեզ՝
Աղաւնեաց նըման ամբիծ են եւ հեզ :

* * *

Գիշ պիշ նայիմ քեզ, աղուոր լումնկայ,
Դիւթիշ լուսոյդ մէջ արատ մը չիկայ:
Վերջին ամիսն է որ դուն կը փայլիս,
Այսքան պաղպացուն հրմայելով զիս.
Զմրան հոծ ամպեր կը հասնին կանուխ
Պայծառ ճակատիդ ածել ըստուեր թուխ.
Եւ, ահ, աշնան չոր տերեւներուն հետ
Դեղնած հոգիներն ալ կ'ըլլան փետ փետ,
Մովս արձակելով ահաւոր մըռունչ.
Խափանէ անոնց մարմլրած մրմունջ:

Մ. ԱձէՄելլն

ԴՐԱԳԻՏԵՌՈՒԹԻՒՆ. — Դիմառնուրիւնն է այն ձեւն՝ որով կեանք եւ
զբացում կուտանք անկենդան առարկայից, բացակայից, նոյն իսկ մեռե-
լոց: Վերազրեալն օրինակ է Դիմառնութեան:

ԲԱՅՑՐԵԼԻ ԲԱՌԵՐ. — Պաղպացուն, փայլուն:

ՊԵՂԵՑԻԿ ԲԱՌԵՐ. — Փախէք հաճոյքներէն, անոնք ձեր ետեւէն
պիտի փազեն:



Մ Ի Լ Տ Ո Ն

Մէկ կէտ միայն կ'ուղենք յիշատակել Մեծին Միլ-
տոնի մանկութենէն, այն աշխարհահռչակ քերթողին՝
որ կոյլ եղաւ. Հոմերոսի պէս, որ "Տանթէր" չափ հան-
ճար ունեցաւ եւ որ մեռաւ աւանց գիտնալու թէ իր
հայրենիքն օր մը պիտի արձանագրէր զինքը իր ամե-
նամեծ մարդոց կարգը: Վասն զի հարկ է խոստովանիլ

թէ իր ժամանակակցաց առջեւ աննշան քերթող մ'եղաւ, բայց իր մահուանէն շատ տարիներ յետոյ իրը ազգային հարստութիւն համարուեցաւ անոր քերթուածն։ Հազիւ, անոր կենդանութեանը, կը հաճէին կարդալ քանի մը հատուածներ և անոնք իսկ որք քերթողին հիանալի տողերն կարդալու արիութիւնն ունեցան՝ խորհեցան թէ գործն արժանի էր ծայրագոյն նախատանաց։

Ա'յնչափ գեղեցիկ և ա'յնչափ պարկեշտ էր նա որ դպրոցի աշակերտք զանի կ'անուանէին գեղեցիկ կոյս։ Իր ճակատուն երկու կողմերն գլխոյն հերք վեր վեր ինկած էին լայն խոպապիքներով և կը ծփային անոր ուսոց վրայ. իր աչքերը բառութեան գորովայոյզ արտայայտութիւնն ունէին և իր դէմքը սովորաբար կը շառագունէր դոյզն գովեսաով և այդ ամօթղածութիւնն աւելի եւս կը գեղեցկացնէր զինքո։

Ամրան օր մը Միլտոն ընդերկար շրջագայութենէ վերջ քնացած էր ծառի մը տակ, մնծ փողոցի մ'եղրն։ Երկու տիկնայք՝ որք կառքով կ'անցնէին՝ մատաղատի ուսանողին գեղեցկութենէն հրապուրուած՝ կասեցուցին իրենց կառքը և իջան աւելի մօտէն զանի դիտելու համար։ Ասսնցմէ մին՝ որ հազիւ տասնեւէինգ տարեկան էր, հիացմամբ զանի նկատելէ յետոյ մատիտ մը հանեց գրպանէն, գրեց քանի մը առղեր, թերթ մը պատռեց իր յուշատետրէն և դողդոջուն ձեռքով ներմուծեց զայն Միլտոնի ձեռքին մէջ. յետոյ երկու օտարուհիները կառքն ելան եւ մեկնեցան։ Միլտոնի բարեկամներն՝ որ պահուըտած՝ հանդիսատես էին այս իրողութեան՝ արթընցուցին զանի եւ պատմեցին անոր։ Միլտոն ուսանողն փութաց բանալ տոմսն որ դրուած էր իր ձեռաց մէջ. կիւարինի քերթողէն առնուած սա առղերը գըրուած էին անոր մէջ։

«Գեղեցիկ աչքեր, աստղեր մահացու,
թէ քնոյ մէջ իսկ ինձ ներշնչեցին բոց մը սիրարկու,
ի՞նչ պիտի ըլլայ հմայքն ձեր սիրոյն»



թէ ըլլաք արթուն» :

Բարեկամները ծաղրեցին զանի այս դէպքին համար : Բայց ինք բոլորովին վրդովեցաւ : Խորհուրդ մը

գրաւեց իր միտքը, այն էր գտնել գեղեցիկ օտարու-
հին՝ որ իրեն նպաստաւոր կերպով այնքան լաւ
գործածած էր իտալացի քերթողին առղերն։ Այս կնոջ
շնորհիւ, զոր երբեք չպիտի ճանչնար՝ Միլառն առը-
վեցաւ Թասայի եւ Պետրարդի լեզուն։ Անդադար այս
կնոջ մերձենալու իզձէն մղուած, թողուց Անգլիան,
գնաց ձենովա, Վենետիկ, Հռովմ, Նարոլի, ընտանե-
ցաւ այն քերթողներուն զորս կը սիրէր, ինքն իսկ
քերթող եղաւ, եւ թերեւս այն ամառնային օրուան
գեղեցիկ հանդիպման կը պարտի Անգղիա իր Միլառն։

Ե. Տ. Ա.

Ա Թ Ե Ղ Ծ Ո Ւ Ա Ծ Բ

Երր ետիս դառնամ՝ անցեալը դիտեմ,
Կեանքին առեղծուած կանգնի ինծի դէմ.
Տիեզերական անհուն անսպառ
Կեանքին մէջ՝ մարդուն կեանքն է մէկ պատառ,
Անծայր ծովուն մէջ՝ հաղիւ մէկ կաթիւ,
Ու կը հարցընեմ թէ կ'արժէ՞ ապրիլ։
Ո՛հ, կեանքն անուշ է ու յաճախ լեզի,
Վճիտ վտակն ալ փոխուի հեղեղի։
Տառապանք, վայելք, դառնութիւն, հաճոյք
Զիրար հալածեն կամ ընթանան զոյգ,
Ու թէ որ ճնշէ զիս կեանքին պայքար,
Մոհմ եղէգին պէս գլուխս տկար
Ու մրրիկն անոր զիս ոչ կ'արգելու
Հոգւոյս ձգտումներն անխռով երգելու։

Երբ ջերմ համբուրեմ վարդին լանջ քնքուշ,
Խնչ փոյթ թէ չըթունքս արիւնէ սուր փուշ;
Խեղճ փիլխոփայք, ի զուր կը յոգնիք,
Կեանքը կը լուծուի՝ բայց ոչ իր գաղտնիք.
Առեղծուած կեանքի՞ն թէ մահուան անգութ,
Հսէ՛ք ինձ, ո՞րն է շատ աւելի մութ.
Կեանքը սերտեցի, հեշտ ու փշոտ է,
Խոկ մահը . . . գիշե՞ր թէ առաւօտ է:

Ս. ԱՅԷՄԵԱՆ

ՍՈՒԱԿԻՆ ԵՐԳԸ

Վերջալոյս է: Պայծառ երկնքին մէջ առաջին ցող-
քերը կը պլազան, մանրիկ ու տկար քթթումով մը:
Բայց, արդէն, երկրի վրայ, ամէն բան կը ստուերոտի.
ծաղիկները միայն, սեւ կանաչութեան մէջ, կենդանի
փալ մը, որոշ գծագրութիւն մը ունին: Իրենց բուրումն
ալ կը սաստկանայ: Իրիկուան մեղմ հովը կ'առնէ կը
տանի վարդերուն շունչը: Մառուղիին երկայնքը, ճեր-
մակ մեխակներու ածուները խնկաւէտ ձիւն կը նմանին:
Պահը անուշ ու գողար է: Օդին մէջ խորին խաղաղու-
թիւն մը կը ծածանի:

Իրարու ետևէ, թռչունները կը լուն: Մեծ եղեւա
նիի մը ծայրէն, տատրակը անգամ մ'ալ կը մնչէ: Կեռ.
նեխի մը արի սուլումը, սարեկի մը ուրախ ճլուլիւնը
յանկարծ կը մարին չև նոյն իսկ իրենց զուարթ խա-
ղերուն մէջ հրաժեշտի մը արտմութիւնը կայ: Մացառի

մը տակ, շիկահաւի մը շաղփաղփանքը կը քննանայ. քննացած է : Օդը կը զովանայ : Աւելի մութ երկնակապուտին մէջ, մոլորակները ագամանդի հուրք կ'արձկեն :

Ի՞նչ անդորրութիւն : Այս ատեն, դիւթական լռութեան մէջ, գիշերին մէջ որ վերջապէս եկած է, զովութեան և բոյլերու մէջ, — միս մինակ, սոխակը կը նախմերգէ :

Երկարօրէն արձակուած խազեր են ասոնք, գողտրիկ ու

թաղծալից միանգամայն, հեծեծանքի մը անձկալիր դանդաղութեամբ եւ հառաչի մը կրակոտ խորութեամբ : Իրարու կը յաջորդեն, իրարու կը միանան առանց իրար խաւնուելու, ինչպէս շատ հանդարտ օգով մը կոհակներուն զուգաչափ դաշնակութիւնը : Յետոյ, յանկարծ, կոկորդալիր, գինովութենէ եւ հանճարէ բռնուած, կ'երդէ, թող կուտայ իր հոգիին զեղուլ խոլ դաշնակութեանց մէջ, վայրի անտառին երգիշը, գարնան գիշելներու վսեմ երգիչը . . . :

Դիտէ՞ք գերմանական այն սիրուն հեժեարն որ կը պատմէ թէ վանական մը հարիւր տարի կաղնիի մը տակ նոտած մնաց սոխակի մը մտիկ ընելով : Անցեալ իրիկուն առասպելին վանականին զգայութիւնները կրեցի : Շնորհակա'լ եմ, թոշնակ, որուն կը պարտիմ յափշտակութեան վայրկեան մը :

ՖՐԱՆՍՈՒԱ ԳՈԲԷ



ՆԵԽՍԱԴՐՈՒԹՅՈՒՆ — Ֆրանսուա Դորէ, արդի գալիսայի բանասեղծ, ծնած է 1812ին: Խը զիսաւուց զործերն են: Անցորդն, Ծրկ զոր իմ պարտիս, եւայլն:

ԳՐԱԴԱՑՈՒԹՅՈՒՆ. — Նկարագրութիւնն է քնական առարկայի մը՝ զանազան մասանց, մարդկային զործոց կամ բնութեան տեսարանի մը երեւութից Ոռւարկութիւնը: Ճնշագրութիւնն, Կ'ըսէ Մարմոնթէլ, պէտք է որ ներկայացնէ պատկերը՝ իր ամէնէն սրտաշարժ մոնրամասնութեամբը եւ կենդանի դոյներով: Նկարագրական ձևերն են: կենցանի նկարագիւր, տեղագրութիւն: դիմագրութիւն:

ԵՐԱԾ. — «Ես աշխարհի մէջ միայն երգը սիրեցի, կ'ուզեմ որ իմ վերջին շունչս ալ երգ մ'ըլլայ: . . . Ով որ երգ չունի կամ երգել չի զիտեր, չոնի զգացման, ներդաշնակութեան, զեղեցկին ու սիրունին իտէականը շշափելու բաղցրութիւնը. . . մարզուս էն առաջին ճայնը երգ մ'է . . . բնութիւնն ամրող երգ մ'է . . . երիտասարդ ըլլալ՝ երգել, ծեր ըլլալ եւ աղօթել»:

Պ. ԴՈՒՐԵԱՆ

ԾԱՂԻԿԸ ԵՒ ԹԻԹԵԼՆԻԿԸ

Խեղճ ծաղիկ մը կ'ըսէր թիթռան երերաձեմ.

— Մի՛ փախչե՛ր, մի՛

Ո՛քան տարբեր է մեր վիճակն. ես անշարժ եմ,

Դու գնաս հեռի:

**Բայց կը սիրենք զիրար. մարդոց աչքէն ծածկեալ՝
Կ'ապղինք աննենք.**

Աւ կը նմանինք միմեանց. կ'ըսեն թէ երկուքս ալ

Ծաղիկներ ենք:

**Ա. Ալ վա՛խ, տանի հողմն զքեզ, հողն է ինձ արգել,
Բա՛խտ աննըլւեր:**

**Ես իմ շնչովը կ'ուզէի թռիչըդ խնկել
Երկինքն ի վեր:**
**Ե՛ր հեռանաս անթիւ ծաղկանց մէջէն անջան,
Փախչիս արագ.**
**Մինչ ես մինա՞կ՝ կը դիտեմ հոս շուքիս շրջանն
Ոտներուս տակ.**
**Խոյս տաս, գառնաս, յեաոյ գարձեալ գնաս մեկուսի՝
Փայլիլ այլ տեղ:**
**Կուգաս գտնել զիս հոս ամէն արշալուսի
Արտօսրահեղ :**
**Ո՛հ, որպէս զի մեր սէրն անեղծ սահի թեթևւ,
Վեհապետն իմ,**
**Ինձ պէս արմատ ա՛ռ կամ թէ տո՛ւր ինձ զոյգ մը թե,
Ու քեզ նմանիմ:**

Թարգմ. Ե. Ե. Դ.

Վ. Հիհկո

ԹԱՅԱՏՐԵԼԻ ԲԱՌԵՐ. — Երերամեմ, Երկնի մէջ պտրող. —
Աննուեր, անզուք. — Խնկել, անոււահուել. — Անեղծ, անարա:

ԱՆ ՀԱՅ ՕՐԻՈՐԴՆ

Զարդ վարդին է պարզ տերեւ.
Սիրէ զու պարզութիւն,
Եթէ վարդ ես արդարեւ.

8. ՈՍԿԱՆ

ԱՀՄԷՏ ԵՒ ՐԱՇԻՏ

Երկար ատենէ ի վեր բոցառոչոր երաշտութիւն մը
կ'աւերէր Հնդկաստանը։ Այն միջացին երկու հովիւներ,
Ահմէտ եւ Ռաշիտ իրենց կալուածոց եզրն իրարու հան-
դիպեցան ծարաւահիւծ եւ կը տեսնէին ոչխարները որ
տկարացած իրենց շուրջը կը հեւացին. աչքերնին եր-
կինք վերուցած՝ կը խնդրէին որ շուտով այս յետին
թշուառութեան գարման մ'ընէ։ Եւ ահա օդին մէջ
խոր լուռվթիւն մը կը տիրէ. թուչուններ կը լուեն եւ
ոչխարները մայելէն ու բառաչելէն կը դադրին, եւ
երկու հովիւնները ձորին մէջ մարդու կերպարանքով
էակ մը կը տեսնեն բարձրահասակ եւ վեհաշուք. սա
հետզհետէ մօտեցաւ անոնց եւ երբ մօտէն զինքը կը
դիտեն, իսկոյն կը ճանչնան թէ բարիք եւ չարիք բաշ-
խող ոգին է. մէկ ձեռքը առատութեան խուրձը բանած,
իսկ միւսը՝ սատակման զուր մը։ Յոյժ ահաբեկ՝ կ'ու-
ղէին պահուրախլ, բայց ոգին՝ Արաբիոյ խնկաւէտ ան-
տառներուն մէջ երեկոյեան ատեն վչող զեփիւռին նման
քաղցր ճայնով մը զիրենք կանչելով, կ'ըսէ. «Մօտ եկէք,
ով հողածինք, ձեր բարերարէն ինչո՞ւ կը փախչիք;
այնպիսի չնորհք մը ձեզի ընելու կուգամ, որ ձեր ան-
խոհեմութեալը միայն կրնայ ձեզի անօգուտ եւ վնաս
տկար ըլլալ։ Դուք ինձմէ ջուր կ'ուզէք, ահա պատ-
րաստ եմ ձեզի ջուր տալու. բայց ձեզմէ կ'ուզեմ իմա-
նալ թէ բնչ կերպով կրնամ զձեզ գոհ ընել։ Մի՛ փու-
թաք մէկէն պատասխան տալու. լաւ մտածեցէք որ
մարդուս պիտոյից եւ վայելից վերաբերեալ բաններուն
մէջ, ինչպէս խիստ քիչէն, նոյնպէս չնպազանցէն
պէտք է զգուշանալ։ Մէկ խօսքով լաւ նայեցէք որ
ծարաւին տագնաապը ձեզի մոռցնել չտայ խեղդուելու.

կտանգը : Հսէ՛ք ուրեմն ինչ որ կ'ուզէք , եւ դուն Ահմէտ , նախ խօսէ՛» : — «Ով բարերար ոգիոդ , պատասխանեց Ահմէտ , ներէ՛ ինձ որ վեհ կերպարանքդ տեսնելով կը խռավիմ . փոքրիկ առուակ մը կը խնդրեմ որ ոչ ամառը ցամքի եւ ոչ ալ ձմեռը առատանայ : » — «Կ'ունենաս» կ'ըսէ ոգին եւ ձեռքի սուրը գետինը կը զարնէ , որ նոյն միջոցին բարերարութեան գործիքի մը կը փոխուի . եւ ահա անոնց առջեւ աղքիւր մը կը բղինի եւ խոխոջաճայն ընթացքով Ահմէտին դաշտերը կը ծածկէ , ծաղիկները նոր նոր անուշ հոտեր կը բուրեն , ծառերը կանանչագեղ տերեւներով կը զարդարուին եւ ամէն ազգի կենդանեաց դասակները իրենց պասուքը կ'անցընեն : Այն ատեն ոգին միւս հովումն դառնալով նշան ըրաւ որ խօսի : «Խնդիրքս աս է , ըսաւ Բաշիտ , որ հաճիս կալուածներուս մէջ հոսել տալ Գանգէս գետը իր ջրերովն ու ձկներովն : Պարզամիտ Ահմէտը ընկերովն աղնուական • Փառասիրութեան վրայ զարմանալով , ինքնիրեն կը վշտանար թէ ինչո՞ւ ինքն ալ այսպիսի փառաւոր խնդիրք մը չըրաւ . բայց ոգին Բաշիտին դառնալով , «Փափաքներդ չափաւորէ՛ , ըսաւ , ով մարդ տկար եւ անխօնեմ : Քեզի՝ անօգուտ եղածին հետամուտ մի՛ ըլլար , ինչո՞ւ քու ընկերէդ աւելի բան կը ինդրես , միթէ անկէ աւելի կարօ՞ւ ես» : Այս իմաստուն ազդարարութիւնը լսելէ վերջն ալ Բաշիտ խընդիրքին վրայ հաստատուն կեցաւ , եւ մաքէն կը խնդար Ահմէտին պարզմութեան վրայ , ինքն որ Գանգէսի իշխան եւ տէր եղած էր : Այն ատեն ոգին սկսաւ լէպ ի գետը երթալ : Իսկ իրենք անհամբեր իրաց ելքին կ'սպասէին : Նոյն միջողին Բաշիտ արհամարհանօք մը ընկերակցին երեսը կը նայէր . ահա յանկարծ ալիքներու մռնչիւն մը լսուեցաւ եւ յորդագնաց հեղեղին թափ

ապահն իմացուեցաւ թէ Գանգէսն էր որ իր դարաւոր պատուարները կը խորտակէր։ Այն ահագին ջուրց հեղեղը սուր միջոցի մէջ Բաշխար բոլոր դաշտերը տւերեց, ծառերն արմատախիլ ըրաւ, ոչխարները յափշտակեց տարաւ, եւ այն որ Գանգէսի տէր ըլլալ կը կարծէր, կոկորդիլոսի մը կեր եղաւ։

ՌԱՅԱՅՐԵԼԻ ԽԱՌԵՐ. — Դասակ, խումբ. — Պատուար, պահ։



ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒԱՆՉԵ

Երկու եղբարքս եւ ես տըղայ էինք դեռ յոյժ։
«Գնացէք խաղալ, կ'ըսէր մեր մայրն, սակայն ըզգո՞յշ,
Զըլայ կրխէք ծաղիկ, չելնէ՞ք սանդուխն ի վեր»։
Մեծն էր Արէլ, կրտսերն էի ես ատոնց քով։
Հաց կ'ուտէինք մի այնպիսի ախորժակով։
Որ խընդային ըզմեղ մօտէն դիտող կիներ։

Վանքին մառանը կ'երթայինք մէկաեղ ի խաղ ,
Ու տեսնէինք հոն խաղալու ատեն յաճախ

Անմատոյց գիրք մը գըզրոցին դըրուած վըրան :

Օր մը դէպ այդ գիրքը մագիկ ըրինք մնձ ջանք ,
Եւ չեմ գիտեր ի՞նչպէս առնուլ յաջողեցանք .

Բայց կը յիշեմ Աստուածայունչ մ'էր այն մատեան :

Այդ ին գիրքէն բուրվառի հոռ բուրէր ախորժ .
Ըսքանչացած գնացինք նըստիլ անկեան մը խորշ .

Պատկեր կար մէջն . ոհ , ի՞նչ հաճոյք , ի՞նչ ցընծութիւն :

Մեր ծունկերուն վրայ դըրինք ու բացինք լայն .
Նախկին բառէն այնչափ անուշ թուեցաւ մեզ այն՝

Որ խաղն խաղառ մոռացած՝ ըսկանք կարդալ իսկոյն :

Խնձուետ եղարքս ամբողջ առոտուն զայն կարդացին .
Յովկուկմ Հըռուրն Բոռոն ու բարի Սամարացին ,

Շատցա՛ւ հրապոյրն՝ երեկոյին ալ կարդալու :

Այսպէս տրդայք՝ երբ կը բռնեն թըռչուն մ'երկնից ,
Զուարթ հիացմամբ զիրար կանչեն ուրախալից .

Որ շօշափեն ափով՝ անոր փեառուն աղու :

Թարգ. Ե. Ե. Դ.

Վ. ՀԻՒԿՈ

ՀԱՐՑՄՈՒՆՔ . — Ի՞նչ է Աստուածաշունը . — Ի խաղ , կը նշանակէ խաղալու համար . — Ի՞նչ կը նշանակէ անմատոյց . — Մազեկուն ճիշդ իմաստը տուէք . — Ի՞նչ կը կոչուին սողացող կենդանիները , — Սողացող տունկերը . — Ի՞նչ ասրբերութիւն կոյ Աստուածաշունչ մը և Աստուածաշունչը ըսելուն մէք . — Բացատրեցէք այս աստցուածը . բուրվառի հոռ . — Ի՞նչ է պատկեր մը . — Համառօտիւ պատմեցէք Յովէփի , Հոռութին և Բոռոյն պատմութիւնը . — Բարի Սամարացւյ առակը . — Ի՞նչ կը նշանակէ երկմիջի բոյուն . — Բացատրեցէք Թէ որ մասին մէք այս բաղդատութիւնը ճիշդ է :

«ԱՊՐԻՄ — ՄԵՌՆԻՄ»

Դնդին կոճակ մը մէջտեղը . — աղտոտ գեղին մը
որ ինծի համար գոյներուն ամէնէն վհատեցուցիչն է , —
ճերմակ շեղքերով պարուրուած : Այս է բոլորը : Չոր ,
կտրուկ ծաղիկ մը , որ սովորական ծաղիկներու փափ-
կութիւնը ու խոնաւութիւնը , գոյներու պէսպիսութիւն-
ները , երանդները ու մարելիքները չունի . չունի , մէկ
խօսքով , անոնց բանաստեղծութիւնը :

Ամէն ծաղիկ , բաց ի անկէ , իր երգիչը ունի , իր
յարգուած ու մեծարուած պարտէզը , ու երբեմն ալ
սիրտ մը որուն արոփումներուն կ'ունկնդրէ : Երիցուկը՝
զուրկ է ասոնց ամենէն . լերան վրայ , դաշտին մէջ ,
միսմինակը կը բունի ան , կոյսկուտուքներու մէջէն ,
ձիւնին ու բուքին դէմ , որքի մը մեծնալուն պէս չար-
քաշ փթթումով :

Ոչ մէկ փունջի մէջ կ'երեւան իր գեղին կոճակը ,
իր շքեղութիւնէ անմասն թերթիկները , որոնք ճերմակ
ու կակուղ փուշերու կը նմանին . ամէն ինջոյքէ ու
կոչունքէ վատարուած է ան . բայց անտրատունջ փիլիսո-
փայութեամբ մը կը համակերպի իր լքումին :

Այս տոկունութիւնը ու այս համակերպութիւնը
վերջ ի վերջոյ իր սեռը մոռցնել կուտան քեղի . զայն
փլցունելու համար ա'լ նոյն զգուշութիւնը չես ունե-
նար ինչ որ կ'ունենաս երբ մեխակ մը կամ յասմիկ մը
քաղես : Բիրտ ձեռքով կը զատես զայն իր ցօղունէն .
ո'չ իր տեսքին համար կրնաս բաճկոնակիդ լամբակին
անցընել , ո'չ իր հոտին համար քովդ պահել զայն : Իր
ծաղիկի կոչումը ոչինչ է :

Բայց աւանդական հարցումն է ան զոր տղայ տարիքեղ ճանչցած ես, փետրտելով հէք պղտիկ թերթիկ-ները «Ապրիմ.Մեռնիմ»ին, հաճոյակատար քուրմը՝ որ դէմդ կեցած շարունակ, « պիտի ապրիս » պատասխանած է քեզի :

Ես սիրած եմ միշտ այս «Ապրիմ.Մեռնիմ» անունը : Կեանքի ու մահուան այս քովքովիութիւնը, այս եղբայրութիւնը սիրած եմ: Թով քովի, ու թէ որ կ'ուզէք, իրարու մէջ անցած, ազնիւ թաշկինակներու անկիւնները բանուած սկզբնատառերու պէս: Այս գիրկընդիմաւունումը, մէկ բառի մէջ ամփոփուած, բոլոր աշխարհը չի՞ ձեւացըներ միթէ: Ըլլալու չըլլալու հարցը չէ՞ ան, ռամիկ ու աղիտաւոր հարցը՝ որ ամէն առարկայի վրայ դրոշմուած է:

Ամէն. անգամ որ կը քաղեմ քեզի, ո'վ պղտիկ գեղին ծաղիկ, կը յիշեցնես ինծի այն ահաւոր մերձաւորութիւնը զոր քու անունդ կը կազմէ, Ապրիմ.Մեռնիմ. երբոր ամէն տեղ կեանքը կը ջանայ ըստ կարի խուսափիլ, հեռու կենալ մանէն, քու վրայ միա՞յն՝ երկուքն ալ իրենց ծշմարիտ ու պատշաճ տեղը կը գըտնեն: Այն քաղաքին պէս՝ որ իր գերեզմաննոցը իր ծոցին մէջ զետեղած է՝ փոխանակ հեռուն, անտեսանելի անկիւն մը տանիլ դնելու, դուն ալ Ապրելուդ մէջ Մեռնիլդ պարփակած ես:

Գ. ԶՈՅՐԱԿ

ԲԱՑԱՏՐԵԼԻ ՌԱԽԵՐ. — Ենր, բերան, ծայր. — Պարուրուած, ըշապատուած :

ԵՂԱՆԱԿՆԵՐԸ

Երբ ձմբան տիսուր օրեր կը հասնին
Ու ծեփեն երկինքն ամպեր թուխ ու գորշ,
Մրմունջք քընարիս կը մարին ինքնին :

Թռչուններ ալ լուռ՝ բոյներնին ունայն,
Սմբած պահութին լերկ ծառերուն խորշ,
Երգը մրրկին խեղգէ ամէն ձայն :

Կեանքն ալ աղքատին դժուար է ո'րչափ.
Պառաւ մը սառած դուռնէ դուռ մուրայ,
Հաւաքէ յաճախ լուտանքի տարափ :

Հարուստ պերճ կնոջ սիրտն է սառնապատ,
Տեսէ՛ք երբ իր ճոխ կառքով կը սուրայ,
Պարկեշտ անցորդին ցեխոտէ ճակատ :

Գիշերն ամբողջ շըռայլ ամոլներ
Կանաչ սեղանին շուրջը կը տքնին.
Եւ երբ կը յիշեմ այդ եսամոլներ՝
Մրմունջք քընարիս կը մարին ինքնին :

* * *

Երբ գարնան զուարթ օրեր կը ծագին,
Օրհնենքի երգեր բղխելով սրաէն,
Թելեր քընարիս կը հնչեն ուժգին :

Թուխ ամպերուն հետ կը ցրուին բոլոր
Իմ մելամաղձիկ խոհեր յոռետես.
Երգը պրլպուիին ծածկէ լիռ ու ձոր :

Թուշուններ աղւոր՝ կապոյտ եւ դեղձան
իրենց բոյն շինեն ծառերուն գագաթ,
Գարնան ծաղկանց հետ անսնք ալ դարձան :

Ոմանք դաշտային պարէն կ'ախորժին.
Ուրիշներ գինւոյ կը բախեն գաւաթ.
Աղքատն ալ ունի այս տօնէն բաժին :

Փթթումներ ծաղկի պահեն սիրաը չէն,
Զեղումներ սիրոյ կազդուրեն հոգին.
Պուտիկ մ'ալ թէ ինձ տան այդ խնջոյքէն,

Թելեր քընարիս կը հնչեն ուժգին :

Մ. ԱՃԵՄԵԱՆ

ՎԱՐԺԱՊԵՏՆ

Մեծ գործաւոր մ'է ա'ն, վարժապետը. կը կռէ,
կը դարբնէ անդուլ. ի՞նչ է կռածը, ի՞նչ է դարբնածը.
— Միաք եւ սիրա կը կռէ, գաղափարները կը դարբնէ:
Կոյտ, տձեւ, մթին է հոգին՝ երբ կ'երթայ նորա ձեռ-
քին մէջ, աստուածային է գեղափայլ՝ ելբ դուրս կ'նկնէ
անտի. թեւ չունէր, հիմա իրենն է միջոցը. ազատա-
թեւ կը սաւառնի դարուց եւ աշխարհաց վերեւ, կը
թեւածէ անհունին մէջ: Աշխարհ աղջամզջին քառա մ'էր
այդ մտքի առջեւ, այդ գործաւորը զամողար մը վառեց
նորա մէջ, եւ ահա քառան լուսաւորուեցաւ, պարզուե-
ցաւ, եւ ի յայտ եկան արարչագործութեան հրաշալիք

իրենց ներդաշնակ եւ անյեղի՝ օրէնքներով։ Վայրագ
ակնարկներ կը նետէր այդ հոգին իւր նմանեաց վրայ,
որք թշնամիներ կ'երեւէին իրեն. ո՞վ յեղաշրջում, ի՞նչ-
պէս գորովագին կը շողան հիմայ իւր աչկունք. ժպիտ
մ'ունի աննուն համար սիրոյ եւ ներողութեան, մար-
դարիաներ թանկագին, — այսինքն արցունքներ, զորս
գութը կը հանէ սրտէն. եզրայրներ կը տեսնէ անդ ուր
մերթ ոստիններ կը նշմարէր. ինչ որ ոճիր պիտի լինէր
գուցէ՝ կը լինի արդ անոր մէջ դիւցազնական առաքի-
նութիւն։ Ո՞վ կը գործէ այդ յեղաշրջում. — ա՞ն,
վարժապետը. ամէն օր ծռած այդ հոգինն վրայ՝ կ'աշ-
խատի նա տաժանագին. այդ հոգւոյ ադամանդը պէտք
է զտել այն աղտերէն, այն կոշտ կեզեւներէն՝ որք կը
պատեն զինքն, եւ յետոյ պէտք է բանիլ անոր վրայ,
յղկել, ողորկել, երեսակներ յօրինել որպէս զի իւր ամէն
կողմերով փալփիլ ճշմարտութեան եւ առաքինութեան
արեւուն դիմաց, որպէս զի ճաճանչն որ կ'ինայ նորա
վրայ՝ բեկբեկելով արծակի իլ չորս դին։ Ո՞հ, խոնարհ
է այդ էակ. իւր կեանք գրեթէ խողճ է միշտ. իրեն
համար չեն փայլիր ոսկին ու արծաթն, եւ կառքերն չեն
թաւալիր իրեն համար. չորաբեկ հաց մ'է յաճախ իւր
տրիտուրն, բայց իւր խոնարհութեան մէջ մեծ է այդ
էակ. նա մարտիրո՛ս մ'է յառաջդիմութեան. անոր ար-
եան գնով կը քայէ մարդկութիւնը. ածուխն է որ
կ'այրի՝ քաղաքակրթութեան մէքենայն դարձնող շոգին
արտադրելու համար։ — Օրհնեալ ըլլայ վարժապետը։

Ռ. 8. ՊԵՐՄԷՐԵԱՆ

ՈՒՍՈՒՑԻԶՆ. — Երբեք խորհումն է թէ ի՞նչպիսի մէկն է այն
մարդն՝ որ կը սորվեցէ։ Կը մտնէր սայլազործի մը խանութը, նոս կը
կընթառէ անիւններ եւ քեղիններ. կ'լսէք. սա օգտակար մարդ մ'է։ Կը մըտ-

Նէք ոստայնանկի մը խանութը. նա կտաւ կը գործէ . կ'ըսէք . առ յարգի
մարդ մ'է: կը մտնէք դարրինի մը խանութը. նա կը շինէ բրիներ , կԸ-
ռաններ , արօրի խոփեր . կ'ըսէք . պիտանի մարդ մ'է առ : Այդ մարզինս
այդ աշխատողներն կ'ողջուներ դուք : կը մտնէք ուսուցչի մը քով . տևելի
խոնարհութեամբ ողջունեցէք . դիտէ՞ք , ի՞նչ կ'ընէ : նա մորեք կը շինէ :

Ա. ՀԻՒԽՈ

ՏԵՐՎԱԿԻՇՆ

Մի օր Արեւելք , — կարծեմ թէ Պաղտատ
Պատահմամբ գետնէն գըտնուած մի պարկ
Ընկուզի չորս կողմն առած , անընդհատ ,
Խումբ մը մանուկներ տնառուակ ու բարկ ,
Բաժնելու համար աւարն իրենց մէջ
Յարուցած էին մնծ պայքար ու վէճ:
Եւ քանզի ո՛ւր որ գտնուի աւար ,
Զօրաւորն առնու միշտ բաժին ըստուար —
Պատերազմն իրօք տեսնելու բան էր .
Իրարու անցած ոտներ ու ձեռներ ,
Սեւուիրկ աչեր բորբոքած զինչ հուր ,
Աղաղակներ , խուլ ձայներ , ճիչեր սուր ,
Այսպէս սաստկութեամբ , կիրքով անհընար
Տեւեր պատերազմն ու չէր վերջանար .
Երբ տէլովիշ մ'անցաւ սպիտակամօրուս ,
Գլխաբաց . մի մորթ կը ծածկէր իր ուսւ : —
Տեսնելով կըռիւն , եկաւ մանկանց քով ,
Կշտամբեց զանոնք մէկ երկու խօսքով .
Բաժնելի իրարմէ , և հարցուց կըռւոյն
Պատճառն . երբ ըսին՝ ժըպտեցաւ իսկոյն :

— « Դուք մանուկ էք դեռ, իսկ ես՝ ծերունի .
Հաւատացէ՞ք ինձ. սիրելի լինի
Թող խազաղութիւն ձեզ ամէն ատեն,
Խնչպէս Սուրբ Գիրք ալ պատուիրեն արդէն :
Արդ, կ'ուզէ՞ք որ ես, ձեր իմնդրոյն համար
Լինիմ գատաւոր եւ իրաւարար,
Բաժնեմ ընկոյզներ այնպէս՝ ինչպէս որ
Տէրն Աստուած բարի, արդար եւ հըզօր,
Եթէ հոս ըլլար, պիտ' անշուշտ բաժնէր : »
— « Կ'ուզե՞նք », գոչեցին բազմաթիւ ձայներ :
Յայնժամ, մինչ մանկունք պատէին իր շուրջ,
Տէրվիչն ալեւոր, մըտախոն եւ լուրջ,
Բացաւ ընկուզի տոպրակն ու՝ կամաւ՝
Ոյանց շատ տուաւ եւ այլոց՝ բընաւ... .
Ապա իւր աշերն ուզգելով երկին,
Սըրածայր իլ ցուպն ձեռք առաւ կրկին
Եւ՝ առանց ձայնի կամ հառաջանաց՝
Հանդարտ, յաղթաքայլ, անցաւ ու գնաց :

ԱՆԵՔԸ. ՓԱՆՈՍ:ԱՆ

ՇԱՊԻԿԻՆ ԵՐԳՆ

Մատներն յոդնած ու մաշած, կոպերը ծանրացած
կարմրցած, կին մը ցնցոտիներով ծածկուած, որու խեղ-
ճութեան դէմ հակապատկեր մ'էր իր դէմքը, նստած
էր՝ յար շարժելով ասեղն ու դերձանը, կարելով կա-
րելով, միշտ կարելով, կ'երգէր շապիկին երզը.

« Կարել, կարել, կարել, մինչ աքտղաղը կը
խօսի տանիքին վերեւ . կարել, կարել, տակաւի՞ն
կարել մինչեւ որ աստղերը փայլին առաստազին մէջէն :
— Ո՞հ, գերութի՛ւն է այս, գերութի՛ւն . միթէ Քրիս-
տոնէի՞ աշխատանք է այս :



« Աշխատէ՛, աշխատէ՛, աշխատէ՛, մինչեւ որ խելքը
դառնայ : Աշխատէ՛, աշխատէ՛, աշխատէ՛, մինչեւ որ
աշքերդ պղտորին ու գոյցուին, թեզանիքը կարէ՛, օձիքն ,
աստառը կարէ՛, մինչեւ որ կոճակներուն համանելուն
քունէդ վար իյնաս ու երազիդ մէջ ալ շարունակես
կարել :

« Ո՞վ մարդիկ . որք սիրեցեալ քոյրեր ունիք, ո՞վ
մարդիկ որք մայրեր եւ կիներ ունիք, կտաւ չէ՛ զոր կը
հագնիք, այլ մարդկային արարածներու կեանք է . —

կարե՛, կարե՛, միշտ կարե՛, կրկնակ թելերով կը կարես պատահքդ ինչպէս եւ շապիկ մը :

ՆԲԱյց ինչո՞ւ մահուան խօսքը կ'ընեմ, վախտ սոսկալի այն կմախքին խօսքը . անոր ահարկու դէմքէնչեմ վախնար ես . նա այնքան ինձ կը նմանի, ես այնքան կը նմանիմ անոր՝ ծոմապահութեան երկար օրերէ ետքն : Ո՛վ Աստուած, կարելի՞ բան է որ հացն այսքան սուզըլլայ, ե կար կարող աղջկան միսն ու արիւնն այնքան աժան լիլան :

«Կարե՛լ, կարե՛լ, կարե՛լ . իմ աշխատութիւնս երբեք չի թեթեւնար : Եւ ինչ է անոր վարձքն, յարդէ անկողին մը, չոր հաց մը եւ ցնցոտիներ, սա ճեղքած առաստաղն, այս ցուրտ տախտակամածը, կոտրած աթոռ մը, եւ այնքան մերկ պատ մը . չնորհակալ եմ ստուերիս, երբեմն այն պատին վրայ տարածուելուն համար :

Կարե՛լ, կարե՛լ, կարե՛լ դեկտեմբերի միգապատ օրուան մէջ . կարե՛լ, կարե՛լ, միշտ կարե՛լ, երբ օդը պայծառ է եւ տաքուկ, երբ երդիքին եղերքը, ծիծեռնակները կը կանչեն իրենց բոյնը շինելու, ինձ ցուցնելով արեւէն ոսկեզօծուած փետուրնին եւ գարունէն ալ զրկուիլս յիշեցնելով :

«Ո՛հ, իցիւ թէ կարենայի չնչել, զեփիւսին ու գարնանածալկին անուշ շունչը, կարենայի արեւն զգալ գլխուս վերեւ, ու խոռն ոտքիս տակ, կարճ ժամ մը միայն, մէկ ժամ կարենայի զգալ ինչ որ զգայի կարօտութեան տառապանքները ճանչնալ սկսելէն առաջ երբ մէկ շրջագայութեան համար դեռ ճաշէ մը չէի զրկուեր :

«Ո՛հ, կարճ ժամ մը միայն, մէկ ժամ, կարենայի շունչ առնուլ, կարճ շունչ մը, ոչ թէ երջանկաւէտ ար-

Ճակուրդ մը՝ սիրելու կամ յուսալու համար, այլ միայն հանգստեան ժամ մը վշառակրոթեան համար, լալու համար քիչ մը, որով սիրու կը թեթեւնար. բայց իմ կոպերուս տակ պէտք է որ դառն արցունքներս չըրնան կենան. զի մէն մի արտօսր կրնայ կասեցնել ասեղս եւ դերձանա» :

Թարգմ. Բ. Պ. (Արեւելք)

ԹՈՎՄԱՍ ՀՈՒՏ

ԹՈՎՄԱՍ ՀՈՒՏ, Անգղիացին, երգեց ինչպէս կ'ըսէ իր տապանագիրն Շապիկին երգն. բայց այս բանասեղծութիւնը շատ նսեմացուց իւր միւս բոլոր գործերն, որնցցւէ ոմանի վաղեմի ձեւով գրուած են, ինչպէս է Հեռն եւ Լիաները, ոմանի այ մասցածին՝ էտքար Բոէի եղանակաւ գրուած, ինչպէս էօժէկ Արամի Երազն, իսկ յանախ դիւրիչ, զաւար նկարագրով, բայց միւս կորովի, ինչպէս է Գեղօն առ իմ փորդիկ որդին (1799—1845):



ՄԶԵԱԼ ԱՌԱԿԻՑ ԼԱՅՈՆԹԵՆԻ

ՃՊՈՒՌՆ ԵՒ ՄՐՁԻՒՆ

Ճրպուռն ամբողջ ամարան
Մէջ՝ երգելով բայրերան,
Ջըմեռն՝ անվարժ ցուրտ օդի՝
Մնաց անպաշար, անօթի՛ . . .
Չունէր նա ճանճի եւ կամ
Որդի չնչին կտոր մ' անգամ.
Դրացի մրջնոյն նա շիտակ
Գընաց յայտնել իր վիճակ,
Աղաչելով որ իրեն
Քանի մ' հատիկ տայ պարէն,

Յապրիլ ցընոր եղամնակ .

— « Քեզ , ցաւու , տալ փոխարէն ,

« Կ'երդնում , չեկած օգոստոս ,

« Գլխավըճարն ու տոկոս : »

Մըջիւնը չէ՝ փոխառու .

Այս՝ ոչ իր միակ թերութիւն .

« Ողջ ամառն ի՞նչ ըրիր դու . »

Հարցուց առ հէք փոխառուն .

— « Անդուլ , գիշեր ու ցորեկ ,

« Երգեցի , չը բարկանա՞ք . . . : »

— « Երգեցի՞ր , օ՞ն , շա՛տ աղէկ ,

« Գընա՛ , պարէ՛ դու հիմակ . . . : »

* * *

Ճըպուռն , ըզգօն եւ հըլու ,

Առանց կիրք , ցաւ ըզգալու ,

Խակոյն պարել ըսկըսաւ .

Փափկուն էր , նուրբ հասակաւ ,

Եւ այնքան շիֆ՝ որ ամբա՛ւ

Հանեց անուն եւ համբաւ .

Եւ իրաւամբ երջանիկ՝

Դագամին հասաւ իր փառաց

Գոլով պարողն անդրանիկ

Օքերային անտառաց . . . :

Իր կառքերն եւ ապարանք ,

Պերճանքն ու ճոխ կերպարանք՝

Ճըճեաց , թռչնոց ու թիթռանց

Վառէր զայրոյին ու նախանձ :

— Օր մ' յորդելով մի գետակ ,

Զուրն ողողեց մըջնոյն ծակ .

Մըջիւնն , յայնժամ ճամբուն քով ,

Կանգնած, դողդոջ իւր ձեռքովի,
ի նըպաստ իւր զիմակին
Ելնորն մ'հայցեց լալադին
Ճըպուէն: սա, հեգնաձայն
Հարցուց. «Պէտք չեն բանք ունայն,
«Երբ ունէիր պուատ հաց,
«Ի՞նչ կուտայիր աղքատաց . . . »
— «Ոչի՞նչ, խնայող եւ ուշիմ
Կը դիզէի շարունակ . . . : »
— «Կը դիզէի՞ր, սիրունդ իմ,
«Գընա՛ ճաթէ՛ գու հիմակ. . . : »

Թարգմ.

Ա.Դ.Ֆ. Դ. ՓԱՆՈՍԵԱՆ

ՕՐԵԼԻԷՆ ՏՈԼԼ

ՍՈՒՐԲ ՅՈՎԼԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ ԵՒ ԻՐ ՄԱՅՐՆ

Ոսկեբերան իր մօրմէն կրթուած էր քրիստոնէա-
կան հաւատքին մէջ: Բարեկամ մը՝ որ անոր հաւատ-
քին հաղորդ եւ արծարծիչ էր, ուզեց զանի տանիլ
Սիւրիոյ մէկ անապան, ուր մէկ քանի ճգնաւորներ
կ'ապաշխարէիմ: Այս խորհուրդն Ոսկեբերանի սրտին
մէջ ուրիշ հակառակող չգտաւ բայց իր մօր դժկամա-
կութիւնն եւ ցաւն: Պէտք է զինք լսել թէ ի՞նչպէս կը
պատմէ այս սրտաշարժ տեսարանը: «Երբ մայրս, կ'ըսէ
քրիստոնեայ առաքեալը, իմայցաւ մենաստան քաշուե-
լու որոշումս, ձեռքէս բռնեց, իր սենեակը տարաւ զիս
և իր քովը նստեցնելով սկսաւ լալ եւ յետոյ ինձ ըստ
իր արցունքներէն աւելի տխրեցուցիչ բաներ: «Զաւա՛կս,

իմ աղէտներուս մէջ միակ միսիթարութիւնս եղած է անդադար անմանել զքեզ ու քու դէմքիդ վրայ նկատել ձգրիտ պատկերն ամուսնոյս՝ որ ոչ եւս է. այս միսիթարութիւնն քու մանկութենէդ սկսած է, այն ժամանակէն, յորում դեռ դուն խօսիլ չէիր գիտեր, կեանքի այն ժամանակէն, յորում աղայք իրենց ծնողաց կը պատճառեն մեծագոյն ուրախութիւններ. Հիմա քենէ շնորհ մը կը խնդրեմ. այրի մի՛ ընեւ զիս երկրորդ անգամ, մի՛ արծարծեր թմրած վիշտ մը. գէթ մահուանս օրուան սպասէ՛. գուցէ հարկ պիտի ըլլայ ընդհուպ մեկնիլ այս աշխարհէ՛: Երբ թաղես զիս եւ խառնես ամիսներս քու հօրդ աճիւններուն հետ, այն ատեն մեծ ճամբորդութիւններ ըրէ՛, ուզած ծովէդ անցի՛ր, ոչ ոք քեզ պիտի արգիլէ. բայց երբ ես տակաւին կ'ապրիմ, մի՛ նկատիր ինձ հետ ապրենով. քու վրադ մի՛ ձգեր Աստուծոյ բարկութիւնը զիս ընկճելով այնքան մեծ աղէտներով, մինչըետ ես ևեզ վշացուցած չեմ»:

Ոսկերերան իր մայրը վշացնելու քաջութիւնը չունեցաւ եւ անկէ հեռանալու խորհուրդէն ետ կեցաւ:

ՎԻԼՍԵՆ

ՊԱՅԱՑՈՒԹԻՒՆՔ. — Սուրբ Յովհան Ոսկերերան յոյն եկեղեցւոյ ամենէն նշանաւոր հայրերէն մին, ծնած էր Անտիոք 347ին:

Ճեմաւոր մը կամ անապատական մ'է այն կրօնաւորն՝ որ առանձնութեան մէջ կ'ապրի. Այն արեղաներն որ միասին կ'ապրին, միաբան կը կոչուին:

Ապաշխարել, կրօնական լեզուաւ, կը նշանակէ ինքինքը ենթարկել պահքերու, աղօթքերու, անձնահարութեանց՝ եւ ուրիշ այս տեսակ խստութեանց մեղաց Թողութեան համար:

Եցերորդ անգամ զիս այրի մի՛ շներ. — Ճշմարտութեամբ և մելամողձութեամբ լի պատկեր: Լրանել մայր մը, որուն ինքն է միսիթարութիւն ու նեցուկը, երկրորդ անգամ անոր շուրջը պարապութիւն գործել է, մա-

Աամբ զանի երկրորդ այրիութեան մատնել է:

Իմ ամիւներս. — Գէաք չէ տառական իմաստով առնուլ, մարմինս
ըսելու ձեւ մ'է:

Մինչդեռ ես յեն վշշացուցած . — Ոսկերերանի մայրը իր անկեղծօրէն յայտնած վշտին մէշ իր պրտին եւ խելքին համեմատ կը խօսէր: Աստուծոյ ձառայելու եւ անոր հաճելի ըլլալու լաւագոյն եղանակն է իր որդիական պարտը կատարել եւ նաեւ իր ընկերական պարտքերը: Ոսկերերան իր մօրը մահէն վերջը Սիւրիոյ լեռները առանձնացաւ եւ իրը մենակեաց հոն ապրեցաւ, բայց իր հայեցողական առողջնական կեանքը չէին կրնար պատշաճիլ իր եռանդոու եւ անձուէր հոգւոյն:

«Ճշմարիտ քրիստոնէութիւնը կ'ըսէ Լամարդին, զմարդիկ մարդկային ընկերութեան համար ստեղծած է:»

Մի քանի տարիներէ վերջ Ոսկերերան վերադարձաւ Անտիոք, Ֆլավիանոս արքեպիսկոպոսէն քահանայ ձեռնադրուելով, յետոյ Կ. Պոլոյ եպիսկոպոսական գանձ բարձրանալով իր պարտքերը կատարեց անխոնչ գործունէութեամբ. նշանաւոր հանդիսացաւ իր առաստ ոզորմութիւններով եւ հաւատքը արծարծելու եռանդով:



ՃԱՄԲՈՐԴՆ ԵՒ ՇՈՒՆԸ

Ճամբորդ մը ձիով կ'անցնէր անտառին մէջէն. շուն մը որ ճամբուն վրայ կը քնանար, ընդուստ արթնցաւ ձայնէն եւ սկսաւ իսկոյն հաչել, ձիուն շուրջը ցատքել եւ անոր կարթերը խածկուտել: Ձին սկսաւ քառաօմբակ արշաւել: Ճամբորդը այս հանդիպման վրայ կատղած ըսաւ շանը՝ որ իր ետեւէն կը վազէր. « Զեռքս զէնք չունիմ քենէ ազատելու համար, բայց բերնիս մէջ վրէժինդրութեան ապահով միջոց մը ունիմ »:

Երբոր աւանը հասան, ճամբորդը կը գոչէ. «Կատղած շունը, կատղած շունը»: Այս աղաղակին վրայ բնակիչները իրենց տուներէն դուրս ելան դաւազան-

ներով, բահերով, հրացաններով եւ խեղճ շունը անմի-
ջապէս ծեծի տակ սատկեցաւ :

Զէնքը՝ զոր ճամբորդը գործածած էր, զրպար-
տութիւնն է :

ԺԻՒԼ ՍԹԷՔ

ԶԱՐԱԽՈՍՈՒԹԻՒՆ

Բամբասամնքը ծածուկ հպարտութիւն մըն է՝ որ մեր
եղբօր աչքին մէջ շիւղը մեզի կը ցուցնէ և կը ծածկէ
գերանը որ մեր աչքին մէջն է : Ցած նախանձ մը՝ որ
ուրիշն աաղանդէն կամ յաջողութենէն վիրաւորուած
կը խծրծէ զայն և կը ջանայ նսեմացնել զինքը մութի
մէջ ձգել ամէն բանի փայլը, ծածկուած ատելութիւն
մը որ իր սրտին մէջ պահուած դառնութիւնը իր խօս-
քերուն մէջ կը սփոէ, անարժան երկդիմի կերպ մը,
որ երեսին կը գովէ և գաղտնապէս կը յօշոաէ, ամօ-
թալի թեթեւամտութիւն մը որ չգիտեր ինքզինքին
յաղթել եւ չփախցնել բերնէն բառ մը և յաճախ իր հա-
րստութիւնն ու հանգիստը կը զոհէ անխոհեմ խծրծան-
քի մը՝ որ կրնայ ուրիշին ախորժելի թուիլ :

ՕԳՍԷՆ ԽՕՃԱՍԱՐԵԱՆ

Ժողովին մէջ տեսած եմ զինքը. ոսկրոտ, նիհարու դեղին գլուխ մը, որ հեռուէն, բեմին վրայ, անջատուած կ'կերեւար մարմինէն, միս մինակ կեցած հոն անարկու չոր գանկ մը՝ որ կը խօսի, կը բարբառի, գրիթէ կը հայհոյէ:

Կը յիշեմ իր մեռեալի ցուրտ ու անթարթ նայուածքը, իր խեղդուկ ձայնը, իր ծայրայեղութեան հակամէտ պահանջումները, որ հեռու տեղէ մը, ուրիշ աշխարհէ մը գալ կը թուէին: Հիմա, հոն է ինք, այն աշխարհին մէջ, որուն խորազնին ակնարկը, բարձր շեշտը, անկարելի փափագները կը ներկայացնէր կենդանութեանը միջոցին իր ուրականակերպ մարդու ձեւերովը,

* * *

Սամաթիացի հրապարակագիրը մեծ գրագէտ մը չէր, բայց կրցաւ մեծ խմբագրապետ մը ըլլալ: Առօրեայ լրագրութեան մէջ՝ ոչ այնքան գրական գեղեցկութիւն կը փնտուուի որքան գրուածքներուն նորութիւնը, ուժգնութիւնը, անսովորը ու խրոխտը:

Օգսէն Խօճասարեան այս բոլորը ունէր ու մէկ հատիկ էր օրը օրին զբաղեցնելու համար այն տղան՝ որուն հասարակութիւն անունը կուտան:

Ուրիշներ՝ ընթերցանութեան գիրք մը կուտային ձեռքը, կաշեկազմ հատոր մը մաքուր տպագրութեամբ, ինք խաղալիկ մը կուտար, խազալիկ՝ ուրկէ աւելի

կ'օգտուէր մանուկը քան թէ այն մեծ հատորը ուսկից
բան չէր հասկնար. կերպով մը ֆրէօպէլեան դրու-
թիւնը, մանկավարժական արդի եղանակները ի գործ
կը դնէր այս խմբագրապետը այն ընթերցողներուն հա-
մար, որոնք իր դպրոցին, իր լրագրին կ'աշակերտէին
ու կը յաջողէր միշտ: Տղան չձանձրացաւ երթեք եւ
յանդգայս վարժուեցաւ միտք յոգնեցնելու այն ամէն
էտկան խնդիրներուն որով հանրային կեանքը կը ձեւա-
նայ: Օրագրին մշտնջենական արժանիքը պիտի մնայ
այս :

* * *

Ուղեւորներ կան, որոնք ամէն բան նախատեսելով
ճամբայ կ'ելլեն, պայուսակներ, հագուստի և ուտեսափ
պաշարներ, ամբողջ կարաւան մը հետերնին առած,
այնպէս որ հարկ կ'ըլլայ կարաւանին սիրուն, որ ամէն
ծակէ չանցնիր, ետ կենալ շատ մը տեղեր տեսանելէ,
այցելելէ, թերեւո ամենին շահեկան մասերը ուղեւո-
րութեան: Եւ ուրիշներ ալ կան, որ ձորձ մը ուսերնուն
ձգած ու ցուպ մը ձեռքերնին կը մեկնին, որոնք վարժ
են պատի մը տակ կամ քարի մը վրայ քնանալու ի հար-
կին, որ ամէն նեղ անցքերը կը սիրեն, կը պրապեն ու
կարաւանով դայողին ըլրածը ընելու կը յաջողին:

Օգսէն Խօճասարեան այս ցուպը ձեռքը ճամբորդ-
ներէն էր լրագրութեան մէջ: Զուրով լեցուն աւագանի
մը մէջ կրնաք գաւաթ մը ջուր ալ դուք աւելցնել
առանց անոր գոյնը փոխել տալու, անդին կաթիլ մը
ներկը կը բաւէ գունաւորելու ամբողջը. Խօճասարեանի
օրագիրն այդ ներկի պուտիկն էր, որ ամէն օր կուգար

իյնալու հասարակութեան մտքին մէջ, երփնելու անոր
անդոյն միօրինակութիւնը:

* * *

Սամաթիայի եկեղեցւոյն մէջն է իր համեատ գե-
րեզմանը. իրեն յատկացուած դոյզն հողը դրամով գըն-
ուած չէ, մարմարէ, պորֆիրէ չէ իր շքեղ շիրիմը.
մայրենի ծոցն է ան, անշուք ու տաքուկ մայրենի
ծոցը, ուր մեռելները չեն մսիր:

ԳՐԻԳՈՐ ԶՈՅՐԱԿ



ՀԻՒՄԵԱԼ ԱՂՋԻԿ

Պայծառ էին իւր աչերն, այտերն ալ՝ թարմ ու զուարթ
վարդ, վարդ, վարդ...
Յորոց գեփիւոն ըշտապէր քաղել քաղցրիկ ի համբոյր,
Բո՞յր, բո՞յր, բո՞յր...
Յուշանք ալ զինք կոչէին ի տես գեղոյն անալնգոյր,
Բո՞յր, բո՞յր, բո՞յր.
Թըունոյ նըման նորաթեւ կ'երգէր նա սիրտ ի հրճիւ,
Ճիւ, ճիւ, ճիւ...
Եւ ցոլանար իւր ճակտէն, երբոր ժըպտէր կամ իսուէր,
Սէր, սէր, սէր:
Երբ բան մ'ըզգաց մի գիշեր, պաղ քրտանց մէջ
արթնցաւ,
Ցա՛ւ, ցա՛ւ, ցա՛ւ...

Հազ մը պոռթկաց իւր կուրծքէն, չոր հա՞զ մ'էր թէ
պարզ հարբուխ,
Բո՞ւխ, բո՞ւխ, բո՞ւխ . . .
Հազաց, հազաց ու հազաց, հէգ աղջիկը դալկահար
Յա՞ր, յա՞ր, յա՞ր . . .
Ունէր խըսով երազներ, տագնապայոյզ զառանցանք,
Յա՞նդ, ցա՞նդ, ցա՞նդ . . .
Յինքն ամէն ժամ բացուէին արիւնահոս, դա՛ռն աւերք,
Վէ՛րք, վէ՛րք, վէ՛րք . . .
Սիրանըշյլ այն աստեղ տակաւ մարէր լոյսն, աւա՛ղ,
Վա՞զ, վա՞զ, վա՞զ . . .
Աւա՛ղ, քանզի երկրի վրայ, ախտիդ գարման, ով
աղջիկ,
Զի՞ք, չի՞ք, չի՞ք . . .
Եւ մերձենար մահն հազիդ, ցաւերուդ դեղն ամոքիչ,
Քի՞չ, քի՞չ, քի՞չ . . .
Օր մ'ալ հոգեակդ համբարձաւ, պարզած ամբիծ իւր
թիւեր,
Վե՛ր, վե՛ր, վե՛ր . . .
Պառաւ մի կին անտարբեր պատնեց ըզքեզ անյապաղ,
Վա՞զ, վա՞զ, վա՞զ . . .
Ճերմակ դագաղդ գամեցին սուր գամերով վեց կամ ութ
Մո՞ւթ, մո՞ւթ, մո՞ւթ . . .
Յուղարկաւորք ալ ըզքեզ առին, տարին անմըրմունջ
Մո՞ւնջ, մո՞ւնջ մո՞ւնջ . . .
Ի ձայն աղու աղօթից եւ զանգակաց որք թընդան,
Դա՞ն, դա՞ն դա՞ն . . .
Առին, տարին, թաղեցին, հէգ աղջընակ գեղայօն,
Հո՞ն, հո՞ն, հո՞ն . . .
Ուր սըզաւոր նոճեաց տակ գերեզմանին խոր բացուի,
Վի՞չ, վի՞չ, վի՞չ . . .

Եւ արդ լզքեղ անդ ծածկէ ամենակուլ ու պահող
Հո՞գ, հո՞գ, հո՞գ .

Զազիր սոզնոց, որդանց հետ պար կազմելով միասին
Սի՞ն, աի՞ն, սի՞ն :

Լանջիդ վրայ անկենդան արդ կը հեղուն գարչ ճըմիք
Ճի՞գ, ճի՞գ, ճի՞գ ... :

Անոնց լինի քո չքնաղ դէմքդ, անարա՞տ քո պատկեր,
կե՛ր, կե՛ր, կե՛ր ...

Եւ մերթ, վերայ ցուրտ քարին որ հողակոյտդ է գոցած
Ցած, ցած, ցած .

Մայրդ կուգայ բունազիրկ թռչնոյ նրաման ճվլվլալ
Լա՛լ լա՛լ լա՛լ ...

Զարնել սրբտին՝ ուր վառի անհուն ցաւոց եւ ողբոց
Բո՞ց, բո՞ց, բո՞ց .

Եւ անիծե՛լ հեծելով . «Անխի՛ զճ, անգութ Ենովա՛հ,
Վա՛հ, վա՛հ, վա՛հ,
«Առի՛ր ձագուկս, ա՛ռ եւ զիս, եկո՞ւր, քենէ չունիմ ահ,
Մա՛հ, մա՛հ, մա՛հ» :

ԱՂԵԳ. Գ. ՓԱՆՈՍԵԱՆ

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ԴԻՏՈՂՈՒԹԻՒՆՔ . — Յորոց, որոնցմէ, գրա-
քար նոլովով յարաբերականի . — Ի համբոյր, համբոյրով . — Ի տես,
տեսնելով . — Ի երձիւ, նրնուաննով . — Ի ժայն, ձայնով. ասոնք ա-
մէնքը դրաբարի նախաղրութեանց կանոնով շինուած են:



Մ Ի Տ Ա Յ Ի Ք Պ Ո Ւ Ը

Հին խաչ մը մէջէն, զոյգ մը կեղտոտ մոմ,
Երկու խեղճ տէրտէր, ամբողջ օրը ծոմ.
Սոցա հետքով ալ չորս պանդուխտ խեղճուկ
Առեր կը տանին գագաղ մը անշուք.
Դագաղի մաշուած թաւիշը մոմոտ
Կ'երթայ ու կուգայ օդին մէջ տենդոտ.
Իսկ սուրբ հայրերը ըշտապ կը քալեն՝
Քիթերնուն տակէն բան մը երգելէն :

Ո՞վ է այդ դըժբախտ հանգուցեալն անտէր.
« Պիտեար մ'է » ըսաւ գիրուկ մի տէրտէր
Խոր ողջոյն տալով՝ պառաւ մի տիկնոջ,
Որ փընթփընթալով ժամ կուգար դողդոջ.
« Դըրսեցի մըն է » կ'ըսէր մի այլ ոք
Ու արտորալով վար կ'երթար անհոգ :
« Մրտոյի թոռնի » հեծեց խոկալէն
Հուժկու համալ մը իր բեռի տակէն :

Մրտոյի թոռը, գու թըշուա՛ռ Մրտօ,
Գիտե՞ս ի՞նչ սեւ գոյժ պիտ՝ լսես մօտոյ .
Ներութեան նեցուկ թոռըդ ալ չի կայ,
Թէեւ դեռ երէկ ձեզ կը յիշէր նա,
Նա ձեզ կը յիշէր սիրով մի քնքուշ
Ու առաստաղին կը նայէր անուժ :
Նա ձեզ կը կանչէր մինչեւ վերջին շունչ,
Իսկ հիմայ շիրիմ կ'երթայ անտրտունջ :

Արդ անդորր է նա, բայց օր մը առաջ
Դարձեր էր յուղում, գանդատ ու հառաչ,
Ինչ քաղցրիկ երազ, մութ աչքերուն դէմ
Իր հայրենիքը կուգար գեղադէմ,
Այս սիրուն ծովը, այն գաշտն ու լեռներ,
Ախ, միտքը ինչեր ինչեր չէր բերեր,
Նա այն սեւ օրը կանիծէր անբաւ,
Երբ իր աշխարհէն ոտքը դուրս դըրաւ:

Բայց ահա՝ իր դէմ առւնը հայրենի՝
Այն հողէ խարիսուլ յարկը պաշտելի.
Ցած շեմի վրայ իր մայրն է նստեր,
Հո՞ն թանիրի քով՝ պապիկն ալեհեր,
Խսկ դըրան առաջ դեռատի մի կին
Դառն արցունքով կաթ կուտայ զաւկին:
Մեր հէք պանդուխտը ա'լ չըղիմացաւ,
Խոր, խուլ փղձուկ մը կուրծքէն ժայթքեցաւ:

Արդ խոր կը ննջէ անյոյզ եւ անցաւ,
Խսկ կտրիմի հետ օճախ մ'ալ անցաւ:
Բայց այդ չը գիտեն դեռ նորա առւնէն:
Միայն բոլորն ալ այսօր տըխուր են,
Պապիկն աղօթքով համրիչ կը շրջէ,
Մայրը կարօտով որդին կը կանչէ,
Խսկ հարսը միշտ լուռ կը նայի հեռուն,
Վախկոտ յոյսերով կ'սպասէ մարդուն:

ՄԱՀ Վ. ՀԻՒԿՈՅԻ

Վ. Հիւկօն մեռաւ :

Թւղեկորոյս մարդկութեան աղջաքը կատարեալ եղաւ . վերջին նաւահանգստին լապտերն ալ մարեցաւ + Ո՞վ Աստուծոյ վրայ պիտի խօսի մեզի այսուհետեւ, ո՞վ մեր հոգիները պիտի արթնցնէ : Ո՞ւր առիւծ որ գիտախոլիւ անտառաց մէջ պարտցնէ իր բաշն ահագին ու երբ երկինքը գոռայ՝ ինքն ալ վարէն որոտայ երկրի բոլոր արձագանգները արթնցնելով : Էին, էին մարդկութեան մէջ մեծերու մէջ մեծ բանաստեղծներ, Հոմերոս, Տանթէ, Շէքսպիր, այլ բանաստեղծներ եղան մանաւանդ Լամարթին ու Հիւկօ :

Ծատեր հիացան իր հանճարին վրայ . . . ի խոր թափանցելով այն մեծ հոգին, Թշուառներու սքանչելի վէպը կարդալով, ուսումնասիրելով և մտաց ու հոգւոյ մէջ ընդունելով այն բոլոր աստուածարանութիւնը, այն ձայնն հոգենու ագ, այն բոլոր սարսուող, այն բոլոր յոյզքն ու խայտանք, բանն ու ծմարտութիւն, յոյս եւ սէր, հուրն ու խանդ, սուրբ սրբամատութիւնն, ու սուրբ գթութիւն, ու սուրբ եւս ներողամատութիւնն, որով միայն մարդկային արդարութիւնը աստուածային արդարութեան կը մօտենայ և որ Հիւկօյի հանճարին մասն է սխրալի :

Այս վէպը իր նմանը չունի աղգաց լեզուներուն մէջ և Հիւկօյի հանճարը հազիւ կը բաւէր զայն գրելու : Այսպէս են մէն մի հրաշակերտ որ ելած են իւր գրչէն :

Բանաստեղծութեան ամէն ճիւղերուն մէջ արտաքոյ կարգի փայլով փայլեցաւ : Ամէն մեծ քերթողի

հետ, Հոմերոսէն Տանթէ եւ Շէքսպիր մինչեւ Պայրըն ու Շիլէռ, իր մասնաւոր ճիւղին մէջ պայքարեցաւ եւ հաւատար եկաւ, լուսոյ ցոլմունքներով գրեց, ամէն բառէ ճառագայթ մը հանեց, շատ անգամ ալ ըստ կամաց շանթը լուցուց կամ շանթ արձակեց: Մնչեց ու մոնչեց. ասա ցօղն երկնքին, անդ տարափք ու հոսանք. տողեր կան որ երբ կը կարդաս, կը զգաս զեփիւռին թեւերն ու մէյ մ'ալ յանկարծ կը լսես արծիւներու թոխներուն բախիւնը որ այերքը կը խօսեցնեն: Անձողոպերելի կ'իջնաս իրեն հետ մինչեւ անդնդոց մթին յատակները, մէյ մ'ալ կ'ելլաս լուսոյ մաքրութեան անմատելի կատարները: Եւ այս բոլոր այլակերպ բանատեղծութիւնը ի՞նչպէս կը դիւթէ, կը զմայլեցնէ, կը խռովէ, կ'ալեկոծէ, կը հանդարտեցնէ, կ'ամոքէ, կը հրդեհէ միտքդ ու հոգիդ: Իր հանճարը անհեթեթ բան մը ունի որ կը հրապուրէ ու կ'ընկրկէ միանգամայն:

Զի ինք մեծ էր, մեծ կը տեսնէր ամէն բան: Ահա ընդհանուր կնիքը իր բանաստեղծութեան:

Եւ զի հեռուն կը տեսնէր, ներկայէն դուրս մղուած էր: Ահա ընդհանուր կնիքը իր քաղաքականութեան:

Եւ զի մարդարէ էր, Աստուծոյ եւ, հանդերձեալ կենաց կը հաւատար: Ահա ընդհանուր կնիքը իր իմաստասիրութեան:

Իր աստուծպաշտութիւնը քրիստոնէութեան գողար ու հրաշալի ձեւն ունէր: Վերջին տարիներուն զայն ձեզ մերկացած էր: Այլ եթէ չէր հաւատար, առաւել ես կը հաւատար Աստուծոյ: Հանդերձեալ կեանքը կրօնական վարդապետութիւն մը չէր իրեն համար, այլ ստուգութիւն: Աչօք բացօք կը տեսնէր զայն: Միայն թէ Աստուծոյ և իր մէջ միջնորդ չէր ընդուներ եւ ո՞վ կընար միջնորդ ըլլալ Աստուծոյ եւ մարդուն մէջ, բայց եթէ

նա ինքն բանաստեղծն . անոր համար չուզեց որ քահանան գտնուի ոչ իր սկարին գլուխը ոչ իր դագաղին առջեւ : Այլ սա տողերը գրեց իրակեւ կտակ .

«Ով որ հոգի մը ունի, թող աղօթէ՛ ինծի համար» : Եւ ես ազօթեցի ու իր յիշատակն ալ օրհնեցի : Առ ի՞նչ պէտք էր որ ծնած ըլլայինք այսպիսի ժամանակի մէջ , եթէ Լամարդինն ու Վ. Հիւկօն ալ չըլլային ... ,

Գ. Ս. ՕՏԵԱՆ

Ա. Հիւկօ. — Ոչինչ կը խո սափի Վ. Հիւկօյի նայուածքէն զգացմանց սահմանին, որպէս եւ բնութեան սահմանին մէջ Հոմերոսի պէս հիացմամբ կը դիտէ տիեզերաց հրաշալիքները, «Երկիրը, այս յափառենական քերթուածը, մեծավայելուչ երկինքը, եւ ովկէսն՝ որ Կերգէ սրարչութեան զեղեցկութիւնները» . Եկեղեցիրի պէս կը թափանցէ մարդկային հոգւոյն խորագոյն ծալքերուն մէջո նա քննած է անոր ամէն տկարութիւնները եւ ճանչցած ամէն մեծութիւնները :

«Այսպէս կ'երթայ իր քերթուածը տաղերէ, պարերգներէ, ենթին ձայներէ սկսեալ, նկատութիւններով և պատշհաներով մինչեւ դարուց գրոյցը, մարդկային ազգի այն վիպերգութիւններն, մինչեւ Ամառու տարին, որդիսկան սիրոյ այն աղաղակը» :

«Թատերախազզ կուզայ բանաստեղծութեան խառնուիլ, տարօրինսնակ Թատերախազզ՝ որուն զիւտը բուրովին ըստ բմաց է, ամէն իրականութեանէ և ամէն պայմանադրախան ձեւերէ ազատ եւ սակայն որ Թատերախազզ հզօրապէս մեր հոգիներուն կը տիրէ : Ո՞ր զտնել միանգամայն աւելի համարձակ եւ աւելի գօրաւոր կացութիւններ, աւելի հրապոյշ և աւելի մեծութիւն զզացմանց եւ մտածութեան մէջ, աւելի շնորհը կամ ազնուութիւն լեզուին մէջ :

«Այս գործին համար նա շինեց իր լեզուն, կամ մանաւանդ վերանորոգեց, փոխակերպեց մեր հին զաղիական լեզուն : Նա զայն հին ձեւերէ զերծուցանելով, ժողովրդականացնելով, ի վեր հանեց անոլ հին աղբիւրներն և



Վ. Հիւկօ

անոր տուաւ զիւրադառնեիւն, կորով, շրեղութիւն, որ մինչեւ իր ատենը անծանօթ էին Եւ ահա ասոր համար հակառակ իր երթուասարդութեան յեղաշրջող յաւակնութեանց, Թէեւ ինքը պարծենցած է Թէ ևամէն ինչ աւերած, ամէն ինչ ցնցած է վերուաս ի վայր, Վ. Հիւկո իր կենդանութեան ատենն իսկ դասական եղաւ Արդէն իր զէմբը կ'երեւէր մեծ քերթողներու փառաւոր բազմատեղաց մէջ, Գոռնէյլի, Մոլիէոի, Ռասինի, Վոլոշեոի հետ . . . Թոյլ տուէր ինձ միայն ֆրանսական փառքերը յիշել, անոնք կը բաւեն ընտրելոց այդ վերնատան . . . :

Պ. ՌԸՆԷ ԿՈՌԼԷ

Նախորար հասարակաց կրթութեան Գաղիոյ.

(Ճառ արտասանեալ Վ. Հիւկոյի յուղարկաւորութեան հանդեսին
1 Յունիս 1885:)

Հ Ո ՄԵ Բ Ո Ս

Հոմերոս, այս անոնին պատասխանէ ամէն ինչ,
Օդ՝ երկինք՝ ալիք՝ երկիր՝ Պինդոսէն մինչ յելլեսպոնտ,
Ուրիշ մէկ դարու՝ ուրիշ բնութեան մը շինուած՝
Մարդ ես, և զքեզ չափող բան չը գուտնէ մարդն ինքնին.
Անհաւատ իր խրոխտանքն ա'լ տաղակացած զարմանքէ,
Որ զքեզ չըկրնալով համեմատել բանի մ'հետ,
Հեռուէն կը շփոթէ առասպելաց հետ մըթին՝
Անցեալին ամպերուն հետ՝ որ քու քերթուածըդ ծածկեն.
Այլ այն հին դարերուն՝ ուր նորակերտ մի կաւէ
Հրէշներ կամ աստուածներ բերէր բնութիւնն յերեւան՝
Իր փառքին մէջ վեհաշուք՝ զքեզ ստեղծած էր երկինք,
Իրը ուրիշ մի ովկէան խորին, անե՛զր՝ ու անհուն,
Հայելի համակրական՝ որ ծածանուտ ծոցին մէջ՝
Յեղաղուկ իր ալիքին առանց կապոյտն եղծելու՝

Երնարններն իր ափունքին կը ցոլացնէ անընդհատ ,
Հովիւներն՝ որ հալածեն յաւերժարսերն փախըստեայ ,
Երկնի խորը նընջող լուսաւորն ու խուսափող ջախջախ
կայմն ,

Արագ թռիչը փոթորկին գիշերուան մութ թեւոց վրայ
Կամ նետերն օձապըստյա՝ որոտընդոստ կայծակին
Որ քերէ կանաչ փըրփուրն ու կոհակին մէջ մարի :

Տիեզերքը սակայն ուր կան հետքերդ ամէն տեղ՝
Իբր աստուած մ'ընդունեց քեզ թշնամանքով՝ մոռացքով ,
Կ'ըսեն թէ՛ այս ափանց վրայ ուր յիշատակըդ կ'իշխէ ,
Թու փառքըդ մուրացիր ձեռքըդ քընար մը բըռնած . . .
Փա՞ռքդ . ա՞հ , ի՞նչ ըսի ես : Այդ երկնաւոր ջահն ինքնին
Քեզ համար գերեզմանի ասուպ մը եղաւ արդարեւ .
Ախոյեանքդ՝ յաղթելով աղէտներովը կեանքիդ՝
Դընելով անոր ու քու մէջ ըստուերներն նախանձու .
Թու վերջին նայուածքէդ անգամ ի սպառ զըլացան
Այնքան ո՛ւշ հորիգոնէն ծագող ճաճանչն այդ լուսոյն .
Շիրմի քարն իսկ չըկըրցաւ , աւա՛զ , ըզքեզ պահպանել
Եւ անարդ այն օձերէն՝ որ քու ածիւնդ կըրծեցին ,
Լափելու համար իսկոյն մեծ անունի մը նըշխարն՝
Եւ թոյնով մը պըզծելու առաքինի լաւութիւնն ,
Այն անսո՛րը ճըճիներն ծընան սեւ սեւ սողուններ՝
Ժառանգորդ Զոյիիներու ամօթապարտ անունին ,
Որ նըման դամբանէն սընունդ գըտնոզ որդերու՝
Կը մոլին փառքիդ դէմ , դըսրովանքով կ'ապրին լոկ .
Այս է բախտն ամէն դարուց , ճակատագրին է օքէնք ,
Ամէն լուսաւոր իր ամպն ունի՝ ցորչափ յաստիս կը շողայ ,
Անունի մը մեծ հրոչակն երբ շատ մօտէն կը լըսուի ,
Առկախեալ պըզընձին հընչիւններուն է նըման ,
Որ իր ձայնն արձակելով իր զարթուցած օդին մէջ՝
Կը դզրդէ տաճարն ամբողջ եւ կը աանջէ ականջներն .

Այլ եթէ թրթուայ հեռուստա՝ արձագանդէ արձագանդ՝
Նըւաղկոտ թաւալելով անտառաց մէջ՝ ալեաց վրայ՝
Իւր շեշտն երկնաւոր եւ կոհակին մէջ հեծէ,
Կամ մեղկ անշրնչանայ մօտ ականջի մ'ուշադիր,
Մըտածմանց կ'աղդէ յուզում, հանէ հոգին դէպ յերկինք.
Իւր աղու նըւագներովն կը դիսթուի մարդն երկիւղած,
Եւ հընչիւնն երբ յամրաբար օդատարած կը ցնդի՝
Մըտախոհ կը թողու զայն՝ ալ չըլըռած ձայնին վրայ։

Թարգ. Ե. Ե. Դ.

ԼԱՍԱՐԴԻՆ

Սոյն քերթուածը Թարգմանուած է Թատերական չափով, այսպէս։

3 — 4 — 4 — 3
2 — 4 — 4 — 3
3 — 3 — 4 — 3

ԳՐԱԳԻՑՈՒԹԻՒՆ. — Դերանունուրիւնն է յատուկ անուն մը հասարակ անուան տեղ գործածել եւ հասարակ անուն մը յատուկ տնուան տեղ. զոր օր. զերանունութեամբ գործածած կ'ըլլամ երբ ըսեմ Զոյիլ, անիրաւ քննադատի տեղ։

ԹԱՅԱՐԵԿԻ ԲԱՌԵՐ. — ՀՈՄԵՐՈՍ, երեւելի յոյն եերբոյ, հեղինակ իշխականին եւ Ողիխականին, հաւանականաբար կ'ապրէր Քրիստոսէ առաջ Ժ. դարուն։ Խօրի բաղանելու կը մցէկին անոր ծենդավայր ըլլալու պատույն համար։ Հոմերոս կոյր էր եւ Յունաստանի բաղամթեցը կը պօքտէր իբր մուրացիկ։ — Զոյիլ, յոյն եերական Դ. դարու, Քրիստոսէ առաջ, անիրաւ աղարժիչ մը Հոմերոսի։



Ս. ԲԱՐՍԵՂ ԵՒ Ս. ԳՐԻԳՈՐ

Ս. Բարսղի և Ս. Գրիգորի բարեկամութեան կապը օր աւուր աւելի ամրացաւ, մանաւանդ երբ այս երկու չնաշխարհիկ բարեկամները, որ իրարմէ ծածուկ բան չունէին, սկսան փոխադարձաբար յայտնել որ երկուքն եւս միեւնոյն գանձը կ'որոնեն, այսինքն իմաստութիւն և առաքինութիւն։ Նոքա կ'ապրէին միեւնոյն յարկի տակ, կ'ուտէին միեւնոյն սեղամէն, ունէին միեւնոյն կրթութիւնը և զրոսանքը և պարզապէս ըսելով՝ երկուքը մի հոգի կը կազմէին։ « Ո՞վ սքանչելի միութիւն, կ'ըսէ Ս. Գրիգոր, ճշմարիտ արդասիք քրիստոնէական սուրբ բարեկամութեան։ Իւրաքանչիւրս կը փափագէինք իրարու փառքին եւ կը ջանայինք ոչ թէ զիրար գերազանցել, այլ իրարու նմանիլ։

«Մեր գլխաւոր ուսումը և միակ նպատակն էր առաքինութիւնը։ Մենք կը մտածէինք մեր բարեկամութիւնը յաւիտենական ընել, պատրաստելով զմեզ երջանիկ անմահութեան համար եւ կորզելով մեր անձը աշխարհային սիրոյ կապերէն և երկրաւոր յօժարութիւններէն։ Մենք մեզ համար առաջնորդ և ուղեցոյց բռնածէինք Աստուծոյ խօսքը։ Մենք էինք մեր տէրը եւ վերատեսուզը, որ եւ մէկզմէկ բարեպաշտութեան կը յորդորէինք։ Եւ եթէ ըսածս սնապարծութիւն կը համարուի, կարող եմ բացարձակ ըսել, որ մենք իրարու համար կանոն էինք՝ սուտը ճշմարիտէն եւ բարին չարէն սրոշելու համար»։

Այս երկու սուրբերը փայլեցան միշտ իրենց ընկե-

բաց մէջ իրենց հոգւոյն գեղեցկութեամբ եւ աշխուժութեամբ, իրենց յարատեւ աշխատութեամբ, իրենց գերբնական յառաջդիմութեամբ ամէն ուսմանց մէջ, իրենց կորովամտութեամբ եւ արագութեամբ, որով ըմբռնեցին և ուսան Աթէնքի մէջ մատակարարուած բոլոր գիտութիւնները, գեղեցիկ գպրութիւնները, բանաստեղծութիւն, գեղեցկախօսութիւն, իմաստութիւն. բայց աւելի գերազանց եղան իրենց վարուց անարատութեամբ, որով կը ստրափէին ամենափոքրիկ վտանգէ եւ կ'երկնչէին չարութեան ստուերէն անգամ։ Ս. Գրիգոր իր դեռափթիթ մանկութեան մէջ մի երազ կը տեսնէ, որոյ վայելուչ նկարագիրը թողած է մեզ տաղաչափութեամբ։ Նա քնացած ժամանակ կը տեսնէ երկու կոյս համանման հասակով եւ գեղեցկութեամբ, հադուած պարկեշտ եւ վայելուչ։ Նոքա իրենց աչքերը խոնարհած էին դէպի ի երկիր և իրենց երեսը քողով ծածկուած, որոյ թափանցիկ նրբութենէն կ'երեւէր մի վարդագոյն կարմրութիւն, զոր կուսական ամօթխածութիւնը կը սփռէր իրենց այսերուն վրայ։ «Նոցա տեսքը, կ'ըսէ Ս. Գրիգոր, ուրախութեամբ լցուց սիրտս, վասն զի նոցա երեւոյթը մարդկային բնութենէ բարձր կ'երեւէր ինձ։ Նոքա զիս գրկեցին եւ փայտիայեցին իրեւ մանուկ եւ կը սիրէին գորովանօք։ Եւ երբ հարցուցի թէ ո՞վ են նոքա, պատասխանեցին ինձ։ Մէկը մաքրութիւնն է եւ միւսը՝ ժումկալութիւնը։ Նոքա յորդորոցին զիս՝ իմ սիրտս և միտքս իրենց սրտի եւ մտքի հետ միացնել, որպէս զի իմ անձս կուսական զգաստութեամբ եւ փառօք լեցընելով, կարողանան ներկայացնել զիս յաւիտենական երրորդութեան անաղօտ լուսոյն առջեւ։ Այս խօսքերէն յետոյ նոքա երկինքը սլացան, եւ իմ աչերս երկար նայեցան նոցա ետեւէն, որչափ զօրեցին»։ Այս ամէնը

երտղ էր, բայց մեծ աղղեցութիւն ըրաւ Ս. Գրիգորի սրտին վրայ։ Նա երբեք չմոռցաւ ողջախոհութեան այս չքնաղ պատկերն։

Խնչպէս Ս. Գրիգոր, նոյնպէս եւ Ս. Բարսեղ մեծ կարօտութիւն ունէին նոյնօրինակ առաքինութեան, իրենց անձը Աթէնքի մէջ պահպանելու համար, որ աշխարհիս վասնդաւոր քաղաքն էր վարուց եւ բարուց նկատմամբ։ Բայց Ս. Գրիգոր կ'ըսէ թէ «Մենք այս ապականեալ քաղաքի մէջ երջանիկ եղանք, դառնութեան տեղ քաղցրութիւն վայելելով բանսասեղծներու պատմած գետին նման, որ ծովի դառնութեան մէջ իր քաղցրութիւնը կը պահպանէ եւ կամ այն կենդանւոյն նման՝ որ կրակի մէջ եւս կ'ապրի»։

Թուի թէ այսպիսի վարուց եւ բնաւորութեան տէր պատանեակները, որոնք հասարակաց կեանքէն կը խորշէին և ամենեւին անմաման էին իրենց հասակի զուարծութիւններէն և զրօսանքներէն, որոնց անմեզ և անարատ կեանքը մի շարունակ դատախազութիւն եւ յանդիմանութիւն էր այլոց անկարգութեանց, թուի թէ այսպիսի անձները պիտի նշաւակ լինէին իրենց ընկերակիցներէն, պիտի անարգուէին եւ մրշտ նոցա ատելութեան, նախատանաց առարկայ պիտի ըլլային։ Բայց բոլորովին սորա ներհակն էր։ Այս երկու բարեկամաց չքնաղ յիշատակը ամէն ժամանակաց մէջ փառաւորուած էր, ամենքը կը պատկառէին նոցա օրինակելի վարմունքէն։

Խնչ սքանչելի պատկեր բարեկամութեան, խնչ չքնաղ օրինակ ընկերութեան, եւ խնչ բարոյական կենդանի դաս ուսումնատենչ պատանեկաց համար։

ՆԵՆՍԱԴՐՈՒԹԻՒՆ . . . — Ս. Բարսեղ, յոյն եկեղեցւոյ հայրերէն մին, ծնած է 328ին եւ մեռած՝ 379ին։ Նշանաւոր ատենախօս եւ հեղինակ զիաւոր մատենից։ Գլխաւոր զործն է Ճառք Վեցօրեկից։

Ս. Գրիգոր Նազիանզացի, Աստուածաբան, նոյնպէս յոյն եկեղեցւոյ պարծանքներէն մին, ծնած է 328ին եւ մեռած՝ 389ին։ Ունի նաև անկանութեան մատենից։ Պատմական մէջ կը փայլին նոխութիւն, բեդութիւն, օնորնի։

ԱՌԱՅՈՒՄ . — Բարեկամըն ինչ որ ըզգայ՝
Լաւ բարեկամն ալ այն կըզգայ.
Մի՛ ասեր քի այդ զարմամի կ,
Մըրտէ ի սիրո նաևապարհ կայ։

ԳԱՐՐԻԿԵ ԵՊԻՍԿ. ԱՅՎԱԶՈՎԱՐԻ



ՎԵՐԱՊԱՐՁ

Ահա՝ կրկին ես կը դառնամ քաղցր ափունքը Հըսենոսի,
իմ երջանիկ բընագաւառն, ու փափկաշունչ հողմք
ընդառաջ
հ'ելնեն ինծի, ինչպէս երբեմն, ու խըռով սի՞րտըս
կ'ամոքեն
Մտերիմ ծառք որք զիս երբեմն իրենց թեւոց մէջ
օրբեցին .
Աւ նուիրական կանաչութիւնն, յաւերժագեղ կենաց
վըկայն,
կը թարմացընէ զիս վերստին, մանուկ ափոց զիս
դարձընէ,
Օրհնեալ երկիր, — Զըկայ բըլուր մէջդ ուր պակի
որթատունկը,

Ու հողմածուի խոռոց մէջ վարն հասուն միրգեր
տեղամն աշնան :

Հեղեղատին մէջ հըրակէզ լերինք լըւան իրենց ուներ,
Արեւոտ իրենց ճակատ ծառոց շուքով կը դովանայ,
Ու, ի՞նչպէս իրենց պապուն ուսոց վըրայ զըւարթ
մանկունք,

Հիւղակք, ամրոցք մըթին լերան կողերն ի վեր կը
բարձրանան :

Եղջերուն հանդարտաքայլ անտառակէն դուրս գայ
առառուն .

Կը սաւառնի պայծառ օդոց մարզերուն մէջ բազէն
խըրոխտ :

Բայց հովտին մէջ, ուր աղբերակ ջամբէ ծաղկին իր
սընունդ,

Մարդէն անդին կը տարածուի խաղաղ գիւղա'կը
գոհունակ :

Լըոյն է հոս, հեռուէն հաղիւ ժիր ջաղացքին լըսուի
աղմուկ

Ու ճոխնչ անուին շըղթայազուսպ որ լեռն ի վար գայ
թաւալուն :

Քաղցրիկ հընչէ սուր գերանդւոյն խօշիւնն, ու ձայնը
գիւղացւոյն

Որ արօրին մէջ ծանրաքայլ վարէ հարկիին արօրադիր,
Քաղցրիկ երգը մօրկան՝ նըստած խոտին մէջ մանկանն
հետ,

Զոր մայիսին արեւ գգուէ իւր քունին մէջ ժմտագին :

Ահա՛, դէ՛մս, լըմին եղերք, ուր հինուեայ ագարակին
Դրան հովանի սփռէ կնձնին սաղարթագեղ, ու

ցանկին շուրջ
Մաղկի վայրի թանթրըւենին, հոնկէ՛ ահա զիս
կ'ողջունեն

Տունն հայրենի ու պարտիզին ծառոց ստուերքն ըն-
տանի ,
Աւր բուսոց հետ եւ զիս երբեմն հոգաց սընոյց տիրով
իմ հայր ,
Ուր զուարթ , ինչպէս սկիւռն , հծող ոստոց մէջ խա-
ղայի ,
Կամ , երազուն , բուրոտ խարին մէջ ճակատըս կ'ըն-
կըղմէի :
Ո՛վ իմ գաւառ հայրենաբուն , հաւատարիմ ինձի յաւէտ ,
Գորովալից գիրկդ արդ բանաս վըտարանդւոյս , որպէս
երբեմն :
Ինձ կրկին պտղաբերէ դեղձին , ու ի՞նձ համար դարձեալ
Լուսամուտին առջեւ սարբնայն ողկուզաբեր կը բարձ-
րանայ ,
Կը կարմըրին , քըմահրապոյր , կեռասենւոյն քաղցըր
պըտուղք ,
Ու իւր ճիւղեր ինքնանըւէր կը կարկառին քաղող
ձեռքին :
Պարտէզէն գուրս , նրբաշաւիդ կածան դարձեալ ինձ
հըրաւէր
Կ'ուղղէ ողոք՝ դէպ ի թաւուտքն երթալ ի խոր կամ
յեղր առուին ,
Եւ ուղիքն ինձ կ'ոսկեզօծես դարձեալ , ա՛րեւդ իմ
ընիկ կրկրին ,
Ու կը տաքցնէ քո լոյսը զիս . ու կը խայտայ զըւարթ
չորս դիս .
Աւին ու խանդ կ'ըմպեմ նորոգ քո բերկրալից բա-
ժակէն .
Դու չես թողուր ալեխառն գլխոյս անկնիլ թմրած ,
անզօր ,
Դու որ երբեմն մանկութեան քունէն ոգիս զար-
թուցիր ,

Ու մեզմանոյշ զօրութեամբ քաշեցիր զիս, հանեցիր
վեր:
Քաղցր արեգակ, քեզ կը դառնամ ե'ւըս ըզգօն,
հաւատարիմ,
Հանդարտելու խաղաղագին, ծառոց չուքին տակ
հանգչելու:

Թարգմ. Ռ. Յ. Պ.

ՖՐԻՏՇԻՆ ՀԷՇԵՇՇԻՆ

ԱՎԵԱՑՐԵԼԻ ՌԱՌԵՐ.—Մարգ, կողմ. — Հարկիմ (Եզանց), եղանց
զոյզ. — Կածան, նամբայ:

ԴԵՎԵՑԻԿ ՌԱՌԵՔ. — Մրտով աւերի համելի կը լլայ մարդ յան
քե մէժով:



ՆՈՒՐՑԱՆ

Ազնիւ գերդաստանի մ'ազնուագոյն շառաւիզն,
մանկութենէ ցոյց տուաւ Նուրհան որ մեծ ապագայի մը
սահմանուած է: Ոչ վարժարան, ոչ համալսարան, ոչ
Եւրոպա ստացած է իւր դաստիարակութիւնն, այլ իւր
գերդաստանի ծոցն, այլ իմաստուն և չնաշխարհիկ հօր
մը թեւին տակ, իսկ իր ուսմունքը կարծես թէ աւելի
իւր մտաց բնիկ ծնունդն են քան դասաստուներու ար-
դիւնք: Ի բնէ աշխոյժ եւ սուր իմացողութեան տէր՝
չտեսածը կ'երեւակայէր Նուրհան, չսորվածը կ'երկնէր,
չեղածը կը հնարէր: Բեղմասւոր միաք՝ իւր դասաստու-
ներու հրահանգները կը կանխէր եւ անսանձ կ'արշաւէր
այնպիսի հրատապ խնդիրներու մէջ, որոց լուծումը չէ
թէ գրքերու, չէ թէ ուսուցչին խոհական լեզուին,

չէ թէ ընկերութեան, այլ իւր իմացականութեան մէջ կը գտնէր, կը գանձէր:

Այսպէս վեշտասանամեայ հասակին մէջ ընկերական կարգին բոլոր մոլութիւնները գիտէր, եւ ինքնուրոյն կը սրւեկր ու կը փրփրէր թէ ի՞նչպէս դարաւոր սառութիւններ՝ իրեւ ճշմարտութիւններ՝ մարդկային սրախն եւ մտքին վրայ կը տիրապետեն: . . .

Նուրիանի վառվոռն բնաւորութեան, թագուն վիշտերուն, անսուն փափաքներուն միակ սանձ, սպեղանի, ապաւէն, սփոփում էր՝ հօրենական գորովալիր ակնարկը, գգուելի յորդորը, սիրաւէտ սաստը, նեստորեան խրատն որ ըսել կ'ուզէր.

— Որդեակ, կ'զգամ եւ ես աւիւնդ, տածեր ու մներ եմ փափաքներդ:

Եւ արդարեւ՝ մինչդեռ նուրիան իւր ալեզարդ հօրը հրամանին հլու՝ իւր տենչանքը կը սահմանէր եւ ընտիր ուսումնական անձերու գումարի մը մէջ առանձնակի կը փայլէր, իւր անունն արդէն ժողովրդեան մէջ հռչակ հանած էր և եւ ի՞նչ տեսեր էրն այս անձէն, այս պատանիէն, որ դեռ այն ինչ ծանօթ էր մտերիմնեցու, դեռ այն ինչ խօսելու սկսեր էր ընդերկար խորհելէն ետեւ, և ահա՛ իւր տեսքը լինդութիւն եւ խօսքը զարմանք կը պատճառէին. այնափ մնծ է ճշմարտութեան եւ անկեղծութեան ներգործութիւնը:

Մ. ՄԱՍՈՒԹԵԱՆ (Վրոյր)

ԱԱԱՏՐԵԱՆ ԲԱՌԵՐ. — Մրւեիլ, բարկանալ. — Սպեղանի սպիլի դեղ (Խենլե):

ԳԵՂԵՑԻԿ ԲԱՆՔ. — Ի՞նչ է լեզու մը, բայց երկ օղակ մը այն շորային՝ որով բովանդակ մարդկութիւնը կապուած է:



Տ Ի Տ Ո Ւ Ն Զ Գ Ք

(ՄԵՐՄ Ի ՄԱՀ ԳՐՈՒԱՆ)

Կ'հ , մընա՛ք բարով , Աստուած եւ արեւ՝
Որ կը պըլպըլաք իմ հոգւոյս վերեւ . . .
Ասուազ մ'ալ կ'երթամ յաւելուլ երկնից :
Ասուազներ ի՞նչ են՝ եթէ ոչ ամբիծ
Եւ թըշուառ հոգւոց անէծք ողբագին ,
Որք թըռին այրել ճակատն երկընքին ,
Այլ այն Աստուծոյն՝ շանթերու արմատ՝
Յաւելուն զէնքերն ու զարդերն հըրատ . . .
Այլ , ո՛հ , ի՞նչ կ'ըսեմ . . . շանթահարէ՛ զիս ,
Աստուած , խոկն հըսկայ փըշրէ՛ հիւլէիս՝
Որ ժպրէի ձգտիլ՝ սուզիլ խորն երկնի ,
Ելնել ասուափի սանդուխքն ահալի . . .
Ողջո՞յն քեզ , Աստուած , դոզդոջ էակին՝
Շողին , փըթիթին , ալւոյն ու վանկին ,
Դու որ ճակտիս վարդն ու բոցն աշերուս ,
Խըլեցիր թրթռումն շրթանց՝ թռիչն հոգւոյս ,
Ամպ տըւիր աչացս , հեւք տըւիր սրտիս ,
Էսիր՝ մահուան գուռն ինձ պիտի ժըպտիս .
Անշուշտ ինձ կեանք մը կազմած ես ետքի .
Կեանք մ'անհուն շողի՝ բոյրի՝ աղօթքի .
Իսկ թէ կորընչի պիտի իմ հուսկ շունչ
Հոս մառախուղի մէջ համր՝ անշըշունչ ,
Այժմէն թո՛ղ որ շանթ մ'ըլլամ դալկահար ,
Պըլլուիմ անուանդ . մուճնչեմ անդադար ,
Թո՛ղ անէծք մ'ըլլամ , քու կողըդ խըրիմ ,
Թո՛ղ յորդորջեմ քեզ , Աստուած ոխերիմ .

Ո՞հ, կը դողդոջեմ, տրծոյն եմ, աըժգոյն,
Փըրփըրի ներառս դըժոխքի մ' հանգոյն . . . :
Հառաջ մ' եմ հեծող նոճերու մէջ սեւ,
Թափելու մօտ չոր աշնան մէկ տերեւ. . . :
Ո՞հ, կայծ արւէք ինձ, կայծ արւէք, ապրիմ. . .
Ի՞նչ, երազէ վերջ գըրկել ցուրտ շիրիմ . . . :
Այս ճակատագիրն ի՞նչ սեւ է, Աստուած,
Արդեօք գամբանի մրուրով է գըծուած:
Ո՞հ, արւէք հոգւոյս կրակի մի կաթիլ,
Սիրել կ'ուզեմ գեռ և ապրիլ ու ապրիլ,
Երկնքի լոյսեր, հոգւոյս մէջ ընկէք,
Կայծ արւէք՝ կեանք, ձեր սիրահարին հէք:
Գարունն ո՛չ մէկ վարդ ճակատս գալկահար,
Ո՞չ երկնի շողերն ժըպիտ մ'ինձ չե՞ն տար:
Դիշերն միշտ դադազս, լոյսերը՝ ջահեր.
Լուսինն յար կուլայ, խուզարկէ վըհեր.
Կ'ըլլան մարդիկ որ լացող մը չունին,
Անոր համար նա գըրաւ այդ լուսին.
Եւ մահամերձն ալ կ'ուզէ երկու բան,
Նախ կեանքը, վերջը լացող մ'իր վըրան:

Պ. ԴՈՒՐԵԱՆ

ՎԵՐԼՈՒՄՈՒՄ. — . . . « Վշտին ծայրայեզրութենէն գերազրզռուած հոգւոյն կատաղի զայրոյթը՝ դեռ չապրած իր մէջ կեանքի գալիսցումն զգացող զժրազդին բռուն յուսահատութիւնն է, որ կը պայմի հայ բանասեղծութեան ամէնէն արտասովոր քերմուածքին, ծրառնեցին մէջ, ուր կրակէ բառերը, արենավառ պատկերները, տեղասարսուոր բացարութիւններն անհուն յուզման մը երաբխային երզը կը Թնդացնեն» (Ա. Զ. ԳԵՂՄՈՍ ԽՈՒՐԵԱՆ, կենագրական եւ թնադատական ուսումնասիւրիւմ):

ԹՐԱԴԻՑՈՒԹԻՒՆ . — Ունյու ուժգնութիւնն ոչ այնքան բառերով, որքան սիրո շարժող եւ արծարծող իմաստից ընարութեամբ կ'ըլլացի Ոնց ուժզնութեան կարեւոր մնակերն են բացազանչութիւն, բացադառնութիւն, փոխարեւութիւն, եւին:

Հակադրութիւնն է միմեանց հակառակ բառեր եւ իմաստներ գործածել, իմուրն ազդու ընելու համար։ Զոր օր. Աստուած, խոկի հսկայ փշրէ հիւշեիս:

ՌԱՅԱՑՐԵԼԻ ՌԱՅԵՐ. — Թրըռում, քրոպում . — Ոյսերիմ, քընամիր . — Տժղոյն, զունատ . — Հանգոյն, պէս, նման :

ԱՌԱՄ . — Ընօտելագոյն և բարի համբաւով մեռնիչ յան ապրից նախաօժինով .

Ք Ն Ա Ր

Խոր ձըմեռ է, հիւսիս փշրած իւր շըղթայն՝
Սլանայ ասս անդ, վայրագ որդին բընութեան,
Եւ կ'արշաւէ արագ երկիր եւ երկին՝

Զայրագին բ

Աշխարհ ամէն ծածկեն բարդ բարդ ձիւն և սառն ր
Անպատըսպար հնծէ հիւղին մէջ թըշուառն .
Երբ արդեօք իւր տառապանքներ առնուն վերջ՝
Շիրմին մէջ բ

Նորվեկիոյ մէջ շատ աւելի է ձըմեռ,
Խոր աըխրութիւն պատէ անտառ՝ դաշտ ու լեռ,
Տարերին ամէն մըղեն պայքար դէմ միմեանց՝
Մողեխանձ բ

Հոն այս պահուն տեսնենք դաշտի մէջ մի հեք՝
Որ դէպ յառաջ կ'երթայ դողդոջ, ահաբեկ,
Որոտագին անիծե օր իւր ծննդեան,

Յաւիտեան :

Հասնի իր տեղն, կը զարնէ դուռն հիւղակին.

Ահա՛ բացուի, մանկունք գիմնն աըխրագին.

Այն հրեշտակներ կը համբուրեն իրենց հայր

Վշտահար :

«Միրո՛ւն հայրիկ, մեզ հաց բերի՞ւ, ենք նօթի,

«Մեր այս վիճակ երկնից գըթոյն կարօտի,

«Ահա՛ երկուքս պիտի ընկնինք աստ նըւաղ

Անըլւադ» :

«Հանդարտ կեցիք, որդեա՛կ, բարի է Աստուած,

«Նա կը լըսէ անմեղներու ջերմ հայցուած».

Ապա կ'իջնէ լալով՝ հէք հայրը մառան,

Բնդունայն :

Զի հոն յուսար գըտնել սընունդ, այլ ի զմւր,

Ուստի մենեակ դարձաւ բնիկալ եւ աըխուր,

Ուր կը տեսնէ իր խնջոյից յուշարար

Մի քընար :

Լոյս մը ծագի իր մտքին մէջ ալեկոծ,

«Մանկո՛ւնք, կ'ուզէ՞ք պարել»—կ'ըսէ սիրաը խոց.

Հնազանդեցան անոնք ձայնին հայրական,

Պարն ըսկսան :

Մոռցան շուտով անօթութիւնն անողոք,

Ու ա՛լ ոչ եւս ունին խնդիր կամ բողոք.

Անմեղ դիմաց վրայ ծագի արդ ծիծաղ .

Են ուրախ :

Ապա կ'իյնան անոնք յոգնած , սովալլուկ ,
Եւ կը ննջեն ընկճուած քաղցէն չարաշուք .

Հայրն անոնց քովի ի ծունր իջած կ'աղօթէ

Ի սրտէ :

«Գրթա , ո՞վ Տէր , բաւ են այսքան տառապանք
Անմեղներոււ , որոց այս ծանր են կապանք» :
Կը համբուրէ զանոնք , բառեր մրմիջէ :

Եւ ննջէ :

Առաւօտէ , լոյսն ողողէ այն հիւղակ ,

Ուր գիրկընդխառն ննջեն երկու հրեշտակք .

Հայրն արթընայ , կ'ողբայ որդոց իւր ի տես ,

Դառնապէս :

Անոնց կեանքեր հընձեց մահուան սուր մանգաղ ,

Անոնց գրթաց մահուան հրեշտակն իսկ , աւազ .

Գոչեց երկինքն ի վեր , երբ տար իր հարուած .

«Ո՞վ Աստուած . . .» :

ԹԱՅԱՅՐՈՒԹԻՒՆՔ . — Հիւսիս , անձնաւորեալ ձեւ մը առած է հոս
այս բառը , փոխանակ ըսելու հիւսիսային հով . նոյն ձեւն ունի քիչ մը
վարն յիշուած Տարեր բառն :

Մողեխանձ , կատաղի :

Եննդեան օրն անիծել , Յորին իր ծնած օրն անիծելուն ակնարկու-
թինն է այս :

Հրեշտակներ , փոխանակ ըսելու՝ մանուկներ , փոխաբերակն ձեւ :

Անսուադ , անօմի :

Հայցուած , խնդրուած :

Բէկեալ , կոտրուած , մեւաւոր խօսք :



ՍԱՀԱԿ ԵՒ ՄԵՍՐՈՊ

Երկու մարդկային անուններ, որոնց սակայն անծանօթ մնաց մահը եւ որոնք կարծես միշտ աւելի կ'երիտասարդանան տարիներու ծանրաբեռնումին ներքեւ :

Սահակ, մեծ առւնի մը զարմիկ չառաւիղը, հաւան եղաւ Արտազու սուրբին . իսկ Մեսրոպ զաւակն էր Տարօնեցի աննշան մշակի մը : Մին հայրապետական աթոռի, միւսը նահապետական արօրի մօտ ծնած ու մնած : Մին իր երակներուն մէջ կը ժառանդէր իր եկեղեցւոյն ճակատագրին բարերարելու իզն ու կամքը, միւսը՝ ժողովուրդին ծոցէն ելած՝ անոր կարօտութեանց մօտուսա խելամուա՝ պերճախոս բառեր ունէր իր շրթունքներուն վրայ, անոր պէտքերուն մնծութիւնը պատմող :

Դիպուածի մը երեւոյթին տակ ծածկուած նախախընամութիւնը իրարու մօտեցուց այս երկուքը, ու այնուհետեւ ի մի ձուլուեցան անոնց սիրտն ու հոգին, նոյն կեանքն ապրեցան, ու նոյն երկնազդեցիկ համարձակութիւնը ունեցան օր մը միաբերան գոչելու . « Ո՛չ լուցանեն ճրագ եւ զնեն ընդ գրուանաւ », եւ հզօր իմացականութիւնն ու կամքը՝ կերտելու եւ կոփելու աշտանակն այն համակ ոսկի, որուն վրայէն Աւետարանի լոյսը ա'լ պիտի կրնար ճառագայթել ամբողջ իր կենդանարար պայծառութիւնը :

Վեհ էր իրենց նպատակը, վեհ եղաւ նաեւ միջոցը . ուզեցին հայ մտքին մատչելի ընել տառապանքներով գնուած հաւատքի մը ճշմարտութիւնները, ասոր համար ձեռնարկեցին լրացնել կամ հնարել հայ գրերու ամբողջութիւնը : Յաջողեցան . . . կրցան հայ տաճարներէն

տարամերժել ռառարձնման ու խժալուր առորեթէնը, կրդան հայ նկարագրին մէջ ներարկել Յիսուսի կրօնքին սկզբունքները :

Բարեպաշտութիւն թէ տոհմասիրութիւն, այս երկու զգացումներէն ո՞րն է արդեօք որ մղեց զանոնք զիրենք անմահացնող այս գործին. դժուարին է ճշգել. սա՛ միայն կրնանք բաել թէ մին իբր հայրապետ ու միւսն իբր ուսուցիչ, երկուքն ալ կատարեալ գիտակցութիւնը ունեցան իրենց կոչումին, հովուելով՝ դաստիարակելով եւ սփոփելով իրենց յանձնուած հօտը։ Մին իր եկեղեցական աթոռին վրայ, միւսն իր աշխատութեան սեղանին առջեւ, երկուքն ալ՝ նոյն խոկումներն ունեցան, նոյն տքնութիւններով հսկեցին, նոյն սեռն հաւատքով ամրացան, պինդ գետնի վրայ խարսխելու. համար մայրենի եկեղեցւոյն զաղփաղիուն հիմնը :

Ու, դարերու վկայութեամբ, յաջողութիւնը չվրիպեցաւ իրենց, ինչպէս ամէն անոնց որ բարի և անկեղծ են իրենց ձեռնարկներուն մէջ։ Իրենց նպատակն եղաւ կրօնք եւ լեզու։

Այս երկուքն ալ ունէինք իրենցմէ առաջ, բայց ի՞նչպէս . . . իրենք եղան որ մեր ծածուկ գանձերուն գիտակցութիւնը ներշնչեցին մեզի։

Փոքրիկ մանուկը իրենց քրտինքն ու տքնութիւնները կը թոթովէ իրենց կապած աթութաներու հեգումին մէջ, ալեւոր մատենագիրը պատկառու հիացումով կ'ընթեռնու իրենց աշխատութեան՝ մեր ոսկի գրականութեան գլուխ գործոցը, յաւիտենական գրքին հրաշակերտ թարգմանութիւնը, մեր սուրբ եկեղեցւոյ քընարն ու փանդիոը, իրենց իւանդն ու յափշտակութիւնը կ'ոլորակեն գեռ, մեր՝ իրենց վերջահաս թոռներուն սրտին մէջ միշտ պիտի արծարծի իրենց սիրոյն անչէջ կրակը։

Ու տարիները, որոնք պիտի գան տարիներու ետեսն, անոնց անունին եւ գործին պիտի կցորդեն երախտապարտ զգացումներու այն սուրբ օծութիւնը, որ առմէնէն անթառամ արտայայտութիւնն է յարգանքի եւ սիրոյ:

ՅՈՐԳՈՄ ՎԱՐԴ.

ԱԿԵՏԱՏԵԼԻ ԲԱՌԵՐ. — Զաղիաղիում, խախուս. — Փանջիռ, Քնար:

ՄԱՅՐ ՄԸ

Զմրան տիսուր այն գիշեր
Մեփ սեւ մըթնած էր երկին.
Ցուրտ մէկ քամի կը փըչէր
Եւ սառ պատեր էր գետին:
Մառոց ճիւղեր մերկ ու չոր՝
Անպատճապար դողալով
Շառաչէին սրգաւոր
Սրտի սոսկում ազդելով:
Զմրան տըխուր այն գիշեր
Երկնի ծագեալ էր արեւ.
Զմրան տըխուր այն գիշեր
Հրեշտակիք՝ մարդիկ՝ թեւ ի թեւ
Աստուածորդւոյն տօնէին
Վայրարերիլն ի յաշխարհ,
Փարած գիրկը սուրբ կուսին
Խբրեւ մանուկ մը խոնարհ:

Հաւատացեալքն այն գիշեր
Իբրու զաշխարհ մոռնալով ;
Ամէն հասակ էր վազեր
Երկնից մանկան մըսրին քով :
Կէսք զուարթնոց երգակից
Աղաղակին ովաննա ,
Եւ այլք հովուաց դասակից
Սըրտեր բերեր են ընծայ :

Այլ հրեշտակային երգոց զուզահետ
Եւ եկեղեցւոյն օրնից բերկրաւէտ
Նաեւ վշտալից ձայն մը այն գիշեր
Հիւզի մը մէջէն կը թռչէր ի վեր :

Թըշուառ մէկ սրտի մրմունջն էր եւ այն ,
Մօր մը հառաջանքն էր կողկողաճայն .
Որ քսան տարուան դեռ ծաղկահասակ
Այրի մնացած էր որդւով միակ :

Արդ եւ այն մատաղ գեռաբոյս որդին ,
Մօրը բոլոր գանձ եւ յոյս սրտեկին ,
Դեռ հազիւ գարունն ըսկըսեր կենաց
Ընկած էր զինչ վարդ չնշով փոթորկաց :

Մանկան օրոցքին քով ծունկ ընկած մայր ,
Պաղեալ անդամոց նորա շունչ կուտայր ,
Փափկիկ նորա թաթ ծոցին մէջ ծածկէր ,
Զերմիկ արցունքներով զանի կ'ողողէր . . . :

Մէյ մ'ալ անդիէն մօրն այն ցաւագին
Ականջն հասաւ թինդ ժամու զանգակին ,

Կարծես հրեշտակին լըաէր ըզ հրաւէր .
Արթնցա՛ւ . . . ցաւէն ըզտօն մոռցէր էր :

Մածկեց ճակատը քօղով սըդապատ ,
Յանձնեց իւր մանկիկն Աջոյն երկնառատ ,
Եւ դողդոջ քայլիցն ոյժ տալով յետին՝
Հասաւ ու մասւ սուրբ եկեղեցին :

Տեսաւ որ երկին ու երկիր բոլոր
Երանի՛ կուտան մօր մը երկնառոր .
Խնչն ալ ցանկացաւ ըսել բան մ'ուրախ .
Խ'եղճ մայր ու սրտէն թըռաւ խոր մէկ ա՛խ . . . :

«Մա՛յր երկնառոր , քեզմէ զատ ո՞վ կրնայ ո՞վ
Մօր մը սրտին ըզգալ ցաւեր ու խորով . . .
Ո՞վ քեզմէ զատ կարող է , մա՛յր որդեսէր ,
Զորցընել մօր մ'արցունքներ . . . :

«Որ դու այլ նոյն վիշտ ու վէրքեր քաշեցիր ,
Որ դու այլ նոյն յեղի արցունք թափեցիր . . .
Որ դո՛ւ ալ քու Որդւոյդ տեսար մահն ի խաչ ,
Մօր մը լըսէ դա՛ռն հառաչ :

«Եթէ անմահ որդիդ վճռած է երկին՝
Որ հրեշտակաց հետ քովն առնու իմ որդին ,
Ո՞վ մայր , դո՛ւ ալ ողորմէ մօր մը վրայ ,
Զաւկիս հետ շունչս ալ երթայ :

* * *

Այսպէս հառաչեց մայրն այն վշտակիր ,
Եւ արցունքներով ողորեց երկիր ,

Եւ երբ բաւական հեծեց ու լայտա,
Տըխուր էր եկած՝ ըսփափուած դպրձու։

Զմրան աղխուր այն գիշեր
Անցաւ, եւ նոր ծագեց օր,
Օրն այն ձըմրան աղխուր չեր,
Արեւ փալէր անսովէոր։

Խրիկուան դէմ վառեցան
Մեռելոց մութ լապտերներ,
Եւ հանգըստեան լըստեցան
Շարականներ, Սաղմոսներ։

Եկեղեցւոյն առջեւ
Սեւ մէկ դագաղ անցուցին,
Երկու զուարթունք թեւ ի թեւ
Անուշ հոն քուն լինէին։

Մէկմէկու գիրկ պըլլուած
Ելեր էին դէմ մահուան,
Մահ նոյն սըրով էր կըտրած
Վարդն ու կոկոն անբաժան։

Ո՞հ, անբաժան կրարմէ
Երկուքն ալ նոյն հանգչին հող,
Զերկուան ալ նոյն խոռ ծածկէ,
Երկուքն ալ նոյն կ'ըմպեն ցող։

ԳՐԱԴԻՑՈՒԹԻՒՆ: — Քնարական բաննաւեղծութիւն: — Գեղօն: — Նախնի Յունաց քամանակ՝ գեղնն կամ քնարական քեր-
Թուածն միշտ կ'երգուէր քնարով կամ այլ նուազներով: Այսօր գեղնը
պարզապէս քերթողական նիւթ մ'է կորովի եւ խանդավառ զրուած: Վե-
րոգրեալն գեղօն մ'է:

Փոխաբերութիւնն է ոճյ այն ձեւն որով կուտանք որ եւ է իրի մը
անունը ուրիշ այնպիսի իրի, որ կը նմանի անոր եւ անոր յատկութիւննե-
րը կը ներկայացնէ: Քաջ մարդու մը հասմար կ'ըսենք՝ այս առիւծը, ինչ-
պէս վերը ըստուած է փոխանմօր եւ որդո՞յ՝ վարդ և կոկոն:

Զափազանցութիւնը կ'առաւելու ծշմարտութիւնը չափէն աւելի՝ լաւ
եւս զայն ըմբռնել տալու համար: Չոր օր. վերն յիշուած աս տողն, եւ
արցունինցուվ ողողեց զերիք:

ԽԱՅԱՏԵԼՎ ԲԱՌԵՐ. — Վայրաբերի, վար բերել: — Զուզա-
նես, միատեղ: — Կողկողաձայն, լավագին: — Խորով, այրիլը: —
Ողողել, բրել:

ԽՈՐՃԵՐԱՆՑՈՒԹԻՒՆ: — Անժառանգներու կեանիը մրին եւ ա-
նել հովիս մ'կ, որուն ամենին անձուկ: Կողմն ունի միայն մի ելի,
զերեզմանի դուռը:

8. ՍԵԹԵԱՆ



ՄՕՐ ՄԸ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

Կին մը նստեր էր իր պզտիկ տղուն անկողինին գլուխը, ու վախուն որ զաւակը չելլայ մեռնի՝ սիրոը կը պատռառուէր։ Դեփ գեղին կարեր էր ան, եւ աշուկները գոցուեր էին։ Դեռ կը չնչէր, եւ մայրը անձկութեամբ պղտիկ խեղճ արարածին կը նայէր։

Դուռը կը զարնեն ու կը բացուի. ողորմելի կերպարանքով ծերունի մը սենեակէն ներս կը մտնէ, ձիու մեծ ծածկոյթով մը փաթթուած. ծածկոյթը տաքուկ էր, եւ ծերունին պէտք ունէր անոր, ինչու որ ձմեռը սաստիկ ցուրտ էր։

Երբ մայրը տեսաւ որ ծերունին ցուրաէն կը սարսուար եւ տզան ալ քնացեր էլ, ոտքի ելաւ եւ գարեջուրով լցուն աման մը կրակը դրաւ որ խմէ ու տաքնայ, ծերունին նստաւ օրօր մը ըսաւ տղուն, եւ մայրը աթոռ մը առաւ, անոր քով գնաց իր տղուն նայելով որ կը հռնտար եւ անոր թաթիկները ձեռքերուն մէջ սեղմելով։

—Ախ, արդեօք զաւակս ինծի պիտի մնա՞յ, հարցուց։ Աստուած պիտի առնէ՞ զայն ձեռքէս։

Ծերունին. —որ մանը ինքն էր, — այնպիսի աարօրինակ գլուխ շարժում մը ըրաւ, որ թէ այս' եւ թէ ո՛չ ըսել կուզէր ։ Եւ մայրը աշքերը վար դարձուց, մինչդեռ երեսն ի վար արցունքներ կը վաղէին։

Գլուխը շատ ծանր էր, երեք օր ելեք գիշեր էր որ քուն չէր քնացեր, ատեն ատեն վայրկեան մը քունը կը տանէր, յետոյ յանկարծ ցատկելով կ'արթննար սարսագիած, ու վախէն դողալով։

—Տէ՛ր Աստուած, պոռաց ետեւը դառնալով, ծերունին անհետացմբ էր եւ աղան ալ հետը:

Մայրը տունին դուրս նետուեցաւ, զաւակը կանչելով: Զինին մէջ կին մը նստեր էր երկայն սեւ հագուստներով, որ իրեն ըսաւ.

—Մա՞ր տունդ մտաւ, ու աեսայ որ զաւակդ առեք կը անէր կոր, հովէն ալ շուտ երթալով: Անոր առածը ալ ետ չի գար:

—Էսէ՛, ինչ ճամբայ բռնեց, հարցուց պաղատելով, մինակ ճամբան ցուցուր, ու ես կը դանեմ:

—Եատ աղէկ, ըսաւ սեւ կինը, բայց պէտք է որ նախ երգես ինծի բոլոր այն երգերը, զոր աղուդ կ'երգէիր. ես ատ երգերը կը սիրեմ, ես անոնք շատ եմ լսեր. Գիշերն եմ ես, եւ երգած ատենդ արցունք թափելող տեսեր եմ:

—Անոնց ամենքը, ամենքը երգեմ քեզի, պատասխանեց մայրը, բայց թո՛ղ որ երթամ, ծերունիին ետեւէն հասնիմ ու զաւակս դանեմ:

Բայց գիշերը լուռ եւ անկարեկիր մնաց, այն ատեն մայրը ձեռքերը իրարու միացուց, աղաչելով երգեց ու լսցաւ: Վերջապէս գիշերը ըսաւ.

—Կը տեսնե՞ս սա մոռթ եղեւիններու անտառը, աջ կողմը բռնէ՛, մահը հոն մտաւ զաւկիդ հետ մէկտեղ:

Անտառին մէջտեղը ճամբան երկուքի կը բաժնուէր եւ չէր գիտեր թէ ո՛ր կողմէն երթար: Հոն փշոտ մացառ մը կար առանց ծաղկի ու տերեւի. ձմեռուան էն ցուրտ օրերն էին, եւ ոստերէն սառոյցի. կտորներ կը կախուէին:

—Մանուան ասկից անցնիլը տեսա՞ր զաւկիս հետ:

—Այո՛, պատասխանեց տատասկը, բայց քեզի պիտի

շրանք անոր բռնած ճամբան, մինչեւ որ սրտիդ վրայ զիս չաքցնես. սառեր քար կարծր եմ:

Մայրը տատասկը առաւ կործքին վրայ սեղմեց, այնչափ ուժով, որ տաքցաւ անիկա: Փուշերը մախն մէջ կը մանէին եւ արիւնը խոշոր կաթիլներով կը վազէր: բայց տատասկը նոր նոր, կանանչ աերեւներով կը հագուէր, եւ ձմեռուան սառուցիկ գիշերին մէջ կը ծաղկէր, այնչափ տաք է ցաւ ունեցող մօր մը սիրտը: Այն առեն տատասկը ճամբան ցուցուց անոր: Հասաւ մեծ ամայի լիճ մը որուն մէջ ոչ նաւ կար, ոչ իսկ միակ նաւակ մը: Սառով ծածկուած էր, բայց սառը այնչափ ուժով չէր որ վրան կոխելով անցնէր եւ ջուրն ալ ծանծաղ տեղեր չունէր, որ տաքով անցնէր: Սակայն պէտք էր որ միւս եղերքը ելլէր իր զաւակը գտնելու համար: Գետինը նետուեցաւ լճին ամբողջ ջուրը խմելու համար, թէեւ ատիկա անկարելի բան մըն էր մարդկային արարածին համար, բայց խեղճ ցաւադին մայրը իր յուսահատութեան մէջ կը կարծէր թէ հրաշք մը պիտի գործէր:

— Ատիկա քու կարսդութենէր վեր է, ըսաւ լիճը, աւելի աղէկ է որ գործը մէջերնիս կարդադրենք: Ես մարդրոի հաւաքածոյ մը կազմելու ետեւէ եմ. քու աշքերդ էն վճիռներն են բոլոր տեսածներուս, լա՛ց զանոնք իմ ծոցս, ու քեզ այն մեծ ջերմոցը տանիմ ուր մահ կը բնակի եւ ուր կը պահէ իր ծաղիկներն ու թուփերը, որոնք մարդկային էակներ են:

— Ի՞նչ կ'ըլլայ, կուտամ զաւկիս քովը երթալու համար, գոչեց մայրը, եւ լացաւ մինչեւ որ աշքերը լճին խորը ինկան եւ երկու թանկադին մարդրիտներ եղան: Լիճը մայրը վեր վերցուց որպէս թէ նաւակի մը մէջ նստած ըլլար, եւ մէկ նետուածքով անիկայ ինք-

Դիմաքը միւս եղերքը պատաւ, ուր բազմաթիւ փարսախներու տարածութեամբ հիանալի բնակարան մը կը կանգնէր ։ Կարեցի չէր ճշգորէն ըսել՝ անտառներով պատակուած չե՞ռ մըն էր թէ փայտէ շենութիւն մը :

— Ո՞ւր կրնամ գտնել մահը, որ զաւակո առաւ ու փախաւ, հարցուց :

— Դեռ չդարձաւ, ըսաւ դիաթաղին պառաւ կնիկը, որ մահուան մեծ ջերմոցին հսկողն քրն բայց ո՞վ քեզի մինչեւ հոս ճամբան ցուցուց եւ օգնեց որ գաս :

— Աստուած, պատասխանեց մայրը, անիկա գթած ու ներողամիտ է, գուն ալ անոր պէս եղիր եւ ըսէ ինծի թէ ո՞ւր կրնամ գտնել զաւակս :

— Է՞ն, չեմ ճանչնար քու զաւակդ, դուն ալ կոյր ես արդէն ։ այս գիշեր շատ մը թոռմած ծաղիկներ ու տունկեր ունեցանք ։ Քիչ առենէն մահը պիտի գայ զանոնք ուրիշ տեղ տնկելու ։ իւրաքանչիւր մարդ իր ծառը կամ ծաղիկը ունի հոս, իր վիճակին համեմատ բոլոր այս տունկերը սովորական տունկերու կը նմանին սա տարրերութեամբ որ ասոնք սիրտ մը ունին որ կը բարախէ եւ աղոց սրտերն ալ կը բարախեն ։ Այդ միջոցով թերեւս պիտի կրնաս զաւակդ ճանչնալ ։ բայց ի՞նչ կուտաս ինծի եթէ քեզի ըսեմ ինչ որ հրմա պէտք է ընես :

— Բան մը չունիմ որ տամ, ըսաւ մայրը յուսահատած, բայց քեզի համար մինչեւ աշխարհքին ծայր կ'նրթամ :

— Ատիկա ինծի օգուտ չունի, պատասխանեց կինը բայց կրնաս ինծի նուիրել քու երկայն սեւ մազերդ ։ դուն գիտես որ անոնք աղուոր են, ես կը սիրեմ անոնք ։ անսնց փոխարէն իմ ճերմակ մազերս կուտամ քեզի բան մըն է նորէն ։

— Ա՞ս է ուզածդ, սիրով կուտամ քեզի :

Եւ առւաւ անոր իր աղուոր սեւ մազերը և դոխտքէն ընդունեցաւ պառաւին ճիւնէ մազերը :

Այն ատեն մահուան մեծ ջերմոցը մտաւ : Մաղիկները եւ ծառերը հոն հրաշալի կերպով իրարու խառնուած կ'աճէին, ջրային տունկերուն մէջ կար պղտիկ մաս մը որ գեռ բոլորովին թարմ էր, ուրիշներ՝ ճըզդած ու հրանդուա, ամէն մէկ ծառ եւ ամէն ծաղիկ իր անունն ունէր. իրաքանչիւրը մարդու մը կեանքը կը ներկայացնէր, եւ այդ մարդիկը գեռ ողջ էին... Խեղճ մայրը ամէնէն պղտիկ տունկերուն ծռեցաւ եւ լսեց որ անոնցին իրաքանչիւրին մէջ մարդկային սիրա մը կը բարախէր ու որի հոններու մէջէն իր զաւկին սիրաը ճանչցաւ :

— Դասա՛, պոռաց, ու ցուցուց կապոյտ քրքումի պղտիկ տունկ մը որ թուլցած մէկ քովին կը հակէր :

— Մի՛ դպիիր ծաղիկին, ըստա պառաւը : Հո՛դ կեցիր. երբոր մահը գալ, — և հիմա՛ կուգայ — թող մի՛ տար, որ տունկը փրցնէ, սպառնալով որ եթէ ատ ընէ՛, բոլոր տունկերը պիտի աւշշարկես, այն ատեն պիտի վախնայ, որովհետեւ Աստուծոյ առջեւ պատասխանառու է, եւ Աստուծոյ հրամանով միայն կրնայ տունկ մը տեղէն վերցնել :

Յանկարծ պազ մը մտաւ ջերմոցին մէջ, եւ կոյր մայրն զգաց որ մահն էր մօտեցողը :

— Ի՞նչպէս մինչեւ հոս գալու ճամբան գտար հարցուց, եւ ի՞նչպէս կ'ըլլայ որ դուն ինձմէ առաջ հասեր ես :

— Ես մայր մըն եմ, պատասխանեց կինը :

Այն ատեն Մահը ուզեց բռնել տիսեղծ ծաղիկը, բայց մայրը ձեռքերովը անոր փաթթուեցաւ եւ այնպէս անոր պահպանակ եղաւ, գորովագութ հոգածութեամբ

մը, առանց մէկ տերեւին դպչելու։ Մահը իր շունչը անոր ձեռքերուն վրայ փէեց, եւ մայրը զգաց որ այդ շունչը սառ հովէն աւելի պաղ էր. թեւերը ուժաթափ վար ինկան։

— Ձաւեկս տօւր ինծի, պռաաց մայրը լտդով ու պազատելով, յետոյ յանկարծ երկու սիրտւն ծաղիկներ բռնելով՝ մանուան երեսն ի վեր գոչեց։

— Բոլոր ծաղիկները պիտի փրժնեմ, որովհետեւ ա՛լ աչքս դարձաւ։

— Մի՛ դպչիր, պապասխանեց Մահը, կ'ըսես որ դուն դժբախտ ես, եւ կ'ուղես ուրիշ մայր մը քեզի չափ դժբաղդ ընել։

— Ուրիշ մայր մը, հեծկլտաց խեղճ մայրը եւ ձեռքը քաշեց։

— Ա՛ռ սա աչքերդ, ըսաւ Մահը, լճին խորէն հանեցի զանոնք, չէի գիտեր որ քուկդ են։ Ա՛ռ և եկո՛ւր սա առուակին մէջ նայէ՛, քեզի անունները պիտի տամ այն տունկերուն, զորս ուղեցիր հովէն փրժնել, պիտի տեսնես անոնց ապագային մէջ՝ ամրող այն մարդկային կեանքը որ ուղեցիր աւրել եւ քանցել։

Ու մայրը առուակին մէջ նայեցաւ. հաճոյք մընէր տեսնել թէ ի՞նչպէս անոնցմէ մէկը օրհնութիւն կը բերէր աշխարհի, մինչդեռ միւսին կեանքը դառն զըրկում ու հոգեր միայն։

— Երկուքն ալ Աստուծոյ կամքովն են, ըսաւ Մահը։

— Անոնցմէ ո՞րն է դժբաղդութեան ծաղիկը և ո՞րն երջանկութեանը։

— Զպիտի ըսեմ, պատասխանեց Մահը, բայց գիտցիր որ մէկը քու զաւկինդ էր, անոր կեանքինը, անոր ապագայինը։

Մայրը այն առեն սրտահմլիկ ճիշ մը հանեց :

— Երկուքէն ո՞րն է իմ զաւակս : Ըսէ՛, խնայէ՛ անմեղ զաւկիս : Ազատէ՛ զանի թշուառութենէ : Աւելի աղէկ է որ Աստուծոյ արքայութիւնը երթայ : Մոռցի՛ր արցունքներս, մոռցի՛ր աղօթքներս, մոռցի՛ր բոլոր ըսածներս ու ըրածներս :

— Ի՞նչ կ'ուզես ըսել, հարցաց Մահր, կ'ուզես որ զաւակդ քեզի՞ գարձնեմ թէ առնեմ տանիմ զայն հեռաւոր աշխարհը զոր գուն չես ճանշնար :

Մայրը ձեռքերը միացուց, ծունիի եկաւ, եւ Աստուծոյ այսպէս պաղատահցաւ .

— Մի՛ մտիկ ըներ ինձի, եթէ աղօթքս քու կամքիդ հակառակ է, ինչ որ գուն կընես, աղէկ կ'ընես . մի՛ մտիկ ըներ ինձի :

Ու գլուխը կործքին վրայ ինկաւ :

Եւ Մահր տղան առաւ անծանօթ աշխարհը տարաւ :

ԱՆՏԵՐԱԾՆ

Ի ՄԱՀ ԱԶՆՈՒԻ ԼՈՒԹՅԵԱՆ

Ո՛ր ես, Ազնիւ, տեսանք երթալդ,
Աւրախ դարձիդ չառինք մննք լուր .

Քեզ դրկելով ճամբայ դըրինք՝

Դրկերնիս րաց կ'սպասենք զուր .

Ո՛հ, ամենուն արխուր ճայնիւ

Կը հարցընենք, ո՞ւր է Ազնիւ :

Ի՞նչ աւանդներ յանձնեցինք քեզ

Մօրդ ու քըրոջդ արտասուագին,

Հարագատիդ եւ մըտերմաց
Այրած սըրտերն ու ողջոյնն յետին .
Երբ գաս մեզի ուրախ դարձիւ՝
Ի՞նչ փոխարէն բերես՝ Աղնիւ .
Ու դեռ ինչե՛ր ենք պատրաստեր
Թէ զքեզ նորէն գրկենք սիրով ,
Քեզի նման ծաղկի փունջեր
Ու հանդէսներ ցնծուն պարով .
Բայց սրտերնիս լի է ահիւք
Ո՞հ , կուշանաս , ինչո՞ւ Աղնիւ :
Աւազ , տեսէ՛ք , սուգ առաւ ծով ,
Զինքը առնող դարձաւ հովիկ .
Թեւերը կախ փըչէ արտում ,
Ի՞նչ լուր բերիր մեզի , հովիկ .
— Այն ձեր սրտի հատորն աղնիւ ,
Թըռաւ , գընաց , մեռա՛ւ Աղնիւ :
Վահ , չունեցար , սիրո՛ւն Աղնիւ ,
Գոնէ արխուր հողին վրայ
Արցունքներով մէկ թաց շիրիմ ,
Այս խօսքերով կանգնէր վըկայ . —
« Հոս իր բարքով , դիմօքն ազնիւ
« Մաղկահասակ նընջէ Աղնիւ » :
Ու չըլըսես պիտի , ափսո՞ս ,
Գոյ սիրելեաց չորս դին բոլոր՝
Աղեկիզիկ հառաջանքներն՝
Ո՞չ սոխակին երգ սըգաւոր ,
Եւ ոչ երկինք ու աստղունք անթիւ
Անուշ ցօղով լան քեզ , Աղնիւ :
Թառամեցաւ ծովընկեցիկ
Փափկասոն վարդ իր հասակին ,
Աղի ալեաց անդունդին մէջ

Շիջաւ արեւն այն կտրիմքն .
Յաւերժարումք գիսախըռիւ
Ծովուն՝ մինակ լան քեզ, Ազնիւ :

ՆԵՂԵՑԻԿ ԲԱՆՔ . — Այսպէս ահա վաղ թէ անազան վերշանց
կեանի ամենայն . զի պկօֆ է իսրի նաւը . ու բոցն ալ շնչասպառ ըլ-
չայ եւ երիքանած քօզին ծաղիկն ըստ բանասեղծին . եւ մարդու որ
վայրկեան մը կայծ կ'ըլլայ , ապա մոխիւր յաւիտեան :

ԹԱՑԱՏՐԵԼԻ ԲԱՌԵՐ, — Գիսախոյիւ , մազերը ցրուած :

Ե Ր Կ Ո Ւ Կ Ի Ն Ե Ր

(Թուսական վիպակ)

Աստուած խնջոյքի կը հրաւիրէ բոլոր առաքինութիւնները : Մեծ է ոգեւորութիւնն երկնքի մէջ՝ գեղաշուք հանդէս մը կատարելու համար ի պատիւ այն ամէն ոգիներուն , որոնք աշխարհի վրայ միշտ երկար շրջաններ կը կատարեն , Այս հանդէսն անոնց վարձք մ'էր մանաւանդ :

Որովհետեւ ամէնքն ալ աստուածային հրաւիրն ընդունած կը դառնային այն անվերջ պատերազմէն՝ որ չարին դէմ կը մղուի , եւ կուգային իրենց յաղթանակի դափնիներով հանգչիլ երկնային եղեմի ծաղիկներուն վրայ :

Ասառուած անոնց ամէն մէկուն պատշաճ մեծարանք-

ներ կը մատուցանէ եւ գորովալից խօսքեր կը փոխանակէ անոնց հետ. կը խօսուին կատարուած արշաւներու, երկար աքնութիւններու, յոդնութիւններու վրայ եւ երկնաբնակը կը համբուրէ այդ ազնիւ գոյրերն, որոնց սրանքը կը բարախնեն միշտ մոլութեանց ձեռք խաղալիկ եղած մարդկութեան հէք վիճակին վրայ:

Եւ սակայն ո՞վ են սա երկու կիներն՝ որոնք՝ թէեւ միմանց մօտ՝ սակայն իբր անծանօթ օտարական են մէկմէկու եւ արձանի նման մնացած են հոն։ Խնչո՞ւ արդեօք որ ե է յարաբերութիւն չունին. մէկ մէկու հետ, եւ այս ընդհանուր խրախնանքին մէջ իբր երկու հակառակ ոգիներ կը ներկայանան հոն՝ ուր սէրը կը տիրէ։

Աստուած զարմանքով դիմաց անոնց այս ընթացքն Բայց յետոյ խորհեցաւ. « Թերեւս ասոնք զիրար չեն ճանչնար, իրարու ներկայացնեմ » :

Ու մօտեցաւ անոնց՝ որոնք պատկառանքով ոտքի ելան եւ մէկը միւսին ներկայացնելով ըսաւ. « Ահա բարերարութիւնն », և միւսին համար ալ՝ « Ահա երախտագիտութիւնն » :

Առաջին անգամն էր որ այս երկու կիներն զիրար կը ճանչնային :

ԵՐԿՈՒ ՃԱՄՊՐԱՆԵՐ

Կեանքի մէջ կայ զոյդ արահետ .
 Մին՝ ամայի եւ ծաղկաւէտ ,
 Որ անարտունջ , անխռով յաւէտ ,
 Կիշնէ սիրած զառիվայրէն :
 Դիտէ անցորդն զայն հազիւ հազ ,
 Զերդ դաշտին վտակ հանդարտ ի վազ՝
 Ում չի թողուր աղբերն աւազ
 Հանել մրմունջ մը մեղմօրէն :
 Անզուսպ հեղեղ՝ միւսն անդադար՝
 Վաստակաբեկ խոնջ չարաչար ,
 Իսիոնին թաւալէ յար ,
 Ասառակին ոտքերուն տակ :
 Մին անձուկ է , իսկ միւսն՝ անհուն ,
 Մին մեռնի ուր սկիզբն է միւսոյն .
 Մին կը կոչուի համբերութիւն ,
 Միւսն փառքի տենչն է անյագ :

Ա. ՏԸ ՄԻՒՍէ

ԿԵԱՆՔԻ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ . — ԱԼՖՈՆՏ ՏԸ
 ՄԻՒՍէ , թթ. դարու ժրանական նշանաւոր էերքող , ծնած 1810 ին , մեռած
 1857 ին : Եր զործերը կը ցուցեն բնա-
 տիայ տաղանդ մը , փափուկ եւ բերել
 ևնորհ մը : Ալֆոնտ ոք Միւսէ 1852 ին
 թրանական Ակադեմիոյ անդամ եղաւ :

ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ . — Վերողիեալն այ-
 լարանութեան օրինակ է :

ԴԻՏԱՂՈՒԹԻՒՆ . — Իսիոնի յար . —
 Հոս սեծեւ շփոթութիւն մը կայ .
 Իբսիոն՝ իր վատաքարոյութեան համար .



մշտաշարժ անուի կապուեցաւ . Սիսիփոսն էր որ աւազակութիւն կ'ընէր ելլաղայի մէջ , դատապարտուած էր մեծ քար մը լեռան մը ծայրը հանել . ուրկէ դարձեալ վար կը գորէր :



ՀԱՎԱՆ ՈՒ ԶԱՏԿԱԾԱՂԻԿԸ

Ո՞հ , չըքնա՛ղ գարուն , ի՞նչ վըսեմ հանդէս ,
Դաշտ , լեռ , ձոր , անտառ տօնեն խնդութեամբ :
Ելէ՛ք , ով մանկունք , շուտ երթանք ի տես ,
Ահա մեզ կ'ըսէ երկինք ջինջ անամպ .
«Գարուն է չըքնաղ , ի՞նչ վըսեմ հանդէս» :

Օդը կը հնչէ քաղցրիկ երգերով .
Որքա՞ն չըքնաղ է բնութեան այս խընջոյք ,
Որ մեզ ամենուս ազդէ սէր գորով .
Վայելենք առատ խանդավառ հաճոյք .
Օդը կը հընչէ քաղցրիկ երգերով :

Ո՞րքան է տըխուր սա քնքուշ ծաղիկ .
Հէք Զատկածաղիկն չուզեր դաշտի կեանք .
Կ'աղաչէ հովին տանիլ զինք մեղմիկ
Դէպի բուրաստան ծաղկանց երփներանդ .
Ո՞րքան է տըխուր սա քընքուշ ծաղիկ :

Ու կ'ըսէ հովին . «Տա՛ր զիս , կ'աղաչեմ ,
Մօտիկ պարտէզին ծաղկանց խումբին մէջ .
Ես բընաւին անշուք՝ սին ծաղիկ մը չեմ ,
Քոյրերուս սիրովը կ'այրիմ անչէջ .
Կը կրկնէ հովին . «Տա՛ր զիս , կ'աղաչեմ » :

«Յարափոփիս կեանք մի՛ սիրեր դու բնաւ» ,
 Հովիկը կ'ըսէ մեր Զատկածաղկին ,
 «Թէ կ'ուզես քաղել բարիքներ անբաւ ,
 «Սիրէ՛ պարզութիւնն անմեղ խնդագին ,
 «Յարափոփիս կեանք մի՛ սիրեր դու բնաւ» :

Նա անփորձ եւ խուլ այն խըրատներուն ,
 Կը գտնէ իր կեանքն անբախտ և խոնարհ ,
 Իր երջանկութիւն կը գտնէ հեռուն ,
 Կ'ուզէ նոր բերկրանք , տեսնել նոր աշխարհ .
 Նա խուլ եւ անփո՞րձ է այն խըրատներուն :

Հովին մեղմ շունչովն յետոյ երբ գնաց
 Մօտիկ պարտէզզը , իր երազոց բոյնն .
 Հոն կարծեց առնուլ ճաշակ բերկրանաց ,
 Ուր կ'աճին սիրուն ծաղկունք գոյնզգոյն .
 Հովին մեղմ շունչովն ահա նա գընաց :

Բայց պատահեցաւ դառն անակնկալ .
 Օր մ'իջնէ պարտէզզ Զարուհին փոքրիկ ,
 Մաղկասէր այնքան՝ ծաղիկ մ'էր ինքն ալ .
 Տեսաւ ու փըրցուց մեր Զատկածաղիկն .
 Ո՛հ , քանի՛ դառն էր այդ անակնկալ :

Լաւ չէ՞ր դաշտիդ կեանքն , ո՞վ ծաղիկ սիրուն ,
 Սին երջանկութեան ի զո՞ւր անձկաբեկ՝
 Թողուցիր շուտով շըքեղ բնութիւնն ,
 Ու քու բաղձանքիդ չըհասար երբեք .
 Լաւ չէ՞ր դաշտիդ կեանքն , ո՞վ ծաղիկ սիրուն :

ԱՐԺԱԿԱԿԱ ՎԵՐԱՄՈՒՏԱԾ. — Զատկածաղիկը կ'աճէր դաշտին մէջ, որուն զարդն էր այծ. զեղեցիկ կեանք մը ունէր հոն, եւ սակայն ձանձրացաւ եւ ուզեց մօտակայ պարտէզն երթալ, ուր կային զանազան չքնաղ ծաղիկներ. Աւստի ազաշեց հովին. Շխնդրեմ, զիս տար սա մօտի պարտէզը, չեմ ուզեր այսպէս անշուք ապրիլ. կ'ուզեմ ծաղկանց ընկերութեան մէջ մտնել:

Հովը ի զո՞ւր կ'ըսէր թէ վիճակէդ զոհ եղիր, նախանձելի է վարած կեանքդ: Զատկածաղիկը չիամողուեցաւ, եւ ահա հովը տարաւ զայն մօտակայ պարտէզը, թայց ինչ պատսինցաւ այն տեղ: Հոն տան դեռատի աղջիկը, Զարուհի, առաւօտ մը երբ պարտէզը կը պարտէր, տեսաւ զայն, ոիրեց ու իւեց եւ իր փունջին վրայ աւեցուց:

Բաւականասէր ըլլալ. ահա՝ այս պատմութեան բարոյական իմաստը.

ԵՐԿՈՒ ՔՈՅՑՐԵՐ

Կը տեսնէ՞ք փողոցին անկիւնը այն տունն՝ ուր Զահերու լոյսը կը շողայ ուրախ դէմքերու վրայ. ինչո՞ւ են այս երգերն անուշ, այս զուարթ ծիծաղներն, մինչ ամբողջ աշխարհ մթին է և լուին: Որովհետեւ հարսնիք մը կը կատարուի հոն, և թերեւս լաւ մտածում մ'է զայն չանդիսացնել օրուան աղմուկին մէջ:

Պահ մը մտնենք այդ ուրախութեան տունը:

Տեսէ՞ք ահա նորահարսն՝ որու կ'ուզզուին հանդիսականներու մաղթանքն, որու վրայ կը տեղան կարծես կրօնի երկնաշիթ օրհնութիւններն: Ո'լքան քընքուշ է եւ խռոված, իր կուսական անբիծ ճակատն խոնարհած է չիկնոտ, և ինչ փայլ և հրապոյր ունի իր համեստ կերպարանքն, իր բոյնին գրգացող թռչունն էր նա և ահա՝ թռիչները պիտի պարզէ՝ դէպի ի նոր կեանք մը սլանալու համար. իր չքնաղ արդուզար-

դէն աւելի չքնաղագոյն կը թուի նաւ սակայն ո՞վ է սա մանկամարդ կինն սեազգեստ՝ նորահարսին դիմաց. կարծես թէ անոր սրտի ալուց մէջ մըրիկը կը մռնչէ: Տիսոր, թաղծագին, արտասուալից է նա, արդեօք նախանձու ոգին է և կամ ուրախութեանց անհաղորդ սի՞րտ մը. ինչո՞ւ արտօսրը կը փայլի անոր աշխին մէջ, մինչ նորահարսին դէմքին վրայ կը ճառագայթէ անմեղուկ զուարթութիւնն. ինչո՞ւ սեազգեստ է, մինչ նորապսակ հարսն ժանեակներու, ժապաւէններու եւ մետաքսներու վէտվէտումներուն մէջ կը թըռչաթի: Մհ, խորհրդաւոր էակ մ'է նա. ո՞վ է արդեօք:


Բարէ՛, սա նորահարսին քոյրն է, որ այն ինչ կորուսած է իր կեանքի անբաժան ընկերն եւ այսպէս անգութ բախտն զանի դառն յուսախաբութեան մը մատնած է անոր կենաց գարնան մէջ: Մինչ նորահարսն լուսով եւ սիրով ողողուած՝ դեռ նոր կը մտնէ իր ապագայի դռնէն, սա անկէ կը մերժուի. կարծես թէ անոր մուտքին առջեւ հրեշտակ մը կեցած, բոցեղէն սուրը ձեռքը, կ'արգիլէ այդ ապերջանիկ կինն՝ որ այսուհետեւ յաւիտենական սուրգը սրտին մէջ, պիտի երթայ փնտուել խորշ մը՝ ուր ծածկէ իր գաղտնի արցունքները, ուր թափէ իր խորին հառաջներն: Ահա կեանքն, եւ ոչ միթէ այսպէս ընդմիշտ աշխարհի վրայ թշուառութիւն եւ երջանկութիւն դէմ առ դէմ կուգան, ինչպէս այն երկու քոյրերն այն հարսանեաց մէջ:

Պ.

ԳԵՂԵՑԻԿ ԲԱՆՔ. — կեանիը հակապատկերաց շարժ մ'է. Գեղկաբոյդ ծաղկան մօս՝ որ դեպի ի երկին կը նայի, կը տեսնեն ուրիշ մ'որ դաղկահար եւ գիրիկոր գետինը կը ծորի. կը տեսնեն ժաղին մօս՝ աթասուիք, կեանիքն մօս՝ մաեր:

ՄՐԲՈՒՀԻ ՏԻԴՍԱԲ

ԵՐԿՐԱԳՈՐԾՆ ՈՒ ԵԿՇԱՆԻԿԸ



Առաւօտ է . լոյսը վերէն
Ճառագայթէ արդ ուղխօրէն .
Դիշերն անցաւ , ժամն է զըւարթ ,
Եւ հորիզոնը սիռէ վարդ :
Ե՛լ , երկրագործ , տիւն անըստուեր՝
Աշխատութեան տայ քեզ հրաւէր : —
Լսեց , ելաւ մշակն արթուն ,
Դաշտը վազեց ինք եռանդուն :
Աշխատեցաւ անխոնջ , անդուլ ,
Բան ու բըրիչ չուզեց թողուլ ,
Մինչեւ դարձեալ գիշերը սեւ
Տարածեց քօղն արտին վերեւ .
Նա այն տաեն այլ եւս յոդնած՝
Խարխուլ հիւղակն հանգչիլ գընաց :
Այսպէս անմիտ ծուլութեան դէմ
Մըղեց պայքար գոռ ու վըսեմ :
Սակայն ո՞րչափ թըշուառ է ինք ,
Ցանած հունաերն չօրհներ երկինք :
Իր թշնամիքն են թոչուններ ,
Խումբով թռչին հոն վար ու վեր ,
Կ'ուտեն սերմերն եւ կը փախչին ,
Աշխատութիւնք կը կործնչին :
Արդ՝ երկրագործն գըտաւ հնարք ,
Ճարտարութեան մէկ նոր ձեռնարկ
Որոգայթներ լարեց իսկոյն
Եւ գոչեց . «Մահ թոչուններուն»
Ցեսոյ հանդարտ եւ սրտագին ,

Հսպասեց նա իրաց ելքին :
Հետեւեալ օրն ելք դաշտ գընաց՝
Տեսաւ տեսիլք մ'աչքին դիմաց .
Շատ թոշուններ գոյն գոյն ինքնին
Մուղակին մէջ ինկած էին :
Էհ, ինչ հըլճուանք, ինչ գոհութիւն
Պարարեց սիրաը գիւղացւոյն :
Երբ նա բռնած՝ ձեռքն իր դանակ
Զարդէր խայտիա կամ ծիծեռնակ,
Անա սիրուն մի եկքանիկ,
Խնդրեց պահել իր արևիկ .
— « Ես քու երգիշդ եմ, ո՞հ, չը գիտե՞ս,
« Միշտ երգերովս կը սփոփեմ քեզ,
« Ահ, կը խնդրեմ շնորհ և գութ,
« Թունոյ մահէն քեզ ի՞նչ օգուա » :
Իսկ երկրագործն անոր ըսաւ .
« Իմ երաժիշտս ես դու իրաւ,
« Բայց չարերու հետ բըռնուեցար,
« Գէտք է պատիժ կըրես դուն ալ » :
Սպաննուեցաւ հէքն եկքանիկ,
Դաշտի երգիշն այն երջանիկ :

Ով փորձանքի մէջ չէ ինկեր,
Թէ եղեր է չարին ընկեր :

8.

ԱՐՅԱԿԻ ՎԵՐԱՄՈՒԱՆ. — Ազատ դաշտին մէջ, բնութեան բիւր
բարեաց մէշտեղ կ'աշխատի ժիր երկրագործն : Առաւօտէն մինչեւ երեկոյ
կիզիչ արեւուն առակ աշխատութեան դիւցան մ'է նա : Իր բրտանց մէն մի
կաթիլս օրհնութիւն մ'է, որ ցօղի պէս կ'իշեէ հողին վրայ:
Եւ թէպէտ կ'աշխատի նա եռանդով, ունի սակայն Թշնամիներ,

Թու չուններ, միջատներ, որոնք զունդ գունդ կուզան և իրեն ցանած հունտերը կ'ուտեն Հե՛ք երկրագործ։

Նա կը մտածէ և կ'ըսէ։ Թակարդ լարեմ այդ Թռչուններուն համար. ի գործ կը դնէ իր խորհուրդն և կ'երթայ իր տունն, սպասելով իրաց ելքին։

Հետեւեալ առաւտուն կ'ելնէ, կը տեսնէ որ իր հնարքն յաջողած է. իր ցանցերուն մէջ ինկած են տեսակ տեսակ Թռչուններ, սարեակներ, արտուտիկներ, խայտիտներ, և լն. Ասոնց մէջ կայ նաև եկրանիկ մը, որ այսպէս կ'ըսէ պաղատագին շիշտով։ — «ԳՅԱ ինձ, ո՞վ բարի երկրագործս, չե՞ս զիտեր որ ամէն առաւօս իմ բաղցրիկ երդերովս կ'զբազեցնեմ քեզ, և քու տաժաննելի աշխատութիւնդ կը բաղցրացնեմ ԳՅԱ, պիտի ուզե՞ս սպաննել քու դաշտիդ երգիշը։ ի՞նչ հաճոյը կայ օդային բանսանեղծ մը սպաննելուն մէջ. զեռ չկշռած հարուածդ՝ խորհի՛ եւ զՅԱ ։»

Երկրագործը կը պատասխանէ. «Իրաւ է որ դուն բաղցրիկ երգիչ մ'ես ինձ, բայց չարերու հետ բոնուեցար, պէտք է պատիժդ կրես ։»

Ու ամէնքն ալ կ'սպաննէ։

ՎԵՍՈՒԿ

Նաբօլիի, այսինքն Եւրոպայի այն երկրին մէջ, որ ամենէն աւելի երկնից պարզեւներով ճոխ է, Վեսուվի ստորոտի դաշտն ամենէն աւելի արգաւանդ եւ լաւ մշակեալն է: Այդ տեղ կը գտնուի այն համբաւեալ այգին, որուն գինին կը կոչուի Լազորինա Քոյսի (արտօսր Քրիստոսի) եւ անոր ճիշդ քովից կը աեւնուին խանձողէն ապականեալ հողեր: Գոգցես բնութիւնը վերջին ճիգ մը թափած է այդ հրաբղխին մօտաւոր տեղւոյն վրայ եւ իր գեղեցկագոյն ձօներով զարդարած է, տակաւին կորստեան չմատնուած:

Մարդ քանի որ վեր ելնէ, ետին դառնալով՝ կը տեսնէ Նաբօլին եւ շրջակայ հիանալի երկիրը: Արեւուն ձառագայթներէն ծովը կը շողայ պատուական ականց նման. բայց արարչութեան բոլանդակ շքեղութիւնը կը մարի հետպհետէ մինչեւ ածիւնի եւ մուխի երկիրը՝ որ հրաբղխին մօտ ըլլալը կը ծանուցանէ կանխաւ: Նախորդ տարիներու երկաթախառն խանձողները իրենց լայն եւ սեւ ակօսը կը ձգեն գետնին վրայ, եւ անոնց շուռջը ամէն ինչ ազադուն է: Այս ինչ բարձրութեան վրայ այլ եւս թռչունները չեն թռչիր, այն ինչ բարձրութեան վրայ բոյսերն շատ հազուագիւտ կ'ըլլան. ապա միջատներն իսկ ոչինչ կը գտնեն ապրելու համար այդ հրակէզ կողմանց վրայ: Հուսկ ուրեմն ամէն ինչ որ կեանք ունի, կ'անհետանայ. մահուան իշխանութեան մէջ կը մտնէք, եւ այդ փոշիացեալ երկրին մոխիրը ձեր անհաստատ ոտից ներքեւ կը թաւալի: Հոն կը բնակի ճգնաւոր մը, կենաց եւ մահու սահմաննե-

բուն վրայ : Անոր դրան առջեւ ծառ մը կայ, վերջին
ողջոյն բուսականութեան . եւ ահա անոր դեղնեալ աե-



Տիկին ՏԸ Սրբաւ

րեւոց հովանոյն տակ, ու-
ղեւորներ սովորութիւն ու-
նին գիշերուան գալուն սպա-
սելու, որպէս զի շարունա-
կեն իրենց ճամբան : Որով-
հետեւ ցորեկը վեսուվի կը-
րակը ծուխի ամպի մը պէս
միայն կը նշմարուի, և խան-
ձողը . որ գիշերը այնքան
բոցավառ է, մթին կերեւի
արեւուն լուսով : Այս կեր-
պարանափոխութիւնն իսկ
գեղեցիկ տեսիլ մը է՝ որ ա-
մէն իրիկուն կը նորոգէ այն

շարմանքը, որ կրնար տկարանալ միեւնոյն տեսարանին
շարունակութեամբը :

ՏԻԿԻՆ ՏԸ ՍՐԱՎԼ

ԿԵՆՍԱԴՐՈՒԹԻՒՆ . — Տիկին ՏԸ ՍՐԱՎԼ, նշանաւոր զաղիացի
մատենագիր, դուստր Նէմէկը նախարարին, ծնած 1766 ին, մեռած
1817 ին : Խւր գործն է Կորին կամ Խօսիա :

ԲԱՑԱՅԵՎԼԻ ԲԱՌԵՐ . — Խանձող, լաւա . — Ազազում, չոր :



Վ Ա Ս Փ Ո Ւ

Ալեաց մէջէն կանգնած վեր՝
Զոյդ հրաշալի աշխարհնիր,
Ապշած դիտէք միշտ զիրար
իրեւ երկու սիրահար.
Եւ Տէր ժըպտի ձեր վըրայ,
Սիրուն ափունք Վոսփորայ:
Խարեաշ վարսիւք՝ աչք նուաղ
Դու Եւրոպա հարս չըքնաղ,
Եւ թաւ մօրուօք՝ յօնի նըսեմ,
Ասիան քո նստի դէմ:
Ո՛վ հեշտ ափունք Վոսփորայ,
Տէրն իսկ ժպտի ձեր վըրայ:
Զեր երկնքին տակ պայծառ
Զըկայ ձըմեռ ո'չ ամառ,
Այլ առաւտն է գարուն,
Երեկոյին ալ աշուն:
Զըւարթ ափունք Վոսփորայ,
Տէրն իսկ ժպտի ձեր վըրայ:
Դարէ ի դար դուք երկու
իշխէք հըզօր ծովերու,
Որ աշխարհիս ծայրերէն
Երկրապուս ձեզ բերեն.
Եւ Տէր ժըպտի ձեր վըրայ,
Կապոյտ ծովեր Վոսփորայ:
Երբոր հովեր մեղմաշունչ
Մաղիկներու շարժեն փունջ,
Այնպէս անուշ հոտ բուրեն.

Որ հրեշտակներ հրապուրեն .

Եւ Տէր ժպտի ձեր վըրայ ,

Մաղկեալ ափունք Վոսփորայ :

Մածկեն մըփեր թռչունք բիւր

Եւ հովիաներ զով աղբիւր .

Սոխակին հետ վարդենիք

Տօնեն ամէն օր հարանիք .

Եւ Տէր ժպտի ձեր վըրայ ,

Զքնաղ ափունք Վոսփորայ :

Ոչ Հելուետիա , Նաբօլի ,

Ոչ են քան ձեզ սիսրալի .

Մեծ ապուններ են անբախտ

Որ տեսած չեն զայս դըրախնու .

Եւ Տէր ժպտի ձեր վըրայ ,

Անմահ ափունք Վոսփորայ :

Տրտում հոգիք նաև դուք

Որ փնտուէք ծառոց չուք ,

Կամ ուրանաք դուք , յամանք ,

Արարչութեան հրաշքն ու փառք ,

Եկէք յափունս Վոսփորայ

Եւ Տէր գըթայ ձեր վըրայ :

Մ. ԱՃԵՄԵԱՆ

ԳՐԱԳԻՏՈՒԹԻՒՆ . — Տեղագրութիւնն է նկարագրութիւնն տեղ-
ւոյ, տեսարանի, տանարի, դաշտի, եւալին:

ՌԱՅԱՑՐԵԼԻ ՌԱԽԵՐ . — Խարտեաշ, դեղին . — Թաւ, խիս, մա-
զոս . — Յօնի, լնիուի . — Նսեմ, մուք :

ՍԱՂԱՐԹՆԵՐԸ ԵՒ ՄԱՂԻԿՆԵՐԸ

Ապրիլի սկիզբն ենք տակաւին. առառուն ամսձրեւ եկած է, եւ սաղարթներուն դալարին վրայ ջրային վճիռ մշուշ մը կը ցոլայ, ինչպէս երկնքի կապոյտին վրայ ամպին ճերմակ բենեղը: Դեռ թաց խիճերուն վը-րայէն կը յառաջանանք փոքրիկ Ատրինէին հետ ընդարձակ պարտէզին ծառուղիին մէջ, մինչդեռ երկուստեք պուրակներուն ուրանալից լայն թեւերը մնը գլխուն վը-րայ զիրար կը գրկեն: Զողաբարձ տունկեր ծածանուտ կը սողոսկին գալարուն օձերու պէս, փաթթուելով կաղնիներու՝ շոճիներու հաստ բռւներն ի վեր իրենց ցը-ցուն նիհար բազուկներովը. ծլարձակ նուրբ բարախներ իրենց ճապուկ հասակովը վեր կը բռնեն օդին մէջ ցը-ցունք մը ցանցառ տերեւներու, որ մթնոլորտին ժամկուրեան մէջ կը կապուտնայ կարծես, իր կանանչէն ալ անոր լուրթ երանդապնակին մէջ զմլուխտի կաթիլ մը սրսկելով: Մեր շուրջը, ամէն տեղ, մարմանդներուն վրայ, հոծ եւ կենսալից շունչ մը կը ծաւալի. լեռնային առոյգ ու մաքուր հովմ է որ ծառերու վարսագեղ զը-լուիները կը դողացնէ, աղամանդներ մափթփելով ա-նոնց պլայիկ թեւերն ի վար: Եւ կանանչին տիրապետութիւնն է ամէն կողմ, կանանչ ծիրանի գօտի մը, կարելի է ըսել, հսկայ իր ծաւալին մէջ, ստեղնաշարը վառվուռն երանդներու այդ լուս երաժշտութեան, տ մաժեռէն մինչեւ տ մինեօռը կանանչին, բաց յափուկի սնդուսէ թարմ կանանչէն մինչեւ սիրամարգի փետրաստուեր ջերմիկ կանանչը, մինչեւ թաւշային մուժ խորունկ կանանչը մամուռին, ուր հաւկիթներ կը դնէ

տարագնաց հաւկիթը՝ իր պանդուխտի ուղեւորութենէն ետքը։ Բարձրաբերձ ծառերու կատարէն մազի նման բարակ շիւղեր եւ առագաստի նման լայնածաւալ տերեւներ, ժանեկաւոր եւ միակտուր հեղեղի մը ջուրերուն պէս կը գահավիժեն իրենց փրփրու ողկոյզները մարգերուն մորչ ու կակուղ գորգին վրայ, ուր կը ծլի դարունը իր կոկոններուն մէջ պահուըտած ամէկոտ ծաղիկներուն կուսական աներեւոյթ եւ անծանօթ թովչութեամբ։ Արձակ հորիզոններու մէջ շրջաբերող այդ առոյդ բեղմնաւորութեան մէջտեղը, սքանչացած հըրապուրուած կանգ կ'աւնեմ, եւ սիրտս գարունին թարմ բողբոջումին մէջ յանկարծ կորսուած մտերմութիւն մը գտնելու զգացումավ կը բարախէ. «Խնչ աղուոր է» կը գոչեմ։

— Խնչ աղուոր պիտի ըլլայ, երբ բոլոր ծաղիկները բացուին, կը պատասխանէ Ատրինէ եռանդով։

Ու այս մանկական միամիտ բացագանչութեան մէջ կը գտնեմ ամբողջ մարդկային կեանքը։

Այդ հսկայ ծառերուն տակ, դալարուտներու այդ վեհաշուք պերճանքին մէջ, որ բոլոր մթնոլորտը կը լեցնէ, և որ պիտի տեւէ ամբողջ ամառը իր յեղյեղուն բայց անսպառ փթթումներովը, տերեւներու այդ զանազանակ ու անթառամ բանաստեղծութեան հանդէպ, ոյր աչքերդ ալ, սիրտդ ալ, թոքերդ ալ կը կազդուրէ, երիասարդութիւնը թաքուն բաղձանքներու սարսուռը կ'զգայ, եւ դարձընելով երեսը բնութեան այդ անխար, այդ մտերիմ վայելքներէն, կը փնտոէ անոնց գոգին մէջ թրթռացող աննշան շափրակները, հովերու եւ սուազներու պէս վաղանցիկ, որոնք իրենց բուրումին հետ պիտի ցնդին, վայրկենական սուտ հաճոյք մը նըւիրելով միայն։

Այսպէս չե՞նքն ալ . ամրող զայն լեցնող
յոյսերը , դալար թարմ ու կենսայորդ այդ սաղարթնե-
րուն նման կրազել կուտան մեզի անծանօթ ծաղիկը ,
որ ապագային ծոցէն պիտի ծլի , ու ակնապիշ կ'սպա-
սենք անոր մեր աղուոր օրերուն մէջ , անտեսելով մեր
շուրջը փթթող երանութիւնը , երիտասարդութեան եւ
անհոգութեան դալար օրերը , որոնց տեսողութենէն կը
ձանձրանանք , ու կ'երազենք , կ'երազենք մինչեւ հաս-
նինք անոր , որ այդ ասուպը , այդ ծաղիկը պիտի ըլ-
լայ , անոր նման հազուագիւտ և խուսափուկ անոր
նման : Բայց այդ վայրկեանը պիտի ապրինք կեանքը :

ԶԱՊԷԼ ՏՕՆԷԼԵԱՆ

ԹԱՅԱՅՐՈՒՄ ՌԱՌԵՐ . — Ռուճաղից , անոծ . — Տամկութիւն ,
իոնալութիւն . — Մորչ , կանանչ :

Ս Ա Խ Զ Ա Կ Ե

« Ո՞վ , այր ասպետ կամ զինակիր ,
իշխէ սուզիլ այս վըհին խոր .
Նետեմ ոսկեայ բաժակ մ'ընտիր .
Կլնեց արդէն զայն մութ որկոր .
Ո՞վ բաժակն ինձ կրկին ցոյց տայ ,
Թո՞ղ պահէ զայն իրեն ընծայ :»

Խօսի արքայն , ու բարձունքէն
Անբաւ ծովուն վրայ կարկառուն
Ապառաժին՝ բաժակն անդէն

Նետէ յանդունդն այն շառաչուն :
«Կրկին հարցնեմ . ո՞վ յանդքնի
Սուղիլ խորոց մէջ այս խրթնի : »

Ու զինակիրք , ասպետք , չորս դին
Կանդնած , լըսեն , այլ կը լըսեն .
Ակնարկ մը տան վայրագ ծովին ,
Ո՞չ ոք բաժակն ըղձայ իրեն .
Երրորդ անդամ հարցնէ արքայն .
« Զըկա՞յ մէկը սրտոտ այսքան : »

Լուռ կայ համայն , որպէս յառաջ .
Բայց զինակրաց երկչոտ խումբէն
Դուրս գայ մանուկ մը հեղիկ , քաջ .
Գոտի , լօդիկ նետէ վլայէն .
Ու արք , կանայք ամէն կողմէն
Վեհ պատանին ապշած դիտեն :

Եւ երբ կ'երթայ ծայրը ժայռին
Ու կը նայի անդունդն ի վար ,
Զգայուէր Քարիբդ մըռմըռագին ,
Զուրքն ընկլուզուած ծոցէն խաւար ,
Փրփրակուտակ , եւ հեռաւոր
Խուլ որոտման հանելով գոռ :

Ու անդ պզպջանք , զեռում , եփ , եռ ,
Ու շառաչում կայ , զերդ երբ ջուր
Խառնի հրով , և մինչ յամպեր
Գոլորշաւոր ցայտէ վըրփուր ,
Ու ալիք անվերջ կուտին , իբր այն
Թէ ծով մ'ալ ծնիլ կամէր ովկիան :

Վայրագ մոլուցքն հուսկ կը ցածնու։
Ճերմակ փրփրին մէջէն յայտ գայ
Լայնափեռեկ փապ մ'ահարկու,
Սեւ, անյատակ, դժոխոց ճամբայ.
Ու յորձնեռանքն ալեաց խուժան
Կուլ տայ կրկին վըհին բերան։

Դեռ չը դարձած պայքարն ալեաց,
Շուտ տղան յանձնէ զինքն երկնքին.
— Երշուկ մ'ահի շուրջ փըսփըսաց —
Արդէն մէջն է նա յորձանքին։
Կը փակուի վի; քաջին վըրայ
Խորհըրդաւո՞ր .— ալ չերեւայ։

Ու հանգարտ է երես ջըրին,
Խորքը միայն խուլ կը գոռայ.
Դողդոջ բարբառ լըսուի չորս դին.
«Վեհ պատանիդ, բարեաւ գընա»։
Ալ եւս խուլ գոռայ անդունդ.
Դէտակն ամէնք կան սրտաթունդ։

Յորձանապտոյտ կոհակներէն
Խլուած քանի՛ նաւք գլորեցան
Հոն գահավէժ, այլ այդ շիրմէն
Լոկ ջախջախ ողն ու կայմ դարձան։—
Ու եւս յըստակ միշտ, ա'լ եւս մօտ
Լըսուի իրրու գոռ մ'ամպորու։

Ու անդ պղպջանք, զեռում, եփ, եռ,
Ու շառաչում կայ, զերդ ի հուր
Երբ խառնի ջուր և մինչ յամպեր
Գոլորշաւոր ցայտէ փրփուր,

Մշտակուտակ ալիք ժայթքեն,
Որոտագոչ մըռայլ ծոցէն :

Եւ ահա՛ թուխ փրփրակոհակ
Ծոցէն, ճերմակ իբրեւ կարապ,
Կ'երեւին վեր թեւ մ'ու ծոծրակ,
Ուժգին ու ժիր լուղալով յափ.
Ի՞նքն է, շարժէ ձեռքին մէջ ձախ
Բաժակն ի վեր, ժպառվ մ'ուրախ :

Ու խո՛ր, երկա՛ր նա կը շընչէր,
Ու կ'ողջունէր լոյսն եթերաց.
Եւ բերկրածայն ընկեր ցընկեր
Գոչեն. «Կ'ապրի՛, ո՛հ, չէ կորած.
Զուրց յորձանքէն սպառնագին
Քաջն ազատեց ո՛ղջ իր հոգին» :

Գայ, զայն ակումբն ուրախ պատէ.
Կը խոնարհի յոտն արքային,
Բաժակն առ նա կը կարկառէ:
Արքայադուստրն իր հօր լըռին
Հըրամանին՝ հրացայտ գինւով
Լընու զայն յորդ, ու դառնալով

Թագաւորին, «Կեա՛ց միշտ, արքա՛յ,
Գոչէ մանուկն, հրճուի՛ նա որ
Վարդ լոյսին մէջ շունչ առնու տայ.
Բայց վարն ահե՛ղ. մարդ չըլլա՛յ որ
Ուզէ փորձել դիքն ու տեսնել
Ի՞նչ են մութով ահով ծածկել :

Կայծակնասոյզ հոսեցայ վար .
Ժեռուա կողէ ուղիս մը յայնժամ
ինձ դէմ ժայթքեց վայրենաբար .
Զոյդ հեղեղաց թափը գաղան
ելեց զիս , պատուաքեց իբրեւ շոբնչան ,
Դիմագրելու անբաւական :

Խարակ մ'ի վեր ցցուած խորքէն
Ցուցուց ինձ տէր զոր կարդացի
Անձկութեանս մէջ ինձ ապաւէն .
Փութով խկոյն զայն գրկեցի ,
Զերծայ մահէն . բուստք հոն ի վեր
Նաեւ բաժակն էին բռներ :

Թէ ոչ կ'իյնար յանյատակ խոր ,
Զի մթութեան մէջ ծիրաներփեան
Տակս անդունդներ կային նոր նոր ,
Եւ ունկան լուռ թէեւ համայն ,
Այլ՝ դժոխորկոր վիճն անհամար
Զեռուն , վիշապ աչաց ցոյց տար :

Գալարներով անդ պժգալի
Կը զեռային խառնավնդոր
Գարչ , քստմնափուշ ու անճռոնի
Զըկունք , կայտառք , նհանդ ահաւոր ,
Ու սպառնագին ցուցնէր ակռան
Ժանստ շանաձուկ , ծովու բորեան :

Ու հոն կախուած կը մընայի
Զարհուրեկի գգացմամբն այն
Թ'այդ խորքն առ իս չէր կարելի

Մարդ էտկի համնէր աջ , ձայն ,
Տիսուր մենութեան խուճապներուն ,
Ճիւտղաց մէջ ե'ս միայն խոհուն :

Ու սարսուռով կը խորհէի
Թ'այդ բիւր հըրէշք կըրճըտալով
Կ'շարժին կուգան լափել ինծի .
Անեղ ցնորքիս մէջ բուստին ջով
Զոր գրկէի՝ թողի . բա՛խտս էր .
Բուռն յորձանքը նետեց զիս վեր :»

Արքայն , թեթեւ զարմացումով ,
Հսաւ . «Թո՛ւկդ է բաժակն , ու քե՛զ
Այս մատնին ալ թանկ գոհարով ,
Եթէ կրկին սուզիս , բերես
Ինձ լուր թէ ի՞նչ ծածկէ արդեօք
Ծովուն ալուց խորագոյն գոդ :»

Արքայագուստրն , յուղուած , լըսեց .
«Հա՛յր , դմնեայ խազդ ըլլա՛յ ալ բաւ » ,
Ողոք բերնով հօրն աղերսեց .
«Այլոց չիշխածն ա՞ն քեղ ըրաւ .
Թէ չես դեռ գոհ , ասպետանիդ ,
Օ՞ն , չիկնեցնէ՛ թող պատանիդ :»

Կ'առնու գաւաթն արքայն արագ ,
Զայն կ'արձակէ մէջ յորձանաց .
«Կրկին բերես թէ զայդ բաժակ ,
Լինիս ընտիրն իմ ասպետաց ,
Ու բարեխօսդ իբրեւ հարս քեզ
Գրկել այսօր իսկ կարող ես » :

Կորով մ'երկնի ալրէ հոգւոյն ,
Փայլատակէ աչքը խիղախ .
Տեսնէ շիկնի՛լը գեղուհւոյն
Ու ծափն ապա աղժգոյն նըւազ :
Այդ թանկ վարձքին ի սէր , անոն :
Գահավիքի ի կեանս ի մահ :

Եւ գարձդարձիկ ալեաց ամբոխ
Կը մըսընչէ որոտաձայն ,
Ամէնքն ի վայր պշնուն ի դող .
Կուգան , կուգան կոհակը համայն ,
Շառաչեն վար , շառաչեն վեր ,
Հէք պատանին ետ չեն բերեր :

Թարգմ. Ռ. Յ. Պէտրէրեան

Եփլէւ

ԽԵՂՃԵՐԸ

Ա.

Գիշեր է . աղքատիկ է խրճիթը բայց լաւ փակ-
ուած պատապարուած . բնակարանը մթին է , և մարդ-
կ'զգայ բան մը որ կը ճառադայթէ այս աղօտ մթնշա-
ղին մէջէն : Պատէն ձկնորսի ուռկաններ կախուած են .
խորը , անկիւնը , ուր քանի մը սեղանի խեղճուկ անօթ-
ներ տարտամ շողիւնով մը կը փայլին գարանի մը եր-
կայն տախտակներուն վրայ , կը նշմարուի վար ձգուած
երկար վարագոյններով մնէ մահճակալ մը : Անոր ճշշդ-
քովը հին բազմոցներու վրայ կ'երկարի անկողին մը ,

ուր կը նորհեն հինգ փոքրիկ աղաք—բոյն հոգիներու : Բարձր վառարանը, ուր քանի մը բոց դեռ կը հսկեն, մերթ ընդ մերթ կը շառագունէ մութ տռառազը, եւ ծնրադիր կին մը ճակատը անկողնոյն վրայ դրած՝ շարունակ կ'աղօթէ, և կ'երազէ և կը գունատի : Մայրն է այն. առանձին է . և դուրսը չարաշշուկ ովկէանը փրփուրներով սպիտակացած՝ իր սեւ հեծկլտանքը կը նետէ երկնքին, հովերուն, ժայռերուն, մշուշին, գիշերուան :

Այրը ծովուն վրայ է : Ցղայութենէն նաւաստի՝ կը մղէ նսեմ դիպուածին դէմ դժնդակ պայքար մը : Անձրեւ կամ մրրիկ, պէտք է որ ելլայ, պէտք է որ երթայ, վասն զի պղտիկները անօթի են : Երեկոները կը մեկնի, այն ժամանակ երբ խորածուր ծովը կը բարձրանայ թումբին վերին աստիճանը : Խնջը մինակ կը վարէ իր չորս առագաստներով նաւակը : Կինը առւնը կը մնայ, ուր կը կարկտէ հին առագաստներ, ուռկաններուն օղակները կը նորոգէ, կը պատրաստէ կարթը, կը հսկէ վառարանին՝ ուր կ'եռայ ձուկի ապուրը եւ տղոց քունը տանելուն պէս՝ ջերմագին կ'աղօթէ առ Աստուած : Այրը մինակ կոծուելով կոհակներէն՝ որ միշտ անդադար հետզհետէ կը կազմուին, կ'երթայ տռա՞ անդունդին մէջ, կ'երթայ յառա՞ջ գիշերին մէջ : Դժնդա՞կ աշխատութիւն, ամէն ինչ սեւ, ամէն ինչ ցուրտ, ոչինչ կը շողայ : Խութերուն մէջ, մոլեգնեալ ալիքներուն մէջ, ձկնորսութեան յարմար տեղն կէտ մըն է մրայն, անսահման ծովուն վրայ շարժուն, մթին, կամշտ եւ փոփոխական վայրն՝ ուր կ'ախորժի արծաթի լողարաններով ձուկը, իրենց սենեակին կրկին տարա-

ծութիւնը ունի : Հոն , դեկանմբեր ամսուն , թօնընկէցքին ու մռայլին մէջ , ծփացող անապատին վրայ այդ կէտը գանելու համար . ի՞նչպէս հաշուելու է հովն և մակընթացութիւնը , ո՞չափ լաւ կառավարելու է նաւուն դեկը և սարիքը : Ալիքները նաւուն քովէն կը սողոսկին կանանչ օձերու պէս : Վիճը կը գլտորի գալարելով իր ահագին ծալքերը և զարհուրած սարիքներէն սոսկմամբ խորդալու ձայներ հանել կուտայ : Միայն իր ժամնիքին վրայ կը խորհի սառուցեալ ծովերու ծոցին մէջ եւ ժաննի արտասուելով կը կոչէ զինքը . եւ իրենց մտածմունքը գիշերուան մէջ իրար կը հանդիպին . սրտի աստուածային թռչուններ :

• զ.

Նէ կ'առնու իր լապտերը եւ իր վերարկուն եւ կ'ըսէ ։ «Ժամն է երթալու նայելու թէ կը դառնա՞յ թէ ծովը աղէ՞կ է , կը լուսնա՞յ թէ սրածայր դրօշը կայմին վերեւ պարզուած է նշան տալու համար : Օ՞ն երթանք» : Եւ ահաւասիկ կը մենքնի . առաւօտեան սիւքը դեռ չի փշեր . բան մը չկայ . չկայ սպիտակ գիծ մը տարածութեան մէջ ուր կը ծաւալի մթութեան կոհակը . կ'անձրեւէ ։ Առաւօտները անձրեւէն աւ ելի սեւաթոյր բան մը չկայ . կարծես թէ օրուան լոյսը կը դողայ եւ կը տարակուսի անստոյգ եւ արշալոյսը մանուկին պէս ծնանելուն վրայ կուլայ : կ'երթայ նէ եւ ոչ մէկ պատուհանէ լոյս կը շողայ : Յանկարծ ճամբան որոնող իր աչաց առջեւ չգիտեմ ի՞նչպիսի եղերական եւ մարդկային կերպով մը նսեմ անակ մը կ'երեւի զառամած խարխլած : Ո՛չ ճրագ կայ ոչ կրակ եւ դուռը հովէն կը տատանի կը բարախէ : Փոթոթակեր պատերուն վրայ կը տատանի

տանիքի պէս բան մը . հիւսիսը այդ տանիքին վրայ կը գալարէ քսամնելի խոզանները , գեղնած , աղտոտ , նման գետի մը ստուարացած ջուրերուն , «Նայէ' , բսաւ , մոքէս ելած էր խեղճ այրին ; ամուսինս անցեալ օր հիւանդ եւ առանձին գտաւ զանի , պէտք է երթամ , նայիմ , ինչպէս է» :

Դ.

Դուռը կը բաղխէ . ականջ կը դնէ , ոչ ոք կը պատասխանէ : Եւ ժաննի ծովու քամիէն կը սարսայ : «Հիւանդ , հապա տղա՞քը . ո՞րչափ զուրկ են սնունդէ : Արդարեւ երկու զաւակ միայն ունի , բայց ամուսին ալ չունի» : Յետոյ դարձեալ կը զարնէ . «Հէ' , դրացուհի» կը կանչէ եւ տունը միշտ կը լոէ : «Ո՞հ , Աստուած , կ'ըսէ , ինչպէս խորունկ քնով կը քնանայ դրացուհիս . երկար ժամանակ պոռալ կանչել հարկ է» : Դուռը տիսրագին դարձաւ եւ ինքնին բացուեցաւ ստուերին մէջ այս անգամ , որպէս թէ իրերը գերագոյն դթոյ զգացում մը ունենային :

Եւ ժաննի ներս կը մտնէ , իր լապտերը կը լուսաւորէ մոնչող ալեաց քով լոին կեցող սեւ բնակարանին ներքնակողմը : Մահճակալին քով ուր մայրը պառկած էր , երկու փոքրիկ մանուկներ , մանչ մը եւ աղջիկ մը միեւնոյն օրօրոցի մէջ կը ժպտէին քուն եղած : Մայրը մահուան մերձիւ զգալով անոնց ոտուըներուն վրայ ձգած էր իր վերարկուն եւ անոնց մարմնոյն վրայ իր շրջազգեստը , որպէս զի այս մթութեան մէջ ուր մանն զմեղ իր կողոպտէ , անոնք չզգան ջերմութեան նուազիւր եւ որպէս զի ատքնան , մինչդեռ ինք պիտի պաղէր :

Ա.

Ի՞նչ ըրաւ արդեօք ժաննի այդ մեռելոյն տունը :
Ի՞նչ կը տանի իր խոշոր ծալքերով վերարկումն տակ .
ի՞նչ է որ միատեղ կը փախցնէ : Ի՞նչո՞ւ սիրաը կը բա-
րախէ : Ի՞նչո՞ւ գողդզացող քայլերով այնքան կ'աճա-
պարէ : Ի՞նչ պատճառաւ փողոցին մէջ կը վազէ առանց
ետին նայիլ համարձակելու : Ի՞նչ է որ իր անկողնոյն
մէջ կը պահէ մթութեան մէջ վրդոված դէմքով մը .
ի՞նչ էր արդեօք գողցածը :

Զ.

Երբ կինը տունը մտաւ, ծովեզերքին ժայռերը կը
ճերմկէին : Անկողնոյն մօտ աթոռ մը առաւ նոտաւ
գունատ : Կարծես խղճի խայթ մը ունէր եւ իր ճա-
կատը սնարին վրայ խոնարհեցաւ եւ մերթ ընդ մերթ
կցառուր բառերով խօսքեր կ'ելնէին իր բերնէն, մինչ-
դեռ զայրագնեալ ծովը հեռաւն կը գուար . « Եե՛զն
ամուսինս, ա՛հ, Ասուուած իմ, ի՞նչ պիտի ըսէ արդեօք .
արդէն այնքան հոգ, անձկութիւն ունի, ի՞նչ ըրի .
հինգ տղու բեռ արդէն ունէր . այդ աշխատող հայրը
իբր թէ քիչ նեղութիւն ունէր, այս նեղութիւնն ալ
իրեն վրայ հա՞րկ է որ աւելցնեմ . ա՞յն է արդեօք,
ո՞չ . . . գէշ ըրի . . . եթէ զիս ծեծէ, պիտի ըսեմ, « լաւ
կ'ընես » . . . Ի՞նքն է . . . Ո՞չ . . . աւելի աղէկ . . .
դուռը կ'երերայ որպէս թէ անիկա ներս կը մտնէ . բայց
ոչ . . . խե՞զն մարդ, այսպէս վախնալու եմ եղեր ես
հիմա իր ներս մտնելէն » : Ծետոյ մտախոն կհցաւ սար-
արռուն, առաջինանաբար խորասուղելով իր ներքին անձ-
կութեան մէջ եւ կորսուած իր մտախոհութեանց խորը

իբրեւ վհի մը մէջ, չլսելով իսկ դուրսէն եկած ձայ-
ները, ոչ ծովու ագռաւնելուն ձայնը՝ որ սեւ մունե-
տիկներու պէս կանչելով կերթան, ոչ կոհակին, ոչ
մակրնթացութեան, ոչ զայրացեալ հովին ձայնը։ Յան-
կարծ դուռը կոնակի վրայ դղրդմամբ բացուեցաւ եւ
խճճիթին մէջ սպիտակ ճառագայթ մը մտցուց եւ ձրկ-
նորսը քաշկոտելով իր թաց ուռկանը, որուն մէջէն ջու-
րը հեղեղի պէս կը վազէր, ուրախ զուարթ սեմին վլայ
երեւցաւ եւ գոչեց. «Մովու գործ է այս»։

Է

«Կողոպտուեցայ, ըսաւ. ծովը անտառի պէս է»։ —
«Օդը ի՞նչպէս եղաւ»։ — «Գէջ»։ — «Եւ ձկնորսութի՞ւնը»։
— «Շատ գէջ։ Բայց անա կը տեսնես, քեզ կը գրկեմ
եւ շատ ուրախ եմ։ Բան մը չբռնեցի. ուռկանս ծակե-
ցի։ Կարծես սատանան ծածկուած էր փչոզ հովին մէջ։
Ինչ գիշեր էր. պահ մը այն շնկոցին մէջ կարծեցի թէ
նաւակս մէկ քովին վրայ կը պառկէր եւ պարանս փրր-
թաւ։ Այն ժամանակ դուն ի՞նչ ըրիի»։ Ժամնի սար-
սուռ մը ունեցաւ եւ դողաց. «Ե՞ս, ա՞հ, Աստուած իմ,
սովորականին պէս բան մը չըրի, կարեցի եւ ծովուն
որուաման պէս գոչելը մտիկ կ'ընէի, կը վախնայի»։ —
«Այո՛, թէեւ ձմեռը շատ խիստ է, բայց հոգ չէ»։ Այն
ժամանակ խեղճ կինը դողդղալով անոնց պէս որ գէ-
շութիւն մը գործած են, կ'ըսէ. «Միտքս եկաւ, ըսեմ,
մեր զրացուհին մեռաւ. երէկ մեռած ըլլալու էր. վեր-
ջապէս ինչ որ է. գիշերը, ձեր մեկնելէն վերջը։ Որք
կը թողու իր երկու զաւակները, որ պղտիկ են. մէ-
կուն անունն է կիյեօմ եւ միւսինը Մագթազինէ. մին
դեռ ոտք ելած չէ, իսկ միւսը դեռ նոր լեզու ելած է։
Խեղճ բարի կինք չքաւորութեան մէջ էր»։

Է.

Մարդը յանկարծ լուրջ գէմք մը առաւ և սենեակին անկիւնը նետելով մըրբիէն թրջած թիապարտի գըլխարկը. «Զա՛ր սատանայ, չա՛ր սատանայ, գոչեց գլուխը քերելով, արդէն հինգ ունէի, եօթը պիտի ըլլայ, ձմեռը օդը գէշ գացած տաեն ժամանակ կ'ըլլար որ չէինք ընթրեր. հիմա ի՞նչ պիտի ընենք: Բէ՛հ, աւելի գէշ, յանցանքը իմս չէ. բարի Աստուծոյն գիտնալիքն է. ասոնք մեծ արկածներ են. ինչո՞ւ այդ ճռզածներուն մայրը իրենց ձեռքին առաւ. ձեռքիս չափ հազիւ կան: Այս բաները դժողակ են. ասոնց խելք հասցնելու համար մարդ ուսումնական ըլլալու է. այնչափ պղտիկ են որ չես կրնար ըսել. «Փացէ՛ք, աշխատեցէ՛ք»: Կնիշ, գնա՛ր բե՛ր սա տղաքները. վասն զի եթէ արթնցած են, հիմա մեռեալին քով առանձին նատած պիտի վախնան: Կը աենանես. մայրն է որ մեր դուռը կը զարնէ. այդ տղոց համար բանա՞նք: Մեր աղաքներուն հետ պիտի խառնենք: Իրիկունները մեր ծունկուըներուն վրայ պիտի ելնեն: Պիտի ապրին եւ միւսներուն հետ եղբայր եւ քոյր պիտի ըլլան: Երբ բարի Աստուծած տեսնէ թէ պէտք է մնուցանել մերիններուն հետ այդ փոքրիկ աղջիկը եւ այդ փոքրիկ մանչը, մեղի աւելի ձուկ բռնել պիտի տայ: Ես զինիի տեղ ջուր պիտի խմեմ, կրկին պիտի աշխատիմ. ըսածս ըսած է: Գնա՞ր բե՛ր. բայց ի՞նչ. կը սրդողի՛ս: Սովորաբար աւելի շուտ կը վաղես ասանկ բաներու»: — «Նայէ՛, ըսաւ կինը, վարագոյրները բանալով, ահաւասիկ հոս են»:

ՀԱՆԳԻՍ

Դեղնած ու խանձած՝ ինչպէս չոր տերեւ,
Կախուած էր կեանքէն թելով մը թեթեւ,
Եւ նա որ առոյգ՝ աշխոյժ էր այնքան.
Հիմա անճանաչ, նիհար ուրուական,
Կըմախք մ'է դարձեր, կաշի եւ ոսկոր,
Դողդով ծերու պէս, բեկեալ, միջակոր,
Ու լայն բիբն աչքին դուրս ցըցուած խորէն՝
Տըխուր ժպտով մը փայլի հեգնօրէն,
Բայց այդ ուժասպառ ու տարտամ ըստուեր
Տակաւին չըքնաղ յուսով մօրօրուէր:
Եւ իր թափանցիկ մատներուն գաղանի
Ծնծութեամբ՝ փորձեր ոսկեզէն մատնի.
Երազներ՝ իղձեր տածէր վեհ կամ իսեւ,
Մինչ օրհասն հսկէր իր զլխուն վերեւ:

Ավսոն, հազուագիւտ ձիրքերդ ու տաղանդ,
Անհետ փըճացան. ավսոն քեզ, Երուանդ,
Որ զըւարթ հոգւոյդ ծազիկներ մի մի
Փետեցիր դուն քու ձեռքով թշնամի.
Մոլեգին տենդ մը հաճոյից հրապոյր
Անդունդը մըլից ըզքեղ իրրեւ կոյր.
Ճըղակտոր ըրիր կեանքդ արդէն խարխուլ,
Մեր սէրը մոռցար, ու մեր ձայնին խուլ
Խըմեցիր անոյշ այն թոյնին կաթիլ,
Առանց կարծելու այսպէս շուտ մեռնիլ:

Կեանքը չը սերտած, ապերախտ տըղայ,
Տրանջայիր թէ աշխարհիս վըրայ

Դուն որբ ու մինակ՝ լըքուած յուսահատ՝
Չունէիր բաժին կոչմանդ համեմատ.
Ու նշմարելով բաղդը հեռուէն,
Բաժակ ի ձեռին՝ մուր տայիր իլեն.
Բայց երբ բաղդն հասաւ, շատ ուշ էր, աւազ,
Բարձիդ մօտ նստած գըտաւ սեւ ճիւազ.
Ու դուն յուսախար գարձար մերին քով,
Լեզու թափեցիր խեղճուկ գանգատով,
Ու վերջին ճիգով՝ կեանքին փարեցար.
Ա՛հ երիասասարդ մեռնիլն է դժուար:

Ա՛լ հանգիստ կարդամ քու թումած գլխուդ,
Մոլորեալ կեանքիդ յանցանքներն ու խութ՝
Վերջին ժամերուդ՝ ամբողջ քաւեցիր.
Ա՛լ հանգիստ երգեմ հոգւոյդ վշտակիր,
Որ խոլ յորձանքին մէջ նետուած թէպէտ՝
Բայց մաֆուր էր ան եւ չարեաց անգէտ:
Հեղիկ կըրեցիր տանջանքներըդ խիստ,
Խեղճ ոսկորներուդ ալ կ'ըսեմ հանգիստ:
Ա՛լ լըռեն, Երուանդ, խըժուկն ու խոստուկ,
Աւերակ կուրծքիդ հառաջներ խեղճուկ
Ու չես գանգատիր թէ որբ ես հիմակ,
Հողին մէջ պառկիս մօրըդ թեւին տակ:

Մ. ԱՃԵՄԵԱՆ

ԳՈՅՈՒԹԻՒՆ ԱՍՏՈՒՆՈՅ, ԱՌԱԳԻՆՈՒԹԻՒՆ, ԱՂՋԱՔ

Գոյաւրին Աստուծոյ. — Զեմ ըմբռներ Թէ Բնչպէս կարելի է
տարակուսիլ ասոր վրայ ... Աստուծոյ անունը այնպէս տեսանելի կերպ
պավ զրուած է իւրաբանչիւր խոտաց, տերեւոց եւ աստեզց վրայ և զիշեն-
րուած առանձնութեան, երկնից լըռնիւնը այնպէս կ'ազազակէ՝ որ սկրտա-

տուողիւ կը հաւատայ, ինչպէս որ աչքերս կը տեսնեն, եւ շրթուերս շունչ
կ'առնաւն կուտան:

Առաքինութիւն. — Առաքինութիւն մը ստանալու համար կարօտ
եղած ջանից բառորդը կը բաւէ ախտից հանդէս մ'ընելու . . . Ախտա-
ւոր ըլլալ ուրիշ բան չէ, բայց եթէ աշխատութենէ դազրիլ. Թողույա-
րատե եւ հուժկու ջաները՝ զօր կամք կ'առնաւնենք, ձգել թիերը և Խողուլ
ինքինքը յորձանաց:

Անորք. — Աստուած կը լսէ իմ եռանգնալից աղօթքս . . . Պէտք
է որ հաւատամ, բարեկամ, եւ մահուան վերջին կէտին յուսահատութեան
մէջ չիջնալու համար, կարեւոր է հաւատալ Աստուածոյ մը՝ որ զմեզ կը սի-
րէ, եւ զթալիր աչօք մեր տկար սրտից վրայ կը նայի . . . որ որ մ'ալ
իր հայրական ճեռօք պիտի խչէ՝ մեր ժամանակաւոր կենաց կապանքը:

ՕԴՏԱԿ ՁԵՇՑ

ՆԱՐԵԿԱՑԻՆ ՈՒ ՆԱՐԵԿԸ

. . . Մեր կրօնական դէմքերէն ոչ մէկը . թերեւս
այնչափ մեր մէջը խորհրդանշան եղած է երկնադրացի
գերերկրաւորութեան որչափ նարեկացին : Ժազովուրդը
զանիկա «հրեշտակական» կոչած է եւ անոր գիրքը՝ իրեն
համար՝ աղօթքի մատեանէ աւելի բան մը, հրաշքի
ազբիւր մը դարձած է . ամենէն թաքուն ախտերուն
բուժիչն է ան, փորձութեանց դէմ էն ուժով վահանը,
և այն հզօր խօսքը՝ որմէ գեւերը ահարեկ կը հալա-
ծուին : Ժողովուրդը այս ծայրագոյն նուիրագործումին
մղողը, նարեկացին կեանքին չափ, եւ թերեւս աւելի,
իր գործն է . գործ մը այնքան յանկուցիչ իր զգացման
առատութեամբ, պատկերներու եւ լեզուի պնդուն երա-
ժըշտականութեամբ՝ որ ազգը, հմայուած, ան ալ հրաշք

մը նկատած է, աեսակ մը լուսաւոր աեսիլք՝ ուր սեր բովը էները տուն տուած են ու բանաստեղծը՝ գրած, ու ո՞չ մէկ կրօնական գիրք մեր մէջ այնչափ կարեւորութիւն ունեցած է որչափ նարեկը. մեր ժողովուրդը Աւետարանին քով, պիտի համարձակիմ ըսել՝ անկից առաջ կը դնէ զայն, իր աղօթքի գիրքը, իր հրաշքի գիրքը, իր հոգիի գիրքն է այն:

Այստ, Աստուած երեւցած է անոր: Այրի մը մէջ, մինաւորիկ աղօթած ատենը, լոյս կը բղխի քարերէն, եւ Յիսուսը կ'երեւայ իր մօք՝ Աստուածածնին հետ: Ա՛լ ըներուածն է ամիկա, երեշտակացած մարդ որ բնութենէն վեր է, և ժողովուրդին համար՝ ա՛լ ոյինչ կայ անոր անհնար: — Անաւասիկ իր հրաշքին մէկը, զոր Յայսմաւուրքը կը պատմէ: Իր վայելած համբաւին նախանձող կրօնաւորներ զինքը կ'ամբաստանեն եպիսկոպոսներուն եւ իշխաններուն իբրեւ ծայթ եւ հերձուածող. անոնք այ քանի մը հոգի կը դրկեն որ ելլէ իրենց առջեւ գայ հարցաքննուելու. Նարեկացին իրեն եկողներուն կ'ըսէ՝ Եկէք քիչ մը բան ուտենք նախ եւ յետոյ կ'երթանք. երկու աղաւնի տապկել կուտայ եւ անոնց առջին կը դնէ. օրը ուրբաթ էր, պահքի օր: Աւելի կը գայթակղին եկողները, եւ կ'ըսեն. «Միս կ'ուտուի՛ ուրբաթ օրովկ: Սուրբը օրը մոռցած ըլլալ կը ձեւացնէ. «Կը ներէք, չգիտնալով ըրի» կ'ըսէ, եւ աղաւնիներուն դառնալով, «Ելէք, կը գոչէ, ձեր տեղն ու ձեր երամը գացէք, վասն զի այսօր պահք է»: Խսկոյն տապկուած աղաւնինւրը կը կենդանանան ու թեւերնին բանալով կը թռչին: Աս տեսնելով, ամենքը սուրբին ոտքը կ'իյնան եւ ներողութիւն կ'խնդրեն: — Անա այս հրաշքին վրայ յաւելուածական մաս մը, նոյնպէս ուրիշ հրաշքներ ալ: Այն օրը ուր այս մարդիկը կուգան Նարեկացին տանե-

լու, սուրբը դաշտն էր, ոչխարներ արածելու ղբաղած։ երբ զինքը կուգան կը կանչեն, կը տեսնէ որ դայլ մը եկեր՝ իր հեռանալուն կ'սպասէ՛ ոչխարները ուտելու համար։ գայլը կը կանչէ եւ կը պատուիրէ որ մինչեւ իր դաւանալը՝ ոչխարներուն վրայ իրը պահապան հսկէ, առուն կ'երթայ, աղաւնիներուն հրաշքը կը կատարէ, եւ դարձին կը տեսնէ որ գայլը՝ խելօքիկ՝ պահպանութիւն կ'ընէ ոչխարներուն։ գառնուկ մը նուէր կուտայ անոր եւ կ'արձակէ զայն։ — Այն քարայրին մօտ ուր Քրիստոս ու Տիրամայրը տեսաւ, օր մը աղբիւր մը կը բզիսեցնէ, որ դեռ կայ, կ'ըսուի եւ հրաշքներ կը գործէ։ — Բայց ահա իր վերջին հրաշքը, որմէ յետոյ կը վախճանի։ Նարեկ գիւղին մօտ Գորգ անունով մեծատուն մը կար, որ կիրակի օրերը կ'աշխատէր եւ ծառաներն ալ կ'աշխատցնէր։ Նարեկացին կը խրատէ անոր սուրբ պահել կիրակին, եւ երբ անիկա մահիկ չըներ՝ կ'անիծէ զայն։ Երեք օրէն մարդը կը մեռնի։ Ասոր վրայ՝ գիւղին դատաւորը բռնել կուտայ սուրբը եւ շղթայի կը զարնէ։ սուրբը կ'աղօթէ, ու երեք օրէն՝ շղթաները կը հալին, ու ինքը կ'արձակուի։ հոն ուր զինքը շղթայեցին աղթիւր մը կը բզիսի՝ որ հրաշքներ կը գործէ։ Յետոյ, սուրբը հանդիսաւորապէս կը պատարագէ, ժողովուրդը կ'օրէնէ, եւ կ'առանձնանայ հսկելու և աղօթելու։ Բայց ա՛լ դուրս չելլեր իր աղօթատեղիչն, եւ երբ հոն կը մանեն, զինքը չեն գտներ։ անյայտ եղած է։ աղօթքով ու պահքով անոր անհետացման վրայ տեղեկութիւն կը խնդրեն։ հրեշտակ մը կ'երեւայ եւ կ'ըսէ թէ Սուրբը Աստուծոյ քով ելած է։

ԳՐԻԴՈՐ ՆԱՐԵԿԱԾԵՐ. — Ժ. Դարու վերջին կիսուն, վանական կեանքի խաղաղ մթնոլորտին մէջ սնած ու զարգացած միտք մը, յանկարծ ամբողջ սերունդի մը հիացումը կը հրաւիրէ իր վրայ։ Քաղաքական ու

վարչական կեանքէն յաւէտ հեռի, ծնաւ բանաստեղծ հանճար մը, սկզբ-
բատիպ ու ինքնատիպ: Իր երգերէն ումանք զարնանային ծիծաղկոտ ըը-
նութեան բոսորն ունի ու արշալոյսի շողը, այլը՝ կրօնի ցոլքն ունին ու
ոգեւորիշ խանդղը քրիստոնէութեան, որնք կուզան կը համանին մեզին Թը-
նութենէն ծովը մանաւանդ նարեկացւոյ համար անհամեմատ ներջնչզ
մ'է, որուն մերձակայութիւնը ընկումը ու սարսուփի խորին հետք մը Թո-
ղուց իր հոգւոյն մէջ Տրամարանուած խորհուրդներ չեն իր խորհուրդ-
ները, ամէնքն ալ լուռ ու մունջ յուղումներ, Աման նարեկայ արգաւանդ
դաշտորէից կոնակամձեւ վէտպանմերուն, որ այդ ամէնքը նարեկացիի
զրշին տակ իրարու միացած իր հոգւոյն պատկերը կը յօրինեն: Բնութենէն
ազդուած ու ներշնչուած, ընութեան երգիչն է ու նկարիչը անզուզական:
մեղքի զաղափարէն սարսափած՝ մարզկութեան ապաշխարող ոգին է նա, քրիստոնէութենէ ազդուած ու ներշնչուած, բարի վանականն է նա, իր
հոգիէն շարժուած ու իր սրտէն հրահիսնցուած Հայ բանաստեղծն է նա-
րեկացին: Եզական հանգամանքով մը ըմբանեց Աստուծոյ զաղափարը,
վեհապետ, արարշազօրծ, բարի, Հայր-Աստուծոյ մը ներկայութիւնը տե-
սաւ ամէն դի, սրտերու մէջ, բնութեան խորը ու աենունին մէջ սուցուած:

Մենք կը լսենք իր ձայնը, ազօնողի ու բանաստեղծի ձայնը, եւ իր
միայնութեան մէջ Զափած արցունքները կը տեսնենք բիւրեղացած: Իր
սիրաը տաճարի մը պէս, բաց շարունակ զզումի եւ անմեղութեան առ-
ջեւ, յաւիտնական տաստն եղաւ չարին ու չարութեան, իր հոգին, բուր-
վառը ազօնից, շանթն եղաւ մոլութիւններուն ու մեղքին: Մենք կը տես-
նենք զինքը, մեծ ու վսեմ, երբ կը բանանք մեր սրտերը իր սրտին առ-
ջեւ, անէկ բաղերու համար մեր հոգիններու կրօնական ազնուացումին հար-
կաւոր ու էական դասերը: Նարեկացին կրցաւ իր վրայ բերել տիպը իր
ժողովուրդին Ազօնող ազգի զաւակ, ինքն ալ ազօնող մ'եղաց, բանաս-
տեղծ, կրօնաւոր հօր սրդի, ինքն կրօնաւոր, իմաստասէր վարդապետի
աշակերտ, ինքն ալ իմաստասէր Վանքի խոնա խուերուն մէջ կրցաւ իր
միտքն ու հողին բարձրացնել դէպ ի վեր, մարդկային տնձուկ սահմաննե-
րէն անդին, գտնելու իր մոտափիպարը, որուն առջեւ ծնրադրեց ու հառա-
չեց, ազօնեց ու արտասուեց: Մեր կրօնական զրականութեան փայլուն
զէմքերէն մին է նարեկացի, ու քրիստոնէական հայ բանաստեղծութեան
Հայր-Բանաստեղծը :

ՄՈՒՇԵՂ ՎՐԴ.

Ա Պ Ա Գ Ա Յ Ն

Ի՞նչ փոյթ թէ՝ ձըմրան ցուրտ սառամանիք
Կը ծածկեն դաշտերն ու հիւղին տանիք .
Բացէ՛ք աչերնիդ, տեսնել ծիծաղկոտ
Ամառուան հունձքերն լերանց ըստորոտ՝

Որ կ'աճին ձեր մօտ :

Ի՞նչ փոյթ գիշերուան թէ մըթին թեւեր
Կը պատեն զերկիր՝ ըզծով եւ զեթեր .
Բացէ՛ք աչերնիդ, տեսնել քաղցրահոտ
Սիրգերով խընկեալ ջինջն այն առաւօտ՝

Որ ծագէ ձեր մօտ :

Ի՞նչ փոյթ թէ աղբերք ցամքած են համակ,
Եւ չըտան շըրթանց ցօղոյ մի կայլակ,
Բացէ՛ք աչերնիդ, տեսնել այն արօտ,
Վըծիտ վտակներ, ոյց ջուրց էք կարօտ՝

Որ սահին ձեր մօտ :

Ի՞նչ փոյթ թէ խոնաւ խորչ մը անձկազոյն
Կը սպառէ ոգիքն առողջ ձեր մարմնոյն .
Բացէ՛ք աչերնիդ, տեսնել մթնոլորտ
Զովացիկ ու անամպ, եւ ծըծել զայն օդ՝

Որ չնչէ ձեր մօտ :

Եւ ինչ փոյթ դարձեալ թէ բընաւք տան խոյս,
Ու շիրմին բացուի խորն անդընդասոյզ,
Երկինք դարձուցէք աչեր նուաղկոտ՝
Եւ տեսէք զԱստուած՝ բարւոյն առաջնորդ

Որ հըսկէ ձեր մօտ :

Ե. Ե. ԴԱՒԹԵԱՆ

ԹԱՅԱՅՐԵԼԻ ԹԱՌԵՐ. — Սիւգ, մեղմ հով. — Համակ, բալորովին.
— Անձկագոյն, շատ նեղ :

ԹՇՈՒԱՌՈՒԹԵԱՆ ԱՆՏԱՌԸ

Զմրան խառաշունչ իրիկուն մը , երիտասարդ մը կը գտնուէր անտառի մ'եղերքն , որուն տեսքն իսկ բաւէր սոսկում ներշնչելու : Դեղնած կեղեռով եւ տերեւաթափ ոստերով բարձրաբերձ ծառեր , մշտադալար թանձրախիտ ցախեր , որոնց շուրջը կը տեսնուէին ոսին թուփեր , սրածայր գայլախազերով լի եւ մանուածապատ անձուկ ճամբաներ , որք կը պառուտկէին եւ նորէն իրարու կը միանային մորենիներ . աւասիկ ինչ որ կը ներկայանար աչքի :

Երիտասարդն արագութեամբ կը քալէր , յայտնի մտազբաղում մը մթութեամբ համակած էր անոր ճակառն եւ բոլոր ուշազրութիւնը գրաւած , որովհետեւ չնշմարեց թէ քանի՞ որ կը յառաջանար , ծառերն ու ծառատունկերն աւելի կը խտանային եւ թէ ճամբաները կ'անհետէին :

Եւ միշտ կը յառաջանար :

Բայց վերջապէս , յուսահատութեամբ տեսնելով որ չպիտի կրնար դուրս ելնել լարիւրինթոսէն , ուր մոլորած էր , ուժասպառ գետին ինկաւ :

Երկար ատեն նոյն դիրքին մէջ մնաց , որովհետեւ ցուրաը սառնցուցած էր անոր ընդարմացեալ անդամները , երկար ընթացքի մը յոգնութիւնն սպառած էր անոր ոյժերն , եւ անօթութիւնը կը գալարէր անոր աղիքներն :

Յանկարծ , իր ցաւերէն ճիչ մ'արձակեց , որուն արձագանգը շատ հեռուն թնդաց :

Գլուխը վերցուց, երեք մարդիկ իր առջեւ կը գտնուէին ոտքի վրայ, որոնց գալը ո՛չ տեսած եւ ո՛չ իմացած էր :

Գլխէն մինչեւ ոտքը արառաց, երեք մարդիկ իրենց աշերն իր վրայ յառած էին ուշադիր :

Մին ոսկեթել երկար վերարկու մը հագած էր, մէջքէն գօտի մը կապած էր որուն աղամանդակուու կոճակը շլացուցիչ շողիւնով մը փայլէր : Քովէն ալ սուր մը կախած էր :

Երկրորդը սեւ վերարկու մը եւ կարմիր գօտի մը կը կրէր :

Երրորդը կապոյտ կատաէ պատմուճան մը եւ կաշեայ գօտի մը ունէր : Զեռքը բռնած էր տապար մը որուն վրայ կը կրթնէր :

— Ի՞նչ կ'ընես հոս, ըսին միաբերան երեք ընկերները :

— Մահուան կ'սպասեմ, պատասխանեց երիտասարդը, գթացէ՛ք իմ վրայ :

— Ի՞նչ կ'ուզես, կրկնեցին միւսները :

— Կարելի եղածին չափ շուտ դուրս ելնել այս անիծեալ անտառէն :

— Ուրեմն մեր երեքէն ընտրէ զայն որ քեզ պիտի ընկերանայ. որովհետեւ առաջնորդ մը պէտք է քեզ եւ զանի դուն պէտք է ընտրես :

Երիտասարդն ուշադրութեամբ քննեց երեք մարդիկն, որք լոիկ մնջիկ կ'սպասէին իր քննութեան արդիւնքին, եւ յարմար դատեց զանի՝ որ ոսկեթել վերարկու մը ունէր որուն կոճակն ակնախտիդ փայլեր կ'արձակէր :

— Զքեզ կ'ընարեմ, ըսաւ :

Այն ատեն տարօրինակ ժպիտ մը երեւցաւ անձա-

նօթին ցուրտ շրթունքին վրայ, եւ ձեռքը երիտասարդին կարկառեց, մինչդեռ իր երկու ընկերներն աներեւութացան տեսիլքի մը պէս:

Սարսափահար, անձայն ու անշուկ, երիտասարդն իր առաջնորդին ձեռքէն բռնեց, եւ մեկնեցան:

Արշաւասոյր վազեցին: Մառերը կը փախչէին իրենց ետեւէն, եւ իրենց ոռքին դոփիւնը կը լսուէր անընդհատ, սակայն եւ այնպէս, ժամէ մը յետոյ տակաւին անտառին մէջ էին:

— Ո՞հ, ո՞րչափ յոգնած եմ, մրմնջեց երիտասարդը՝ կանգ առնելով քառողիի մը եղերքն, ուր կը յանդէին բազմաթիւ ճամբաներ:

— Տակաւին շատ պէտք է քալել, եւ մեր սրունքները շատ ակար ըլլալով չպիտի կրնանք մեր նպատակին հասնիլ: Բայց, քիչ ատենէն, հեծեալ ուղեւոր մը պիտի անցնի ասկէց: Ա՛ռ այս թուրը, մօտեցածին պէտ կուրծքը կը միսես զայս եւ կ'առնուս իր երիվարն, որուն վրայ կը նստինք:

— Ահոելի՛ բան է այդ: Բայց ո՞վ ես դուն, զո՞ւն որ այս կերպ խորհուրդ կուտաս ինձ:

— Ես սմիրն եմ, պատասխանեց անծանօթը:

— Կորուսէ՛, հեռացի՛ր ինձմէ, պղաղակեց երիտասարդն, երեսի վրայ գետին իյնալով:

Դժոխային ծիծաղ մը լսուեցաւ եւ երիտասարդը մինակ մնաց:

Այն ատեն գլուխը վերցուց, միւս երկու ընկերներն իր առջեւ էին:

— Ի՞նչ կ'ընես հոս, հարցուցին անոր:

— Մահուան կ'սպասեմ, պատասխանեց երիտասարդը, գթացէ՛ք իմ վրայ:

— Ի՞նչ կ'ուզես, կրկնեցին միւսները:

— Կարելի եղածին չափ շուռ գուրս ելնել այս
անիծեալ անտառէն :

— Ուրեմն մեր երկուքէն ընտրէ՛ զանի որ քեզ
պիտի ընկերանայ, որովհեաեւ առաջնորդ մը պէտք է
քեզ եւ զանի դուն պէտք է ընտրես :

Եւ երիտասարդն ուշադրութեամբ քննեց երկու
մարդիկն, եւ յարմար դատեց զանի որ սև վերարկու
մը եւ կարմիր գօտի մը ունէր :

— Քքեզ կ'ընտրեմ, ըստ :

Այն ատեն առանց բառ մը արտասանելու, անծա-
նօթը ժպտեցաւ եւ իր ձեռքը երիտասարդին կարկառեց,
մինչդեռ իր ընկերն աներեւութացաւ տեսիլքի մը պէս.

Խռոված, եւ ծունկերը դողդոջուն, երիտասարդն
իր առաջնորդին ձեռքէն բռնեց եւ մեկնեցան :

Ժամու մը չափ քալեցին եւ վէի մը եզերքը հա-
սան, ուսկէց աղաղակներ եւ հեծեծանքներ կը լսուէին :

— Ո՞հ, ո՛չափ յոգնեցայ, մրմնջեց երիտասարդը
կանգ առնելով :

— Ճամբան շատ երկար է տակաւին եւ մեր տկար
սրունքներով չպիտի կրնանք հասնիլ մեր նպատակին.
ուստի քեզ հոս բերի՝ այս անտառէն ելնելու միակ մի-
ջացը ցուցընելու համար. այս վըհին խորը մահը կը գըտ-
նուի, որ զքեզ կ'աղատէ քու բոլոր ցաւերէդ :

— Սարսափելի՞ է այդ, բայց ո՞վ ես դուն, դո՞ւն
որ այս կերպ խորհուրդ կուտաս ինձ :

— Ես Յուսահատութիւնն եմ, պատասխանեց ան-
ծանօթը :

— Կորսուէ՛, հեռացի՛ր, դոչեց երիտասարդը, երեսի
վրայ գետին իյնալով :

Դիւային քրքիջ մը լսուեցաւ եւ երիտասարդը մի-
նակ մնաց :

Գլուխը վերցուց եւ իր առջեւ տեսաւ երրորդ ընկերը :

Միւս երկուքին անունը յիշելով, ջանաց փախչիլ, բայց անծանօթը ձեռքով կասեցուց զանի :

— Ինձ հետ եկուր, ըստու ճամբան երկար է, բայց Աստուած կ'օգնէ անոր որ կը տառապի :

Երիտասարդն պնոր նայեցաւ եւ ձեռքը երկնցուց :

Բայց անծանօթն ետ մղեց այդ ձեռքը, եւ ակսաւ քայլ առ քայլ անոր առջեւէն երթալ : Յեաոյ, իր տապարով, նոր ճամբայ մը բացաւ, կարելով այն ծառերն որք արգելք էին իրենց յառաջիւաղացութեան, և ըստու երիտասարդին .

— Ուսդ ա՛ռ այս ծառերէն մին :

Երիտասարդը հնազանդեցաւ. թէեւ իր յոգնութիւնը մեծ էր, սակայն հազիւ կ'զգար իր կրած բեռին ծանրութիւնը :

Միշտ ծառեր տապալելով, անծանօթը վերջապէս երիտասարդին հետ հասաւ անտառին եզերքը. իրենց առջեւ կը պարզուէր անծայրածիր դաշտ մը, որուն սէջտեղը տուներ կը նշմարուէին :

Այն ատեն անծանօթն ըստու երիտասարդին .

— Անտառն, ուսկէց անցար, կը կոչուի անտառ թշուառութեան : Թիշէ՛ զայն միշտ եւ այժմ վա՛ր ա՛ռ բեռդ :

Երիտասարդը գետին նետեց ծառն, որ իյնալով, խսկոյն ոսկիի փոխուեցաւ :

— Ո՞վ ես դուն, դո՞ւն որ այսքան լաւ խորհուրդ տուիր ինձ, հարցուց երիտասարդը զարմանքով :

— Ես աշխառութիւնն եմ, պատասխանեց ընկերը :

ՈՒՂԵՒՈՐՈՒԹԻՒՆ Ի Ս. ԵՐՈՒՍԱՂԵՄ

... Խորհրդաւոր ներգործութիւն մը կ'ընէր ամենուս վրայ՝ նորածագ արշալոյսին հետ սկզող այս ճամբորդութիւնն . կէս ժամու չափ երկու կարգ ոյտղաւէտ պարտէզներու մէջէ անցնելէ յետոյ, մտանք Սարօնի ընդարձակ դաշտորէն՝ որ ուրեք ուրեք մշակեալ պարարտ հողեր եւ ուրեք ուրեք վաղահաս ամրան տապերէն խանձած գետիններ կը պարզէ մեր շուրջը: Արեւնիր բոլոր պայծառ ութեամբ կը ծագէր այդ դաշտին վրայ, առաւտօտեան զովութեան խառնելով իր առաջին ճառագայթից մնջմ տաքութիւնը . գաղջ օդ մը կար եւ հեշտ զովութիւն մը, որ ճանապարհին միօրինակութիւնը մոռցնել կուտային: Սարօնի դաշտն, ըստ անդական աւանդութեան, հոչակաւոր է Սամիստնի յիշատակովն, ուր Փղշտացւոց հունձքերն այրած է: Հին Լիւդիա քաղաքին — ծննդավայր Ս. Գէորգայ — աւերակները նշմարելէ յետոյ, երկու ժամէն հասանք ի Ռեմէ . . .

Ռեմէէն սկսիալ իբր երեք ժամու ճանապարհ՝ զանազան տեսարաններ կը պարզուին ուղեւորին հանդէպ, մերթ պատմական քաղաքի մը աւերակներն, մերթ ամայի գերեզմանատուն մը. հոս մշակեալ արտեր, հոն ձիթենեաց անտառակներ. միակ շնչաւոր արարածներն՝ որոց կը հանդիպինք՝ արաք գիւղացիներ են կամ կիներ որք քաղաք կուգան. խուրձերով բեռնաբարձ ուզտեր ծանրադանդաղ կը յառաջանան լերկ դաշտերու մէջէն, բարձրէն նայելով մեր վրայ եւ կարծես արհամարհելով կառաց սրարշաւ ընթացքը: Սարօնի դաշտին ծայրը կը

յանդի ի Պէյթ-Նուպա — կամ նախկին նոր քաղաք,
հայրենիք Արփմելէք քահանայապետին, — յետոյ կ'անց-
նինք Լատրուն կոչուած կիսաւերակ գիւղէն, ուր
դաշտօրէք անհետ կ'ըլլան և ժայռուտ բլրակներու շարք
մը կը սկսի. այլ եւս ո՛չ ծառ ո՛չ դալար իրենց հրա-
պոյրները կ'ընծայեն. այգուն զովութիւնը տեղի տուած
է միջօրէի կիզիչ տաքութեան մը. Յուդայաստանի լեռ-
ներուն մէջ մտած ենք:

Երկար կ'ըլլայ մի առ մի յիշատակել անուանքն այն
պատմական վայրերու եւ աւերակաց, զորս կը նշմա-
րենք ի մօտոյ կամ ի հեռուստ. կառուղին թէեւ լաւ
յարդարուած, այլ եւս կը կորսնցնէ իր հարթութիւնը
եւ կը փոխուի զառիվայրներու կամ զառիվերներու որք
կը հանեն զմեզ բլրոյ մը գագաթը կամ ստորոտ կի-
ջեցընեն: Երեք ժամու անընդհատ գնացքէ մը յետոյ,
Ապուղօշի գագաթն ենք, ուսկից կ'երեւին Պաղեստի-
նու լեռներն:

Սյսպէս, փոշւոյ ամպեր ձգելով իր ետին, կառաց
ու ձիաւորաց երկայն շարքն յառաջացաւ մէկ ժամու
ճանապարհ, անցնելով Դերեպինթի կամուրջէն, Պէյթ-
իսքա գիւղին մօտէն, Լիֆթայի ձորին բարձունքէն,
ուր կը վերջանայ անքնակ ճանապարհն. կառուղւոյն
Ճախակողմը պահականոցի ծառայող փոքրիկ աշտարակ
մը կը նշմարենք, որմէ յետոյ կ'սկսին երեւիլ արեւել-
եան կողմէն Համբարձման լեռն եւ աջ կողմէն Խաչա-
վանքի ձորն. Երկրորդ աշտարակ մը եւս, եւ ահա ի
հեռուստ կ'ողջունենք Ա. Երուսաղէմը:

ՏԻԳՐԱՆ. ԱՐՓԻԱՐԵԱՆ

(Արեւելք)

ԼՈՒՍՆԿԱՅՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՑ

Այ իմ լուսնակ գեղեցիկ , աստուածավառ դու լապտեր ,
Զոր առաջնորդ գիշերոյ դըրաւ երկինք ինքըն Տէր .
Կոյր մթութեան աչք անփակ , սրտիս այլ դու աչք կուտաս
Երբ շողողուն շղթայով կախուած շարժիս իմ վրաս .
Քու թեն՝ երկնից արծաթէն հիւսուած , պատրոյգ ալ
ոսկի ,

Ադամանդէ կայծակներ սփոես աստղերդ չորս զի .
Եղի մեզրի նման կաթ մի ամանէդ յիս թափած ,
Կու խաղաղէ կըրքերը զինչ ալիք լըճիս հանդարտած :
Ո՞հ , ո՞նց պայծառ էիր դուն կենացդ երկրուդ գիշերին .
Երբ նոր քաշուած Աստուծոյ ճախարակէն ընդ երկին .
Ո՞հ , ո՞նց փայլուն էր քո լոյսն՝ երբ առաջին այն անդամ
Դիշերազուարձ պըլպուլիկըն ձըգեց ձայն երկնահամ .
Շունչըն պայծառ քեզ նման հովաէ հովիտ կուխաղայր ,
Հեղիկ հովով թունդ ելած մաքուր առուակըն հեւայր ,
Զըկայր ականջ հողեղէն որ զայն լըսէր ու փառք տայր .
Միայն հրեշտակք լըսէին եւ չարժէին ըզքեզ վայր :
Եւ դուն լըսէկ չափեցիր զանամպ երկնից կէս բոլոր ,
Մովու ցամքի վարագոյր բացիր , ներքեւ մըտար խոր ,
Երբ արեգակն կուգայր հրեղէն ոտօքն յօդս ի վազ ,
Զարշալուսոյ ցօղ սփոել եւ զառաւօտըն հրամազ : ...
Կայի՛ր , արե՛ւ , յետ կացիր , մ'ելնե՛ր յերկինքըդ կապոյտ ,
Թո՞ղ լուսնեկիդ ի ման գալ դեռ ի մէջ թուխ ամպերոյտ .
Կա՛ց կա՛ց լուսնակ դու յառաջ , լեռնէ ի լեռ , սարէ սար
Մէջ ձորելուս խորերուս անցի՛ր յուշիկ հաւասար .
Հետ քեզ ունիմ ես գանգատ , քեզ նահապետն ունի բան ,
Միրաըն յերկուս է ճըղքած , եւ ցաւերն , ո՞հ , զանազան .

Պայծառ լուսնակ , մի՛ փախչիր թէ արտմութեան լըսեա
ձայն ,
Յաւած սրտիդ միսիթալրանք եւ դու կանգնել յերկինքն
այն ,
Ման գտա յերկիրն Եղեմայ , բայց ոչ ի հինն այն գիշեր ,
Երբ երջանիկ էր դեռ մարդ , լոկ սէր ու կեանք կը յիշէր ,
Ճերմակ ճաճանչդ յայնժամ տաք էր ջըրերուն ու ծաղ-
կանց ,
Ուր որ կաթէր քո շաղիկ՝ կենդանութիւն էր անանց . . .
Դարձի՛ր նայէ՛ հիմ ի վայր , նայէ՛ ի փէշ սարերուս ,
Նայէ՛ ի տափ տաճարիս , եւ ի հողրանք գեղերուս . . .
Ո՞ւ , գերեզմանքն են անոնց , որ ոչ եւս են յաշխարհի ,
Մաշած նըշխարք մեր հարանց՝ թաղուած ի խոր խաւարի :

Հ. Ղ. ԱԼԻՇԱՆ

ԲԱՅԱՅՐԵԼԻ ԲԱՌԵՐ . — Ո՞նց (բառ զաւառական) , բանի՛ . —
Տափ , տափարակ տեղ :

ԳԵՂԵՑԻԿ ԲԱՆՔ . — Մեր կրօնքը կը միացնէ , ինչ որ մահը կ'ան-
շատէ :

Ա Մ Ա Խ Ն

Յորեններու ոսկին փայլուն
Աւա դիղուի մանգաղին տակ ,
Երկինի ոսկին մինչ զերդ վտակ
Կ'իջնէ ճակարին կաղնեաց նըկուն .
Ամէն կողմ լոյս է տօնական :

Ճաճանչագեղ կապոյախն մէջ՝ հընծոց վըրան՝
Աստուածային ուղիներով փայլն սրիոփ պայծառ.
Կեղցէ՛ ամառ :

Արեւներուն խածուածքին տակ
Պատուին հիւթերն կեղեւին ծոց,
Միրանւոյն մէջ եւ շէկ պտղոց
Պարզեն իրենց ոյժ բովանդակ :
Մէջ անտառաց եւ դաշտերուն
Իր յորդէ կեանքն իրբեւ բաժակ լի թաթաղուն,
Ու բարձրանայ երկրէս արիւնն յերկնակամարն,
Կեղցէ՛ ամառն :

ԱՌԱՋՆ ՍԻԼՎԵՏԴՐ

ՔԱՂՔԻՆ ԺԱՄԱՑՈՅԾ

Կեանքի տենդոտ պայքարին ամանակն է այն՝
քաղքին ժամացոյցը, որ իր խոչոր սլաքներով աշտա-
րակին բարձունքէն կը մկրատէ միջոցը, ժամանակին
անհնե՛տ արշաւը ոլորակելով հոն յաւէտ, նոյնքան ան-
տարեր, վա՛րը, իր ոտքին տակ, իր պատուանդանին
շուրջը, թզուկ մահկանացունելու հակայ եռուզեռու-
մին, որ քան այս վերջինները անդիտակ ու անփոթ-
յաւիտենին այն մասունքներուն՝ որ կը մոռնին ժամա-
ցոյցին սուր սլաքներուն տակ, յաւերժութեան իւրա-
քանչիւր հիւլէին՝ զոր կեանի կ'անուանեն: Վե՛րը, կա-
պոյտ աշխարհին մէջ Արեւը կը ծնի, կը ժպաի, կուլայ

ու կը մեռնի նորէն ու նորէն, գիշերուան դիցուհւոյն աչքերը կը կածկլատան ու կը կուրնան շարունակ, երկրիս արբանեակը իր հիւծախտաւորի կեանքը կը քաշքչէ միջոցին մէջ ու տետողութեան վրան արդահատելի համակերպութեամբ մը : Եւզինեան Պոնտոսի ալիքները դիւային տենդովլ մը կը կատղին, կը պոռան, կը կըռուին ու կը փշրուին . ժպիտ ու արցունք, երգ ու հառաջ կ'ըմբոշխնեն մարդիկ : Ժամացոյցը միայն, միշտ նոյն, միշտ անփոյթ, կը շարունակէ իր գործը անագորոյն յամառութեամբ մը, ճակատագրական մղումով մը կարծես :

* * *

Ի զուր պիտի ճգնէի լուծել գաղտնիքը անոր վհուկ արուեստին, ուսումնասիրել թրթոռումները անոր մողական քնարին, մինչդեռ անոնց նրբին ու խուլ արձագանդը իմ իսկ էութեանս մէջ կը զտնեմ յաճախ : Զեղպաւ երբեք օր մը՝ յորում միեւնոյն անայլայլ զգացումներով վերաբերուէի դէպի ի անոր, չկրցայ երբեք ըմբռունել թէ ինչո՞ւ այնքան քմածին ու այլազան խաղերով կը զարնէ այն, հակառակ իղձերուս ու զգացումներուս, որոնց հոգերանական խորունկ իմաստասիրութեամբ մը կարծես գիտակ է արդէն : «Դադրէ՛, միշտարներ» կը պոռամ իրեն զայրագին, եւ ուրիշ անգամ, երբ նա լուռ է արդէն, կը մեղադրեմ անոր դանդաղութիւնը, յապաղումը զարկին : Երբ գիշերը աստեղազարդ կամարը կը դիտեմ մեռիկ, լուսնին հրապոյրներով ու աստղերուն հմայքովն արբշիռ, եւ անուշ պատրանքը կը զգամ երանութեան, ու հրճուանքի եւ լեկարականութեան հոսիլը հոգիս նուրբ երակներուն մէջ, վաղվաղ կ'ընթանան աշտարակ-ժամացոյցին զան-

գակին կոշա թնդիւնները . երբ կրթական յարկին տակ ,
պատանեակ ունկնդիրներուս խմբակէն բալորուած , կը
խօսիմ , նա կը փութայ իր խուլ թնդիւններով վերջա-
կերտել դասախսառութիւնն , որուն մէջ կը կարծեմ լսել
իր յանկերգը . «Վայրկեանը՝ յորում կը խօսիս , արդէն
հեռի է քենէ» :

Ու երբ կը սպասեմ կամ կը յուսամ . ա՞հ , շատ
յամր ու գլխովին համր է այն , յոգնե՛ր թուցեր են
պլաֆները , ու չեն շարժեր , չեն զարներ այն ժամը ,
որ սպասումի նպատակը կը կազմէ :

* * *

Ինձի անանկ կուգայ որ անոր շեշտերը խորհրդա-
ւոր բաներ մը կը մրթմրթան , ու անոր երգերը իմաս-
տասիրական լայն ու խոր հայեցողութիւններ կը մեկնեն
յաճախ : Բովանդակ տիեզերքին կեանքը կը նշուի ա-
նոնցմով : — Մեր երկրագունտին համար , անոր մէն մի
դարկը՝ աւետիս մը , ազդ մը ու դամբանական եղերգ
մըն է միանդամայն , արեւուն պէս՝ որ միեւնոյն առեն
հոս ծիրանի ծովուն ծիծաղախիս ծուփի ծուփի ծոցէն ծնող
խարսեալ պատանեկին է քեզի համար , հոն , երկինքի
զէնիթէն կրակ թափող միջօրեայ գունդն է վարդավառ ,
և անդին՝ իր ոսկի գիսակները կապոյտ ալեակներուն
մէջ լուսացող դիցանոյցն է մայրամուտ : Սա խեղճ վարձ-
կանին համար հանգստի ու վարձատրութեան ժամն է
զոր կը հնչէ ան , ասոր որ շփոթ հապճեպով մը կը ջա-
նայ որոշեալ կէտին հասնիլ ճիշդ ժամուն՝ յուսախաբու-
թեան առիթ մը , ու մէկ ուրիշին համար մահուան փո-
ղին ձայնն է գուցէ : Ու այս ամէնէն՝ մենք , պատրան-
քի զաւակներ , կը կարծենք հասկնալ եւեթ թէ ժամա-
նակը կ'անցնի ...

Ժամանակը կ'անցնիք թե մօմն ենի որ կ'անցնինք...:

Աւ հարիւր տարի վերջը, երբ ա՛լ այսօրուան մարդիկը չկան, նա միեւնոյն խաղը պիտի խաղայ վաղուան մարդերուն, որոնք նոյն զարմանքն ու զայրոյթը պիտի ուղերձեն ժամանակի այդ կուռքին: Ու ամէն բան պիտի անցնիթ թերեւս, երկինքն ու երկիրը, մարդն ու իր անունը, յիշատակն ու տառապանքն իսկ, ամէն բան . բայց պիտի մնան ժամանակն ու միջոցը, տարածութիւնն ու անուղղութեան անաւոր երկրորդութիւնը, անհունը իր կրկին հանգամանքներով՝ զորս ըմբռնելու ձգտումներուն մէջ արդէն պարտուած կը զգամ միտքս:

Սուրեանդակ

ԹՈՎՄԱՍ ԱՃԵՄԵԱՆ [*]

Ա Յ Ո Ւ Ն

Մաղկին տեղ գայ պըտուղ,
Ամառուան տեղ աշուն.
Բաղմարդիւն եղանակ,
Խայճ պրաղոց, քեզ ողջոյն:
Տես անտառն իր ամէն
Կատարէ խոստումն արդ,
Եւ գեղնած ոստերէն

[*] Մեր ուսուցչական մարմոյ կարեւոր անդամներէն մին է Թովման Աճեմեան, որ իր վեց տարի առաջ Սամսոնի Ազգ Վարժարանին անօրինութիւնը վարեց եւ այդ առթիւ զրած է վերոդրեալն :

Տեղայ գանձ յորդառատ :
Կաղիններն են լեցուն
Եւ հասած խոզկաղինն
Ու միրգերն վեկոնի
Թունդ ի թռանդ կը թափին :
Բայց անտառք մերկանան
Իրենց զարդն , ու ի թըփիկ
Կարճառօտ երգէ երգ
Կարմրալանջ թափառիկ :

ԱՆՏՐԷ ՔԵՈՐԻԷ

ԱԱՅԱՅՐԵԼԻ ԲԱՌԵՐ . — Խայծ , հասուննալն : — Փեկոն , վայրի
ծառ մը (գայլն աղանը) :

ԾԱՂԻԿՆԵՐ , ԿԱՐՄԻՐ ԾԱՂԻԿՆԵՐ

(Հեթեաբ)

Սա ահագին բարձրութենէն վա՛ր , ուրկէ անցնող
մարդը կրիայի մը շարժող խեցիին կը նմանի ու պարապ
անդունդ մը իր լայն երախը բացած՝ կարծես կը յօ-
րանջէ , այս հսկայ ապառաժներուն տակէն գետն է որ
վար կուգայ , ալիքները տափակ , մաշած քարերուն կը
դարնեն խոռ շառաչմամբ , փրփուրներ , ճերմակ պըզ-
պջակներ ցատկեցնելով . անբնակ խոպան բնութիւնը
իր աւանդական հողով ու քարով նոյնը մնացեր է .
ասդին անդին օձի շապիկներ թափթփած են եւ սարդի
երկայն թելեր կ'երենան մեծ պարապէն դարվար . վա՛-
րը , գետը տմոյն , մառախլապատ , իր տիտան օձի հա-

սակով պառկած կ'երթայ երկայն, գլուխ կուտայ հո-
րիզոնին վրայ ու կը ծոփ կը կորսուի . բարձրէն անցնող
թռչունները փետուրներ վար կը ձգեն որ դարձդարձիկ,
ոլործուն պառյաներով վար կ'իջնեն, կամ քարի կտոր
մը յանկարծ մողէզի մը վաղքէն փրթելով վար կը վա-
ղէ դէպի գետը, վարերը, խորունկը թնդացնելով :
Դէմը, հորիզոնին վրայ լեռներ կան խիտ անտառներով
ծածկուած որոնց թաւ կանանչը հոծ ստուերներու հետ
կը խառնուի ու կիսատ մթութիւն մը կուտայ, եւ այդ
ծառերուն մէջ պահուըտած հիւղակները ճերմակ եր-
դիքներնին կը ցուցնեն ասդին անդին կիսով թաւուտի
մէջ թաթիսուած : Այս պակուցիկ բարձրութենէն վար
ուր մահուան անդունդը կոյր աչքով մը երկինքն ի վեր
կը նայի եւ ուր արեւին լոյսը բեկրեկելով ծիրանիի
բարակ շառաւիղներ կը ցանցընէ, ուր գետն իր անյա-
տակ կոնսակին վրայէն ալիքներ կը ճչէ... այս ապա-
ռամներու բարձրութենէն մարդ մը ինքղինքը վար նե-
տած է :

¶ .

Երեք օր էր որ կորսուեր էր. զաւակներն ու կինը
յուսահատ վնատուտուքով ամէն տեղ, ամէնէն անսպա-
սելի ու ամենէն ծածուկ տեղերը վնատուցին ու չգտան .
գիշերը իր անկողինին մէջէն ա'յնչափ կամացուկ, ոտ-
քերուն ծայրերը կոխելով, գացած էր որ ո՛չ զաւակ-
ները եւ ո՛չ իսկ կինը կրցած էին գիտնալ . խենթեցե՞ր
էր ալդեօք : Տարօդինակ, անհասկնալի հովլ մը առած
տարած էր անի : Զգտան . վերջին ապաւէնի մը յու-
սով, յուսահատի համակերպութեամբ ուզեցին ապա-
ռամներուն մէջ վնատուել որոնց վրայ աղաւնիին ոտքը
հաղիւ կը կայնի եւ մարդը գործ չունի արդէն :

Մայրը սպասեց ու երկու պզտիկները վնառոելու ելան։ Սոսկում, ցից քարի մը ծայրը, ոտքերը դատարկութենէն կախ, ուռած աչքերով մարդ մը նստած անդունդն ի վար կը դիտէ։ Քսանմելի վտանգին դիտակցութիւնը զինքը չի խռովեր, վայրի բադերուն թռիչքը կը դիտէ որոնք կը թռին, հազիւ երեւցող սպիտակ գնդակներ կ'ըլլան ու կ'աներեւութանան։ գետին երկայնքը, հոս հոն կանանչ մարդահասակ եղէ գները կը տատանին լոին ու ահարկու հրաւէրի մը պէս։ զինքը կը կանչեն արդեօք, կը նայի, միշտ անթարթ վարը կը նայի, ու կը կարծես չի լսեր աղերսող ձայները իր զաւկըներուն, որ հեռուն կեցած, զարհուրած դիմագծերով, ձեռքով զինքը կը կանչեն։ Անդունդն արդեօք իր թռնջքն ունեցաւ, թէ իր գրկին մէջ քնացող անարկու հանդարտութիւնը ցուցուց որու գլուխ դնողը յաւիտեան կը քնանայ անհունութեան քունը քաշելով, ուր ա՛լ մարդ պիտի չիգայ արթնցնելու իր պառկած տեղէն, եւ ուր ա՛լ աշխարհի հովերը պիտի չփշեն իր սրտէն դարվար աշնան տխուր կակիծներ գալարել տալով։ գեաը մեղմ օրօններ պիտի ըսէ իր ալեախներուն բերնավը ու կանանչ գորտնբուրդները հանդարտ տատանումներով ներդաշնակութիւն մըն ալ անոնք պիտի ըլլան ու երգեր պիտի ըսեն, մահուան անուշ երգեր։ Ցաւերն ալ իր հետ մէկտեղ աչք պիտի խիեն։

Գ.

Ի՞նչ թնդիւն է աս որ վարէն կուգայ խո՛ւլ ու խորունկ՝ քարայրէ մը եկող, ջաղացքի ջուրերուն հանած աղմուկին նման զոր ժայռերը հանդիսաւոր ու վսեմ ձայնով մը կ'եղանակաւորեն։ ահա՛ լայն ու տարածուն

առատանում մը տեղի կ'ունենայ ջաւերերուն մէջ, գետին
ճողվիւնը կը թնդայ գիսովի գանդաշիւնով ու քարե-
րուն, ժայռերուն կը զարնուի, որիներ, վայրի բադեր
արդեօք ի՞նչու վարը ահարեկ, արագ արագ ճախրան-
քով ելեւէջ կ'ընեն ու խռոված վեր կը թռին ճչելով,
բայց գետը նորէն իր հանդարտ վէտվէտումներուն կծի-
կը կը քակէ ու դիմացի կանանչ կաղնիներուն մէջէն
կը սողայ, քնանալ կ'երթայ անտառն ի վար, լեռներն
ի վար:

Հեռուն ծառերը նորէն լոին իրենց տեղը անշարժ
կը սպասեն ու հողէ խրճիթներն այդ ստուերներուն
տակ մենաւոր, անխոռով երազանքի մը երանութեան
մէջ կը կենան կը կենան, ու արեւը անոնց ճնիրմակ
հողէ պատերն ու տանիքը կը փայեցնէ, մինչդեռ
գամբու մը, իբրեւ թափառական մենակեաց, այդ վայ-
րերուն մէջ կը հաջէ խռպոտ հաջիւնով, իր ճայնը սա-
ղարթախիտ ծառերէն ներս հնչեցնելով:

Մւր գնաց յանդուգն մարդը որ քիչ մը առաջ
քարին վրայ նստած, ոտքերը անհունութենէ մը դար-
վար կը կախէր՝ հսկայական պարապը ծաղրելով, խե՞նդ
մըն էր արդեօք թէ քարերուն մէջ ապրող ճին մը.
չէ՛. ահա զոյգ մը որբեր կաքաւի ձագերու պէս որ մի-
նակ են մնացեր քարերուն վրայ:

Ճը՛ռ, ճը՛ռ, ծղրիթները իրենց երգը կ'երգեն, օ-
դին մէջ վայրի թոչուններն սո՞ւր սո՞ւր ճիչեր կը հառ-
նեն: Հուտա երկու պղտիկներ կուլան, դառնապէս կու-
լան ու անցնող բազէին, փչող թեթեւ հովին հարցում-
ներ կ'ընեն, վար գացողը ալ չի՞ դառնար:

— Ըսէ՛ք, ո՞վ քարեր, հայրերնիս ո՞ւր գնաց,
հո՛ս, քիչ մը առաջ քարին վրայ նստեր էր, զինքը կը
տեսնայինք որ վար կը նայէր, ո՞վ կանչեց վարէն

զինքը . դուք չի՞ տեսաք , պղտիկ ծղօտներ , որ իրեն քովը կամաց մը կը շարժէիք , ճեղի բան մը չըսա՞ւ մեզի ըսելու , բան մը չապսպրե՞ց :

Թառող թռչունը թռելու պահուն փետուրները կը հաւքէ , գլուխը քիչ մը առաջ կը ծռէ , թեւերը կիսատ մը վար կը կախէ ու վերջին թափով մը թև կուտայ ու կը պահնայ :

Կաղչնայի գօսացած ցօղունները շարժեցան իրենց տեղը՝ ծռելով ու շտկելով անդադար , ու պղտիկները իրենց հարցումին գաղտնի պատասխանը հասկցան գուցէ այդ թեթեւ գողդղացումները . իրարու պլլուեցան ... վարը հայրիկը փնտուել կ'երթային :

Արեւը այդ քարերը նորէն կը լուսաւորէ մաքուր , աղուոր ճառագայթնելով , իր վճիտ պայծառութիւնը նորէն կ'ողողէ առատ լոյսի հեղեղով այդ վայրերը՝ որոնք գժբաղդ հօր մը ու մանուկներու կառախնատը եղան , ու վայրի թթուկիչներու , քարէ - բանջարներու քով հիմայ կարմիր ծալիկներ կը բուսնին , կարմիր՝ արիւնի գոյն , որոնք սիւքի մը թեթեւ շունչովը կը գողդղան եւ շու վերու մէջ , քարերու տակ կ'ածին , վախկո՞տ , գլխիկո՞ր՝ որբերու պէս :

Այդ վիճ հիմայ մահուան անդունդն է որ սարսուու կը պտղացնէ ճամբորդին երակներէն ներս , ուր նոյն իսկ ուլերը կը վախնան կճշակ դնել ու արածիլ անոնց վրայ . մինակ երկայն շարոց հարսնեւոր մրջիւններ՝ սեւ կամ կարմիր գիծեր կ'երկնցնեն՝ հեւքոտ եւ լեւէջով իջնելով ու ենելով անդադար՝ որոնք վարը ո՞վ գիտէ ո՞ւր բոյն ծակած են : Ոչ ոք կը մօտենայ այդ տեղերուն : Գիշերներուն լուսնիան կ'ելլէ միայնակ՝ լոին ու տիսուր , կուգայ իր խուզարկու նայուածքով կ'անցնի այդ տեղերէն , լուսաւորելով հիւանդ լոյսով

մը նոյն վայրի քարերը, որոնք ա՛լ աւելի խռովալի կը
դառնան կէս լոյս թեւատարած ստուերներու տակ. վա-
րէն գետը կ'անցնի խշրտալով՝ մէկ քանի արծաթի շո-
ղերէ փալփլուն, օձի լեզուովը կը խաճնէ իր ալիքնե-
րովք վար եկած քարերն ու ափունքը ծլած ջրի մա-
մուռները, եւ ականջ կուտայ գորտերուն բիւրաւոր
կրկուռքներուն որ կը պոռա՞ն կը պոռա՞ն մութին մէջ,
գետը, մոռցած թէ իր աւազները խաւ շարեցին դըժ-
քաղդ հօր ու զաւակներու դիակներուն վրայ եւ հե-
ռուները քշեցին։ Ու անդունդը բելիար խափչիկ կնոջ
մը սեւ ուրուականովը՝ անդիտակ թէ մողորեցուց ու
կուլ տուաւ մարդիկ, իր պչըռոտ շրթունքներով կար-
ծես կը ժապաֆ գեռ լուսնկային, որ վերը մաքուր կա-
պոյտին մէջէն իրեն կը նայի։

* * *

Լ Ճ Ա Կ

Ինչո՞ւ ապշած ես, լըճա՛կ,
Ու չեն խայտար քու ալեակք,
Միթէ հայլույդ մէջ անձկաւ
Գեղուհի՞ մը նայեցաւ։

Եւ կամ միթէ կը զմայլի՞ն
Ալեակքդ երկնի կապոյտին,
Եւ այն ամպոց լուսավիթիթ
Որք նմանին փրփուրիդ։

Մելամաղձոտ լճա՛կ իմ,
Քեզ հետ ըլլանք մըտերիմ,

Սիրեմ քեզի պէս եռ ալ
Գրաւիլ, լոել ու խոկալ :

Ո՞րքան ունիս դու ալի՝
Ճակատս այնքան խոկ ունի,
Ո՞րքան ունիս դու փրփուր՝
Սիրաս այնքան խոց ունի բիւր :

Այլ եթէ գոգդ ալ թափին
Բոյլքն աստեղաց երկնքին,
Նըմանիլ չե՛ս կրնար դուն
Հոգւոյս՝ որ է բոց անհուն :

Հոդ լուսաւորք չեն մեռնիր,
Մաղիկներն հոդ չ'են թոռմիր,
Ամպերը չեն թըրջեր հոդ,
Երբ խաղաղ էք դու եւ օդ :

Լըճա՛կ, դու ես թագուհիս,
Զի թ'հովէ մ'ալ խորշոմիս,
Դարձեալ խորքիդ մէջ խըռով
Զիս կը պահես դողդղալով :

Շատերը զիս մնրժեցին.
«Քնար մ'ունի սոսկ» ըսին.
Մին՝ «Դողդոջ է, գոյն չունի», —
Միւսն ալ ըսաւ. — «Կը մնռնի» :

Ոչ ոք ըսաւ. — «Հէ՛ք աըղայ,
Սրդեօք ինչո՞ւ կը մըխայ,
Թերեւս ըլլայ գեղանի,
Թէ որ սիրեմ, չը մնռնի» :

Ոչ ոք ըստու . «Սա արդին
Պատռենք սիրոը արրտմագին ,
Նայի՞նք ինչե՛ր գրուած կան . . . »
—Հոն հրդեհ կայ , ոչ մատեան :

Հոն կայ մոխի՞ր . . . յիշատա՞կ . . .
Ակեակքդ յուզուի՞ն թող , լըճա՞կ ,
Զի քու խորքիդ մէջ անձկաւ
Յուսահատ մը նայեցաւ . . . :

¶. ԴԹԻՐԵԱՆ



ԱՆԻՄԵԱԼ ԿՐԹԱԿԸ

Ճարհակը , որ զուարթութեամբ ամէն ժամ կը թընդար , կը լոէ հիմայ :

Լոին եւ մթին սենեակին մէջ մայրը առանձին է . ձեռքերը իր ծունկերուն վրայ միացուցած , իր դէմքը կ'արտայայտէ անհանդստութիւն եւ առապանք :

Ինչո՞ւ ուրեմն այնքան տխուր է : Ի՞նչ է այն ազօթքը՝ որ իր դողդոյուն շրթներէն դուրս կ'ելլէ : Միթէ սիրելագոյն զաւա՞կ մը կորսնցուցած է , որուն դարձին ի զուր կ'սպասէ :

Ոչ , իր պղտիկ Աննան այն գիշեր դպրոցէն դարձած է աղէկ նիշերով լեցուն իր տետրակովք : Ահ , ո՛րշափ գորսվանօք սեղմեց մայրը զանի իր սրտին վրայ : Բայց նա կուլար զանի գրկելու ատեն :

«Հայրդ տուն չեկաւ , ըստու անոր : Անշուշտ դարձեալ գինեառունն է : Աստուած իմ , ի՞նչ դժբախտու-

թիւն։ Գնա՛, տղա՛ս, գնա՛, փնտռէ՛ զայն։ Դուն շատ
հեղիկ պիտի խօսիս, որպէս զի զանի մեր տունը բերես»։

Եւ պղտիկ աղջիկը գնաց այն անիծեալ կրպակը՝
որ իրենցմէ կը խլէ իրենց երջանկութիւնը։

Հայրը նստած է դալարաղարդ հովանոցին տակ,
անառակութեան ընկերի մը հետ։ Նա երկչու կը մօ-
տենայ։

«Հա՛յրիկ, ճաշը պատրաստ է, եւ մայրիկը մեղի
կը սպասէ։

— Առանց ինծի կերէ՛ք, տմարդութեամբ կը պա-
տախանէ չար հայրը։

— Եկո՞ւր, սիրելի՛ հայրիկս, որպէս զի մայրիկս չի
լայ։

Եւ թշուառը կը սկսի հայհոյել։ Կ'ուզէ զանի ետ
զրկել։

Պղտիկը այն տտեն շատ արցունք կը թափէ։ Այս
անգամ հօրը սիրաը կը գորովի։ Ուաքի կ'ելնէ առանց
բան մը ըսելու, կը բռնէ անոր ձեռքէն, որ իրեն կը
կարկառէ եւ դողդղալով փողոցին մէջ անոր ետեւէն
կ'երթայ։ Ա.մօթալից, կը դառնայ ընտանեկան սեն-
եակը, յետոյ երեսը դարձնելով իրը թէ կը վախնար
իր կինը դէմը տեսնելէ, կ'ուզզուի դէպի անկողինը
ուր կը նետուի բոլորովին հագուած։

Խեղճ կինը, այն գիշեր եւս, դժուարաւ պիտի
քնանայ, նոյն տխուր աղօթքով եւ նոյն յուսով, մինչ-
դեռ պղտիկը պիտի տեսնէ գէշ երազի մը մէջ այն ա-
նիծեալ կրպակը որ կը լացնէ մայրերը եւ զաւակները։

Ս Ե Գ

(Ե Ր Գ.)

Երբ անըստուեր
 Զինջ երկինքն ի վեր
 Մեր նայուածքն անմոլոր
 Կը յածին բոլոր,
 Մեր սիրան ըզքեղ կ'որոնէ անձկագին,
 Ո՛վ սէր, արեւ մեր կեանքին:

 Զերդ ծաղիկ, մարդ արօտ
 Շողի, ցողի ծարաւի.
 Մենք ալ միշտ ենք կարօտ
 Անուշ գութ ու գորովի,
 Մեր հոգւոյն մէջ, դու, սէ՛ր, քաղցր աղբիւր
 Հեշտութիւններ հեղուս բիւր,
 Անմահ ընծայ
 Քևզմով աշխարհ ցնծայ:

 Մէկտեղ սիրուն
 Թռչնոց բոյներուն
 Որոնց տաս ներդաշնակ
 Շեշտ ու եղանակ:
 Առաւօտուն, զեփիւռին սոյլն աղու
 Մօրկան օրօր, ժըպիտ տըղուն
 Հեղիկ մրմունջն առուակին
 Գարնան վարդեր որ ծաղկին
 Շիկնոտ կոյսեր
 Քեզ կ'երգեն, սէր,
 Ո՛վ սէր, արեւ մեր կեանքին:
 ԱՂԵՔՅ. ՓԱՆՈՍԵԱՆ

ԱՐԱԳԻԼՆԵՐՈՒ ԲՈՅՆԸ

(Հեմար)

Այրի՝ ծերցած մօր մը ձեռքին տակ կ'ապրէր Զըմիկ,
երես առած աղու մը բոլոր անպատկառութիւնով։ Իր
տարեկից տղաքներէն, տարբերութիւնը զոր ունէր, սա
էր որ մէկ հատիկն էր իր առունին, որուն բնակչութիւնը
ծառաներէ կազմուած էր մանաւանդ։ Ամբողջ գեղին
մէջ մեծէն մինչեւ պղափկը, ծուռ չէին կրնար նայիլ
Զըմիկին, զոր ամէն չարանձնիութիւնը ընելու հրահանգած
էր մօրը ծայրայեղ ներողամտութիւնը։ Կը խածնէր, կը
կսմըթէր իր տարեկիցները. կը հայնոյէր, կը թքնէր իրմէ
տարէցներուն ու ընտանի անասուններուն գլխուն ամէն
փորձանք կը հասցնէր։ Օր մը կարծես աաղտկացած իր
կեանքին հրապոյըներէն եւ ուրիշները անարգելու վայել-
քէն՝ նոր սատանութիւնով մը խորհեցաւ վերցնել արա-
գիւի բոյնին հաւկիթներէն մէ կը եւ անոր աեղ դնել հնդկա-
հաւի հաւկիթ մը, երբ մայր-արագիլը դաշտ ելած էր,
բազմաթիւ հարեւաններու հետ իր կափկափը երաժշտե-
լու։ Քանի մը օրեր զգալի փոփոխութիւն մը բնաւ չտես-
նուեցաւ բոյնին մէջ, որ՝ խոշոր ցախերով հիւսուած
անխնամ ու ցրգուն՝ տան կտուրին մէկ ծայրը կը բըռ-
նէր։ Զըմիկ՝, կը նեղսրաէր, տեսնելով որ իր քմահաճ
վարպետութիւնը բնաւ տարբերութիւն մը չէր ստեղծած
խեղճ թռչունի վարմունքին մէջ։ Կէս մը բարկութենէն-
ու մասամբ գատարկապորտի տաղառւկէն ձանձրացած,
ստէպ ստէպ կ'ելլէր տանիքը, ծաղրելու միամտու-
թիւնը թխսող արագիլին, որ հանգիստ նստած իր հաւ-
կիթներուն վրայ ու կառւցը կը միսէր բոյնին ցախերուն

մէջ, իր թխոմօր շիկնումը պարտըկելու բնագդումով և Այն առեն, հայր արագիլ, սովորականին պէս կուգար կը նստէր, իր երկար ու չոք ոտներուն վրայ, ու թխող ընկերին վրայ կը քթուէր յղութեան այն օրերուն, երբ այլ եւս սէրը տաքուկ առագաստը հիւսած էր նոյն արբեոյ համար :

Բոյնին վրայ թխող արագիլը, իր փորին աակ զգաց ձագուկներուն շարժկլառուկը : Գեղին մէջ ոգեւորութեան նոր եռուղեռը երգի փոխարկած էր կեանքը բոլոր արագիլներուն, որոնց անհանդարտ ու զուարիթ երթեւեկը, կենդանութեան ամէնէն ոգեւորող հմայքը տուած էր այդ մոռցուած անկիւններուն, երբ խեղճ զոյգ մը արագիլները տակաւին չէին կրցած զգալ թէ այդքան ինամքով արդիւնքի բերուած ձագերէն մէկը խորթ արիւնի կը պատկանէր :

Իրականութիւնը շուտով քսամնեցուց զիրենք :

Հայր ու մայր արագիլ, այդ իրականութենէն սարսափած, շուարուտ նայուած քով նայեցան խորթ ձագուն վրայ, որ իրենց միսէն ու ոսկրէն, ձեւէն ու կերպարանքէն բան մը չունէր իրեն հետ : Մայրայեղ անհանդստութեամբ մը թռան, գացին, եկան բոյնին շուրջը թեւածելով և շիկնոտ պատկառանքով նայելով, շուրջին իրադարձութենէն բացարձակագէս անտեղեակ այդ անհարագատ ձագուկին վրայ : Հայր արագիլ իր կնոշ հաւատարմութեան վրայ կասկածներ ունեցողի մը բուվանդակ գիտակցութիւնով, թռաւ բոյնէ բոյն, ու մէկիկ մէկիկ իր բոյնին շուրջը ժողվեց գեղին բոլոր արագիլները, անոնցմէ բան մը հասկընալու համար : Համացեղ թռչուններու մէջ այդ խորթ ձագուկին արօրինակութենէն ծնած վլատոտ սարսափէն, այն օրը չկափկափեցին գեղին արագիլները : Մայր արագիլը

Իր գրացիներու ներկայութեան նախատինքի պէս բան մը հագած ցոյց կուտար իր վրան, երբ ընկերը բացաւ ի այն թեւերը, ոտքերը դէպ ի ետեւ երկնցուցած պտութեցաւ օդին մէջ, կատարելու համար ճամբորդութիւն մը, որուն գաղտնիքին ոչ ոք պիտի կրնար թափանցել այն ատեն: Զըմիկ կը տեսնէր այս ամէնը եւ ուրախութեամբ հաւաքեց գեղին տղաքը, իր խաղացած մէկ խաղին արդիւնքը ցուցնելու անոնց:

Օր մը վերջ դարձաւ ճամբորդը:

Ճերմակ ամպի պէս բան մը կ'երկննար իր ետեւէն, Դաշտի տղաքը դէպ ի գիւղ խոյս տուին՝ փոթորկի մը երկիւղէն սասանած: Վայրկեան մը վերջ, անհամար արագիւներ իջան, գալարիքին վրայ հանդիսաւոր վայրկեանի մը սպասողի պէս մտածիստ: Հայր արագիւը տեղ մը դադար չառաւ բնաւ, թռաւ շիտակ բոյնը, եւ անկէ խորի ձագուկը փոխադրեց այն շրջանակին մէջ՝ զոր հիւր արագիւները շինած էին եւ ուր բերուած էր արդէն թխումայր արագիւլը:

Յանկարծ երկար ու վայրահակ վգերնին դէպ ի վեր ցցուած, իր վրայ գալարուող օձի մը շարժումին պէս ոլորուն շարժումով, արագիւները ինկան խորի ձագուկին վրայ միասնական կափիկափումով, եւ յետոյ, յարձակնեցան դէպ ի թխումայրը: Երկու անկենդան մարմիններ կային մարգին վրայ, գեռ պահ մը առաջ կեանք ծծող երկու էակներէն, որոց վրայ պատուհան մը իջած էր, կասկածուած կամ սխալ կերպով երեւակայուած ամուսնական անհաւատարմութեան մը երեսէն: Զըմիկ անդամ այդ տեսարանին առջեւ զգաց իր մորթին առակ ցուրտ սարսուոի մը խլրտիլը գեղացիներուն հետ:

Այդ պատուհասի օրէն, բոյնին հաւկիթը գողցով

տղուն հետ քալեց խղճի խայթին ծանրութիւնը, ինչպէս սապատը կը քալէ կուզ մարդուն կռնակով, և այդ խայթին հնջնուքը երկար տարիներ ապրեցաւ իր մէջ, թարմ ու տաք յիշատակովը այն օրուան, ուր արտգիւներուն խստութիւնը դողացուցած էր զինքը, բայց ալ ժամանակը անցած էր զզջումի: Գեղական բոլոր զուարձութիւններուն մէջ, զորս դաշտերուն գիրկը կը տօնախմբէին գեղին մանչերը, Զըմիկ փորձելով մոռնալ անցեալին յիշատակները, ուժով շատ ուժով կը նետէր ձեռքի մկունդը այն ծառի կոճղերուն, որոնք իրա թիւրախ կը ծառայէին մլընդխաղի նորավարժներուն համար: Խաղին ամենէն տաք ու ոգեւորեալ վայրկեաններէն մէկուն, Զըմիկ նեղուած իր ընկերներուն նշանառութեան անվրիպութիւնէն, ձեռքին ծանր մէկ մկունդը ճօճեց օդին մէջ եւ այնքան ուժով նետեց զայն որ մարմինը կառչած զգաց անոր վրայ, ու նոյն թափով գետինը փռուեցաւ դալարոտ մարդի մը մէջ, հո՞ն՝ ուր արագիւներու վրիժառութիւնը կատարուած էր: Խոշոր ծիծաղ մը փրթաւ ամենուն բերնէն, մէկը այն ծաղրանքի ծիծաղներէն զորս տղաք դուրս կ'պոռթկան մրցութեան հանդէսներու մէջ, ուրիշին անկարողութեանը վրայ: Զըմիկ տեղէն չչարժեցաւ բնաւ հակառակ ընկերներուն կոկորդալիր խնդուած քին որ ամբողջ մարզը կ'արձագանդէր արագիւներու հինօրեայ կաֆիկաֆին չափ սուր որոտումով: Ընկերներէն մէկը՝ վերջապէս փորձութիւնը ունեցաւ գրկելու Զըմիկի մարմինը ցուրտ, որուն գէմքին վրայ արեան բիծեր կը տեմնուէին: Սուր ու երկար կտուց մը մխուած էր աչքէն ներս, մինչեւ ուղեղին մէկ մասը, եւ վայրկենական մահով մը անչնչացուցած էր զանիկա: Ճշդուեցաւ թէ անիրաւ կրքի մը կամ տղայական քմահաճոյքի մը երեսէն պատժուած թխսմայր

արագիլինն էր այն կտուցը, որ աարիներէ ի վեր կը մնար հոն, մարգին մէջ հեղուսուած, որուն վրայ տարուէ տարի բնութեան ձեռքը, ծաղիկներու եւ դալար բոյսերու հիւսուածքով պսակներ կը ձեւացնէր։ Այդ յանցանքին պատուհասը, հինցած ու անկենդան կտուցով մը վրիժառու, թողուց որ խեղճ մայրը քայքայէ իր բոյնը, անոր մնացորդներուն տակը ծխալու իր սուգին հեա։ Անէծքի պէս բան մը՝ երկար ատեն ապրած հոն, այդ անբնակ երդիքին տակ, վերջապէս օր մը քայքայած էր զանի, անմազ անմօրուս լերկ գանկի պէս մնացորդ մը դուրս տալով անկէ, որուն վրայէն տարուէ տարի գեղին արագիլները կը սաւառնէին տըխորէն։

ՄՈՒՇԵՂ ՎԱՐԴ.

ԹԱՅԱՏԵԼԻ ԹԱՐԵՄ. — Թիւախ, նպատակ. — Հեղուսուած, գամուած :



ԱՅՆԱՐԱԾԻՆ ԶԲՈՑՑԸ

Իջեւանին մէջ չը գտան տեղ մը բնաւ,
Ուստի Մարիամ՝ Ծովսէփ գիշերն անցուցին
Իրնց ցուցուած խեղճ մըսուրքի մը բացին,
Ու հո՞ն Յիսուս իր կոյս Մայրէն էր որ ծնաւ։

Հաղիւ թէ ծնած՝ գիշերուան մէջ՝ մերձակայ
Հովիւներու՝ որ հըսկեն հօտը մօտէն՝
Լոյս հրեշտակներ մեծ խորհուրդը կ'աւետեն։
— Շատերն՝ երբ մութ էր գեռ՝ ելած են ճամբայ։

Կուգան՝ Տղեկին որուն չոր յա՛րդ է խըշտին,
Ուր եզն ու էշը կը շընչեն մեղմօրէն,
Կուգան բերել գառն ու կաթ՝ մեղր ու ցորեն,
Համեստ գանձերն աշխատասէր աղքատին :

«Շա՛տ աղքատ եմ, ըսաւ յետնողն միւսներէն,
Մէջքիս կապած սըրինգ մ'ունիմ առանձին,
Որով կ'երգեմ երբ իմ խաչներս կ'արածին,
Թէ Տղեկն հաճի՝ կըրնամ ձօնել երգ մ'իրեն :

Ակնարկեց մայրն իր քօղին տակ ժըպտելով . . .
Բայց յանկարծ ներս՝ մոգեին մըտան անխըտիր,
Մօտ Յիսուսին աղօթելու ծընրադիր,
Աստղ մ'էր զանոնք առաջնորդողն ապահով :

Ոսկեճամուկ՝ կարմիր կապոյտ՝ երկնագոյն
Կապոյտ կարմիր իրենց ձորձերը ուսին
կը չողչողան, ու ոտքն ինկած Յիսուսին,
Կ'ընձայեն զմուռուս՝ ոսկի մանուկ-աստուծոյն :

Այդ վեհ գնացքէն՝ ամէն աչքեր կը խըտղան,
Այծարածն ալ շլացած կեցաւ մեկուսի.
«Հեռու մնացիր», ըսաւ Մայրիկն Յիսուսի,
Երգած ատենդ, բարի՛ մարդ, չե՛ս տեսներ Տղան» :

Յառաջ անցաւ տատամաելով, հանեց սրինգն,
Ու վեհերոտ՝ զայն շըրթունքին տարաւ մօտ,
Յետոյ անվախ փրչեց փողին նուրբն այն ծղօտ,
Իր հօտին հետ իբր թէ մինակ ըլլար ինքն :

Ամբոխին մէջ Տղուն միայն դէտ կենայ
Զուարթ աչքերով, ու կը շոընչէ սաստկագին.

Հոն դրած իր սիրտն , իր բոլոր շունչն հագագին ,
Աստղերու տակ իրը թէ մինակ ըլլար նա :

Հիացմամբ ամէնքը կ'ունինդրեն անխռով .
Թագաւորներն գեղջուկ սրինգին կը դնեն ուշ ,
Ինքն իսկ Յիսուս՝ երր վերջացաւ երգն անուշ՝
Բացաւ թեւելն աստուածօրէն ժըպտելով :

Թարգմ. Ե. Ե. Դ.

JEAN AICARD

ՅԱՌԱԶԴԻՄՈՒԹԻՒՆՆԵՐ

Երբ կը մտնէ մարդ վարժարաններն՝ ուր պատանեակք՝ բուսոց ու կենդանեաց , ազգաց եւ աշխարհաց վրայ ճշգագոյն ծանօթութիւններ ունին քան Հին աշխարհին ամենամեծ գիտուններն . կը մտնէ համալսարաններն՝ ուր յետին աշխատաւորին եւ առաջին դրամատէրին զաւակն , ընկեցիկն եւ մեծատունն , աշխարհականն եւ եկեղեցականն , այրն եւ կիմն՝ նոյն նստարանին վրայ բազմած եւ նոյն երկիւզածութեամբ շըրջապատած են բեմական դասսախօսն , իմացականութեան իշխանն՝ որ ամսախանձ իր ունկնդրաց առջեւ կը պարզէ մարդկային մտաց գանձարանն , ի սկզբանէ աշխարհի համբարուած գիտութեան գումարն . կը մտնէ ճեմարաններն , իմաստասիրական գիտութեանց , դրական գիտութեանց , գեղատապից եւ գեղարուեստից եւ ընդհանուր դպրութեանց ճեմարաններն , ուր նոր վարդապետութիւնք եւ նոր յայտնութիւնք ի հանդէս կ'ածոին , — նոր լոյսեր՝ որ ընդհուպ համօրէն աշխարհքի

մէջ պիտի սկսուին , օրաթերթից , հանդիսից , դասախոսութեանց ու մատենագրութեանց միջոցաւ , տարածելով մտածօղին ու հնարօղին անուններն՝ ոյց արձաններ պիտի կանգնէ մարդկութիւնն երախտագէտ , կը մտնէ մատենադարաններն , ուր կը բովանդակին ինչ որ առաջերգած ու գրած ու գտած են քերթողք եւ գիտունք եւ իմաստունք համայն ազգաց . կը մտնէ թանգարաններն , ուր նախնեաց արուեստն ու միջին դարուց արուեստն ու նոր ժամանակաց արուեստն իրերաց մօտ կը ներկայացուին , փոխադարձաբար ի վեր հանելով այսպէս միմեանց արժէքն առաւել եւս . կը մտնէ դատարաններն , արդարին դատն հոն անշահապիրաբար կը պաշտպանուի . կը մտնէ հիւանդանոցներն , հոն ակներեւ կը փայլի մարդուս մարդասիրական ոգին . Կ'այցէ կը տեսնէ ծերանոցներն , անկելանոցներն , ընկեցիկ մանկանց տուններն , ու կիրակնօրեայ դպրատուններն , ու խնայութեատն դրամատուններն ու դիեցատունն ու մահատունն , ընդհանուր ու մամնաւոր արուեստահանդէմներն , առաջինութեան ու գիտութեան մրցանակներն , աշխատաւորաց ընկերակցութիւններն ու բարեգործական ընկերութիւններն , ու դիւրագնոյ վաճառատուններն , ու դիւրուսոյց դասատեատրներն , ու ժողովրդական դասուց լուսաւորութեան ու դիւրակեցութեան համար ստեղծուած բոլոր այն հաստատութիւններն , ոյց անունն իսկ անծանօթ էր այն ժամանակաց մէջ՝ զոր հին բարի մարդիկ սովորեն կոչել հին բարի ժամանակներ : Երբ մարդ աչօք կը տեսնէ եւ ձեռօք կը չօշափէ բոլո՞ր այն անուրանալի և անհաշուելի յառաջդիմութիւններն՝ որք կատարուած են նիւթական , իմացական ու բարոյական կարգին մէջ , կը բուժուի մարդ այն յոռեատեսութենէն , որով վարակ-

ուած էր վայրկեան մը առաջ՝ տեսնելով թէ գիտուններն իսկ մերթ անհամաձայն են միմեանց ընդ մէջ. կը բուժի մարդ իր յուսահատութենէն, ու կենաց հոգւով չափ կը յարի երբ կը մտածէ թէ քաղաքակրթութեան ընթացքին մէջ անխուսափելի են անհամաձայնութիւնք, եւ թէ կարծեաց ու շահուց տարբերութիւնն. — որ առերեւոյթ է, — քաղաքակրթութեան էական պայմանն իսկ է. երբ կը մտածէ թէ պայքարն, որ երբեք չվախճանիր մարդկութեան մէջ, անվախճան և յաւիտենական է նաև բնութեան մէջ, և թէ կեանքն՝ առանց պայքարի՝ պիտի ըլլար անտարակոյս կարի տաղտկալի, թէ կենաց պայքարին մէջ, ընկերային դասուց պայքարին մէջ, անհատն եւ հետեւաբար ընկերութիւնն ևո քան զեւս կը զօրանան նիւթապէս ու բարոյապէս. թէ սէրն այդ պայքարին մէջ կը փորձուի, կ'ածի, կը ծաւալի, թէ մարդաիրութիւն բառն ստեղծուեցաւ իննետասաներորդ դարուն մէջ, այս մրցման, այս պայքարման ամենամեծ դարուն մէջ: Եւ պայքարն ի՞նչ աղնիւ հանգամանք մը ստացած է մեր իննեւտասներորդ վսեմագոյն դարուն մէջ: Ազգեր կը մարտնչէին երբեմն միմեանց դէմ ու դասեր միմեանց դէմ. այսօր բոլոր դասերն հանուր ընկերութեան զարգացման համար և բոլոր ազգերն հանուր մարդկութեան բարօրութեան ու փրկութեան համար կը մարտնչին:

ՅԱԻԻ ՏԵՆԱԿԱՆ ԿԵԱՆՔ

Անմահութեան խնդիրը ամենէն կարեւոր խնդիր-ներէն մին եղած է միշտ և նորահասին առջեւ կ'ելլէ, երբ նոր կը մտնէ կեանքը և կ'ընդնշմարէ՝ անոր գաղա-նիքներն :

Յաւիտենական կեանքը անհատական ընտրութեան խնդիր է եւ թէ մասնաւոր ընթացք մը ունենալու ենք զայն մերն ընելու համար : Յաւիտենական կեանք խօս-քով ըսել չուզուիր բան մը որ կը վերաբերի միայն ա-պագային : Քրիստոս չներկայացներ երկնային կեանքը իբրեւ բոլորովին տարբեր բան մը անոր յաջորդող կեան-քէն : Որոշ խօսքերով կ'ըսէ թէ յաւիտենական կեանքը կը սկսի հոս, մարդկային սրտին մէջ և թէ, առանց անոր վրայ տեղեկութիւն ունենալու մեռնողը՝ չկրնար յանկարծ փոխուելով մտնել անոր մէջ : Մեր ձեռքն է ընտրել յաւիտենական կեանքը : Այն բանին մէջ կը զարգանանք, որուն կուտանք մեր ուշն ու ջանքերը : Երկաթագործ շարունակ կ'աշխատցնէ իր մկանները և հետեւանքը սա կ'ըլլայ որ կը զարգանայ Փիզիքական ուժի մէջ : Այսպէս է նաեւ ամէն զարգացման համար, կրնանք ստանալ մտաւորական կեանք՝ կարդալով եւ ուսանելով, և կրնանք ստանալ յաւիտենական կեանք՝ բարի գործերու մէջ համբերութեամբ յարագեւելով : Մեր ձեռքն է որոշել այն աշխարհն՝ որուն մէջ պիտի ապրինք : Այն մարդն որ իր կենաց նպատակ ըրած է ստակ դիղել՝ պիտի ապրի ստակի աշխարհի մը մէջ, եւ անձնուրացութեան եւ սիրոյ կենաց երանութեանց վրայ քան չպիտի գիտնայ : Այն կին՝ որ սնափառ կեանքի

մը կը փափաքի, այդ կեանքին մէջ պիտի զարգանայ: Քիչ քիչ պիտի կորսնցնէ ամէն լրջութիւն, անկեղծութիւն, եւ չնչին հաճոյքներ առաջին տեղը պիտի բռնեն իր սրտին մէջ: Եթէ մէկը չկրնար ըմբռնել ինչ որ բարձրէ եւ ազնիւ եւ ճշմարիտ, պատճառն այն է որ չէ մշակած իր հոգւոյն բոլոր կարողութիւնները:

Գերմանական առակ մը կ'ըսէ թէ երկու մարդ մեռան ու երկնից ճամբան բռնեցին. մին էր հարուստ մը՝ որ հաճոյքի համար ապրած էր, եւ միւսն էր աղքատ մը՝ որ մշակած էր իր բարձրագոյն բնութիւնը: Երբ Պետրոս հարցուց թէ ի՞նչ կ'ուզեն, հարուստը ըսաւ. «Կ'ուզեմ հոյակապ պալատ մը, համադամ կերակուրներ, հանգստաւէտ թիկնաթոռ մը, օրաթերթ մը եւ ոսկեով լի շտեմարան մը»: Տրուեցան ասոնք իրեն: Տարիներ անցան, մարդը նորէն եւ նորէն համրեց ոսկիները, ամէն օր կ'ընէր լաւ ճաշ մը եւ կը կարգար օրաթերթը. սակայն այլ եւս այս բանները շտուին անոր հաճոյք եւ բոլորովին թշուառ եղաւ: Հազար տարի անցնելէ ետքը Պետրոս եկաւ եւ հարցուց. «Կը սիրե՞ս այս կեանքը»: — «Ի՞նչպէս կրնամ սիրել», պատասխանեց մարդը. «ասանկ երկինք կ'ըլլայ»: — «Ո՞վ ըսաւ քեզի թէ այս է երկինքը» ըսաւ Պետրոս, «կը կարծես թէ մենք կ'այրե՞նք մնդաւորները՝ ո՛չ, մենք ամէն մարդու իրեն կը ձգենք իր պատիժը»: Մարդը սոսկումոյ հարցուց. «Ո՞րչափ երկայն է յաւիտենականութիւնը»: — «Վախճան չունի»: Այն ատեն Պետրոս հանելով այս խեղճ մարդը տան գագաթը, անոր ցուցուց երկինքն ուր Աստուած կը բազմէր փառքով, հրեշտակները իր բոլորափը եւ ամէն տեղ ուրախութիւն կար: «Ո՞րչափ գեղեցիկ», ըսաւ թշուառ մարդը. «Ի՞նչ երջանիկ է Աստուծոյ ոտքը նստողը, ո՞վ է նա»: — «Այն աղքատն

որ երկրիս վրայ քովդ կ'ապրէր, նա խնդրեց Առառուծոյ
հետ ըլլալ եւ իր խնդիրքը շնորհուեցաւ, ինչպէս շնորհ-
ուեցաւ քուկդ» :

Այս պատմութիւնը մասամբ կը լուսաբանէ թէ ի՞նչ-
պէս ամէն մարդ կրնայ ընտրել այն կեանքը զոր կ'ուզէ
զարգացնել, այն աշխարհն՝ որուն մէջ կ'ուզէ ապրիլ։
Արիստոտէլ ըսած է թէ բարձրագոյն բարին է մեր բոլոր
կարողութիւններն ալ զարգացնել։ Եւ Քրիստոս կը
ցուցնէ թէ այս զարգացումը իր բարձրագոյն արտա-
յայտութեամբ յաւիտենական է եւ կը կոչէ զայն յաւի-
տենական կեանք։

(Ուղերձ առ շշանաւարս)

ՄԻՍ ՓԵԹՐԻՔ

Ս Ի Բ Ե

Սիրէ՛ հայրիկդ, ան սիրեց քեզ կաթոզին,
Մինչ դու մատաղ մանուկ էիր տակաւին.
Ան քու լեղուէդ ինկած նախկին սուրբ վանկեր
Հաւաքելով՝ անմեղ խնդիցդ էր ընկեր։
Սիրէ՛ հայրիկդ, ան ծերացա՛ծ է հիմայ,
Ալեծաղիկ մազերն ահա՛ քեզ վըկայ։
Երբեմն արի քայլերն հիմայ տըկար են,
Սիրէ՛ հայրիկդ, որ ալ հիւր մ'է լինք աստէն։
Սիրէ՛ մայրիկդ, ո՞հ, չըլլայ որ ճակտին վրայ
Աղետաբեր արտմութեան հետք մ'երեւայ։
Լա՛ւ է, լա՛ւ է գըգուել դիւրել զայն սիրով,
Ան քեզ համար երբեմն համակ էր գորով։

Յիշէ՛ մայրիկդ , զի ցորչափ կեանք կը վարէր ,
Աղօթք ընէ քեղի համար սուրբ սրտէ ,
Սիրոյ շեշտիւք ընկերացի՛ր մօրկանդ հէք ,
Մինչեւ մըռայլ մահուն հովիտ անցերեկ :

Սիրէ՛ եղբայրդ , մի՛ ժըպիաներդ զլանար ,
Գժդմիի գուցէ իր սիրան անձկովդ վայրապար .
Սին ըզգացմանց փըթթելուն պէս թոռմի վաղ ,
Երբոր մարի գորովանաց շունչ նըւազ :
Սիրէ՛ եղբայրդ ուր տեղ որ ալ ապրիս գուն ,
Եղբօր մը սէրն զարդ մըն է միշտ զըւարթուն ,
Զարդ ճոխ , մաքուր մարգարիտէն աւելի ,
Որ ծովուն խորքն աչքէ անտես կը պահուի :

Սիրէ՛ քուրիկդ , ո՞ւ , քիչերը չափած են
Քըրոջ մ'ըստոյդ սիրոյն ծալքերըն հիւսկէն .
Ծովու գանձերն անդունդներո՛վ ահագին .
Իր գեղածուփ մըկանունքէն կը բաժնուին .
Սէրն իսկ անուշ ժամեր ւ'օրհնիք կուտայ ձօն
Շաւդին՝ տանող դէպ ի կեանքիդ բրաբիոն :
Սէրն ինք քեղի պիտի հիւսէ փունջ ծաղկանց ,
Փունջ՝ որ ըլլայ ինչքէ , փառքէ գերազանց :

Թարգմ. Անզիներէնէ

Յ. Ա.

ԽԱՅԱՏՐԵԼԻ ԽԱՌԵՐ .— Դիւել , հանգիստ տալ :

Ո Ր Բ Ն

Քանի՞ ծանր է որբին համար կեանքի բեռն,
Հէքն ի՞նչ սոսկմամբ շուրջը տեսնէ մեծ անկում.
Զի իր հայրիկն մեռաւ, ով վիշտ անպատում.
Իր ողբերուն տան արձագանդ դաշտն ու լեռն :

«Հայրի'կ, հայրի'կ, ալ չե՞ս դառնար դու մեր տուն,
«Ուր լոյս, բերկրանք կը վայելէր մեր հոգին.
«Հոն կ'ըսպասենք դարձիդ սրտով կաթոգին.
«Եկո՛ւր, եկո՛ւր, ով պահապան մեր արթուն » :

Ու անոր ձայն պարապութեան մէջ մարի,
Գիրգ քայլերուն առջեւ ցըցուին փուշ տատասկ,
Որ կ'արգիլեն անոր զըւարթ ճեմքն ու լազք,
Զո՞ւր կ'ուզէ նա փախչիլ տենդով յիմարի :

Կարծես թէ զինք կը հալածէ բախտն անգութ,
Սեւ ուրուական մը կը խռովէ որբն անդուլ,
Եւ բնաւ անմեղ ժրպիտ մ'անգամ չի տար թոյլ,
Սրտիկն ածու մ'էր՝ ուր աեղաց խիստ կարկուտ :

Մինչ թարթափէր անյուսութեան մէջ խորին,
Թանձր քօղ մը իջաւ անոր աչքերուն,
Թաղցըր թըւէր անոր ննջել մահուան քուն,
Ականջքն յաւէտ գոցել կեանքի ժըխորին :

Ուստի ելաւ բնակարանէն իր հօրկան,
Բարձըր լերան գընաց հանգչիլ ծառին քով,

Քարէ բարձին, գլխուն երբ դրաւ խոնջանքով,
Երազին մէջ տեսաւ պատկեր սիրական :

Իր հայրն էր նա, նոյն լուրջ դէմքով, նոյն ժամով,
Ծոցը գըգուանք լեցուն, չուրթերն ալ համրոյր,
Շունչը գարնան սիւգի նըման քաղցրաբոյր,
Աչերն աղու լոկ փայլէին սէր, գորով :

Ու ըստ նա. «Մի՛ լար, որդեակ իմ քաղցրիկ,
«Եղիր յաւ է՛տ դու ժիր աշխոյժ պատուասէր,
«Հօրդ օրինակն ու կեանքն ըլլան քեզ դասեր»:
Արթնցաւ որդն ուրախ, զըւարթ, երջանիկ :

Իջաւ լեռնէն նա յուսալից եւ ժպտուն,
Մոռցաւ իր վիշտ, մոռցաւ հառաչ և արտասուք,
Վանեց սրտէն արտում հոգերն ու խոր սուգ,
Ուրախութեամբ վազեց, գընաց նա իր տուն :



ՍՏԵՓԱՆՆՈՍ ՊԱԼԱՍԱՆԵԱՆ

(1889 Փետրուար 19)

Մեռաւ եւ Պալասանեանը, սեւ հողը ծածկեց այն
Կուրծքը, որ երեսուն տարիէն աւելի կը բարախէր մեր
մտաւոր եւ բարոյական դաստիարակութեան համար :
Նա չկայ այսօր, մի մարդ էլ պակսեցաւ մեր հորիզոնէն : Բայց, ափսո՞ս, դա այն մարդերէն չէ, որոց կոռուստն
այնքան ողբալի չէ, որոց համար Հիւկոյի հետ
«Հարկ է մահուան իւր աւար» կրկնելով կ'անցնինք :

Պալասանեանի կորուստը այժմուս անփոխարինելի կոռուստներէն է, ոչ միայն ծեմարանի համար, ոչ միայն զայն ճանաչողներու՝ այլ եւս ազգի համար։ Եւ ով է որ զայն չի ճանաչեր. ոչ ոք էլ ճանաչող չլինի, բայ է նորա աշակերտաց սառուար խումբը, որ մի պատկառելի թիւ կը կազմէ. եւ որի համար վիշտ է արդարեւ իրենց սիրած ուսուցչի գրեթէ տարածամ մահը։

Իրեւ ուսուցիչ՝ նա վերին աստիճանի պարտաճանաչ էր։ Գրեթէ առանց երկրայութեան թղթատեցէ՛ք այն բոլոր ուսումնարաններու դասամատեաններն ուր ուրենք եղել է նա, եւ կը տեսնէ՛ք այն տեղ շատ ուսուցիչներ, որոնք այլ եւ այլ պատճառներով ունին բաց թողած շատ դասեր։ բայց նախախնամութիւնը կարծես միայն այդ մարդուն էր զլացել որ եւ է պատճառ՝ յետ մնալու իր դասերէն։ Պատրաստ միշտ, դասագիրքը ձեռքին, զանգակէն անմիջապէս յետոյ դասարանի մէջն էր նա, կամ հայր կ'առնուր կամ կուտար։

Բնութեամբ շատ համեստ էր նա։

Տոկուն եւ պարկեց էր նա իր պաշտօնին մէջ, առանց մնութի փառասիրութեան։ Քսան եւ հինգ տարուան ուսուցչութեան ծանր եւ դժուարակիր բեռը իր ուսերու վրայ բարձած, նա այնպէս կ'ընթանար այսօր, ինչպէս ընթացեր էր իր երիասասարդութեան օրերուն մէջ, սահայն առանց որ եւ է ակնկալու թեան։

Զգոյշ էր Պալասանեան իւր կեանքի ընթացքի մէջ։ Խոյս կուտար այն ամէն բաններէն՝ որոնք իւր առաջադրեալ նպատակին դիմելու արգելքներ կարող էին յարուցանել։ Խնայող էր նա, մանաւանդ ժամանակին։ յումպէտս չէր շռայլեր նա իր ժամանակը։ Որդեսէր հայր էր նա, քնքուշ սիրով կը սիրէր նա իւր աղջիկը։

Իսկ դու, ով ազնիւ հոգի, որ կը հանգչիս արդ, ա՛ռ

ընդունէ՛ մեր ջերմ արտասուքը . թո՛ղ նոքա վարդեր
բուցնեն քո ցամքած սրտի վրայ : Քեզ կը հետեւինք
եւ մենք . այս քո վարձքը լինի , կ'երթանք քո շաւղով ,
որովհետեւ դու հաւատարմութեան եւ պարտաճանաչու-
թեան տիպար էիր , դու համեստ էիր , պարկեշտ , տո-
կուն եւ առաքինի հայր : Շա՞տ շատերը կան որո՞ք շիր-
միդ մօտէն անշնելով՝ պիտի գոշեն բարձրաձայն . « Այս
այն մարդն է , որ երեսուն տարի մտաւոր եւ բարոյա-
կան յառաջդիմութեան ասպարէզի մէջ , իբրեւ կորովի
մշակ քրտինք թափեց : »

Ա Տ Ա Կ Ե Ր Տ

Ա. Ե Խ Ե Լ Բ

ՎԱՅՐԻ ՍԱԳԵՐԸ

Լուռ է բնութիւնը բովանդակ .

Թըռչուններուն ձա՛յնն է դադրած .

Գորշ երկընքին տակ ամպամած

Տըմոյն դաշտերն են ըսպիտակ :

Ագռաւնե՛ր միայն սովալըլուկ ,

Որ որս փլնտուն իրենց համար ,

Պեղելով ձիւնը կըտցահար՝

Կ'աղարտեն գոյնն անոր դալուկ :

Հորիզոնին ծայրէն հեռու

Կը բարձրանայ կառանչ մը խուլ ,

Որ դէպի մեզ կուգայ անդուլ .

Դա՛ վայրի ցեղ մ'է սագերու :

Զերդ արձակուած ալաքներ ուժգին ,

Ամէնքն ունին վիզեր ձըկտուն .

Միշա կը սուրան արագագոյն՝
Յիմար թափովն իրենց թռիչքին ։

Կը մըտրակեն հովն ու կ'անցնին

Իրենց շըչող թեւերովն յար ։

Իսկ առաջնորդը անմոլար

Այս օդաչու կարաւանին,

Զոր ծովերէ՝ անտառներէ՝

Ամայքներէ կ'տանի անդին,

Որպէս զի յամր անոնց գնացքին

Քիչ մը շարժումն աճապարէ,

Զայնով մ'ազդու երկարաձիգ

Կ'արձակէ ճիչ սուր մերթ ընդ մերթ ։

Զերդ ժապաւէն մը կրկնավերտ՝

Կը ծըփի տարմն օդասլացիկ ։

Ու'երկնի երեսը կը պատէ

Շառաչիւնով մը անսովոր

Այդ եռանկիւնը թեւաւոր ։

Որ կ'ընդլայնի հետզհետէ ։

Բայց վարն անոնց եղբայրներուն

Ցուրտէն թշմրած խումբը գերի

Դանդաղաքայլ կը դեգերի

Դաշտագետնի մը վրայ անհուն ։

Քուրձեր հագած մի պատանի

Կը պտըտցընէ զայն սուլելով ։

Նաւու մը պէս յամր՝ անխըռով ։

Որ յամրօրէն կը տատանի ։

Լըսելով ճիչն երկնահընչուն

Անցորդներու այդ երամին ։

Վեր կը աշնկեն անոնք գլուխնին ։

Ու' արագընթաց տեմնելով չուն

Ճամբորդներուն այդ բարեբաստ ։

Անջրդպետին մէջէն աըժգոյն՝
Վարիններն ոտք կ'ելլեն իսկոյն,
Թեւածելու կաղմ ու պատրաստ :

Թոյլ թեւերնին կը շարժեն զուր,
Սաւ առնելու յոյսով պատիր:
Կուրծքերնին վեր՝ կանգնած յայթիո.
Այդ թափառկոտ կոչին ի լուր:
Կ'ըղգան շըփոթ զարթումն ուժգին՝
Մէջ սիրտերնուն խոց վիրաւոր՝
Լուռ քրնացող բնազդներու խոր,
Երանոթեան իրենց նախկին,
Գաղ միջոցին, ափերուն գէջ:
Ու՝ մոլեգնած կը վազվըռտեն
Ցիմարներու պէս գէս ու գէն.
Զիւնախաղաղ դաշտերուն մէջ:
Եւ ընդերկար երկինքն՝ հեռուն՝
Վերուղղելով ճիշ տրամագին,
Պատասխանել կը փափաքին
Իրենց վայրի եղբայրներուն :

Թարգմ. ԹՈՐԴՈՒՄ ՎՐԴ.

ԿԻ ՏԸ ՄՈՒԱՍԱՆ

ԿԱՂԱՆԴ ՉԷ ՔԸ

Դեկտեմբերի վերջին օրուան մը համար շատ գեղեցիկ ու պայծառ երկինք մը կար: Օրհասականի մը հուսկ ժպիտին պէս նուազուն՝ արեւուն ոսկի ճառագայթներուն մէջէն իւր հրամեշտի ողջոյնը կուտար հեռացող տարին, թերեւս անուշ յիշատակ մը թողլու համար իւր անդարձ մնկնումէն առաջ: Ո՞չ ձիւնի պատանք, ո՞չ

փոթորկի կոծեր . առաքինի կեանքի մը վախճանին նըւման հանդարտ ու ջինջ իրիկուն մը , անսահման լռութիւն մը կը տիրէր բնութեան վրայ : Անդորր էր կապուտակ Մարմարան ալ , որուն ջինջ ծոցին մէջ կը ցուլային Ֆանարաքի մշտադալար նոծիները , սպիտակ փարոսը եւ Մօտա-Պուրնիի մարմարեայ տուները՝ ժայռի կարկառներու վրայէն :

Չոր , չէկ տերեւներով շրջանակուած լայն պատուհանին մօտ , կապոյտ թաւիշէ մեծ թիկնաթոռին մէջ ընկողմանած , Ասթինէ անթարթ այօք կը դիտէր հորիզոնը՝ որ Մօտայի ճեմելիքին անտերեւ ծառերուն ետեւէն կը պարզուէր : Պահ մը աղազուն ոստերուն մէջ ճկուըլացող թռչուն մը իր ուշը կը գրաւէր , յետոյ անոր օդապաց ճախրանքին ցանկալով , գոգցես կը հետեւէր անոր մինչեւ որ անհետ ընկղմէր կապոյտ անհունին մէջ :

Տիրամած ճակտին վրայ սեւ սեւ մազերուն ոլորները ցիրուցան , ձիւնաթոյր կերպասէ թեթեւ փետուրներով շրջանակուած հագուստին մէջ այդ երկնագեղ աղջիկը երջանկագոյն աշխարհի էակ մը կը թուէր , տարագրուած այն ճոխ սենեակին մէջ՝ ուր աշխարհիկ կնոջ համբաւը վայելող իւր մայրը՝ իր մտերիմներն ու մտերմուհիները կ'ընդունէր :

Նորատի կինը մերթ թեթեւոտն կը մօտենար կապոյտ թիկնաթոռին , հազիւ շրթները կը կպցնէր մանկան ճակտին եւ կը հարցնէր թէ բանի մը կը փափաքի ու կը դառնալու բարեկամներուն մօտ : Ասթինէ կը դիտէր զայն գորովալից . կը տենչար գրկել համբուրել մայրը , բայց չէր համարձակեր , վախնալով արդուզարդը աղարտելէ , կ'ուզէր զայն իւր մօտ պահել , բայց կը քաշուէր հիւրերէն :

Հազիւ ինը տարեկան կար Ասթինէ , այնքան

վախատ, այնքան նիշար, ջերմանոցի նուազկոտ ծաղկի մը կը նմանէր, ի զուր դեղ ու դարման, վկայեալ հիւանդապահներ, սնուցիչ նիւթեր. անհնար է կազդուրել հէք մանկիկը. նախնական խնամքները պակսած էին իրմէն, ոլորտապոտյա վալսերու հրապոյրին մէջ մայրը շատ անգամ մոռցած էր իր մանկան գոյութիւնը ու պարահանդէսի սեթեւեթից մէջ սեղմուած՝ քանի՛ քանի՛ անգամներ քիչ էր մնացած որ չնչարգել խեղդուէր այդ նորաբողբոջ տունկը՝ որ հազիւ կ'սկսէր ծլիւ: Մինա յանձնած էր իր նորածինը յոյն կաթնտուի մը, որուն թերի խնամքն ու անհիւթ կաթը չէին կրցած քնաւին կազդուրել մանկան լվատոյժ մարմինը. շատ պաղատած էր Վահրամ իր կնոջ հսկել գիշերը մանկան մօտ, պէտք եղած դարմանները իւր ձեռքով կատարել. ամէն ատեն խօսք տուած էր նա այդ նուիրական պաշտօնը կատարելու եւ ամէն ատեն թերացած էր:

Պղտիկը հետզհետէ կը ծիւրէր օտար ձեռաց մէջ, և Մինա ընաւ ուշ չէր դարձներ, բաւ էր որ միշտ ժանեակներով խճողուած ըլլար իւր պեպին, ամէն օր տարբեր հագուստ կրէր եւ օրօրոցին վրայ սնդուս և լարեր անպակաս ըլլային, թէեւ քիչ անգամ իւր ժպտուն դէմքը քնացող մանկան վրայ հակած կը տեսնուէր հոն:

* * *

Խօսակցութիւնը սայօնին մէջ, թէլէն յետոյ, յոյժ ոգեւորուած էր. տիկնանց արծաթիկ ծիծաղները եւ արանց քրքիչները փողոցի երգեւոնին աղմկայոյզ շեշտերով կ'ընդհատուէին եւ թմբուկներու ձայնը դունէ դուռ պըարտող փոքրիկ խմբակներու երգին խառնուելով՝ հեշտին տպաւորութիւն մը կ'ընէին ներկայից վրայ. իւրաքանչիւրն իր ապագայի երազներուն, առ ձեռն զուար-

Ճռւթիւններուն եւ հանդէսներուն վրայ կը խօսէր, երբ, դրան թանձր վարագոյններէն՝ մին բացուելով, աանտէր՝ Վահրամ՝ սեմին վրայ երեւցաւ:

Դահլիճէն ներս մտնելուն, սիրալիր բայց ոչ փութկու ձեռքի սեղմումներ փոխանակեց ամենուն հետ, քաղաքավար մէկ քանի խօսքնը ըրաւ եւ մօտեցաւ Ասթինէին՝ որուն աշաց մէջ անպատում ուրախութեան ճառագայթ մը չողացած էր. հայրը տեսնելուն, կիսով ելաւ թիկնաթուոխն վրայէն եւ հայր ու աղջիկ զիրար ողջագուրեցին ընդերկար, յետոյ սկսան մին այն թեթև ու անոյշ խօսակցութիւններէն՝ որուն հրապոյրը ճշմարիտ գորովի տէր ծնողք միայն կը ճանչնան:

Յանկարծ Մինա ամուսնոյն դարձաւ՝

— Ո՞ւր են Ասթինէին կաղանդչէքները, հարցուց։
— Հրաման ընէիք, բերէին։

Տիկնոջ քննուց մատը հազիւ ելեքտրական զանգակին զսպսնակին հպած էր, բարձրահասակ շէկ աղջիկ մը, սիրուն կողով մը ձեռքը՝ ներս մտաւ. Ասթինէին մօտ տեղաւորեց զայն եւ խոնարհութիւն մ'ընելով դուրս ելաւ։

Ինչե՛ր չէր պարունակ'ր այդ կողովը, կարծես դիւթական ցուպ մը հոն նետած էր այդ ամէնը. մետաքս. եայ ոսկեհուո. շաքարի պարկեր, փոքրիկ խաղալիքներ ու մանաւանդ պկպէֆ մը, գեղին խոպոպիքներով սիրուն աղջնակ մը, ճոխ հագուած, ինչպէս նաեւ պատուական տուփ մը բջիւշի կարի եւ ձեռագործի նիւթերով լի, ոսկի ճախարակներով, մարգարտայեռ մատնոցներով, հազարումէկ սիրուն առարկաներով՝ բոլորն ալ սիրեցուցիչ։ Ամէնքն ալ սքանչայած կը դիտէին զանոնք։ Մինա ուրախութեամբ ծափ ծափի կը զարնէր։

— Պրալօ', կը գոչէր, շատ սիրուն է։

Ասթինէ կը ժպտէր, իւրաքանչիւր առարկան ձեռքը
կ'առնէր կը նայէր, երախտագէտ նայուածք մ'ուղղե-
լով հօրը, եւ իր քովի սեղանին վրայ կը շարէր զանոնք
մելամաղձօրէն. ի՞նչ պիտի ընէր այդ շաքարները, կան-
խահաս տղու փորձառութեամբ գիտէր թէ ամենափոքր
որկրամորութեան փոխարէն քանի՛ օր անկողնի կը դա-
տապարտուէր, եւ այդ պէտի երբեք զայն գրկած՝
պտոյտի ելլելու երջանկութիւնը չպիտի ունենար :

Վահրամ՝ Ասթինէն հեռացած էր փոքր ինչ եւ
մտիկ կ'ընէր իւր շուրջը եղածները, երբ յանկարծ
նշմարեց թէ աղջիկը բնաւ չէր զբաղեր իւր ընդունած
ընծաներով եւ աչքերը պի՛ փողոցը կը դիտէր տրտմա-
գին. յուշիկ մօտեցաւ անոր՝ ձեռքը ուսին դպջնելով.

— Ասթինէ՛, ըստ մեղմ ճայնով . չե՞ս հաւնիր կա-
զանդէքիդ . գոհ չե՞ս, ուրիշ բա՞ն մը կ'ուզէիր ունե-
նալ . լսէ՛, աղջիկս :

Այն ատեն հէք աղջիկը հայրը պատուհանին մօտ
մղեց, ցուցնելով անոր վարը՝ ծովեղերքը հաւաքուած
ցնցոտազգեաց աղայոց երամ մը, որք տիղմերուն մէջ բո-
կոտն, առոյգ ու կայտառ, երեկոյեան ցուրտէն կարմրած
գիրուկ այտերով, սև հացի շերտեր անյագաբար կը խած-
նէին և կը ցատկրտէին զուարթօրէն շարիւնալին ճայնով :

— Գիտե՞ս, ի՞նչ կ'ուզէի, հայրի՛կ, մրմնջեց սեւ
գեղեցիկ աչքերը թափանցիկ քօղով մը վարագուր-
ուած, կ'ուզէի ես ալ այդ տղոց պէս ըլլալ . . .

Երիտասարդն անպատում ցաւով համակուած՝ իր
սրտին վրայ սեղմեց զայն, եւ արցունքի երկու կայ-
լակներ փոքրիկ աղջկան մետաքսեայ գանգուրներուն
մէջ կորսուեցան :

Հ Ա Մ Ի

Մայրը ո՛րքան կը սիրէր վարդն այդ խընդուն,
Անդրանիկն էր, առջի ծաղիկն իր սիրոյն,
Մատղաշ թուփին վըրայ ծըլած նորաբոյս,
Զայն կը հոգար, զայն կ'երադէր ցայդ թէ լոյս :
Երջանիկ էր, միշտ դիտելով իր քայլեր,
Երբ նուրբ մազերն անոր յուշիկ կը սանտրէր
Գանգուր, դեղին ինչպէս նըշոյն արեւուն,
Համբոյր տալով անոր խոշոր աչքերուն,
Նըման գարնան կապուտակին, որուն ծոց
իր լոյս արցունքն է լեցուցեր այգուն բոց .
Զայն լուալով, ծաղրելով իսօլ իր կոծեր,
Հեղձամզգուկ երբոր ձեռքէն կը պրոծէր
Առատ ջուրէն, բարկ օճառէն զարհուրած,
Եւ ոսկեփայլ նոր հայելւոյն իր դիմաց
Կը ծըռմըռոկէր քիթն ու բերան տըղան մինչ,
Ինք կը նայէր ձիւն այտերուն անոր ջինջ . . .
Եւ կը սիրէր, պարզուկ հաճոյք անոյշ մօր,
Իր ափերուն մէջը բըռնել ամեն օր
Մերկիկ ոտքերն անոր քընքուշ վարդի թերթ
Խածնել, սեղմել, հագուստին մէջ պահել զերթ
Կարմրուկ, հասուն միրգեր գաղտուկ փըրցուած :
Մանկիկն հիմայ նոր քայլ առնել ըսկըսած՝
Անութներէն նրգ բըռնէին մեղմովին,
Միծաղելով կը դողդոջէր մէկ քովին .
Իբրեւ այն թէ արբած ըլլար երկնից մէջ,
Ուրկէ կուգար, հաղիւ բացած կեանքին էջ,

Խորհըրդական պահելով ցուք մ'եղակի
Արքեցումէն նախկին, կաթէն իր ետքի:

Մայրն ետեւէն կ'երթար դողով քայլերուն՝
Միշտ ջանալով մեղմնլ ընթացքն երերուն,
Խոնջ՝ սեւեռած թմրած նայուածքն անդադար
Մանկան քայլին՝ կը գլատրէր երբոր վար,
Եւ կը հաւատար գոռոզութեամբ մայրական
Թէ օր մը մնձ պիտի տեսնար իր տըղան,
Ու մըտքին մէջ ցընորք մ'անհիմ կ'որոճար,
Թէ այդ զաւակն ըլլար ծընած մի հանճար,
Օրուող մանկիկն էակ մընտրեալ կը կարծէր.
Ովկ ձեր մէջէն, մայրե՛ր, փառք չէ՛ երազեր:
Երբոր գիշեր կ'ըլլար խուցին մէջ խաւար,
Զոր կ'աստեղէր վերէն առկախ կանթեղ վառ,
Մայրը փոքրիկ վարդարանով կ'աղօթէր
Պատէն կախուած խաչելութեան մառընթեր
Եւ համբուքել տալով միտալն՝ իր զաւկին,
Կը զետեղէր օրրանին մէջ՝ հեշտագին:
«Գիշե՛ր բարի» ըսել տալու ջանադիր
Կամ ճեռնամած՝ կոչել մեղմիկ ձայնովն իր
Քաղցրիկ Քիսումն, որ հոն ծըռած՝ կը լըսէր . . .
Զո՞ւր կը վատնէր սակայն իր ճիգն ու յոյսեր,
Բոլոր բարբառն անոր ճուանք մէր մինակ,
Խորունկ, աըխաւր զերթ փըշրըւող մի կոհակ
Խութին վըրայ, կամ թէ կոծող իրբեւ հոգ
Շըփուող չորցած ծառոց գարնան գիշերով:
Մայրը կ'ըսէր. Դեռ ժամանակն եկած չէ.
Վաղը միւս օր պիտի խօսի ի հարկէ . . .
Յետոյ պարզուկ երգ մ'երգելով նախնական
Ռաքով կ'օրէր իւր պաշտելոյն այդ օրրան,

Աւր տեղ տըղան կը տատանէր յազթապանձ՝
Զիւնասպիտակ սաւաններուն պըլլուած . . .
Երբ կը փակէր արտեւանունքն անոր նինջ՝
Զերթ գոց թըրոիչ, հուր աչքերուն վրայ ջինջ,
Երբ դեռ կարծես կը խընդար բաց իր բերան
Լոյս երազին ճառագայթած իր վըրան,
Մայրիկն հակած՝ վախով՝ մահճին իր կատար
Կըլոր ըըրթանցն անոր պաշիկ մը կուտար
Ու սիրավառ այդ համբոյրէն դարձած հուր
Իր մարմնոյն մէջ կը պահէր կոյսն այդ սարսուռ . .
Ճաշակելով անդորրն ամպոտ գիշերուան
Լուռ կը զմայլէր զուարթագեղ դէմքին վրան
Բարձերուն մէջ ճերմակ՝ նիրհող իր զաւկին
Ինչպէս դողդոջ ամպոց մէջ դէմք լուսնակին :

Է՞ր, բընութի՛ւն, ձեռքդ երազներ կը փըշրեն,
Է՞ր կը լընուս, կը պարպես ծովն ափերէն,
Եւ երբ ծառոց մէջ կը խօսի թոշնոց պար,
Է՞ր այս տըղան տըխուր, անխօս, անբարբառ՝
Արտասուալից իրեն մօր քով միայնակ
Պիտի մեծնայ ամեն բանի անգիտակ,
Եւ անկարոզ բացատրելու սիրտն իր հէք՝
Չը հասկընայ պիտի հոգին մօրն երբէք :

Մայրն՝ որ գիտէ աղէտքն, հագեր է սեւեր,
Ցերեկները դուրս ենելու սիրտ չըներ.
Գիշեր ատեն կը պտըտի՛ իր գունատ
Խեղճ մունջ զաւկին ձեռքէն բըռնած յուստհատ . .
Եւ ինչպէս սուրբ մ'որ կը պահէ մի տապան
Արձակելով մերթ անխօսուկ ու անձայն՝
Անոր վըրայ աղու նայուածք մը միայն,
Ալ չը խօսիր, քանի որ համը է տըղան :

ԾԵՐՈՒՆԻՆ ՍԻՄԷՈՆ

Երկար տարիներու բեռը պարապ տեղը չէ՝ շալկած նա . ապրած է տաճարի շրջանակի մէջ, Խորայէլի կեանքն ու կենցաղը ղեկավարող այդ կեդրոնին մէջ. գիրէ նա այդ կեդրոնին տկարութիւնները, անկման վտանգաւոր ախտանիշները, հրեայ Քահանայութեան հոգեվարքն եւ լայն շունչ մը կ'ուռեցնէ անոր լանջքը, երբ կ'գրկէ Յիսուսի խանձարուը:

Սիմէոն զգաց որ հասարակ մանկիկ մը չէր իր գրկածն ու այդ մանկիկին կատարեալ զարգացումին մէջ տեսաւ, շօշափեց, համբուրեց սպասուած Մեսիան՝ Փրկիչը: Այլ եւս մեռնիլ կ'ուզէր ծերունին, մեռնիլ, որովհետեւ իր աչքերովը տեսաւ խաղաղութիւնն ու փրկութիւնը. ա'լ հոգ չէր իրեն համար, յաւիտենապէս հեռանալ այդ Տաճարէն, մինցած ու անազդեցիկ եղած ա'յդ վաղնջական կեդրոնէ, որովհետեւ նոր ՀՈՅՍ ծագած էր. ա'լ չպիտի ցաւէր իր ծերութեան օրերը ծանրացուցած ըլլալուն համար ա'յն խորունկ եւ սարսող վշտերով, զոր կ'զգար Տաճարի համայնքէն, որովհետեւ Խորայէլի ժողովրդեան վառիք մարմնացած էր եւ կ'սեղմէր զանի իր գիրկը:

Ռըքան նախատեսուած, ճիշդ, յուսալից յայտնութիւններ են ասոնք, որ կ'բիւրեղանան ծերունիին զգածուած խօսքերուն մէջ: Նախանձոտ ծերունի մը չէ Սիմէոնը, անպիտան հաշիւներ ու մտածումներ չեն կուրցներ անոր գորովով լեցունկ աչքերը, նա կ'յայտարարէ ինչ որ կ'զգայ, ինչ որ կ'նախատեսէ ու կը տեսնէ ապագային մէջ:

Հիանալի՛ ծեր։ Միշտ ուշս գրաւած ես դո՛ւն,
խորհած եմ աննենգ բացատրութիւններուդ վրայ, որք
քու ըղձանքն ու տենչանքն են։ Դուն մեռնիլ ուզեցիր
ա՛լ, երբ տարիներէ ի վեր տեսնել ուզածդ տեսար իր
խանձարուրքին մէջ։ Եւ իրաւի եթէ կայ պարագայ մը
Տեառնդառաջի տօնին մէջ, որ կրնայ քրիստոնէական
ամենէն նուրբ եւ ամենէն շինիչ թելագրութիւնն ընել,
կրօնական աւանդութիւններու վարժուած և յափրացած
մեր աչքերուն, սովորականներու մէջ թաթաւուած մեր
էութեան, ա՛յդ պարագան, այս', ծերունի Սիմէռնին՝
ամբողջ Աւետարան մը արժող քանի մը խօսքերն են,
ոսկի խօսքեր ադամանդէ շեշտերով, որք կ'ազդեն
Աւետարանը կարդալ գիտցողներուն վրայ։ Քրիստոսի
Քառասունքին տօնն իր պարզութեանը մէջ ուրեմն շատ
արտայայտիչ սկզբունքներ ունի։ Քրիստոսի խանձար-
րային կեանքին շատ հասարակ մէկ յիշատակութիւնը
պիտի ըլլար Տեառնդառաջը, եթէ չտեսնէինք այդ
Տօնին բռնը, բարի Ծերունիով յայտարարուած, եւ յե-
տոյ նոյն ինքն Քրիստոսով գործադրուած Խաղաղու-
թիւնը, Փրկութիւնը, Լոյսը, Փառքը։

Գիտակցօրէն ապրուած կեանք մ'է ծերունին, որ
իր վերջալոյսին մէջ կ'անուշնայ, մարը մտնող արեւին
պէս, տժգոյն բոցավառութեամբ, երկար երկար ճա-
ռագայթներով որք կ'երկնցնեն մեր մարմնին շուշը,
առասպելական երկարութիւն մը։ Այդ Արեւ-կեանքը
կ'մթագնի, խոյս կուտայ մենէ, արդիւնաւորելէ, կե-
նագործելէ ետքը բովանդակ օրն իր ջերմութեամբը,
լոյսովը։ Մարդ կ'ուզէ ապրիլ, ապրիլ կատարեալ եր-
ջանկութեամբ, այսինքն հասնելով իր հաւատոյ փա-
փաքներուն, տենչերուն վայելելով անոնց խալաղ
պաղարերութիւնը։ Երանի՛ թէ ծերունին աննախանձ

վայելքն ըլլային մերիններն ալ, շեշտուած այն սկըզ-
բունքներով, զոր աւետեց, քարօղեց երեսուն տարի
ետքը՝ ծերունի Սիմէոնէն գրկուած մանուկը՝ Յիսուսը։

(Բիթզանդիսն)

ԲԱԲԳԵՆ ՎԱՐԴ.



ՏԵԱՌՆԸՆ ԴԱՌԱՁ

Հոռ մը կ'առնէր Մերունին խօլ հեշտանքի։
Խանձարուրին տաքուկ ճերմակ խորչերէն,

Հիւթէ ցամքած մարմնին համար՝ ուղիսօրէն
Արբում մ'էր այն ըզգայութեան ու կեանքի։

Պիշ ակնարկին թափ մը արւաւ կըրկնակի
Մօռ երթալու նոր նայուածքին բիթերուն,
Լոյսէ մըթնած աչքին համար ի՞նչ սիրուն
Բորբում մ'էր այն կայծկըլտացող խըտղանքի։

Յետոյ սեղմեց պինդ խառնումով ուժգնակի
Աստուածակիր զանգուածին կաւը բոսոր,
Կրակէ մարած կուրծքին համար անսովոր
Վառում մ'էր այն թունդ ճարճատուն խայտանքի։

Ու երբ շուրթերն ալ դողահար ու տըմոյն
Համբուրեցին մաքուր կայծակը՝ բերնին,
Շունչէ կըտրած ծոցին համար ի՞նչ ջերմին՝
Կաթում մ'էր այն՝ որ շարժեց լարը հոգւոյն։

Պատրանքներու՝ արքնումներու ժամերուն
Ա՛լ ցըրուեցան իրմէ երազն ու տաժանք,
Վերջի վայրկեանն որ ապրեցաւ, վերջին կեանք,
Բովքն իր ոսկին կուտար, ու ցոլքն էր այգուն։



«Ա՛լ արձակէ զիս, Տէ՛ր, այս բիրտ կապերէն,
Որ ոսկորներս խաղաղին,
Խնչ որ ըլլայ Քու զօրութիւնդ, մենք նորէն
Հարկատուներն ենք հողին.
«Տեսան աչերս փըրկութեանդ լոյան աննըման
Ա՛լ թող փակուին դարերով.
Խնչ որ ըլլայ քու Յայանութիւնդ, մենք միայն
Կը սիրենք մուխն անխըռով:
«Պահ մը ահա գըրկեցի զքեզ, ու դարձեալ
Թափուր թեւերս կը թըմրին.
Խնչ որ ըլլայ քու փառքդ, ով Տէր, մենք թաւալ
Անարդութիւնն ենք աիդմին:
«Ի՞նչ անըզգոյշ ոտքեր կուգան կը գլորին
Անդըրդուելի Քարիդ քով,
Խնչ շինուածներ որոնց դու հիմն ես խորին՝
Քեզ կը ծածկեն փլատակով:
«Ի՞նչ խորնուրդներ խոց կուտան պէս սուրերու
Մեծ սիրտերու Հաւատքին,
Խնչ մըրրիկներ կը վըտարեն ա՛լ հեռու
Յոյսերն ու Սէրը նախկին:
«Ա՛լ արձակէ զիս, Տէր, եկաւ ժամանակ՝
Որ ոսկորներս խաղաղին.
Բայց մէյ մ'ալ դո՛ւն զիս գըրկէիր, որ համակ
Որոը չըլլամ դագաղին »:

ԵՂԻՃԵ ԵՊԻՍԿ. ԴԱՒՐԵԱՆ

Մասիս

ՆԿԱՐԱԳԻՐՔ

ԼԱՒ ՈՒ ԼԱԽԱԳՈՅՆԸ

Լաւին համար լաւագոյնն է մի անպատեհ դրացի .
Էշը չէր էլ , ինչպէս որ է թէ լաւագոյն չըլլար ձի :

Յ. ՈՍԿԱՆ

Ա. Ն Զ Ե Ն Տ Ի Ր Ե

« Արեւն՝ ինծի , օդն՝ ինծի .
Ա.մէն բարիք՝ իմ անծի .
Կամքը իմս է , խօսքը՝ իմ .
« Կե՛ր ու խմէ՛ , դու անձն իմ » :
Այլոց վիճակ քեզ ի՞նչ փոյթ ,
Անհագ կեանքն է կեանք անքոյթ :»

Այսպէս խօսի անձնընտիր ,
Այսպէս խորհի անխընտիր .
Իսկ թէ մերթ քեզ մեծարէ ,
Միայն շահուն համար է .
Վնասովդ զինքը երբ ճանչցար ,
Մթափէ՛ , ալ մօտը մ'երթար :

Յ. ՈՍԿԱՆ

Յ Ա. Ս Կ Ո Ց Ե

Իրրեւ մեղու որ խայթէ ,
Եւ խայթն իրեն միշտ մահ է ,
Զայրացողին բուռն կիրք
Նախ իւր անձին վընասէ :

Յ. ՈՍԿԱՆ

ՊՂԵՐԴՆ

Գիտեմ, ծնաւ ու մեռաւ,
Այլ իբրեւ մարդ ապրեցա՞ւ . . . :
Այս յայտ է թէ անօգուտ՝
Միայն այլոց բեռ եղաւ :

Յ. ՌԱԿԱՆ

Ա. Ո. Մ Ե Ծ Ա. Մ Ի Ց Ե

Առիւծի մորթ երկայն ականջ չի ծածկեր,
Մեծ խօսելը մեծ հոգւոյ մը չէ պատկեր.
Վայելուչ միշտ՝ ինք իր չափը ճանաչել,
Ել կարծէ թէ զըռընչելն է մըռնչել :

Յ. ՌՅԱՆ

Կեանքը հեղուկ մ'է ,
— Մա՛զ՝ խոր ձագար —
Մարդը մետաղ մ'է .
— Կինը՝ փորձաքար . . . :

ԱՌԵՔՍ. Գ. ՓԱՆՈՍԵԱՆ

Խ Ա Յ Լ Ը

Զարթեցնելու քեզ՝ չեն կարող փող թմբուկ ,
Եոյլ ես բնութեամբ եւ բոյն ես դրել ի մահիճ ,
Ուր բթացնէ քեզ հանգստեան գիրկ փափուկ .
Յսորի ախտից անտի գլորիս ի մահիճ ,

Ուսակութեանց մէջ բորբոքած միշտ կ'եռաս ,
Քեզ մնդադրեն տղայք , աղջկունք , ծեր մարդեր ,
Եւ դու փըտախս տըհաս իրրեւ մի կեռաս ,
Եւ փուշ դառնայ քեզ համար կեանքն՝ որ վարդ էր :

Պ. Հ. ԱԴԱՍԵԱՆ

ՏԱՊԱՆԱԳԻՐ ՄԸ

ԻՒՍԿԻՒՏԱՐՈՒ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ՄԷՋ

ՑԻԿԻՆ ԷՅՑԻԿ Ս. ԷՍՄԻՐԵԱՆ

Դուստր Յ. ԻՖ. Փափազեանի եւ կողակից Ս. Էսմերեանի

Որն անդունդ մը կարծեց
Այստեղ որն ալ բարձունք մը ,
Մէկը ծաղիկ մը դրաւ
Միւսն ալ անխօս արցունք մը :

Ու այդ երկուքը դալար
Թող պահեն այս հողը ուր
Ծաղիկ հասակի մը հետ
Կը հանգչի կեանք մը մաքուր :

1867—1893

ՀԱՏՈՒԱԾՆԵՐ

ԱՐՈՒԵՍՏ ՔԵՐԹՈՂԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԵՐԳԵՆ

Ճոխ եւ չըքնաղ միտքերով բնութիւնն յաւէտ արգաւանդ,
Գիտէ բաժին տալ անձնիւր հեղինակի իւր տաղանդ...
Խնչ նիւթի վրայ որ գրես, լինի այն լուրջ կամ զըւարթ
Ողջմտութիւն յանդին հետ թող չը մղէ երբէք մարտ...
Ուրեմն ըզբան սիրէ միշտ և քու գրութիւնք թող անտէ
Ստանան միայն իրենց փայլն արժէքն ու գինն հաւաստի...

Այն ոճն որ շատ միատարր՝ միօրինակ ունի շեշտ,
Զուր կը փայլի մեր աչքին, կը քնացընէ անհրաժեշտ.
Քիչ կ'ընթերցուին այն գրիչներն որ ծնանի պէտս ձանձ-
րութեան,

Որ կարծես միշտ միեւնոյն ձայնով սաղմոս կը կարդան -
Երանի՞ այն՝ որ գիտէ ոլորակով մը թեթեւ

Մանրէն քաղցրին՝ զաւեշտէն լուրջն անցնելու առնուլ
թեւ,

Երկինք սիրէ գիրքն անոր, ընթերցողներ սիրեն զայն,
Եւ Պառպէնի քով փրնտուեն զայն գլնորդներ բազմազան:

Ի՞նչ որ ալ գրես, միշտ ջանա՛ գրձնութենէ հեռանալ,

Նըւազ ազնիւ ոճն անգամ ազնըւութեան մ՛ունի փայլ...
Իմաստ մը երբ բառերու կը կըարէ շարքն ու հանգոյց,

Թող կազ թողու կիսասիւլն հանգիստն անոր տալով

ցոյց:

Զգուշացի՛ր մի գուցէ ձայնաւոր գիր մհապճեպով.

Ճամբուն վըրայ իր նըման ձայնաւորի միյնայ քով :

Կա՛յ ընտրութիւն մաջողակ դաշնակաւոր բառերու ,

Փախի՛ր յոռի ձայներու հընչումներէն միշտ հեռու .

Ամենէն սեղմ տողն անգամ և մտածութիւնն իսկ անգին ,
երբ կը խայթեն մել ականջն՝ հաճոյական չեն մշտքին :

* * *

Գաղղիական Պառնասին տարիներուն՝ մէջ նախկի ,
Քըմահաճոյքն էր միակ դընողն ամէն օրէնքի .
Եկա՛ւ Մայրապ վերջապէս , եւ առաջին՝ Գաղղիոյ մէջ ,
Տըւաւ ամէն տաղերու գաշնակաւոր ելեւէջ .
Յարմարագիր բառին ոյժն ամէնքն իրմէ նախ ուսան ,
Պարտուպատշաճ կանոնի հնազանդեցուց նա մուսան :
Հըմուտ գրողէն այս լեզուն գտած յըզկումը վերջին ,
Աւ չը հընչեց երբեք խորթ ամենէն նուրբ ականջին :
Ա՛լ ամէն տուն վայելուչ գըտաւ իր տեղն ինքնիրեն ,
Զըկըրցաւ տող մը շեքիլ ուրիշ տողի մը վրայէն :
Ընդունուեցաւ իր օրէնքն , եւ առաջնորդն այս ընտիր
Այժմ իսկ շատերն օրինակ կ'առնուն իրենց անխըտիր :
Դուն հետեւէ՛ իր շաւզին եւ սիրէ՛ ոճն իր յըտակ ,
Զանա՛ նմանիլ պարզութեան դարձուածներուն յա-
ջողակ . . . :

* * *

Անտարակոյս կա՛ն մշտքեր , որոնց մշռայլ խորհրդոց
Շուրջ կը խըռնին ամպ եւ մէգ խափանարար թանձր
ու հոծ ,
Զոր բանին լոյսն իսկ՝ կարող փարատելու չէ՛ երբեք .
Գրելէ առաջ դուք ուրեմքն նախ խորհիլ սորվեցէք :
Գաղափարին պարզ կամ ուութ կազմըւելուն համեմատ ,
Արտայայտումն ալ կ'ըլլայ պայծառ շըփոթ կամ գունատ .
Ի՞նչ բան որ լաւ կ'ըմբռնեմ կ'արտայայտուի այն յըտակ ,
Զայն պատմելու համար բառն ինքնին կու գայ գըրչին
տակ . . .

Աշխատէ՛ ստէպ հանգչելով, թէ իսկ հրտման մաս-
նարդար

Զքեզ ստիպէ, մի՛ պարծիր արտորանքով մանանձար .
Ո՞րքան ըլլայ ոճն արագ եւ արշաւէ յանգելով,
Սուր իմաստներ եւ դատում հոն իը պակսին ապահովէ
Տըղմուտ գետնի մը վրայէն, յորդ ընթացքով, խիճով լի՛
Յորձանապտոյտ թաւալող հեղեղներէն աւելի՝
Ես կը սիրեմ այն առուակի որ մարգին մէջ ծաղկաղարդ,
Մանրաւազին վրայ կակուղ՝ ման կուգայ լուռ ու հան-
դարտ :

Աճապարէ՛ յամրաբար եւ երթեֆ մի՛ վիհասիր,
Քըսան անզամ բու զըրուածիդ աշիկ անցո՞ւր մըտադիր :
Անդուզ յըղիկէ՛, վերըսին զայն ողորկէ՛ անդադար .
Երթելըն միայն աւելցո՞ւր, շատ ինչ յանախ ի քաց տա՛ր :
Թարգմ. ԹՈՐԴՈՄ ՎԱՐԴ



1636 եւ մեռած 1711 ին, իր
զիսաւոր զործերէն է և Ար-
ևեստ քերթողականնեւ. Գառ-
պէն, նոյն ժամանակին՝ ան-
ուանի զավանառմը — Կի-
ասածիր, կը կոչուի ճայնաւոր
զիր ճայնաւորի հանդիպիլը
(hiatus) . — ՍԱԼԷՐՊ, մե-
ծանուն զաղիսացի քնարա-
կան - բանաստեղծ, որ ան-
մահացուց իր անունն բա-
նաստեղծութեան եւ զաղիե-
րէն լեզուի կանոնաւորման
մէջ ունեցած արդեարմքն :

(1555—1628)

ՆԱԽԱՏՈՆԱԿԲ

Փոթորիկն անցաւ . կայծակին ահեղ
 Գոռ եւ որոտումն , անձրեւ ու հեղեղ
 Դադրեցան այլեւս , ու նորէն փայլի
 Կապոյտն երկնքին պայծառ աւելի .
 Բնութիւն համայն կազդուրած պըճնի՝
 Նոր երանգներով կարծես վերծընի
 Տօնելու համար հանդէսը չքնաղ
 Վերափոխումին , ու գեղածիծաղ
 Լեռներ որ հագնին մշուշէ շուրջառ ,
 Հովիկ որ շարժէ ծառերուն բուրփառ ,
 Իրիկնամուտին այն վեհ տեսարան
 Որ վարդակամար յօրինէ խորան ,
 Տիրամօր կուսին օրհնեն յիշատակ ,
 Ու գովարանեն փառքն ու յաղթանակ .
 Լուսնակն ալ ահա կուգայ՝ ամայի
 Դաշտերուն վրայ տրտում կը նայի ,
 Ու ծոցէն անուշ ցողեր կը զանէ
 Զի մեռելոցին նախատօնակն է .
 Եւ մաքով մոլար թափառիլ կ'երթամ
 Հոն ուր թաղուած են աղքատն ու փարթամ .
 Հոն ուր շարուած են հողակոյտեր ցած
 Եւ դամբարաններ շքեղ բարձրացած ,
 Հոն ուր քով քովի կը ննջեն հանգարա
 Մրցակիցք անհաշտ , սոսիներ հպարտ ,
 Եւ ուր հաւասար ծածկէ նոյն այն հող՝
 Գանկը սնամիտ ու գլուխը խորհող .
 Ու երանի տամ անոնց որ հանգչին :
 Խաղաղ շուքին տակ պարզ փայտէ խաչին :

(Մասիս)

Մ. ԱԷՒԾԵԱՆ

Ս Ո Յ Լ Ը

Ամէն բանէ աւելի պէտք է վախնալ մեղկութենէ և զրօսանքէ : Այս երկու թերութիւնները կրնան ամենէն սարսափելի անկարգութեան մէջ ձգել այն անձերն իսկ՝ որ ամենէն աւելի հասատապէս որոշած են առաջնութիւն ի գործ դնել եւ ամենէն աւելի կը սոսկան մոլութենէ : Մեղկութիւնը հոգւոյ թուլութիւն մըն է, որ զայն կ'ընդարմացնէ եւ կը բառնայ ամէն կենական ոյժ բարւոյ համար : Ուստի առնական եւ կորովի հաւատք մը պէտք է որ կշտամբէ այդ մեղկութիւնը առանց երբեք անոր մտիկ ընկլու : Մեղկ եւ զրօսամէր մարգը երբեք ուրիշ բան չկրնար ըլլալ բայց եթէ խեղճ մը . անկարող է մշակել իր ձիրքը, ոչ ստանալ կարեւոր ծանօթութիւնները, ոչ ալ արիարար ջանալ ինք-զինքը ուղղելու : Անիկա Ս. Գրոց ծոյլն է, որ կը կամենայ և չկամիր, որ հեռուէն կ'ուզէ ինչ որ պէտք է ուզել, բայց որուն թեւերը թոյլ կ'իյնան երբոր մօտէն դիտէ աշխատութիւնը : Ինչ ընել այդափափ մէկը . բանի մը օգտակար չէ : Գործերը զինք կը ձանձրացնեն, լուրջ ընթերցումը զինքը կը յոգնեցնէ, կեանքն իրեն անցընել տալու ըլլայ, վայրկեանները երկար ժամեր կը թուին . զրօմնելու ըլլայ, ժամերը իրեն վայրկեաններ կ'երեւին . բոլոր ժամանակը իրմէ կը փախչի կ'երթայ, չգիտէ թէ ի՞նչ ընէ զայն, չկը թողու որ սահի այն ինչպէս ջուրը կամուրջներուն տակ : Հարցո՞ւր իրեն թէ ի՞նչ ըրաւ իր առաւօտը, չզիտեր, վասն զի ապրեցաւ առանց մտա-ձելու թէ կ'ապրէր . կրցածին չափ շատ քնացաւ, շատ

ծանր ծանր հագուեցաւ, դէմը ելնողին հետ խօսեցաւ, սենեակին մէջ քանի մը անդամ շրջան ըրաւ, ճաշի ժամանակը եկաւ, կէս օրէ ետքն ալ այնպէս պիտի անցնի ինչպէս առաւօտը, և բոլոր կեանքը ինչպէս այդ օրը, Դարձեալ կ'ըսեմ. այդպիսի մարդ մը անպիտան մէկն է:

ՖԵՆԵԼՈՆ

ԵՐԿՈՒ ՍԵՒԱՄՈՐԹՆԵՐ ԵՒ ԳԻՐՔԸ

Ահաւասիկ ի՞նչպէս կը պատմեն ինչ որ պատահած է երկու սեւամորթներուն մէջ, որոնց մին կարդալ գիտէր և միւսը չէր գիտեր: «Ի՞նչ կը գիտես այդ թուղթին մէջ», կը հարցնէ տգէտը: «Ահ, գիտնայիր, պատասխանեց կարդացողը, ո՞րչափ զբուցուցիչ է. ասոր մէջ կան անձեր որ կը խօսին, մարդ աչուըներով կը լսէ»: Սեւամորթ մը ըլլալով հանդերձ այսպիսի սահման տալ գէշ չէր, շատ սպիտակամորթներ պիտի կըրնային ատով պարձենալ: Այդ սեւամորթն արդարեւ հասկցած է գրքի մը ի՞նչ ըլլալը: Եթէ ես գրքի մը սահմանը տալ պահանջէի, պիտի շուարեցնէի շատեր: Յայտնի է թէ թղթի թերթերու գումարում մըն է որոնց վրայ գրեր տպուած են: Բայց ինչ որ ճշմարտապէս կը կացուցանէ գիրքը, չեն գիտեր զայն առ ի չգոյէ խորհրդածութեան: Գիրք մը ձայն մըն է որ կը լսուի, ձայն մըն է որ կը խօսի: անջրպետով եւ ժամանակով մեզմէ զատուած անձի մը կենդանի մտածութիւնն է, հոգի մըն է:

Է. ԼԱՊՈՒԼԷՅ

ԸՆԹԵՐՑՄԱՆ ՀԱՅՈՅՔԸ

Դիրք մը ինծի համար բարեկամ մը եղած է, խոր-
հրդատու մը, պերճախօս եւ հանդարտիկ մխիթարիչ մը;
Մեզմէ ով է այն որ ախորժելով չիշեր առաջին երկերը
զորս լափած կամ ճաշակած է: Հին փոշոտ մատեանի
մը կողքը զոր մոռցուած դարանի մը դարակներուն
վրայ կը գտնէք վերստին, միթէ ձեր երիտասարդական
տարիներուն չնորհալի պատկերները յիշեցուցած չէ եր-
բեք ձեզ: Ձեզ այնպէս չէ թուած միթէ թէ ձեր առա-
ջին անգամ զայն կարդալու պահուն երեկոյեան կարմ-
րորակ ցոլքերով ողողեալ մեծ մարգագետինը ձեր առջե-
կուգայ: Ո՞չ, գիշերուան մութը ո՞չչափ կանուխ կ'իշ-
նէր այդ աստուածային էջերուն վրայ: Խնչ անգոթ
եղանակաւ. վերջալոյաը գրերը տատանել կուտար արժ-
գոյն թերթին վրայ: Ա՛լ լմացաւ. գիշեր եղաւ. պէտք
է մնինիլ. ճամբան քարուտ է, սահանքը անձուկ եւ
լպիրծ է, ափունքը խորտուրորտ է. քրախնքով ծած-
կուած էք, բայց ի զուր կը ջանաք, շուտով չպիտի
հասնիք, ընթրիքը սկսած պիտի ըլլայ. ի զուր ծերու-
նի սպասաւորը որ զեզ կը սիրէ, կարելի եղածին չափ
ուշացուցած պիտի ըլլայ զանգակը զարնել. ամենէն
վերջը հասնելու կորանքը պիտի ունենաք եւ մեծ մայրը
քաղցր եւ տիսուր ձայնով մը շատ գորովալիր շատ թե-
թեւ յանդիմանութիւն մը պիտի ընէ ձեզ, որ խիստ պա-
տիժէ մը աւելի զգալի պիտի ըլլայ ձեզ: Բայց երբ ե-
րեկոյին ձեզի հարցնէ ձեր այն աւուր խոստովանսնքը,
եւ դուք շառագունելով խոստովանիք թէ մարգագետ-
նին մէջ ընթերցմամբ ինքզինքնիդ մոռցած էք, և երբ
գիրքը ցուցունելու ստիպուելով տատամտումէ եւ մեծ

Երկիւզէ վերջ թէ մի՛ գուցէ ընթերցումը չաւարտած գրաւուի այն, դողդզալով ձեր գրպանէն կը հանէք. ի՞նչ . . . Ռոպէնսոն Քորիզօէ, ո՛հ, այն ատեն մեծ մայրիկը կը ժպտի. ապահով եղիք, ձեր գանձը ձեզ պիտի վերադարձուի: Բայց այլ եւս պէտք է չմոռնալ ընթրիքի ժամը:

ԺՈՐԾ ՍԱՆ

ՍԵՓԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Անձս մշակութեան կը նուիրեմ, երկաթի գործի մը կը միսեմ հողին մէջ. այդպէս քրքրուած հողը կը դարձնեմ բարեբեր ընող օդին, հատիկներ կը ցանեմ, շուրջը կը հոկեմ, մինչ կը բուսնի, կը քաղեմ երբ կը հասունայ. կը փշոեմ զայն, կրակին մէջ կը դնեմ, հաց կը շինեմ: Այդ հացը զոր ես այնքան ջանքով շինեցի, որու է. ինձի՞ որ այնքան աշխատութիւն ստանձնեցի թէ ծոյլին որ կը քնանար մինչ ես մշակութեամբ կը պարապէի: Ամբողջ մարդկութիւնը պիտի պատասխանէ թէ իմս է: Վասն զի վերջապէս հարկ է որ ապրիմ, եւ ի՞նչ աշխատութեամբ պիտի ապրէի եթէ ոչ իմբնովս: Եթէ այն պահուն յորում բերանս կը տանիմ այն հացը զոր ես շինեցի, ծոյլ մը իմ վրաս յարձակէր եւ շորթէր զայն ինձմէ, ի՞նչ պիտի մնար ինձ ընել եթէ ոչ ես ալ յարձակէի ուրիշի մը վրայ և ի՞նչ որ ինչի եղած է, ընել անոր, սա ալ ԹԻՇ. երրորդի մը. այսպէս աշխարհ լիովանակ աշխատութեան թատր ըլլալու պիտի դաւնար աւարառութեան թատր մը:



ԹԻՇ

ԹԻՇԻ

ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹԻՒՆ

Երբեք դուք ձեզի հարցուցած էք թէ ի՞նչպիսի
կարգադրութեամբ փականագործ գործաւոր մը, օրի-
նակի աղագաւ, կը շինէ իր հացը, իր միաը, իր գինին,
իր զգեստները, իր զաւակաց դաստիարակութիւնը եւ
ամէն օգատակար բաները խարտոցի եւ կռանի հարուած-
ներով. կանգուն մը գետին ժառանգած չէ, չգիտեր
ոչ մշակել, ոչ հնձել, ոչ ազալ, ոչ թրել եւ սակայն կը
անանի հացով: Կեանքին մէջ երբեք այգեկութք ըրած
չէ եւ իր ոյժերը կը նորոգէ գաւաթ մը գինի խմելով,
երբեք անսառն մը սնուցած չէ եւ կ'ուտէ միս եւ կը
հազնի կաշիէ կօշիկներ, առանց մանելու հիւսելու
կամ կարելու ունի ճերմակեղէն եւ հագուստներ: Երկու
հուժկու ծիեր զորս ինք սնուցած չէ, զինքը կը տանին
գործատուն եթէ հեռուն է, եւ ետ կը բերեն: Երբեք
մտքէն անցուցած չէ տուն մը շինել եւ ունի լաւ կամ
գէշ բնակութիւն մը: Խնչ ըրաւ երէկ, առաւօտեան
ժամը 25ն մինչեւ 12, այնչափ բարիքէ եւ ծառայու-
թիւններէ իրեն ինկած բաժինը վճարելու համար:
Դրան զանգակներ զետեղեց. զարմանալի չէ այս:
Անշուշտ: Յիշեալ աշխատաւորը երախագէտ ըլլալ
պարտական է իր ժամանակակիցներուն, որոնց աշխա-
տաւթիւնը կը պարզէ եւ կը գիւրացնէ իր կեանքը:
Բայց իր ժամանակակիցները իրեն նոյնչափ կը պարտին
եւ կշաբ միշտ անպայլալ կը մնայ ցորչափ վճարէ իր
գնածը եւ իր սպառածին փոխարէնը արտադրէ:

Հասու ըլլանք այս ճշմարտութեան եւ աւելի ար-
դար պիտի ըլլանք իրարու նկատմամբ:

ԷՏՈՒՆ ԱՊՈՒ

ԱՆԽԱՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԲԱՐՈՒԹԻՒՆ

Ես ծնած եմ երկու էակներէ, որ ինձ կեանք տալէ վերջ զիս մեծցուցին և մարդ ըրին։ Եթէ շուրջ նայիմ, կը տեսնեմ որ այս այսպէս է նաեւ ամէն մարդոց համար, մեր նրանեաց համար։ Մենք ամենքնիս մեր ծնողաց պարտական ենք կեանքն զոր կը վայելենք։

Ամէնն այսչափ չէ։ Մենք կ'իյնանք ընկերութեան մը մէջ, որ արդէն ունի դարէ դար դիզուած ահագին հարատութեանց գումար մը։ Աշխարհ աշխարհ ըլլալէ ի վեր անթիւ հազարաւոր սերունդներ անդադար աշխատած են մեղ պատրաստելու երկիր մը առողջաւէտ դարձուցած, մշակուած, եւ աւելի հարուստ, աւելի նրբացած եւ աւելի քաղցր քաղաքակրթութեան մը ամէն պարգեւներովը զարդարուած։ Արդ ուրեմն եօ ինքինքն համերաշխ կ'զգամ այն ամէն սերնդոց որ կեանքի մէջ ինծի նախընթաց եղած են եւ ինծի համար աշխատած են։ Ես ուրիշ բան չեմ կրնար ընել իմ երախտագիտութիւնս յայտնելու եւ անոնց իմ պարտքս հատուցանելու համար։ Ուրիշ ոչինչ բայց եթէ զիս շրջապատող եւ ինձիւ ետքը եկող մարդոց համար ընել ինչ որ ըրին անոնք ինծի համար, տալ իմ աշխատութեան բաժինս, յաւելուլ իմ գոյզն մասս, մէկ իօսքով ընել այն քիչ մը բարիքը զոր կրցայ ընել։

Մեր առաջին պարտքն է աշխատութիւն։ մեր երկրորդ պարտքն է բարութիւն։ Պէտք է բարի ըլլալ։ որչափ ծերանամ, այնչափ աւելի կ'զգամ այս սկզբան կարեւորութիւնը։

Ճշմարիտ ուրախութիւն երբեք չկայ, բայց եթէ

բարի ըլլալուն մէջ, մինչեւ անգամ առող մէջ միայն կայ բարոյական մնջութիւն։

Մենք պարտինք բարի ըլլալ ուրիշներու համար, վասն զի մեզի համար բարի եղած են որչափ եւ սակաւ կերպով։ Այս՝ համերաշխութեան գաղափարին սոսկ մէկ հետեւանքն է։ Այժմ ստոյգ է թէ բարութեան համար այնպէս է ինչպէս աշխատութեան համար։ Զայն ի գործ դնել թերեւս դժուարին է ի սկզբան, ապա կ'ըլլայ վարժութիւն մը եւ խաղ մը որմէ մարդ չկրնար հրաժարի։ Ես կը ջանամ ապրիլ կրցածիս չափ աւելի պարկեշտօքն եւ հանգստաւէտ եղանակաւ։ Համառօտենով բարոյական օրէնքը այս կրկին բանաձեւին մէջ։ — Աշխատութիւն եւ Բարութիւն։

Ֆ. ՍԱՌԱԽԵ

ՇԱՆ ՄԸ ԱՆՁՆՈՒԻՐՈՒԹԻՒՆՔ

Ինձ տարեկից քանի մը ստահակներու հետ քարյիր մը քով կը խաղայի, որուն բերանը գրեթէ գոց։ ուած էր մակարոյծ բուսականութեամբ մը։ Մէյ մ'ալ յոյժ տարօրինակ չչիւն մը, որուն ետեւէն փոնդտալներ լսուեցան, ինչպէս կ'ունենան բարկացած կատուազգիներ, իմ ուշադրութիւնս հրաւիրեց եւ քիչ մնաց վախէս պիտի մեռնէի, ճախ կողմու տեսնելով սեւաթորմի օձ մը՝ որու զլուխը աղիւսակաւոր տախտակի նման քառակուսիներ ունէր եւ իր պոչին ծայրին վրայ ուզգորդ կանգնած կը կաքաւէր իր եռանկիւնի պաքովը ինժի սպառնալով։ ինձի հասնելու վրայ էր այդ սոզունը. արդէն իսկ կը հպէր։ Յանկարծ հողակոյտի մը

ետեւէն սոսկալի մումռում մը լսելի նղաւ, եւ Սեւեռ
նետուեցաւ խոտին երեսը սփռուած չոր տերեւներուն
վրայ եւ գրեթէ իսկոյն երեք կամ չորս քստմնելի կո-
տորներ իմ ոտքիս տակ գալարուեցան; Աւա՛ղ, արդա-
րեւ իժը քաջ անասունին ժանիքներէն կտրտուած էր,
այլ սա կռուոյն միջոցին քիթէն խայթուելով մէկէն
ուռեցաւ եւ նոյն գիշերն իսկ մեռաւ, փորն եւ դունչը
սոսկալի կերպով ուռած: Հայրենի տանը մարդագետ-
նին մէջտեղ կը հանգչի նա եւ մայրս շատ անգամ. ինծի
ըսած է ցոյց տալով ինձ ճռզած հաղարջենի մը որ հոն
կը սողայ: «Առանց անոր որ կը հանգչի այդ թուփին
տակ, ես դեռ պիտի լայի եւ միշտ: »

Ե Զ Ը

Եզը մարդուս համար ձիէն եւ էշէն աւելի օգտա-
կար է: Մեղի կը ծառայէ եւ միանգամայն կը մնուցանէ: Անոր վրայ կը դառնան դաշտի բոլոր աշխատութիւն-
ները. ագարակին ամենէն պիտանի սպասաւորն է. գիւ-
ղական տան նեցուկը, երկրագործութեան բովանդակ
ոյժն է այն: Առենով մարդոց բոլոր հարստութիւնն էր
եւ այսօր իսկ պետութեանց ճոխութեան հիմն է, որոնք
միայն երկիրներու մշակութեամբ եւ արջառներու առա-
տութեամբ կլինան պահպանուիլ եւ ծաղկիլ:

Եզը ձիւն եւ էշուն չափ յարմար չէ բեռ կրելու.
կռնակին եւ մէջքին ձեւէն յայտնի է: Բայց պարանոցին
հաստութիւնը եւ ուսերուն լայնքը ըստ բաւականի կը
ցուցնեն թէ նա յարմար է լուծ կրելու եւ քաշելու:

Կործես այս գործին համար յատկապէս ստեղծուած է իր մարմնոյն զանգուածը, շարժմանց դանդաղութիւնը, որունքներուն քիչ բարձրութիւնը, ամէն ինչ, մինչեւ իսկ իր հանդարտութիւնն ու համբերութիւնն աշխատութեան մէջ՝ կ'ործես կը նպաստէ արտերու մշակութեան յարմար եւ ուրիշ ամէնէն աւելի կարող ընելու զայն որ յաղթէ յարտես եւ միշտ նոր դիմադրութեան. զոր երկիրը իր ջանքին դէմ հանէ:

ՊԻՒՅՈՆ

Ա Ղ Ո Ւ Է Ս Ը

Աղուէսը համբաւաւոր է իր խորամանկութիւններով եւ մասամբ իր համբաւին արժանի է: Ինչ որ գայլը ուժով միայն կ'ընէ, ինք զայն ճարտարութեամբ կը կատարէ եւ աւելի յաճախ կը յաջողի, առանց շուներուն եւ հովիւներուն դէմ կռուիլ ջանալու, առանց հօտերու վրայ յարձակելու, առանց դիակներ քաշելով տանելու, աւելի ապահով է իր՝ ապրուստը հանելու: Ենք մանաւանդ ի գործ կը դնէ քան թէ շարժում. իր միջոցները կարծես իր մտքին մէջ են. ինչպէս յայտ է, ամէնէն նուազ վրիտողները այդ միջոցներն են: Այս ափ խորամանկ որչափ շրջահայեաց, հնարագէտ եւ խոհեմ, մինչեւ իսկ համբերութեան աստիճան, իր ընթացքը կը փոփոխէ, պահեստի միջոցներ ունի զորս գիտէ պատեհ տոթիւ միայն գործածել: Խոքզինքին պահպանութեան շատ փոյթ կը տանի, թէպէտե գայլին չափ անխոնջ է եւ մինչեւ անգամ անկէ թեթեւ, չլստահիր բոլորովին իր արագընթացութեան, պատսպարան մը պատրաստելով:

գիտէ ինքզինքը ապահովել, ուր կը քաշուի ստիպողական վատանգներու միջոցին, ուր կը զետեղուի, ուր կը մեծցնէ իր կորիւնները. դատարկապորտ կենդանի չէ, այլ բնակաւոր անասուն։ Նա անտառներու եղերքը կը քնակի, գիւղերու մօտ. աքաղաղներու խօսից եւ հաւերուն ձայնը մտիկ կ'ընէ, հեռուէն անոնց համը կ'առնէ, ճարտարութեամբ յարմար ժամանակը կը դտնէ, կը ծածկէ իր դիտաւորութիւնը եւ գնացքը, կը սողոսկի գետնի վրայ քսուելով կ'երթայ, կը հասնի եւ քիչ անդամ անօգուտ փորձեր կ'ընէ։

Եթէ կրնայ ցանկերուն վրայէն կամ տակէն անցնիլ, վայրկեան մը չկորսնցներ, հաւնոցը կ'աւարէ, ոչ մէկը ողջ կը թողու, յետոյ կամաց կամաց կը քաշուի կը հեռանայ հետ առած իր որար, զոր կը ծածկէ մամուռին տակ կամ իր որջը կը տանի։ Քանի մը վայրկեան ետքը նորէն կուգայ ուրիշ մ'առնելու համար, զոր նոյնպէս կը տանի կը ծածկէ, բայց ուրիշ տեղ մը։ Յետոյ երրորդ մը, չորրորդ մը, եայլն, մինչեւ որ լուսոյ ծագիլը կամ տան մէջ շարժում մը իրեն ազդարարէ թէ պէտք է անցնիլ երթալ եւ այլ եւս չդառնալ։

Միեւնոյն կերպը կը բանեցնէ թակարդներուն և անտառակներուն մէջ, ուր տորդիկները եւ կտցարները կը բռնեն ծուղակով։ Հաւորսէն առաջ կը հասնի, առաւտուն շատ կանուխ կ'երթայ եւ յաճախ օրուան մէջ քանի մը անգամ, աչքէ կ'անցնէ ծուղակները եւ սոտղերը. բռնուած թռչունները հետզհետէ կը տանի, անոնց ամէնքն ալ զանազան տեղեր կը դնէ, մանաւանդ ճամբաներու եղերքը, անուահետքի մէջ, մամուռի տակ, գիհի ծառին տակ, երբեմն երկու երեք օր հոն կը թողու եւ ի հարկին լաւ գիտէ զանոնք նորէն գտնելը։ Նապաստակաց ծագերը կ'որսայ դաշտի մէջ, երբեմն նա-

պատահներն ալ կը բռնէ որջերուն մէջ, երբեք չվրի-
պիր երբոր սննդք վիրաւորեալ ըլլան: Ճագարանոցնե-
րուն մէջէն ճագարի ճագերը կը հանէ գետնին տակէն,
կաքաւներու, լորամարդիներու բոյները կը դանէն, հաւ-
կիթներուն վրայէն թխսմայրը կը յափշտակէ եւ բազում
որսի անասուն կը մեռցնէ:

Թիթիֆոն

— 263 —

ԹԱԶՆՈՅ ՄՐ ԱՆՁՆՈՒԻՐՈՒԹԻՒՆԸ ԻՐ ԶԱԳԻՆ ՀԱՄԱՐ


Որսէ կը դառնայի եւ պարտէզիս մէկ ծառուղիէն կը
քալէի. շունս իմ առջեւէս կը վազէր, իր քայլերը
պղափկցուց եւ սկսաւ զգուշութեամբ յառաջանալ, իբր
թէ իր դիմացէն որսի հոտ կ'առնէր: Ճամրուն երկայնքը
դիտեցի եւ տեսայ մատղաշ ճնճղուկ մը, կտուցը տա-
կաւին դեղին եւ գլուխը միայն փետրիկներով: Բոյնէն
վար ինկած էր, (հովը ուժգին կը տատանէր ծառուղ-
ւոյն թղթենիները) եւ հանդարտիկ կենար, իր փոքրիկ
թեւերը խեղճ կերպով բացած եւ հազիւ փետուրները
եկած: Թուէզոռ անոր կը մօտենար, բոլոր մկունքը
պղկուած: Մէյ մալ սեւ լանջքով ծեր ճնճղուկ մը մօ-
տակայ ծառէ մը վար նետուելով ինկաւ քարի պէս ճիշդ-
շան որկորին դիմաց եւ փետուրները ցցուած, խելայեղ,
հեւ ի հեւ, ողորմուկ եւ յուսահատ ճռուղիւնով. երկու
անգամ ցատքեց դէպի այդ բաց եւ կեռ ժանիներով
գինուած որկորը. իր ճագն ազատելու համար ինքզին-
քը վար նետած էր, կ'ուզէր անոր պատուար ըլլալ:
Քայց իր բովանդակ փոքրիկ մարմինը վախէն կը դող-

ԴԵՂԱՐ. իր ճիշը կերկերեալ եւ վայրենի էր. կը մարէ՛ք կը մարմրէր, իր կ'անքը կը զոհէր։ Խնչ ահագին գտա- զան կը թուէր արդեօք շունը անոր աչքին եւ սակայն չէր կրցած իր այնչափ բարձր եւ ապահով ճիւղին վրայ կենալ մնալ, իր կամքէն աւելի զօրաւոր ոյժ մը զինք գահավիժած էր։ Թռէզօռ կանգ առաւ, ետ ետ գնաց։ Տեսնողը պիտի ըսէր թէ այդ զօրութիւնը ճանչցած էր։ Փութացի քովս կանչել իմ չունս, որ բոլորովին ամօ- թահար կ'երեւար եւ հեռացայ տեսակ մը սուրբ յար- գանքով լցուած։ Այո՛, մի՛ ծիծաղիք, արդարեւ յար- գանք էր որ կ'զգայի այդ հերոս թռչնակին առջեւ, անոր սիրոյ խանդին դիմաց։

ԻՎԱՆ ԹՈՒՐԿԵՆԵՖ



Առաւ մեղաւ



Եգ մեղաւ


ՄԵՂՈՒԻԻՆ, ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ

Փոխանակ մեղր ծծելով շատանալու, որ աւելի լաւ կը պահուի փոքր խողովակին մէջ, ուսաի ծաղիկները դուրս կ'ելլեն քան թէ ուրիշ ամէն աեղ եւ փոխանակ օրէ օր անով մնանելու, մեղուն կ'ամբարէ զայն ամ- բողջ տարուան համար եւ գլխաւորապէս ձմրան համար։

Իր սրունքին վրայ եղած փոքրիկ կեռիքներուն մէջ կը լեցնէ այնչափ որչափ կրնայ տանիլ, բայց զգուշանալով մածուցիկ նիւթով իր թեւերը պլշկելէ, որոնց պէտք ունի ասդին անդին թռչելու եւ նորէն դառնալու համար: Եթէ մէկը փոյթ չէ ունեցած անոր համար փեթակ մը պատրաստելու, ինքնիրեն հատ մը կը չինէ ծառի մը կամ ժայռի մը խոռոչին մէջ: Հոն մեղրին հետ խառնինկած մեղրամուլը կը զատէ: Այդ մեղրամուլով կը կազմէ խցիկներ հառասար բազմանկիններով, որպէս զե-



Փերակ



Բջիջ

կարենան՝ իրարու միանալ եւ ոչ մի անջրպետ թողուլք:

Այդ փոքրիկ ամբարանոցներուն մէջ կը հոսեցնէ մաքուր եւ անիսառն մեղրը եւ ո՞րչափ ալ առատութեամբ լցուած տեսնէ իր մթերանոցները՝ դարձեալ հանգիստ չառնուր մինչեւ որ քաղելու աշխատութեան ժամանակը չանցնի: Հոն ոչ ծուլութիւն, ոչ ագահութիւն, ոչ անձնատիրութիւն կը առնուի, ամէն բան հառարակաց է. կարեւորն ամէնուն կը չնորհուի, աւելորդն եւ ոչ մէկուն, հասպա կը պահուի հասարակաց բարւոյն համար: Նոր գաղթականութիւնք որ իրենց վրայ աւելորդքեռ պիտի ըլլային, կ'արտաքսուին. անոնք գիտեն աշխատիլ եւ միւսները կ'ստիպեն զանոնք աշխատելու ճամբու դնելով:



Բ Զ Է Զ Ը

Բզէզներու եղանակն է : Ասոնք զիս ժամանակաւ շատ զրօսցուցած էին, բայց կը սկսէի այլ եւս զուարձութիւն չզգալ . մարդ ի՞նչպէս կը ծերանայ : Սակայն եւ այնպէս մինչ սենեակիս մէջ առանձինն իմ պարաւականութիւններս կը կատարէի, մահու չափ ձանձրոյթով , յօմարութեամբ կ'ուզէի այդ կենդանիներէն հաս մը քովս ունենալ : Հիմայ ալ գործս չէր զայն թելի մը կապել թոցնելու համար, ոչ ալ փոքրիկ սայրի մը լծել : Այն չափ մեծցած էի որ այդպիսի զրօսանքի չէի տար ինքզինքս : Բայց միթէ կը խորհճ թէ մարդ այդչափ բան միայն կրնայ ընել բզէզովլ մը . մեծ սխալ : Այդ տղայական խաղերուն եւ բնապատմութեամբ պարապողի մը լուրջ ուստումներուն մէջտեղ ելնելիք շատ մը աստիճաններ կան : Բերանն ի վար դարձուած ապակեայ գաւաթի մը տակ անոնցմէ մին կը պահէի . անասնիկը գաւաթին կողերէն դժուարաւ վեր կ'ելնէր նորէն վար իյնալու համար եւ նորէն կը սկսէր նոյն բանն ընել անդադար եւ անլերջ . մերթ կանակին վրայ կ'իյնար . այս բանը , գիտէք ա' , բզէզի մը համար մեծ դժբազդութիւն մ'է : Անոր օգնելէ առաջ կը դիտէի իր համբերատարութիւնը , որով իր վեց բազուկները միջոցին մէջ կը պըտըտցնէր յամբարար , հոն չգտնուած մարմինի մը կառչելու ակնկալութեամբ , որ միշտ ի դերե կ'ելնէր : Ճշմարիտ է թէ բզէզները անբան են , կ'ըսէի ինքնիրենա :

Շատ անգամ գրչիս ծայրը անոր ներկայացնելով առիթ կուտայի իրեն այս դժուարութեան մէջէն ելելու : Եւ ահա այս իսկ էր որ զիս առաջնորդեց , մե-

ծագոյն եւ յաջողագոյն գիւտին, այսպէս որ Պէրգէնի
հետ կարելի է ըսել թէ բարի գործ մը անվարձ չմնար.
բզէղս փետուրին մազերուն կառչած էր եւ ես զինքը
հոն կը թողուի որ խելքը գլուխը ժողվէր մինչդեռ եւ
տող մը բան կը գրէի աւելի ուշադիր ըլլալով իր արար-
քին եւ շարժուածներուն քան Յուլիոս Կեսարի, զոր
այդ պահուն կը թարգմանէի: Պիտի թոչէ՞ր արդեօք
թէ փետուրն ի վար պիտի իջնէր: Իրերը սակայն ի՞նչ
բանէ կախում ունին. եթէ առաջին բանն ընելու որո-
շում տար, գիւտ ընել չկար: Ես չէի կուահեր անգամ:
Շատ բարեբախտաբար սկսաւ իջնալ: Երբ տեսայ որ
մելանին կը մօտենար, կարապետող նշաններ, նախառ
զգացումներ ունեցայ թէ մեծամեծ բաներ պիտի պա-
տահէին: Այսպէս Գոլոմապս առանց ծովեղը տեսնելու
Ամերիկայի նախազգացումը կ'ունենար: Արդարեւ ահա
բզէզը գրչին ծայրը հասած իր գայլիկոնը կը միէ կը
թրչէ մելանին մէջ. շուտ պէտք է հասցնել ճերմակ
թուղթ մը, մեծ ակնկալութեան վայրկեանն է:

Գայլիկոնը թղթին կը հասնի, մելանը կը թողու իր
հետքին վրայ եւ ահաւասիկ սքանչելի գծագրութիւններ: Երբեմն բզէզը կամ հանճարի չնորհիւ եւ կամ անոր հա-
մար որ արջասալը իր գործարանները անհանգիստ կ'ը-
նէր, վեր կ'առնու իր գայլիկոնը եւ կ'իջեցնէ ճամբայ
ընելով հանդերձ: Ասկէ առաջ կուգան կարգ մը կէտեր,
հրաշալի փափկութեամբ աշխատութիւն մը, երբեմն ալ
գաղափար փոխելով ճամբան կը դարձնէ, յետոյ նորէն
գաղափար փոխելով ետ կը դառնայ. ահա Տ մը կը
կազմուի: Երբ այս տեսայ, լուսոյ շող մը զիս շացուց:

Զարմացուցիչ անասունը տետրակիս առաջին երե-
սին վրայ կը դնեմ, գայլիկոնը մելանով աղէկ մը լեց-
ուած, յետոյ իր աշխատութիւններուն ուղղութիւն տա-

Եռ եւ անցքը խստանելու համար յարգի զիւղով մը
զինուած՝ կ'ատիպեմ զինքը այն կերպով պայտ ընել որ
ինքն իսկ գրէ իմ անունն է Երկու ժամ պէտք եղաւ.
բայց ի՞նչպիսի հրաշակներու:

«Ազնուագոյն նուաճումը, կ'ըսէ Պիւֆոն, զոր մարդս
երբեք ըրած ըլլայ, է . . . է անշուշտ բզէզը»:

ԹէՊՖԵՌ

ԿԵԱՆՔԻ ԾԲԱԳԻԲ ԾԲ

Ամէն օր երկու ժամ քալէ՛, ամէն գիշեր եօթը ժամ
քնացի՛ր. քնանալ ուզելուդ պէս պառկէ՛. արթննալուդ
պէս ելի՛ր. ելնելուդ պէս աշխատէ՛: Անօթենաս՝ կե՛ր,
ծարաւնաս՝ խմէ՛ եւ միշտ յամրօրէն: Պէտք եղած ժա-
մանակ խօսէ՛, գրէ՛ այն զոր կրնաս ընդունիլ. ինչ որ
կրնաս ըսել ըսէ՛: Երբեք մի՛ մոռնար, թէ ուրիշներ քու
վրադ յոյս կը դնեն եւ թէ դուն պէտք չէ անոնց
վրայ յոյս դնես: Պէտք եղածէն աւելի մի՛ յար-
գեր արծաթը. բարի ծառայ մը եւ չար տէր մըն է: Նախ
բոլոր մարդու ներէ՛, աւելի անկասկած ըլլալու
համար. մի՛ անարդեր մարդիկը, մի՛ ատեր զանոնք ա-
ւելի եւ մի՛ ծիծաղիր տարապայման կերպով, ցաւակից
եղիր անսնց: Ամէն առառու լոյսը տեսնելուդ պէս ման-
ուան վրայ մտածէ՛ եւ ամէն երեկոյ, երբ մութին մէջ
թաղուի: Երբ շատ տառապիս, ցաւին ուղղակի նայէ՛.
այն պիտի միսիթարէ քեզ ինքնին եւ քեզ բան մը պիտի
սորվեցնէ:

Զանա՛ պարզ ըլլալ, օգտակար ըլլալ:

ԱՂԵՔՍ. ՏԻՒՄԱ ՈՐԴԻ

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՄԻՐԱ ՊԵՇՃԵԱՆ

Ազգ . Հիւանդանոցի հիմնադիրը ծնած է 1771 ապ-
շիլ 10 ին , Ենիք Գաբու : Հայրն էր Կարսեցի վաճառա-
կան Մահաեսի Պօղոս աղա Պէղճի , որ 1798 ին ատեն-
ները Պոլիս եկած էր եւ կը զբաղէր կտաւի վաճառակա-
նութեամբ : Պէղճեան՝ իր մանկութեան աարիները՝ հե-
տեւեցաւ Մայր վարժարանի դասերուն , ուր հազիւ
նախնական կրթութիւն մը ստացած , 1783 ին չուկայ
ելաւ՝ մետաքսի առեւտուրով զբաղելու : Քիչ ատենէն ,
շնորհիւ իր ուշիմ ու խոհական գործունէութեան՝ յաջո-
ղութիւն գտաւ , եւ իբր մետաքսի վաճառական՝ անուն
մը շինեց : 1802 ին Տիւզեան Յովհաննէս Զէլէպի Տէրու-
թենէն ստանձնած ըլլալով մետաքսի մաքսին վարձակա-
լութիւնը , այդ գործին վերակացու կարգեց Պէղճեանը ,
որ հաւատարմօրէն ծառայեց Տիւզեան գերդաստանին :
Յովհաննէս Զէլէպի այնչափ վստահութիւն ունէր անոր
վրայ որ Տիւզեան տան ընդհանուր վերակացու կար-
գած էր զայն :

1819 Սեպտ . 5ին Պէղճեանին յանձնուեցաւ Արքունի
փողերանոցին վերատեսչութեան պաշտօնը , զոր տասը
աարիէ աւելի ժամանակամիջոց մը վարեց : Յարութիւն
ամիրա , իր պաշտօնավարութեան միջոցին հաւատար-
մօրէն ծառայեց Կայս . Կառավարութեան և արժանացաւ
մեր Օգոստափառ Սուլթանին մեծ հօր՝ երջանկայիշա-
տա՛լ Սուլթան Մահմուտի բարձր շնորհներուն :

Պէղճեանի բարեգործութեանց գալով , երկար է ա-
նոնց շարքը : Կարելի է ըսել թէ վերջին դարերու մէջ
ո՛չ մէկ հայ իրեն չափ խնամք տարած է եկեղեցական ,

Կրթական և բարեգործական հայ հաստատութեանց բարեգաւաճման : Ո՞չ միայն Եէտի Դուլէի Ազգ . Հիւանդանոցին հիմնադիրն ու բարերարը եղած է , այլ իր ջանքով ու նիւթական օգնութեամբ կառուցած է Մայր Եկեղեցին , Պատրիարքարանը եւ Պէղճեան . Ուսումնարանը , Գում - Գարուի դրսի Ս . Յարութիւն Եկեղեցին՝ որուն շինութիւնը իր մահէն շատ ետքը՝ 1855ին աւարտեցաւ . իր կտակած գումարով , Գում - Գարուի գուրսը մանշերու եւ աղջիկներու յատուկ երկու դպրոց՝ զորս իր ծախքով կանգնած է ի յիշատակ իր հօր՝ Պէղճի Պօղոսի եւ իր մօր Վառվառէի : Պէղճեան այդ վերջին երկու վարժարաններուն ծախքը մշտնջենապէս ապահովելու համար 250,000 դրուշ տուած է Մայր Եկեղեցւոյ , ի հաշիւ անոր շինութեան պարտքին որպէս զի տարուէ տարի քըսակը երկու դրուշէն ամսական 1000 դրուշ վճարուի այդ վարժարաններուն : 1824 ին Օթթագիւղ հաստատելով իր բնակութիւնը , տեղւոյն Ս . Աստուածածին Եկեղեցւոյն համար հազար դրուշի պարտքը իր քսակէն վճարած է . ի՞նք աւարտած է նոյնպէս Արքունի նաւարանին մէջ կառուցուած Ս . Յարութիւն Եկեղեցւոյն շինութիւնը , որուն Եկեղեցական զարդերն ու անօթները հոգացած է , ինչպէս շատ մը ուրիշ Եկեղեցիներունը : Ինք է որ հիմնած է Բերայի մէջ աղջկանց ասեղնագործութեան վարժարան մը , որուն տարիներ ետքը պիտի յաջորդէր արդի Արուեստանոցը : Նորոգած է Մայր Եկեղեցւոյ Ս . Լուսաւորիչ վարժարանը , Գարթալի դըպրոցն ու Եկեղեցին՝ որուն շրջափակին մէջ աղջիւր մը կառուցանել տուած է : Զանաք Գալէի եւ Կէլիպօլուի Եկեղեցիներուն ըրած օգնութիւններէն զատ , իր շնորհիւ վճարուած են Էտիրնէի եւ Մալկարայի հայ Եկեղեցիներուն պարտքերը :

1829ին Պոլսոյ ազգատներուն նուիրած է 100,000 դրուշ եւ իր նախաձեռնութեամբ է որ հաստատուած է՝ 1832ին, Տնանկաց Մտահարարութիւնը 39 անգ ամսներով, որոնք վեց կարգի բաժնուած էին։ Արդի Ազգատախնամներուն գաղափարն էր որ կը յզանար Գէղճեան եւ այդ հաստատութիւնը մեծ մխիթարութիւն մը կուտար ժամանակին բոլոր հայ կարօտեալներուն։

Կրօնասէր, աղջատասէր եւ գպրոցասէր ամիրան մեծ սէր ունէր նաեւ հայ գրականութեան վրայ։ Իր ժամանակակից ամիրաներուն մէջ չի կար մէկը որ այնքան մտերիմ ըլլար իրեն, որքան Գրիգոր պատուելի Փէշիմալճեան, իր ատենին Պոլսեցի հայ գրագէտներուն ամենէն հմուտն ու նշանաւորը։ Անոր խորհրդովն էր որ ապագրել տուաւ Գէորգ պատուելի Պատրիանայ բառզիրի։ Գէղճեան սատարած է նաեւ Հայկազեան բառզրին ապագրութեան, որ այնքան օգտակար եղած է հայ լեզուի մշակման եւ զարգացման աեսակէտով։

Գէղճեան՝ Պատրիարքարանի գործերուն մէջ իր ժամանակին ամենէն ազդեցիկ անձնաւորութիւնը եղած է։ Իր ջանքով է որ 1830ին ձեռք բերուած է կայս։ Հրովարտակ մը՝ որ կ'ապահովէ Երուսաղէմի Ս. Փըրակիչ վանքին հայոց սեպհականութիւն ըլլալը։ 1820 ին Հրաւեր սիրոյ ի միաբանական ձեռնարկին մէջ ի՞նք եղած է գլխաւոր դերակատարներէն մէկը, թէնւ այդ բանը շատ սուղի նատած է իրեն։

Գէղճեան՝ իր պետական պաշտօնեայ եւ իրը հայ, գիտցած է կատարել իր պարտքը։ Ժրաշան, աչալուրջ, հանճարեղ, յաջողած է գրեթէ իր բոլոր ձեռնարկներուն մէջ, իր ազգակիցներուն պատկառանք եւ սէր ազդելով եւ իր օրինակովը հրաւիրելով զանոնք բարեգործութեան։ Այնպէս որ իր մահը, որ պատահեցաւ 1834

յաւնուար 3 ին, Քչմարիտ սուդ մը եղաւ ազգին համար, եւ ցաւ պատճառեց կառավարակոն շրջանակներու մէջ ալ, ուր այնքան մաքուր համբաւ մը չինած եւ այնքան սիրուափ էր:

Կայսերական արտօնագրով Պէզճեան Յարութիւն ամիրու թաղուարէ է Մայր Եկեղեցին, որուն մէջ իր կենդանութեանը առեն ինքն իսկ շինել առուած էր իր գերեզմանը:

Հ. ԱՍԱՏՅԱՐ

ՅՈՎՀԱՆՆԵՍ ՊԵՅ ՏԱՏԵՎՆ

Դարուս ամենէն նշանաւոր Հայերէն մէկը եղած է Յովհաննէս Պէյ Տատեան: Իր խելքով եւ յարագեւութեամբ յաջողած է Օսմանեան կառավարութեան օգտակար ծառայութիւններ մատուցանել, գործնապէս աշխատելով մանաւանդ մեքենագիտական ճիւղին: Ճմուտ, համեստ, անվհատ աշխատող, գիտցած է իր ժամանակին պետական անձնաւորութեանց մէջ կարեւոր դիրք մը գրաւել, արժանանալ բարձրագոյն գնահատման, եւ ասով Հիւանդանոցին ու Ազգին մատուցած է մեծ ծառայութիւններ:

Յովհաննէս Պէյ Տատեան ծնած է Կ. Պոլիս, Ազատլը գիւղը, 1798 փետրուար 14ին: Զորս օր ետքը, փետրուար 18ին, մկրտուած է Փիլիպոս գիւղը Ս. Նշան Եկեղեցին, ձեռամբ Տ. Պոլոս քահանայի որ Կաղղուանցի Զաքարիա Պատրիարքին եղբօրորդին ու կենսագիրն է:

Յովհաննէս Պէյի հայրն էր Տատ Առաքել ամիրու,

որ 1753ին ծնած էր Ակնայ Կամարականց գիւղը՝ հինգ գերդաստանէ մը եւ Պոլիս գալով, շնորհիւ իր ճարտարարութեան, 1795ին վառօդապետ կարգուած էր։ Յւստումնասէր, ընթերցասէր եւ բարեպաշտ, բաւական խնամք տարած է իր զաւակներուն կրթութեան։ Յովհաննէս իր մանկութեան առաջին տարիները Այ Եղրկի գիւղը (Աղասլը) յոյն քահանայէ մը կ'ուսանէր յունարէն, նոյն միջոցին հայերէնի սկսած էր Նշաստաճեան Գրիգոր անուն ուսեալ անձէ մը, որ Վենետիկի մէջ Մխիթարեաններէն սորված էր գրաբարն ու իտալերէնը եւ գիտէր նաեւ քիչ շատ ֆուանսերէն ու լատիններէն։ Նշաստաճեան Գրիգոր՝ Առաքել ամիրայի ծառայութեան մտած էր հայերէնի թարգմանութեան համար եւրոպական Հանրագիտարանէ մը ամիրային մամնագիտութեան վերաբերեալ կարգ մը գիտելիքներ։ Նշաստաճեան առանց մեծ բան մը սորվեցնելու իր աշակերտին, կը մեռնի 1809ին եւ անոր կը յաջորդէ Սամաթիա, Տիրացու Յակոր վարժապետ, քաջ հայագէտ, որմէ Յովհաննէս Տատեան կ'ուսանի հայ լեզուն՝ զոր բաւական աղէկ կը գրէր, ինչպէս նաեւ թուաբանութիւն, որուն մէջ շատ յաջող եղած է ետքը։ 1811ին, Մխիթարեանց աշակերտներէն Զամէեան Պ. Սահակէն ալ սկսած է սորվիլ ֆուանսերէն։

Տատ Առաքել ամիրա 1812 վախճանելով, 1814 ին Յովհաննէս Տատեան կը մանէ վառօդարասի ծառայութեան, իր եղրօրը՝ Սիմոն Տատեանի քով, որ հօրը մահէն ետքը վառօդապետ ընտրուած էր։

Յովհաննէս Պէյ կ'աշխատի մեքենաներուն խելք հասցնելու, վառօդարասի Վարպետ Սիվրի Խաչատուր քէհիայէն եւ ճարտար մեքենագործ Բալուցի Ուստա Ղուկասէն օգտուելով։ Այդ միջոցին կ'աշխատի նաեւ

գծադրութեան, աշխարհագրութեան եւ կը թարգմանէ Փրանսերէնէ իր ճիւղին վերաբերեալ կարդ մը գիտեցիներ։ 1820ին վերաբեսուչ կը կարգուի Պէյքօզի թղթաշխութեան գործարանին զոր կը թողու երկու տարի ետքը։ 1829ին վերջը էյուպի մանածի գործարանին տեսուչ կ'ըլլայ։ այս գործարանը հաստատած էր Առաքել անուն հայ մը, որ Վիէննայի մէջ ուսած էր մանածի մեքենաներուն շինութիւնը և գործածութիւնը։ Այս գործը կը թողու 1829 դեկտեմբերին։ Նոյն միջոցին կը շինէ հրացանին երկաթները ծակելու մեքենայ մը։

Իր ետքը՝ Սիմոն ամիրա Տատեանի մահէն երեք օր ետքը, 1832 մարտ 7ին, կայս. իրատէով Յովհաննէս Պէյ Տատեան Ազատլըի վառօդարանին, եւ Սիմոն ամիրայի զաւակը, Պողոս Պէյ Տատեան, Պոլսոյ վառօդարանին վառօդապետ կ'ընտրուին։

Ցովհաննէս Պէյ այս կարեւոր պաշտօնին կոչուելէ ետքը, աշխատեցաւ իր ճիւղին մէջ կատարելագործութիւններ մացնելու, հետզհետէ նորագոյն ուսումնասիրութիւններ ընելով։ 1835ին առաջին անգամ ցամաքի ճամբով Եւրոպա գնաց և այցելեց Ֆրանսա և Անգլիա։ Ֆրանսայի մէջ աշխատեցաւ անսականապէս քիմիաբանութեան եւ ուսումնասիրեց իր ճիւղին վերաբերեալ հաստատութիւնները թէ՛ Ֆրանսայի եւ թէ՛ մանաւանդ Անգլիոյ մէջ, եւ երբ 1866ին վերադարձաւ Պոլս, հետը կը բերէր վկայականներ, որոնք կը հաստատէին թէ իր ժամանակը պարապ անցուցած չէր Երոպայի մէջ։ Այդ միջոցին աշխատեցաւ տեղեկութիւններ առնել երկաթի ձուլարաններու եւ չուխայի գործարաններու գործիքներուն ու գործողութեան եղանակին վրայ։ Դարձին՝ նոր մեքենաներ հաստատեց եւ բոլորովին նոր դրութեամբ կազմակերպեց իրեն յանձնուած գործը։

Ասկէ զատ . իր վերակացութեամբ կառուցուեցան նախ Պէյքօզի խաղախորդի գործարանը , Նիկոմիդիոյ չու- խայի գործարանը , Հէրէքէի մետաքսեայ կերպամներու գործարանը , Զէյթուն Պուրնուի երկաթ ձուկելու գոր- ծարանը , Եւայն , որոնց ուսումնասիրութեան և այս մա- սին հարկ եղած մեքենաները բերելու համար , Յովհաննէս Պէյ նորէն երկու անդամ Եւրոպա ճամփորդեց 1842ին եւ 1847ին :

Յովհաննէս Պէյ քանիցս արժանացած է Սուլթան Մահմուտի եւ Սուլթան Մէջիտի մեծ չնորհներուն , 1838ին՝ Իֆթիխարի պատուանշանին , եւ 1856ին Ուզայի և Պէյութեան տիտղոսին :

Յովհաննէս Պէյ գնահատուեցաւ Եւրոպական շրջա- նակներու մէջ այ եւ պատուոյ անդամ ընտրեցին զինքը Բարիզի Քաջալերութեան ընկերութիւնը (Société d'Encouragement) , Լոնտոնի և Էտիմպուրկի ճարտարութեանց բարդաւաճման ընկերութիւնները և Բարիզի Արեւելեան ընկերութիւնը : 1856ին Յովհաննէս Պէյ անդամ ընտ- րուեցաւ Տէրութեան բարձրագոյն Ատեանին (Ահքեամը Ատլիէ) եւ 1857ին Հասարակաց Կրթութեան ժողովին (Մէջիխը Մէարիֆ) :

Գալով ազգային շրջանակի մէջ իր ունեցած դերին , պէտք է ըսենք թէ ինք եղած է Ազգ . Հիւանդանոցին մնծագոյն բարերարներէն մէկը , օրական 15 օինայ մաի եւ 37½ օինայ հացի պետական չնորհը խնդրելով և յա- ջողելով իսկ : Այս կարեւոր նպաստն այսօր բազմա- պատկուեցաւ չնորհիւ մեր բարեխնամ ինքնակալ Օգոստ- տափառ Սուլթանին :

Բարեպաշտ , աղքատասէր , տոհմասէր , Յովհաննէս Պէյ կետամուտ եղած էր միշտ աղդին մէջ վառ պահելու կոսնքի , գրականութեան և կրթութեան սէրը : Հիմած

Է Աղաւալը Ս. Աստուածածին եկեղեցին, Մաքրիգիւղի
և կեղեցին, նոյնպէս Նարը Դարուի վարժարանը։ Դըպ-
րոցներ հաստատած է Դմիտրի գաւառին մէջ։ Անդամ
եղած է 1847ին եւ 1853ին Գերագոյն ժողովներուն։
Նարը Դարուի վէճերուն ատեն, իր եղբօրորդի՝ Պողոս
Գէյի եւ Կարապետ Պալեան ամիրայի հետ է մնաֆներուն
կոզմը բռնած է։ Միխիթարեանց մեծ գումարներ նորի-
րած է հրատարակելու համար մատենագրական երկեր։
նոյնպէս տպել առւած է աշխարհագրական քարտէներ
եւ երկրագունած մը, որոնք ազգային վարժարաններու
մէջ աշխարհագրութեան ուսումը ծաւալելու մեծապէս
նպաստեցին։

Իր գիտուն եւ արհեստագէտ, Յովհաննէս Պէյ ունի
գրաւոր անտիպ ուսումնական մը. իրը պատմա-
գէտ, իր ժամանակին մէջ ամենէն հմտաներէն եղած
է, եւ ընդհանուր պատմութեան մասին իր թողած ժա-
մանակագրական աշխատութիւնը, որ կը մնայ ձեռա-
գիր, ապացոյց է թէ այդ ճիւղին աշխատած է մեծ
խանդով։ Ունի կարգ մը ուրիշ գրուածներ ալ, ձեռա-
գիր, որոնք հայլիներն են իր խոհական մաքին, կրօ-
նասէր հոգիին։

Իր արժանիքներէն մէկը եղած է նաև, Կարապետ
ամիրա Պալեանի պէս, ինսամեալ կրթութիւն մը տալ
իր զաւակներուն։ Անոնցմէ անդրանիկը Սիսակ-Առաքել
Պէյ Տատեան, ճարտարագէտ, եւ կրտսերը՝ Դրիգոր Պէյ
Տատեան, վառօդարանի մէջ կարեւոր դեր մը ունեցած
են, եւ առաջինը վառօդապետ եղած է իր հօրը մահէն
ետքը. երկրորդը՝ Ներսէս Պէյ Տատեան, Եւրոպա կըր-
թուած, երկրաչափութեան եւ մեքենագիտութեան աշ-
խատած, լաւ գրաններէն ու հայերէն ուսած։ իսկ երրորդ
որդին՝ Բարձր։ Արթին փաշա Տատեան, Պետութեան և

Ակադիա մէջ իր աւնեցած բարձր դիրքով արժանի զաւակ նղած էր իր բարեպաշտ, սրամիա եւ քաղաքացի հօրը :

Յնդհանէս Գէյ Տառեան, վերջին ասրիները գործէ քաշեւելով, ապրած է Գէշիկթաշ, և իր հիւանդութիւնը դարմաններ համար 1868ին Վիէննա ըրած ուղեւորութենէն քիչ ետքը, 1869 ապրիլ 18ին, Աւագուրբաթ օրը կնքած է իր մահկանացուն :

2. ՍՍՍՈՒՐ

ՄԿՐՏԻՉ ՍԱՆԱՍԱՐԵԱՆ

Մկրտիչ Սանասարեանցի հոգին որքան մեծ, սիրան որքան առատ ու կանձն որքան ճոխ էր, նոյնքան լուսափայլ ու խորարմատ էր իր սէրն առնմին համար եւ լուսաբեր անոր բարոյական ու մատոր զարգացման համար ինքնաբերաբար ընտրած միջոցներն։ Զէր նա ին, նախապաշտումի մարդ, այլ ժամանակիս ճշմարիտ լուսաւորութիւնը պաշտող անկեղծ մարդ էր։ Նա չհիմնեց տաճարներ, վանքեր, հիւրատուններ, որոնցմէ շատերն արդէն քայլայուն վիճակ ունին, այլ հիմնական գործիներ պատրաստեց։ Այն րանաւոր ու կրթիչ գործիներն են այն բազմաթիւ հայ պատանիներն, որ իր ծախքով նւրոպա ուսմունք առին, այն կրթական մեծագործութիւնն է մանաւանդ Սանասարեան վարժարանն, որ սահմանուած է լոյս սփոել։

Որդի համեստ եւ ժիր հօր՝ Մկրտիչ Սանասարեան կը ծնի Թիֆլիս 1818ին, եւ իր գործոց մարդը կ'ըլլայ։

Զինուորական ծառայութեան մէջ մտնելով՝ կարող էր յարատեւել եւ բարձր աստիճաններու համիլ՝ բայց անկախ գիրքի մ'առաւելութիւններն քան ամէն շքանշան եւ ափազոս գերիվեր համարելով՝ Մ. Սանասարեանց կ'ընտրէ առեւտրական ասպարէզն. Բեղրզպուրկ կը հաստատուի եւ ի վերջէ նաւային ընկերութեան մը (Կաւեկազ եւ Եերկուրի) վերատեսչութեան պաշտօնը կ'ըստանձնէ: Կարող էր մեծանուն բարերարն իր վաստակոց արդիւնքն ճոխաբար վայելել, իշխանական փառաւոր կեանք վարել եւ իր հարստութիւնն ունայնասիրական հաճոյից համար վատնել, ինչպէս սովոր են ընել մեր մէջ շատ մեծատուններ. բայց ողբացեալ բարերարն մեծ մարդ էր եւ մարդկային հաճոյից գերագոյնը կը սեպէր իր միտքը; սիրտն ու գանձն առատօրէն նուիրել առնմին:

Սանասարեան պիտի ապրի յաւէտ, վասն զի իր կենաց շքեղագոյն փառքն եղած է իր առհմը սիրել եւ անոր նուիրել իւր հոգւոյն եւ քրտանց առատ գանձերը:

ՄԱՍՈՒԻՐԵԱՆ

ՀԱՄԱԹՕՏ ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ

ՄՐՎՑԻՉ ՍԱՌԱՋԱՐԵԱՆԻ

Մկրտիչ Սանասարեան ծնած է Թիֆլիս, 1818ին. իր մանկութեան տալիքներուն՝ իր ծննդավայրին մէջ տակաւին կանոնաւոր դպրոց չկար, ուստի Սբամելիք անունով քահանայէ մը կարդալ կը սորովի:

Երբ Ներսէս Աշտարակեցի կաթողիկոսը Թիֆլիսի Ներսէսեան վարժարանը կը հիմնէ, Մկրտիչ հոն կը մտնէ եւ կը ստանայ իր նախնական կրթութիւնը:

Դեռ դպրոցին ընթացքը չաւարտած, իր դասընկերներէն մէկուն հետ 1835ին ճամբայ Կ'ելլէ դէպի երզրում, Վենեսափկ երթալու եւ հոն բարձրագոյն կըրթութիւն ստանալու նպատակով, սակայն իր խնամակալը կը հասնի ետեւէն եւ արգելք Կ'ըլլայ: Անմիջապէս Ռուսիոյ մէջ պետական ծառայութեան կը մտնէ, ուր կը մնայ տասը տարի, 1847ին Բեթերսպուրկ կը հաստատուի, եւ իր խնայած դրամին մէկ մասը կը յատկացնէ շոգենաւային ընկերութեան մը բաժնետոմսերու գնման: Այդ ընկերութիւնը հաղորդակցութիւն հաստատած էր Ռուսաստանի, Կոլկասի եւ Պարոկաստանի միջեւ, եւ իր շոգենաւաները կը բանեցնէր Վօլկագետին եւ Կասպից ծովուն մէջ: 1864ին ընտրուեցաւ նոյն ընկերութեան տնօրէն, պաշտօն, զոր ուրիշ քանի մը տնօրէններու հետ վարեց մինչեւ իր մահը. ի պատիւ իրեն այդ ընկերութեան շոգենաւերէն մէկը կոչուած է «Մկրտիչ Սանասարեան»:

Սանասարեան մեռաւ Բարիզ 1890 մայիս 19ին, մարմինը փոխադրուեցաւ Թիֆլիս, ուր թաղուեցաւ, Թիֆլիսի Մայր Եկեղեցւոյն բակին մէջ, փառաւոր յուղարկաւորութենէ մը ետքը: Հայարնակ չատ մը քաղաքներու մէջ հոգեհանգստեան պաշտօն կատարուեցաւ ի յիշատակ Սանասարեանի:

Մկրտիչ Սանասարեան մեծ բարերար մը եղած է: Հիմնած է Երզրումի մէջ Երկրորդական վարժարան մը, որուն գոյութիւնը ապահոված է 100000 ռուկիի մօտ գումար մը կտակելով: Այդ կտակին գործադրութեան կը հսկեն կ. Պոլսոյ մէջ խնամակալութիւն մը, որուն նախագահն է Ս. Պատրիարք Հայրը, եւ Երզրումի մէջ Հոգաբարձութիւն մը, որուն նախագահն է Երզրումի Հայոց Առաջնորդը:

Սանասարեան վարժարանկան քունդզորս տարիէ ի վեր կը յարատեւէ եւ ունեցած է 100 է աւելի շրջանաւարտներ :

Այս կարեւոր կտակէն զատ, որ յաւէրժացուցած է իր անունը, Մկրտիչ Սանասարեան միշտ օգնած է էջմիածնայ Գէորգեան ճեմարանին, ինչպէս նաեւ ուրիշ գորոցներու . իր ծախքով վերաշինել տուած է Վանայ Սանդխտեան աղջկանց վարժարանը, զոր Վանեցիք կոչած են Մարիամեան, ի յիշատակ Սանասարեանի մօր, որ կը կոչուէր Մարիամ :

Սանասարեան թոշակներ կապած էր բարձրագոյն վարժարանի եւ վարժապետանոցի մէջ ուսանող երիտասարդներու . իր պաշտպանեալներուն զրայ միակ պարտաւորութիւն մը կը դնէր, այս է՝ ընթացաւարտ ըլլալէ ետքը կրթական գործին ծառայել :

ԹԱՐԳՄԱՆԶԱՑ ԽՈՒՄԲԸ

Ա. ՄԵՍՐՈՊ

Հայ մաքին ամենէն հանճարեղ ցոլացումը մեր բովանդակ եկեղեցական պատմութեան մէջ, անզուգական տիպար վարդապետը՝ որով կրնայ պարծիլ հայ գրականութիւնն ու եկեղեցականութիւնը : Զգալ թէ ժողովրդի մը իմացական ու բարոյական դարձացման զսպանակն ո՞րն է, եւ յաջողիլ լարել զայն ու ցեղին

բովանդակ մտաւորական կմնսականութիւնն ու գործարանաւորութիւնը շարժման մէջ դնել։ Ահա՛ ընդհանուր գծով մը սահմանը այս մեծագործութեան՝ որ երիցս անմահ Մկրոպ վարդապետի կեանքին յաւիտենական դրուագը կը յօրինեն։ Ամէն ժողովուրդներու կեանքին մէջ գրի գիւտը՝ ըլլա՛յ այն եգիպտական մեհենադրոշմը, ըլլա՛յ ասորեստանական բնւեռագիրը կամ բերուացիներու իրօն, մաքի պատմութեան այն հանգոյցն է (étape), որ կը կազմէ մուտքը ճշմարիտ քաղաքակրթութեան։ Քրիստոնէական 405—406 թուականը՝ սկիզբն է մեր այգրէնածին քաղաքակրթութեան դոր ամերողջապէս կը պարտինք Ս. Մեսրոպայ և ծննդական մտքին։ Օտարութի եւ ապարդիւն եղած են բոլոր այդ փորձերն, որոնք յառաջագոյն երրեմնակի կիրարկուած են, այլ տեսականութեան ճշմարիտ տարրերով օժառուած չըլլալով, ընդհուպ իսպառ հետախաղաղ անհետացած են։ Ս. Մեսրոպ ամրակուռ խարիսխի մը վրայ կայկայեց իր շէնքը, թէեւ հիմնարկէքին օտար ատաղձներ գործածուեցան, այլ հետազնեաէ սկսաւ բնատոնմիկ երանգներով պաճուճուի՝ որոնք երաշխաւորեցին իր տքնութիւնն ու յարատեւութիւնը։ Մեսրոպ վարդապետ (կամ կորինչն սիրական յորջորջմասը «Մաշտոց»), Մուշ գաւառին Հացեկաց գիւղը ծնած եւ լաւ կըրթութիւն մ'առած էր, հմուտ Ասորերէնի եւ Պարսկերէնի, հաւանականարար Յունարէնի ալ, եւ ապա տուածինքինքը մենակեցու թեան։ Բարեբախտաբար իր մենակեացի իղձերը շաղուած էին գործունէութեան այն կրակոտ աւիւնովը, որ զինքը շուտ դուրս նետեց իր առանձնոցէն եւ իր ժողովրդին դարերէ ի վեր կրօնական ու բարոյական վէրքերը դարմանել չյապաղեցաւ և Յաջողեցաւ պատրաստիլ Հայ Այրուրենը, դպրոցներ բառ-

Նալով՝ աշակերտներ հաւաքեց, ջանաց Ս. Գիրքը. հայերէնի թարգմանել որ իր իտէալ-գաղափարը եղած էր, ժամանակին երանաշնորհ Ս. Սահակ հայրապետին եւ իր քաջուչեղ աշակերտներուն գործունէութեամբը, վազեց ամէն տեղ առաքեալի մը փութաջան հոգիով. անցաւ Վրաց եւ Աւղանից երկիրները. ու հոն ալ իր եռանդուն գործունէութեան արդիւնքը ցուցուց, իր վերջին օրերուն, Ս. Սահակի մահէն վերջ, իրը տեղապահ ձեռք առաւ հայրապետական սեղմուած իրաւասութիւնը: Վեց ամիս վերջ հայրապետական գաւազանը կրած ըլլալու աշխարհիկ փառքի զգացումէն աւելի ազգ մը լուսաւորած ըլլալու խղճի լայն հանդարտութեամբ կը փակէր աշքերը յաւիտենապէս ու կը հանգչէր Օշականի մատուռին հովանոյն տակ: Իրեւ պետ թարգմանչաց դպրոցին, մեծ դեր ունեցաւ Ս. Գիրքի եւ եկեղեցական հարց գրուածներու թարգմանութեան մէջ: Յետագայ գարերն իրեն կ'ընծայեն «Մաշտոց»ի առաջին կարգադրութիւնը եւ մեծ հաւանականութեամբ նաև ամէն պահոց սրտառուչ շարականները, իսկ նորագոյն քըննադատութիւնը կը միտի իրեն վերագրել «Յաճախապատում» կոչուած աստուածաբանական ճառերու հաւաքոյթը, զոր գրաւոր աւանդութիւնը անձտօրէն եւ ոչ-իրաւամբ կ'ընծայէ Ս. Լուսաւորչի:

Ե Պ Խ Ծ Է

Կրտսերագոյն թարգմանիչներու խումբէն, որ մեր մատենագրութեան մէջ պատկառելի հանդիսացած է ցեղային բնիկ գրականութեան նուիրած իր մեծ լիշառակարանովը, ուր ո՛չ միայն ժամանակին գրական սգին իր բեկրեկումներով կը ցոլանայ եւ աղու, ներ-

դաշնակ գրիչով մը կ'ուրուագծուին «Տիկնայք փափկասոնք»ը, այլ առ ի յայտ կուգան զրադաշտականութեան մասին թանկագին ծանօթութիւններ։ Իր շուրջը ծաւալող կրօնական աղէտքներուն մորմոքովը կ'առանձնանայ ու քրիստոնէական կրօնի ներշնչած աշխարհատցութեան գաղափարին կառչած՝ Մոկսի լեռներուն մէկ քարանձաւին մէջ կը փակուի, կը գրէ Միանձնանց ճառը վշտակոծ սրտով մը եւ կը վախճանի հո՞նուր կը կանգնի այսօր Զազար Ս. Նշանի մենաստանը։ Եղիշէ գրած է նաեւ մեկնութիւններ Ս. Գրքի մասերուն եւ վարդապետական ճառեր տհօրինական գէպքերու վրայ, հպատակելով դարուն այն ոգւոյն՝ որ գըրականութիւնը կը կեղրոնացնէր կրօնական եւ բանասիրական սեռերու մէջ, բարոյական պէտքի մը յագուրդապու համար անշուշտ։ Աւելի իրը մատենագիր կը գտնենք զինքը քան թարգմանիչ, եթէ սակայն թարգմանիչն իբր հեղինակութիւն ներկայացուցած չէ մեզ իր մեկնութիւններն ու ճառերը, ինչպէս «Եղծ Աղանդոց եւ Պիտոյից» գրքին հեղինակները նոյնն ըրած են՝ հայացնելով Արիստիտէս յոյն ջատագովն, Ափթոնիոս, յոյն հռետորն, եւայլն։

ԴԱՏԻԹ Ա. ՆՅԱՂ. Թ

Փիլիսոփայ, մէկն, այն «քաջուշեղ, երկարոգի, փափկավանգ» պատանիներէն, որոնք արժանացան Սահակայ եւ Մեսրոպայ ձեռքով դրկուելու Հելենական դպրութեան կեղրոններէն մէկը, հրահանգուելու համար «պանծալի լեզուին» ուսման մէջ, որուն պէտք ունէին թարգմանութեանց ձեռնարկելու համար, հին աւանդութիւնը մեծ իրաւամբ Անյաղը, եռաւիճ, Փիլիսոփան

պատուադիր պիտղոսները կուտայ Դաւթի : Գերազանցագէս իմաստասիրական միտք մը , որ կրցաւ մեծ հաւանականութեամբ իր բարձր տաղանդին շնորհիւ բեմ գրաւել Հելլենական ոստանին մէջ երկար տարիներ եւ իրը իմաստասիրութեան վարդապետ Յունաստանի փիլիսոփայ հանճարներուն , մասնաւորապէս Պիւրհոննեանց դէմ (Պիւրհոն Դ . դարու (Ն . Ք .) փիլիսոփայ մը՝ որ սկեպտականութիւնը իմաստասիրական դրութեան վերածեց) գրելու Սահնմանի իմաստասիրութեամբ ապացուցանելու » չափ զօրեղ միտք մը կը ցուցնէ : Դ . դարուն մէջ նոյն բեմերուն վրայ գոռաց նաեւ իր համազգին արեգերահոչակն Պրոյերեսիոս կամ Պարոյր , Յուլիանոսի , Բարսեղ Կեսարացւոյ , և Գրիգոր Նազիանզացւոյ ուսուցիչը որուն «ամենայն Պօնտոս եւ ազգք որ շուրջ զնովաւ ; առաքէին առ նա զաշակերտս իւրեանց հիացեալ ընդ նա իրեւ ընդ սեպհական զարդ իւրեանց աշխարհին (Եւնարիոս , ժամանակակից պատմիչ) , և որուն ի պատի Հռովմայեցիները պղնձեայ անդրի մը կը կանգնեն թագուհին Հռոմէ , քաջաւորի բանին (պերճախօսութեան) վերտառութեամբ : Ե . դարու մէջ Դաւիթ արժանի յաջորդ մը կը դառնայ Պրոյերեսիոսի , Աթենական առեաններուն մէջ ի յայտ բերելով հայ մտքին իմաստասիրական ճկունութիւնն ու ընդունակութիւնը : Եւ նոյն իսկ շատ հաւանական է որ (յունական ազբիւրներու համեմատ) բիւղանդական արքունիքներու մէջ ալ հնչեցուց իր փիլիսոփայական ճառերը եւ կարկեցուց իր ախտյեանները : Կանխանաս միտք մեղաւթերեւս ինքը իր բնաշխարհին համար . իր դարձին շատ քիչ բան հասկցան թերեւս մեր նախնիք իր իմաստասիրական աքնումներէն ու ներշնչումներէն , եթէ ոչ ի-

ըհեց պակաւին անուսումն բարքին, գե՛թ աճէ վերահանաւ իմացական չարքաներուն պատճառաւու, սրանց մէջ կը տաղատապին անանք։ Ու ամենին իր վիւրառափայի մասածումներուն խորքը՝ որոնց մէջեն միատիքուկան շունչ մը անցած էր, առանձնազգու մենամոցի մը մէջ այն Խաչին տակ, սրուն ներքողը դրու էր Դիւռ հայրապետին իննդրանքով։ Դաւիթ ունեցած է ուրիշ աշխատութիւններ (թարգմանութիւններ ալ), որոնց ամէնուն մէջ իր իմաստասիրական հանճարին չափ կը ցողայ Հելլենարանութեամբ խրթնացած ոճ մը։ իր գըրտածներն առաւելապէս բարացուցող այդ ոճին ներգերը կ'երեւան բառերու կազմութեան ու ձեւափառութեան մէջ անխօսիր. գերազանց եւ ծայրայեղ ներկայացուցիչն է ինքը Ե. դարու Հելլենարանութեան, որուն շատ զգուշութեամբ հետեւեցան իր դարուն թարգմանիչներու մած մասը եւ որ ապա իր ընդարձակ զարդացումը պիտի ստանար Արևնեաց գպրոցին մէջ եւ Մագիստրոսի գրչին տակ։

Գ. ԾԱՀԻՆԵԱՆ

Ս. ՄԵՄՐՈՊԻ ԴԱՄԲԱՐԱՆԸ

1878 Հոկտ. 23 ին՝ պիտի այցելէի Օշականի եկեղեցին Ս. Մեսրոպի գամբարանովը կրկնակի նուիրականացած այդ սրբավայրը։ Երկու օր առաջ սիրտա տրոփման մէջ էր՝ միամիտ ու անպայման երկիւղածութենէ մը բանուած, գերագոյն վարժապետին ուաքը պիտի երթալի։ — Ճամրուն վրայ յանդգաստից փո-

խագրուտօծ հեռաւոր թուականի մը այս սրտաճմլիկ ժամուն՝ ուր խաչանիշ շողիւնով՝ արտափայրող դադաղ մը կը տարրուէր՝ աշակերտներու սգաւոր խումբի մը ու աշխարհական ամբոխի մը երգերով, ու հեծկլտուքներովը, երեւակայութիւնո տիսուր վայրերուն ամայտ-թիւնը սգազարդեց մեռելական հանդէսի մը դիւթա-կան պատկերով՝ որ պարիկներու հողմաձայն թեւե-րուն վրայ կը հետեւէր սուրացող կառքիս. բայց այդ անուշ պատրանքը լուծուած էր, երբ կառքէն իջած՝ Օշականի քարաբլուրէն վեր կ'ելլէի մտախոն ու սրտա-թունդ :

Գիւղի եկեղեցին հաստծ՝ ներս մտայ ստորերկրեայ փոքրիկ մատուռէն՝ որուն աջակողմը կը տեսնուէր ցած ու անշուք դամրարանը, անդիմադրելի այլայլում մը խողիւց զիս, չէի ուղեր հաւատալ թէ անոր ներքեւ փոշի դարձած ոսկորներ կենային. ինծի համար Մես-րոպն՝ ապրող ու դրապէս ներշնչող հոգի մըն էր. ափ մը հողի տակ ի՞նչպէս կրնային թաղել կենդանի գիրը: Անթարգմանելի հակասութեամբ մը ընդվղած բոլոր է-ռոթիւնս՝ խուլ քրթմնջիւն մը կը հանէր իր խորերէն. անմաներու ճակատագիրը ծաղրելու համար սարքուած կատակ մը կը թուէր ինծի այդ մարմարինէ կափարի-չը: — Հարկ էր սակայն մօտենալ անոր, ծնրադրել ձոյլ հիացումի մը մէջ, ու համբոյրի տաք շրթունքներով քարի մը պաղ երակներուն մէջէն ծծել հողեկան կայծեր՝ երկայն դարերով իրենց կրակն անշէջ պահող նուիրական նշխարներէն: Յետոյ փոխուած այնքան ջերմ մտամփոփումով, որ ուշակորոյս նուազումի մը կրնար տանիլ զիս՝ ցնորական դիտումի մը հեշտ վայրկեանները զգացի: Մինչեւ այն ատեն, հոգիներու հետ ապրիլ սիրեցի, հիմա ոգի մը տեսնելու գաղափարը կը ժապտէր

ինծի. չեմ գիտեր թէ ի՞նչ տեսակ անսովոր ունայնացումի թալուկ մը՝ կապոյտ շլացումով մը կը պատէր հոգիս, ու ես երջանիկ պիտի ըլլայի թէ ամէն բան լուէր իմ մէջս ու չուրջս, անմիտ հպարտութեանս հետ՝ որ արդէն կզկուած ու խորտակուած՝ խոնարհագոյն գետնի մը վրայ գամած էր զիս։ Ահ, այդ ցնորքը՝ գիտակցութեանս բոլոր տարիներուն հետ պիտի չուզէի փոխանակել։ Պէտք չէ՞ր որ՝ երազի մը չափ՝ բանդագուշանքն ալ մեր մտաւոր կեանքի մէկ պայմանն ըլլար։ Ի զուր սպասեցի սակայն տղայ մարդկութեան թագուն կողերուն մէջ սալմնող ջլախտի մը հրաշալիքին։ անողոք իրականութիւնը պատերու թանձրութեան ու քարին կարծրութեան վրայ կրթնած՝ նոյն կը մնար միշտ աչքիս առջեւ։ — Զգողական այդ վրդավումիս մէջ տիսեղ ու բոպիկ մանկութեանս դեղնած ու վեհերուա վայրկեանները ետ դարձած էին։ Այրուբենի առաջին դասիս մոռացման վիշտը կսկիծի մը խայթովն արթընցած՝ անհուն տենչանքի մը փոխուած էր կուրծքիս տակ, ու եթէ մնծ վարդապետին ստուերագիծ ձեռքը տեսնէի գէթ՝ ոսկի տառերով մագաղաթի մը վրայ, կամ աննման Քահանայապետին գոհար զիրերով զարդարուած լանջապանակ տախտակը գէթ տեսնէի, առաջին եւ անգիտակից շարժումս պիտի ըլլար անգամ մըն ալ ծնրագրել ու թախտանձագին խընդրել իրմէ, — Աղուոր Ա. Բ. Դ. Է. դաս մը տուր ինծի։

ԵՂԻՇԵ ԵՊԻՍԿ. ԴՈՒՐԵԱՆ

ԴԷՊԻ Ի ՅԱԻՒՏԵՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Ամպի, մէգի մէջ փաթթըւած,
Դէմքը կնճռոտ,
Կուրծքն հովերուն տակ հեծեծուն, չնչասպառ,
Կը հեռանայ հին տարին,
Բաժնըւելով մեղմէ իսպառ:
Մեր հինաւուրց ափունքներէն արտահալած՝
ԲՌ կը դիմէ կամաց կամաց.
Անդունդներու փոսերն ի վա՞ր,
Կամ լեռներու սեպ կատարին
Աստիճաններն ի վե՞ր կ'ելլէ յամբաբար,
Զըդառնալով իր ետին,
Ու մենք ասդին,
Ա՛լ չենք նայիր իր ետեւէն,
Մեր խընծիններն ու վայելքներ ցորչափ տեւեն,
Ա՛լ մեր յոյաը, մեր ցընորքներ նորեկ տարւոյն կը
դառնան,
Անոր կ'ուղենք մեր մաղթանքներն ու իզձեր,
Ան մեր կեանքն է, մեր սէրն ան,
Մինչեւ հիննայ, ու ալեւոր ծերունի
Հատնին օրելն անուրշներով ծիրանի,
Եետոյ դարձեալ նոր տարիներ յուսատու
Կանոնաւոր ու անսայթաք
Նոր երեւան պիտի ելլեն
Ժամանակին ալքերէն,
Ալիքներու նըման արագ,
Կոհակ կոհակ
Ցաջորդելով իրարու:

Ու անոնց հետ պիտի քալենք
Դէպի ո՞ւր ...
Անդունդներու փոսե՞րն ի վար,
Կամ լեռներու սեալ կատարին
Աստիճաններն ի վե՞ր արդեօք յամբարար,
Ջըդառնալով մեր ետին,
Թէեւ անդուլ անդադար
Սիրելիներ, զոր կը թողունք,
Ըզմեզ կոչեն, ա՞ն, ի զո՞ւր,
Եւ անծանօթ մըշուշին մէջ,
Խարխսափելով, լուրթ խաւերուն տակ եթերին,
Պիտի վազենք, պիտի վազենք հեւ ի հեւ,
Փետուրներու պէս դարձդարձիկ,
Արծիւներու պէս հոլաթեւ,
Դէպի վերին լոյս արեւները անշէջ :
Քերորէներն, հուր քերթուածներն երկինքին,
Խընկենիներն հոգեպարար
Եւ նըւագներն իրեշտակներուն համար հազար
Պիտի տեսնենք, պիտի լսենք, պիտի անցնինք,
Մինչեւ հասնինք
Ճերմակ կամար խորաններուն տակ խորին,
Որոնք անցեալ հին տարիներն են մերին,
Եւ որոնց տակ
Մեզ կը սպասեն թեւաբաց ...
Ո՞վ Աստուած,
Սիրելիներ, զոր մե՞նք հողին ենք տըւած :

ՎԱՂԱՄԵՌԻԿ ԿԻՆՆ

Ո՞հ, Աստուած իմ, ամայութիւնը յարկին
 Ուրկէ մեկնած է զայն լեցնող քաղցր հոգին, —
 Տաճարն է այն, ոյր կործանած է խորան,
 Ու ալ գաղրած պաշտամանց կարգ սրբազան.
 Վառարանն է ուր չի' վառիր այլ եւս հուր,
 Մարմինն է զոր կեանքը թողեր է թափուր,
 Ու հոն համայն յիշատակ է տիշրաբոյր,
 Ամէն կէտէ արցունքի շիթ մ'իյնայ լուռ,
 Հոն ամէն բան լի էր իրմով, ու հիմայ
 Անշունչ իրք ալ թրւին հարցնել «Ուր է նա»,
 Երջանակ մէ տունն ոյր նըկարն է ինկեր,
 Սեւը չորս դին սրտից սուգը գըծագրեր

* * *

Սարսըռալի տեսին աչքիս դէմն է միշտ,
 Նոյն մետաքսեայ ճերմակ հանդերձն էր այն ճիշտ,
 Որով անշունչ մարմինն էին զարդարեր,
 Եւ զոր, բարէ՛, պղսակին տակն հագած էր,
 Հիմայ, շիրմին լուռ խօսեցեալ, կը պառկէր,
 Մեղրասոմի դալուկն իր դէմքը պատէր.
 Դողդոջ շուրթիս տակ ճակտին սառն զգացի,
 Զայն չըկակղեց հուրն արցունքիս զոր լացի:
 Վա՛շ, խնդալը յիմարութիւն չէ՝ միթէ. —
 Հարսին կարածն իրեն պատաճնք թէ զարդ է,
 Ապագային ծոցն ինչ պատրանք մեղ պահուին.
 Առագաստը մահուան մահին է վաղուին . . .

* * *

Խուլ տառապանքն իմ ընկերս է անմեղին,
Յորմէհետէ փակեց աչուին արեւին,
Աչուին կըրակ, որ իմ հոգւոյն խանդ աըւին,
Որոնց շուղը յաւէտ իմ աչք ինդրեցին.
Հիմայ հոգիս իր ուրուին շուրջ կայ թափառ,
Փոսի մը մէջ միտքըս սուզի անդադար:
Առանց իրեն, դոյզն հաճոյք խայթ տայ խղճիս,
Ժլպիտն, անկազմ, ջնջուի վերայ իմ դէմքիս,
Ամէն խոհի, տեսլի մէջէն զինք տեսնեմ,
Բայց ո՛չ ուրեք, ա՛հ, ո՛չ ուրեք զինք գանեմ.
Պարապին մէջ, զոր ինք թողուց, աիրոս հալի,
Ու շիթ առ շիթ կեանքս արցունքի կը լուծուի:

Ո. Յ. Պէրուէրեան

Խօհի եւ Ցուց

Ա.

Պատուելին յաղթահասակ մարդ մ'էր, վաթսոն
տարեկան կար այն ատեն: Երբ աղօթքներու ժամանակ
գլուխը կը բանար, գանկը՝ հերազուրկ՝ կը փալփիէր
արծաթանման, ու քթանի պէս ճերմակ էին գլխուն
շուրջը մնացած մազերը. կեանքը ակօսներ գծած էր
ճակտին վրայ, եւ միշտ գերծուած մաքուր երեսին
վրայ խորշոններ կային ձեւացած, բայց հակառակ ծեռ
բութեան այս անհերքելի նշաններուն, Պատուելին առոյգ
ու կորովալից երեւոյթ մը ունէր եւ տակաւին երկար
ասպարէզ մը չափել կը խոսանար. իր այտերը առողջ

կարմրութեամբ մը երգունուած էին գրեթէ միշտ, խոռ
շոր աչքերը մշտավառ հուր մը կը ցոլացնէին, եւ իբ
պերճ կզակը, որ իր ծնօտին տակ կը սոնքար, միանա-
լով թանձրամիս ուռուցիկ ծոծրակին եւ ընդհանուր
արծուային դիմագծութեան, ֆիզիքական ու բարոյա-
կան պատկանելի ոյժ մը կը շեշտէր։ Քալուածքը՝ ու-
ղիղ եւ սէգ, գլուխը՝ բարձր ու կանգուն, ձայնը շա-
չուն ու ուժգին էր։ Երկար սախո մը կ'հագնէր սեւ
չուխայէ, փայլուն ու ճոնչուն կօշիկներ. միշտ խողա-
նակուած էր իր հագուստը, ոչ երբեք փոշի մը իր կո-
շիկներուն վրայ, — մաքրութեան ծայրայեղ նախան-
ձաինդիր մարդ մը։ Իր սովորական մէկ շարժումն էր
ձեռքով, մեղենաբար, արագ արագ թօթուել իր
քղանցքները իբր անոնց փոշին թօթափելու համար,
որմէ զերծ էին սակայն։ Քիթը սրբելու համար կարմիր
մեծ թաշկինսակ մը կ'հանէր խաւխաւ ծալլուած, շոնչիւ-
նով կ'խնջէր, եւ յետոյ դարձեալ մի եւ նոյն ձեռով ու
զգուշութեամբ կ'ծալլէր՝ բազմիցս մաքրելէ ու չորցը-
նելէ յետոյ ունդունքն ու պեխները։ Շուկայէն ու աշ-
խարհքէն անցնելով մտած էր դպրոց, Տիրացու-վար-
ժապետի խոնարի ու երկչոտ երեւոյթը չունէր բնաւ,
ընդհակառակն ամիրայի պերճ ու հպարտ տեսիլը։ Զէ-
լէպի կը կոչէին զինքն, ու երբ Թաղականները «Պատ-
ուելի» բառը կ'արտասանէին անոր համար, համոզումի
շեշտ մը կար իրենց ձայնին մէջ։ Ճէզայիլլեան ամիր-
այի մաքսային գործերուն մէջ պաշտօնավարած ու
հազարաւոր ուկիներու հետ խաղացած էր։ Արմաշո-
վանքին կալուածներուն ալ Վերատեսուչն ու Մատո-
կարարը եղած էր. կ'ըսէին թէ իտալերէն գիտցած էր.
Ժամանակաւ. բայց Հայերէնն, ամենէն խրթին գրաբա-
րը, աղահովապէս գաղտնիք չունէր իրեն համար։ Հ.

Արսէնի, Հ. Երուպնդի տաղաչափեալ երկասփրութիւններէն շատ բան ի բերան ուսած էր եւ կ'արտասանէր յաճախ իրեն յատուկ պերճաշունչ առոգանութեամբ ու վեհաշարժ ձեւերով, այնպէս որ, թէեւ այն ատեն շատ բան չէինք հասկնար, կ'զգայինք թէ խորին էր Պատուելիին հմտութիւնը, ու այդ տողերուն իմաստը՝ կարի բարձր, երբ կը տեսնէինք զինքն համակ ոգեւորուած ու ոտքով ձեռքով օդին մէջ շարժուն եւ ճօնուն, իր արտասանած տողերուն բոլոր մեծութեամբը սոնքացած եւ ա'լ աւելի հակայակերպ հասակ մ'ստացած փոքրերուս ապչած աֆքերուն առջեւ, ինքն եւս կը տաղաչափէր ու բանաստեղծ էր իր ժամերուն, յատկութիւն զոր պահեց շատ ուշ, եւ որոյ արդիւնքները վայելելու բախտը կ'ունենային մանաւանդ անոնք, որք Պատուելիին քիմքը պարարուլ նուէրներով անոր խանդը կը բորբոքէին :

Վասն զի Պատուելիին զօրաւոր կամ տկար մէկ կողմն էր քիմքը։ Այնքան համեմանոխ ախորժահամ կերակուրներու սէրն ունէր, որքան համով հոտով քերթուածներուն :

Բ.

Հրաչեայ, որուն անունը կը տեսնուի մեր խորագրին մէջ, դպրոցական պատանեակ մ'էր այն դպրոցին մէջ, որու կ'ակնարկենք։ Զինքն, աւելի փոքր հասակի մէջ, ներկայացուցած ենք արդէն ուրիշ գրուածքի մը մէջ, իբրեւ այրի աղքատիկ մօր մ'ուսումնասէր յուսատու որդին։ Հրաչեային վրայ մասնաւոր համակրութիւն մը կը տածէր Պատուելիին, զայն հրապարակա-

յին գովեստից նիսթ ընելով ու առանձին հոգածութեան առարկայ : Սակայն այս համակրութիւնը մէկէն ի մէկ չէր եկած , դէպք մը — պատժոյ պարագայ մը — մանաւանդ մնապէս նպաստած էր անոր , ի վեր հանելով հաւանօրէն ազազուն տժոյն պատանեկին տկարութեան մէջ , բան մը որ թաքուն բարոյական ուժի մը յայտարարը երեւցած էր Պատուելիին ու իր հոգին մագնիսած :

Պատուելին պերճաբան բարոյախօս մ'էր : Շարթուան մէջ յատուկ օր մը վերապահած էր իրեն բարոյականի ընդհանուր հրապարակախօսութիւն մ'ընելու համար Ուսումնասրահի աշակերտաց ամբողջութեան , ու ցորեկուան ճաշին նախընթաց ժամն ընտրած էր առ այդ : Բոլոր կարգաց ուսանողք , մեծ ու պզտիկ , պարտ էին գիրք ու տետրակ վերցնել պահել եւ ունկնդրել իրեն լուռ , երկիւղած : Նա ընդհանրապէս կը մեկնէր լատին Սենեկայի ճառերն ու իտալացի իմ . Թեսաւրոսի բարոյական իմաստասիրութեան գլուխները իրենց գրաբար թարգմանութեանց վրայէն . իր գասախօսութիւնը կրքնար հասկանալի ու շահագրգիչ ըլլալ վերին կարգերու աշակերտաց համար , բայց այն դասին համար՝ որուն կը պատկանէր Հրաչեայ , իբր 10—11 տարեկան այն ատեն , եւ որ յետիններէն էր ու սրահին վերջին գրասեղանները կը գրաւէր , գրեթէ բոլորովին անիմաց կը մնար : Օր մը , Պատուելին , ըստ սովորականին , իր բարոյական իմաստասիրութեան դասը կ'ընէր ոգեւորութեամբ : Բոլոր սրահը լուռ էր , վասն զի , երբ կը խօսէր , բնաւ ձայն ու շշուկ չէր ուզեր , ու պէտք է ըսել թէ գիտէր լուութիւն ստանալ , ու տղայք իր բարկութենէն կը վախնային : Հրաչեայ բան մը չէր հասկընար ի հարկէ այդ բարձր ու խրթին խնդիրներէն . բայց , չուզելով ալ

Ժամանակն անօգուտ անցընել, գլուխը գրասեղանին եղերքին կրթնցուցած՝ անտես մնալու համար Պատուելին, գիրք մը կը կարդար — ճաշէն վերջը արուելիք գասի մը ի բերան ուսումը, հաւանաբար. նոյնը ըրած էր նաեւ իր քով նստող ընկերը, առանց իրարու ըրածը գիտնալու, անհաղորդ իրարիչ։ Յանկարծ Պատուելին կ'ընդմիջէ դասախիսութիւնը, ամպրոպի մը պէս՝ բարձր ամպինէն վար իջնելով կը համի Հրաչեայի ու իր ընկերով քով, առանց ո՛ր եւ է քննութեան կամ հարցման, վկտա՛հ անոնց յանցաւորութեան վրայ, իրեւ գրասեղանին տակէն գաղտնաբար խօսակից, երկուքը մէկանց բռնելով կը տանի կը նետէ ընտելարանի կից արակը, որ յարաբերութեան դուռով մը կը հաղորդակցէր ուսումնարանին հետ, եւ հոն պաշտօնավարող դաստիարակին, որ միանգամայն պատժածու պաշտօնեայն էր Պատուելիին, ու իրը այն այդ պաշտօնին դործի ու խորհրդանշան գաւազանը յարաժամ ի ձեռին կը կրէր, կը գոռայ զայրագին. « Տասը հարուած այս անիծից արմատներուն, բոպիկ »։ Խսկոյն երկու աղայք կը բերեն վաղախանը. Հրաչեայ եւ ընկերը կը պառկին իրենց կոնակին վրայ, խարտեալ մազեր գետանի փոշոյն մէջ թաթաւուչ. պատժածուն կը մերկացնէ իրենց առքերը, տանջանարանին չուանէ լարին մէջ պինդ պրկեր կուտայ զանոնք, եւ կ'իջեցնէ գաւազանի հարտածները ա՛յնքան անզգայօթէն, որքան իրեն համար սովորական դարձած գործ մ'է ըրածը, ու ա՛յնքան տւժգին որքան կ'ուզէ եռանդ ցոյց տալ իրեւ հլու հաճոյակատար իր գլխաւորին հրամանին։

Հրաչեայ, առանց կականաբարձ բողոքի կամ աղերսաւոր ծամածառութեանց, կը կրէ պատիմը անմռւնչ, եւ իր պատժակցին հետ ժողվելով կօշիկներն ու գուլ-

պաները, զսպուած խեղդուկ լացով մը, կոչկոճուած ոտքերու վրայ կաղ ի կաղ քալելով, կը դառնայ իր իր տեղը: Պատուելին, գոհացեալ, կը շարունակէ ճառախօսութիւնը պարտուց գիտութեան վրայ:

Քիչ յետոյ, ճաշի զանգակը կ'նոչէ, տղայք կ'առզօթեն ու ճաշարան կ'իջնեն. Հրաչեայ կը մնայ սրահին մէջ իր տեղը: Արդէն չիջներ ան ճաշարան, իր ցերեկուան ճաշին համար հետ բերած կարմրցած հացի երկու չոր չերտերը, զորս թաշկինակի մը մէջ փաթթած է, ճաշարանին մէջ ծաղրելի կամ արգահատելի ախտի երեւէին, չափազանց հպարտ էր այդ ծաղրին կամ արգահատանքին ենթարկուիլ ուղելու, ինչպէս նաեւ ուրիշներու սակառին առ գիտութեան առաջարկուած մասնակցութիւն մը յանձն առնելու համար: Ուստի, այդ օր ալ, վերը կը մնար, առանձին ու անտեսիր աշտուճ հացը ծամելու համար: Պատուելին իր ամպիոնին վրայ էր, անտեսն իր առջեւ բերաւ իր ճաշին համար թաղական եւ հսգաբարձու հարուստ աղայի մը տունէն ըստ կարգի զրկուած լայն ափսէն, ուր կ'երեւէին մէկէ աւելի պղնձեայ անագափայլ պնակներ, կափարիչներով գոցուած, որոնցմէ քմահնրապոյր բուրումներ ծաւալեցան սրահին մէջ, երբ Պատուելին զանոնք իրարու ետեւէ բացաւ՝ անոնց պարունակութեան վրայ կանխաւ ամբողջապէս գաղափար մը կաղմելու եւ իր ախտոժակը պատրաստելու համար: Մինչ նա իրեն մեծարուած կերակուրները կը ճաշակէր հեշաանքով, անդին Հրաչեայ, իր դարակին առջեւ ծռած, մէկ կողմէն կուլար (իբ չարագան խեղճ ոտքերուն ցաւը զինքը կը տառապեցնէր), միւս կողմէն իր ցամաք հացը կը խածնէր ու միեւնոյն ատեն՝ զիբքը բացած՝ դաս կը սերաէր:

Այս տեսարանը չվրիպեցաւ Պատուելին աչքերէն.

Կերեւի թէ ցնցում մզգաց իր հոգւոյն մէջ, խղճի խայթ մը, զղջում մը. ո՛ գիտէ, թերեւս արցունքի կաթիլ մը, հակառակ իր ստոյիկութեան, աչքէն ինկաւ իր առջեւ ունեցած պնակին մէջ, շատ կարելի է որ այն օր չկրցաւ կուշտուկուռ ուտել իր ճաշը, ըմբոշ-խնել լիովին իւրաքանչիւր կերակրոյ համն ու հոտը։ Ամէն պարագայի մէջ, երբ ճաշէն վեր ելան տղայք, երբ զբօսանքը լմնցաւ ու դարձեալ՝ դասերու վերակսումէն յառաջ՝ սովորական աղօթքը երգուեցաւ, Պատուելին Հրաշեային ջերմ ու զգածեալ մէկ գովիստն ըրաւ ի լուր աշակերտաց, ու անկէ յետոյ ան իր սիրելի աշակերտն էր։

Դ. Յ. ՌէԲԷՇԵԱՆ

Բիւզանդիոն (2001
թիւ . 1903 Ապրիլ 13) .

Ս Ո Փ Ո Կ Լ Է Ս

Մեծ ողբերգակն Յունաց՝ Սոփոկլ՝ ունէր քարսիրա-
գաւակներ,
Որոնք յամող իր ժառանգին տիրանալու անհամբեր,
Տաղտուկ առթող իրենց հօրը մեծ տարիքէն գոհ չէին։
Կարծել տուին թէ ծերուկը։ ա'լ անսարժան արուեստին,
Լոկ ըստ դիպաց գործ կը տեսնէ, կ'երկնէ, կ'ապրի ըստ
դիպաց,
Կարծել աըւին թէ կեանքին հետ կը նուազի աղօտցած
Զահն ալ տժգոյն՝ տարիներէն ծիւրած, ցնդած իր խելքին,

Ժւ ապերախտ իր զաւակներն ամբաստանքի դիմոցին

Սովոկլի դէմ, ու դատարան տարին վըսեմ ծերունին :

Ունկնդիրներ շա'տ էին հոն . անոնց մէջէն ինք հանդարա»

Առաջ կ'անցնի, փառքի վաթսուն տարիներով է հպարտ,

Եւ երր հարցում կ'ուղղեն իրեն, ինք վեր կ'առնէ սի-

գաբար

Իր ճակատն՝ ուր անմահութիւն արդէն փաղփուն կը չողայ,

« Զաւակներուս եւ իմ միջեւ արդար գրուի թող վճիռ,

« Ո՞վ իմաստուն Աթենացիք, խօսքիս եղէ՛ք ունկնդիր : »

Եւ պշուցեալ դատարանին հոն լսեցուց ողբերգուն

Ակերջին երկը, գեղեցկագոյնն իր հոյակապ երկերուն,

« Իդիպո՞ս »ը կարդաց այն տեղ . ալեւոյթը ցրտահար

Պահ մը տաքցաւ թարմ տարիքի հըրայրքովը բոցավառ .

Իր ճերմըկած երկար ծամերն ու իր ձայնն ալ տիրական,

Յուզուած ազգէն այնչափ յաճախ շահած ճակատն այն,

Ամէն սրտի մէջ կը սիրէ սոսկում մը սուրբ եւ ահեղ .

Դատաւորը կը գորովի՛ եւ խուժանն է խելայե՛ղ :

Իր տըղաքն իսկ, իր տըղա՛քը, ծունկի՛ կուգան իր դիմաց .

Արցունքներն են որ վճռեցին . Սովոկլ իր դատն է շահած :

ԱՆԱՌԱԿԸ

Անէծքըդ, հայր, փոխեց ոսկիս մոռթ պըղընձի,
Բայց քանի որ շամբուշ կուտք պէտք էր ինձի՝

Ես պըղինձով ալ պատրանքներըս ձուլեցի:

Անէծքըդ, հայր, դարձուց նաշինըս սեւ հացի,
Բայց քանի որ սեղան մը շուայտ պէտք էր ինձի՝
Ես սեւ հացովն ալ հեշտ պատառըս ծամեցի:

Անէծքըդ, հայր, փոխեց կընդրուկս անարդ գուղձի,
Բայց քանի որ ըզգըլխանք մը պէտք էր ինձի՝
Ես այդ գուղձովն ալ երազներըս ծըխեցի:

Անէծքըդ, հայր, պերճ պատմումանս դարձուց քուրձի,
Բայց քանի որ կուշտ վայելք մը պէտք էր ինձի՝
Ես այդ գուրձովն ալ կուշտիս հեւքը ծածկեցի:

Անէծքըդ, հայր, ճրագըս դարձուց ճայրոտ բոցի,
Բայց քանի որ հըրայրք մը պինդ պէտք էր ինձի՝
Ես այդ բոցովն ալ պիշ աչքերըս վառեցի:

Անէծքըդ, հայր, գոնար քարերս դարձուց խեցի,
Բայց քանի որ գիրկ մը գըրգանք պէտք էր ինձի՝
Թամարներու կուրծքէն ղանոնք ես կախեցի:

Անէծքըդ, հայր, ցուպս ալ դարձուց բարկ խայթոցի,
Որ արիւնեց զիս խածուածքով պատիժ օձի,
Բայց քանի որ ապրիլ մը կար, ահ, վայ ինձի,
Աղտոտ խողի երամակներ արածեցի . . . :

* * *

Օրհնութիւնդ, հայր, փըշրած եմ կուտքս անհանճար,

Որ զիս պատրեց չարաչար,

Ա՛լ չեմ մօտիր այն սեղանին ես երբե՞ք

Որ զիս լըքեց սովաբեկ:

Օրհնութիւնդ, հայր, ըզդուխանքիս անդունդին
Զափած եմ խորքը մըթին.
Ա՛լ կը սոսկամ այն վայելքէն՝ որ կիրքի
Ամպրոպներով կը մրըրկի։
Օրհնութիւնդ, հայր, բոցը մարած է հրայրքիս՝
Որ մոխրակոյտ մ'ըրաւ զիս.
Ա՛լ գիրկէդ զատ աեղ մը չունիմ ապահով
Ուր թաղուիմ պինդ գորովով։
Օրհնութիւնդ, հայր, խոզի լըպիրը ախտերէն
Ա՛լ արբըւած է հոգիս։
Վարձկանդ ըլլամ, ըզքեզ պաշտեմ, դու նորէն
Իբրեւ Աստուած օրհնէ՛ զիս։

ԵՂԻՇԿ ԵՊԻՍԿ. ԴՈՒՐԵԱՆ

Մասիս



ՊԱՏԿԵՐՆԵՐ

Ա.

Իրիկնամուտին ոսկի մէկ ճառագայթովը շողշողուն
քնդարձակ դաշտին մէջէն առանձին կ'երթար մանկա-
մարտուհին, թարմ, զմրուխտի պէս կանանչ խոսերը
իր ներբաններէն վեր կը շուլլուէին ու կարմրուկ հարս-
նուկներն ու դեղնորակ ոսկեծաղիկները կը խոնարհէին
իր քայլերուն տակ. բնութեան գեղանի մէկ աղջիկն էր
ան, անսեթեւեթ ու կայտառ, իբրեւ զարդ իր երիտա-
սարդութիւնն ու առուգութիւնը միայն ունէր. բարե-
ձեւ ու ձկուն մարմինը համետաօրէն քօղարկած լայն

Ֆալքերով. պարզ կապոյտ կտաւէ շրջաղգեստով մը զոր քովն ի վեր հանգրինած էր մէկ ձեռքովը՝ միւս թեւէն անցուցած էր փոքրիկ կողով մը ուր խառն ի խռուռն լցուած էին լերան ծաղիկներ ու պառզներ։ Արեւէն թռւխցած աղուոր վզին շուրջը թոյլ ձգած էր ձերմակ թաշկինակ մը, գլխարկ չունէր ու ոսկի մազերը երկու ստուար հիւսկէններու տրոնուած ու գլխուն վրայ ամփոփուած, լոյսէ պսակ մը կը յօրինէին իր նոր բացուած վարդի մը նման գունագեղ դէմքին, եւ թարթիչներով կապուտակ աչքերուն մէջ ապրելու երջանկոթիւնը կը փողփողէր, ու նորածիլ մարգերուն մէջէն կը քայլէր նա, արշալոյսին պէս թարմ ու հրապուրիչ, վայելելով գարնան այդ հմայիչ իրիկուան ամէն հեշտանիքը, շնչելով այն գինովցնող բոյն, որ կարծեա հրեշտակներու խնկամաններէն կ'տարածուէր օդին մէջ, ունկնդրելով նորեկ ծիծեռնակներուն զուարթ ճիշերուն ու գորտերուն հեռաւոր կարկաչին որք իրենց խոնարհ ճանձին մէջէն իրենք ալ բնութեան տօնին կը փութային մասնակցիւ։ . . .

Այծտերեւններով ու կլիսիններով կիսովին ծածկուած համեստ բնակարան մէր անոր տնակը, մէկ յարկով, մէկ սենեակով, զոր երկու խոչոր շագանակինիներ հըսկայ պահապաններու պէս կ'հովանաւորէին. բնութեան ծոցին մէջ պահուըտող սիրոյ բոյն մէր այն, գորովով ու պաշտումով հիւսուած, որուն մօտ իրիկունը հրեշտակները կ'հսկէին հեռացնելով ցաւն ու վիշտը . . .

Տնակին փայտէ առաստաղով ու պատերը ճերմակ կիրով ծեփուած անպաճոյճ սենեակին մէջ, ուր ամէն աեղ գարնան ծաղիկներ սփռուած էին, ուր մեծ բացուած պատուհաններէն առատօրէն ներս կը թափանցէր զգլիխ անոյշ օդը դաշտին, պարզուկ սեղան մը դըր-

ուած էր հաստ կտաւով մը ծածկուած, ոչ արծաթ ոպառ
կտր այդ սեղանին վրայ, եւ ոչ նրբահիւս ասեղնագոր-
ծութիւն. անօթները տոկուն հողէ էին ու թափանցիկ
քիւրեղը իր ցոլացմունքը երթեք չէր արձակած այդ
ափուցին վրայ. ոստահիւս աթոռներու վրայ այր եւ կին
քով քովի նստած էին. մանկամարդունին վեր սոթթած
էր թեւերը. մազերուն մէջ վայրի վարդեր դրած էր եւ
սուտ բուստէ մանեակ մը վիզի, այդպէս զարդարուած
պաշտելի էր ան, թոչունի մը պէս կը դայլայլէր, կը
խօսէր, կը ինդար. խորտիկ չունէին անոնք ուտելու,
ոչ ալ ըմպելիներու պէսպիսութիւն, այլ միայն բանջա-
րեղէնները պարտէ զին, թարմ հաւկիթներն իրենց հա-
ւերուն եւ անապակ ջուրը վտակին:

Ու իրեւ նուագարան այդ պարզ ընթրիքին՝ ցան-
կալի թոթովլանքը իրենց անուշիկ պալիկ տղուն, որ
քայլելու թերավարժ, ճռուողելով, ծիծաղելով սեղա-
նին շուրջը կը դեգերէր. ալքերուն վրայ ինկած սեւ
գանգուրները, որոնց մէջ ինքն ալ ծաղիկներ. անցու-
ցած էր, թեւերն ու կուրծքը բաց, մսեղ վարդ այսե-
րով յերկիր մոլորած հրեշտակ մ'էր կարծես այդ երա-
խան: Նորատի կինը կը նայէր մերթ զաւկին. որ իրեն
կը ժապաէր, կը նայէր ամուսնոյն՝ որու դէմքը սիրով կը
ճառագայթէր ու սրտին խորէն կ'օրէնէր կեանքը իբրեւ
անստգիւտ պարզեւ մը աստուածային. . . :

Յանկարծ նայուած քնին իրարու հանդիպեցան. ան-
հուն գորովոյ բոցեր կը փողփողէին իրենց աչերէն ու
մագնիսական մղումով մը միացան իրարու. անպատում
երանութեամբ առլցուած իրենց սրտերուն բաբախում-
ները, հեշտալի նուագարաններու նման կ'երգէին կուրծ-
քերնուն տակ, մինչ երկինք մէկիկ մէկիկ վառելով իր
պսպղուն շահերը, կը լուսաւորէր անոնց օրհնեալ սի-
րոյն խորանը . . . :

Բ.

... Թմբիներով ու ծաղկազարդ աքասիաներով երկու կողմէն հոգմանաւորուած լայն ու հարթ ճամբուն վրայէն, թեթեւ սահելով կ'անցնէր սիրուն Վիքորիան, զոր փետուրի մը պէս կը տանէին զոյգ սեւ ձիեր, բաշերնին փայտուն, ու գլուխնին սէգ, անիւներուն եզրին անցուած յառյուին չնորհիւ ոչ մէկ շլուկ կը հանէր կառքը :

Անոր փրփուրի պէս թափանցիկ ժանեակներէ կաղմուած հովանոցը անփութօրէն ուսին կրթնցուցած, բաց մանիշակագոյն շղարշէ շրջազգեստով չնաշխարհիկ մատաղատի կոյս մը թոյլ մեղկութեամբ ընկողմանած էր վիքորիան մէջ, ծերմակ մետաքս մնուալինէ նուրբ ծարքերով յօրինուած լայնեղն գլխարկը, որուն նոյն գունակ փետուրներուն ոլորները իր սեւ հոպոպիքներուն կը խառնուէին, արժանաւոր շրջանակը կը կաղմէր իր ազնուական անստգիւտ գեղեցկութեան :

Արեւը մարդ մտած էր, ցիրուցան ամպի ծուէններ վարդտգոյն փրփուրէ արատներ կը յօրինէին երկնից վճիտ կապոյախն վրայ, մինչ ակնախտիդ կը շողչողար արեւմուտքը, ոսկի ճառագայթներու մէջ։ Գեղաքանդակ երկաթորմով հոյակապ պարտէզին առջեւ կանդառաւ Վիքորիան, պարտէզին դուռը իրը զսպանակէ մը մղուած բացուեցաւ եւ տիկինը կառքովը միտախն յառաջացաւ աւազուտ նրբուղիէն մինչեւ տանը դուռն :

Այդ իրիկունը պարտէզը զարդարուած էր այնպէս, ինչպէս մատաղատի իշխանուենի մը կը պմնուի իր հարսանեկան հանդէսին իրիկունը. ամէն ինչ գեղ ու բոյր էր հոն. թարմ կանանչ թափանցիկ տերեւներ կը դողլ-

դողային թեթեւ հովին համբոյրին տակ . սիրազեղ Ճճի-ները իր գեղովը նուազեցնող խիզախ վարդին գունա-գեղ թերթերէն մինչեւ պալիկ փափուկ զանգակիկնեռ-ը յակինթներուն , սպիտակ կարմիր փնջիկները շահպը-րակներուն , խմբակները բազմագունակ խնդածալիկնե-րուն , իրենց հեշտաբոյր բեռին տակ տատանող եղրե-ւանիներուն ծաղկալից թուփերը , այծտերեներուն հա-տաւէտ ճյուղերը որ ոլորապայուտ փաթթուած էին կի-սամերկ դիցուհիներու արձաններուն , հրաշալի ներդաշ-նակութիւն մը կը կազմէին :

Նորատի կինը վար իջաւ կառքէն , վայրկեան մը կանգ առաւ սանդուխին վրայ , ակնարկ մը նետելով պարտէզին ու յետոյ փութով տուն մտաւ : Տան մէջ ամէն աղմուկ արգիլուած էր . ոտնաձայները կը մարէին հաստ գորգերուն վրայ եւ խօսակցութիւնները շշուկներ էին միայն . երբեք քրքիջ մը արձագանգ չէր գտած այդ տան սկիեզօծ սրահներուն մէջ , ուր ճոխութիւն ու ճաշակ կը մրցէին իրարու հետ :

Մանկամարդուհին անցաւ դահլիճներէն , որք իրեն շատ ցուրտ թուեցան այդ իրիկունը եւ մտաւ իր զար-դասեներակը , որ արժանաւոր վանդակն էր իրեն պէտ հաղուագիւտ թունոյ մը : Ուսկի , յակինթ , բենեղ ու թաւիչ , անգնահատելի ոչնչութիւններ , որ ափերով ոս-կի արժած էին , ցիրուցան պաշտելի անկարգութեամբ մը նետուած էին հոն . գեռատի կինը հանեց գլխարկը գլխէն , շարժուն հայելիին առջեւ դիտեց ինքզինքը ընդերկար , մատերը գանգուր մազերուն մէջ միսրճեց ու անհուն մելամազճութեան քօղ մը պատեց իր ճա-կաաը , մինչ երկու բիւրեղէ շիթեր կ'փալփլէին երկար թարթիչներուն ծայրը . . . նոյն վայրկենին հնչեց ճաշի զանգակը որ մեծ ու լոխին տան մէջ տիսուր արձագանգ

մը տուաւ, ընդարձակ ճաշանքահը մղնիկ կազոյաց թառ
ջավ կահաւորուած էր, աեւ մարմարէ վառարանին մէջ
չոր փայտի դէզ մը կը ճարճատէր. փեղկ ու պատուհան
դոց էին եւ ձեղունէն կախուած ոսկեզօծ մեծ լամբարդ
կանաչորակ լոյս մը կը սփռէր: Սեղանը զարդարուած
էր արծաթ սպասներով, ու ոսկեդրուագ բիւրեղէ անօթ-
ներով: Տիկինն անտարեր յառաջացաւ մինչեւ սեղանին
հակատը, ուր արդէն զետեղուած էր ամուսինը լայն
թիկնաթոռի մը մէջ, ժապանցաւ անոր տմոյն ժպտով և
մօտիկը նստեցաւ. . . :

Տիրազդեցիկ բան մը ունէր ճաշը այդ զոյդին,
մին հիւծուած ու հիւանդագին, միւսը մատղաշ եւ գե-
ղունակ, այդ շքեղ ճաշասրահին մէջ, այդ մարդուած
ծառաներով շրջապատուած որք ինքնաշարժ մեքենանե-
րու պէս կը ծառայէին: Տանակէրը իր ցաւատանջ ոռքը
ցած աթուակի մը վրայ հանգչեցուցած, տարտամ և
մտազբաղ կ'ուտէր իր ապուրը՝ ցանցառ մօրուքն ու
ճաղատ ճակատը տժգունած օդային կազին լոյսէն, մինչ
տիկինը հազիւ կը դպէր իրեն ներկայացուած խորտիկ-
ներուն ու գերեզմանական լռութիւնը սրահին հազիւ-
երբեմն կը խանգարուէր աննշան խօսակցութեամբ մը:

Երբ կարգն եկաւ աղանդերին, տանտէրն որ ար-
գէն իւր ապուրն ու հաւկիթը լմնցուցած էր, անցուց
ակնոցը նուազուն աշքերուն եւ իր մօտ դրուած լրտ-
գիրներէն առաւ հատ մը ու սկսաւ կարդալ: Մրրկա-
յոյզ երիտասարդութենէն յետոյ ախտամէտ աշուն մը
ունեցած էր այդ մեծահարուանա մարդը, եւ կեանքին
ամէն վայելքներէն յափրանալէն յետոյ այժմ իր մատա-
գատի կնոջ հետ, որոնց կեանքը նոր կը սկսէր, միանձնի
մը պէս կ'ապրէր:

Մինչ կը կարդար ամուսինը, սեղանայարդարը —

նոշ մօտ դրած էր գեղեցիկ պաղաման մը լի պատուական պառւ զներով, նորոտի կինը չէր գոյեր անոնց, իւր փաքրիկ ոսկի գունակովը մեքենաբար զարդանկարներ կը գծէր սփռոցին վրայ, երազուտ աչքերը դատարկուաթեան մէջ սեւեռած, եւ իր սիրական շունը, մետաքնահան գանգուրներով աղօւոր կենդանի մը, սեղանին միւս կողմը ետեւի տաքերուն վրայ նստած, տամուկ աշքերով կը դիտէր դիմքը:

... Եե՛ղճ կենդանի, ո՞րքան արգահատանք կը դնէր այդ նայուածքին մէջ. ինքն ալ կարծեսունկցած էր իր յուստիարութիւնները, ինքն ալ սպասած էր առոյդ ու կայտառ պղտիկ տղաքներու դալստեան, որոնք զինքը պիտի չարշարէին, ականջներէն ու պոչէն քաշէին, կըունակը ելլէին ու տունը զուարթ աղմուկով լեցնէին, ինքն ալ պիտի պաշտպանէր դանոնք ու վազվզէր անոնցնետ, բայց իր յոյսը ի գերե ելած էր, ու հիմայ տունը երթարով աւելի տխուր կ'ըլլար եւ իր տիրուհին բնաւ չէր ինդար. . . եւ ինքը ասմուկ աշքերով անոր կը նայէր զայն միսիթարել չկարենալուն յուսահատ. . . :

Յանկուրծ գոց գուռ պատուհանին ետեւէն ճերմակ զարդենին ճիւղերուն մէջ լոււեցան թեւի բաղստամներն եւ զուարթ ճուռողիւնները թռչնիկներու, որոնք այդ գարնան անոյշ երեկոյին բնութեան ծոցին մէջ առ զատ իրենց սիրոյ հեշտին մնդեղիները կ'երգէին. նորատի կինը ցնցուեցաւ. դուրսը ամէն ինչ կեանք, ամէն ինչ խինդ էր, ներսը ամէն ինչ ցուրտ ու մահազդեցիկ:

Ճոյս աղ անդեռներով եւ պատուական գինիներով լի բաժակներուն առջեւ գլխահակ, հէգ կինը, տրտմաթախիծ կը խորհէր. իր ճերմակ մաքուր ճակտին վրայ վաղտհաս խորշոմներ կը գծուէին ու կեանքով թրթառն իր սիրաը առչորուած՝ կ'սպառէր, անարա'տ ողջակէզ, զոր մարդկային փառամոլութիւնը նուիրած էր ոսկի բագինին:

(Քիւզանդիոն 2001
Թիւ 1903 ապ. 13)

ԵՒՓԻՄԷ թ. ԱԻԵՑԻՍԵԱՆ
(Անայիս)

ԵԱՀԱՅԱԿԱՆ ԱՐԵՎԱԿԱՆ ՊՐԵՄԻԱ
ԿԱՆԱԿԱՆ ՀԱՅ ՀԵՂԻՆԱԿԱՑ

Աղամենիս (Պետրոս Հերթիւնան) . — Ծննծէ կ. Գոյիս 1850ին, գերածան, իր անհաջին ներկայացումը կուտայ 1853ին կ. Պոլսոյ Արեւելեան հատրուին մէջ, այնուհետեւ մըշա իրը անստղիւա դերասան կը հըռչակուի իր անունը, մանաւանդ Շեքսպիրեան խազերու մէջ և հօսւկ ուրիշն կոկորային բաղդկեղը զինք զերսըմ ան կ'իշեցէ 1891 յունիս ամսոց 3ին : Աղամենին բանաստեղծ է մրանգամայն, բազմամիւ ևն իւր քերթուաձներն, որոց ամբողջական Հաւաքածոյն լոյս տեսաւ 1895ին Վենետիկոյ Միջամարքանց տպապանէն : (Նախապէս (1880ին) ալ հրատարակած է իւր Քերրուածին ի Թիֆիզ) : Հերատարակած է 1887ին ի Թիֆլիզ «Շեքսպիր և իւր Համլէթ ողբերգութեան աղբիւրն ու քննադ ստութիւնները» անուն զործն :

Անդաման (Միքայէլ) . — Ծննծէ կ. Գոյիս, անտիկին աշակերտ Մուրաստեան վարժարածի : Թ սնաստեղծ՝ որ մասնաւոր ճիրը ունի գոզարիկ քերթուածներ յօրինելուս։ անձնումը իրը նոյն Փաւանուա Գոդին կ'ազգունուի զրասէրներէ : Հրատարակած է բանաստեղծութեանց հասորներ։ Ժպիհօն և Արտասուր, Էջոյ և Պոռտեր, Գարենան Հովիեր : 1900-91ի Մասհաներուն մէջ ևս ունի բազմամիւ սիրուն քերթուածներ :

Անդրիանիս (Տիգրան) . — Խերմագիր ։ որ Պոլսոյ հայութացորութեան մէջ իր տեղն ունի իր օգոստակար յօդուածներովը ու տեսուաթեշններով : Արեւելելով սկսած է իր գոտական գործունէութիւնը, եւ քանի մը տարիներէ ի վեր կը գարէ Մասհայի խմբ սպազմետութիւնը :

Աստաւուր (Հրանիս) . — Ծննծէ կ. 1862ին օգոստոս 10ին Պոլսոյ Պյանը գիւղը Ռւամանց շրջանը Ռուկերթ Գոլենի մէջ սկսած է եւ 1881ին Բարիզ ջացած եւ հոն Բրաւագիտ սկսան վարժարասնի դասընթացքին հետաձած է : Գրական բնդմթերաւ կետեր մը ունեցած է, աշխատակցելով Պոլսոյ հայ Թերթերաւ, մանաւանդ Արեւելելի, 1884էն ի վեր ուր Արտահ Ժածկանուով հրատարակած է շատ մը յօդուածներ «կեանը ի Ֆրանսաւ»

մակագրով։ 1892ին Գրիգոր Զօհրապի հետ հրատարակած է Մասիսը։ 1898—99 օրաթերթ Մասիսի խմբագրագետը եղած է։ Իր կողք քերականութիւններուն աշխատալցած է։ պատրաստած է 1900, 1901ի Ընդարձակ Օրացոյցները։ հրատարակած է նոյնպէս Պատանեկան ներշընթանը 1879ին։

Թուրեփան (Եղիշե Խաջիսկի)։ — Բազմահիւտ եկեղեցական, եղայր վաղամեռիկ բանաստեղծ Գևորգոս Դուրեհանի, ծնած 1860ին, յիւս կիւտար Կ. Պոլոսյ, նախկին աշխակերտ Խւսկիւտարու ձեմարանին։ աշխարհական անունն էր Միհրան։ 1880ին վարդապետութեան կոչում ընդգույնվ՝ քիչ յետոյ վնաց նիկոմիդիոյ Պարտիզակ զիւղը, ուր տասնամենայ պաշտանավարութեամբ օգոստակար կերպով ժառայեց զիւղին եկեղեցւոյն, եւ զարդոցին, պատրաստելով ուսեալ երիտասարդութիւն մը՝ որմէ յիշենք Խրունադ Տէր Անդրէասեանը՝ որ լեզուաց եւ զիւութեանց բաւական պաշտառ մը մթերած է իր մէջ եւ Մամղումէի մէջ խմբագրական կարեւոր այժմէ։

Դուրեհան Սրբազան Պարտիզակէն հրաժարելէն ետքը Արմաշու Դըպշենիքին ներբին տեսուչ կաղողուցաց եւ Օրմանեան Սրբազանի զործակցութեամբ հմուտ եկեղեցականներ ընծայեց ազգին։ Օրմանեան Սրբազանի Ամենա Պատրիարքութեան բարձրանալէն յետոյ, Դուրեհան Սրբազան Արմաշու Դպինականին փոխ վանահայր եւ վերատեսուչն եղաւ եւ արդիւնաւորեց իր պաշտօն՝ ուսեալ եկեղեցականներու Թիւը անեցնելով մեր մէջ։ Այժմ Առաջնորդ է Զմիւռնիոյ։ Հրատարակած է մի քանի զաստգրքեր։ Ընթացի ի Դրց Բարբառ։ Ա. եւ Բ. Տարի, Բառազիթուրին։ Պատմ. Հայ Մատենագրութեան, Ընթիր Ասացուածի։

Զօհրապ (Գրիգոր)։ — 1860ին Պոլիս ծնած է, նախ աշակերտած, է Կալաթա Աէրայի եւ յետոյ Կայսերական իրաւագիտական վարժարանին, ուրիէ փաստարանի վկայագրով զործօն կենարի մէջ մտաւ։ Հրատարակած է Աննեսացած սերունդ մը վէպիկը։ Գրած է Արեւելլիի եւ Մասիսի մէջ զեղեցիկ նորագիւպներ։

Մագմուրեան (Մատրէսո Ցովիաննէկօ)։ — Ծնած է ի Զմիւռնիա և մոռած 1901 յունուար 2 ին։ 1824ին իր նախնական ուսումը տեղւոյն Շենրովեան վարժարանին մէջ առնելէ յետոյ՝ Բարիզու Մուրատեան վարժարանը մտնելով՝ յարողած է հան ուսմանց վկայական առնուլ։ Մամուրեան անկրնեղ հրապարակագիր մ'եղաւ, ինքն էք որ 30 տարիներէ ի վեց կը հրատարակէր Արեւելլեան Մամուլ հանդէցը, զոր հիմայ որդին Հրանք, Մամուրեան կը շարունակէ։ Մամուրեանի զրական զործունէութեան յու-

բելեանը կատարուեցաւ 1900 հոկտեմբերին նախաձեռնութեամբ եւ նա-
խագահութեամբ Զմրւենիոյ հոգելոյս բազմարդիւն Առաջնորդին՝ Ամեն . Տ .
Մելքիսեդեկ Արքեպիս . Մուրատեանի , եւ այս առթիւ ազգին կողմէ մեծ
պատիւներու արժանացաւ իրաւամբ . Ունի բազմաթիւ Թարգմանութիւն .
Ներ վէպերու , իիսկ զինաւոր գործերն են Հ . Նամականի . Անզյիշական
եւանականի , [Մեւ չերին մարդը , չցեւն . եւն .]

[Մուրատեան (Մելքիսեդեկ Արքեպիսկ .) . — Ռուսաստանի
Շամշադին բազարը ծնած՝ 1836 ին . իր նախնական կրթութիւնն առած
է Թիֆլիսի աշակերտած է Ներսիսեան վարժարաբին : Իր զինաւոր գոր-
ծերն են . Պատմ . Հայ Առաքելական Ս . Եկեղեցոյ , Պատմ . Նոր Կը-
ռակարանի , Երկու խօսի Ռուսաստանի կրօնական եւ կրթական վիճա-
կին վրայ . Կենսագործիւն Պետրոս Շանչեանցի , Ընդհանուր Եկեղեցա-
կան պատութիւն , Հովուական Աստուածաբանութիւն : Երիտասարդու-
թեան ատեն աշխատակից եղած է Մարկոս Ազարեկեանի Կռունկ ամսա-
գրին . իսկ Երկար ատեն վարած է Երուսալէմի Սիօն հանդիսի խմբագրու-
թիւնն եւ միեւնոյն ատեն զինաւոր վարչին Ըլլալով տեղոյն ժառանգաւո-
րաց վարժարանին՝ բազմամիւ աշակերտներ պատրաստած է : 1885 ին ,
Զմրւենիոյ Առաջնորդութեան միջոցին , միաձայնութեամբ ընտրուած է
Ամենայն Հայոց Կաթողիկոս , Թէեւ չէ հաստատուած այդ պաշտօնին մէջ :
1900 ին վերստին կոչուած է Առաջնորդութիւն Զմրւենիոյ , ուր վախ-
անած է 1903 յուլիս 13 ին :

Պուկան (Յակոբ) . — Վենետիկի հին աշակերտներէն , զրեթէ Պոլսոյ
միակ ծերունազարդ հայ լուսուցին՝ որ լաւ զիտէ Հայերէն , Ֆրանասերէն ,
Բոտակերէն լեզուներ . բազմամիւ աշակերտներ հասուցած է : Ունի սիրուն
ոտանաւորներ , մոնաւանդ Միրենքնտիսեան տպարանէն ելած օրոցցյենե-
րուն մէջ : Հրատարակած է Անգուրք Պետրոս վէպիկին Թարգմանութիւնը :

Պետրէւեան (Ռեբէոս Յակոբ) . — 1851 ին Հոկտեմբեր ամսոյ վեր-
շիրը ծնած է Պոլիս Խասղիւղի մէջ . աշակերտած է Խասղիւղի Ներխս-
եան վարժարանին : Հմուտ է Հայ , Թուրք , Ֆրանս . , Անգլ . եւ Գերման
լեզուաց , նոյնպէս Յունարէնի եւ Լատիներէնի : Հիմնած է համանուն
վարժարանը զոր յարղապէս եւ անդուլ որւով կը շարունակէ 30 տարի-
ներէ ի վեր եւ ցարդ 200 է աւելի շրջանաւարտներ ընծայած է ազգին :
Բաց ի իր լուրջ եւ բազմակողմանի հմտութեամբ լեցուն յօդուածներէն
զորս մամնակ մամնակ սիոնած է լրազրաց մէջ , իր առանձին երկասի-
րաւթիւնք են . Առաջին տերեւի , Գեղեցիկն եւ գեղարուեստ , Թշուա-

ռուրիմ եւ գուր, ժողովրդեան զրաւակներ, Ներման եւ Դուռքեա (Թարգմ.), Բանի հաւասարելոյ ուրուց, Մարդիկ եւ իր, Դասիարակի մը խօսեար, ևայն ևայն :

Առուսինեան (Նահապետ) .— Թմբշկ, ուսումն առած է ի Թարիկ 1848 ին : Աշխարհիկ կղուրի նոր ուզգութիւն մը առլու համար հրատարակած է Ուզգախօսութիւններն . իր նեղինակութիւններն են 1854 եւ 1872ի երկու Տարեցոյններն, Տուրքի վրայ խօսած ճառն եւ ատենաբանութիւններ . Թարգմանած է Վրկմու Հիւկոյի Խիյ Պատան, յօրինած է Դասագիրք փիլիսոփայուրեան զործը . մեռած է 1876 ին :

Յեմիրնիապահեան (Եղիա) .— Ծնած է ի Խասզիւզ 1851 ին Մայիս ամսոյ սկզբները եւ տեղայն ներսինեան եւ Շամինազարեան վարժարանաց մէջ առած է իր նախնական ուսումը : 1876 ին Մարսիլիա զացած է հոն ալ Էկոլ դը Կոմմերս ի զասընթացքին հետեւած է : Խիստ կոսուխէն զրական ասպարէզն իշած է : Աշխատակցած է հոյ լրազրաց, մանաւանդ Գրամետ Ալում ստորազրութեամբ, զիւաւորաբար Մասիս օրաթերին : 5 տարիներ խմբազրապետն եղած Երկրագունչ ամսաթերթին : առանձին իր ճարտար զրին արդիւնքն է Գրահամ եւ իմաստայիշական Շարժում հանգէ սն, զոր վեց տարիներ անընդհան հրատարակեց : Ասոնցմէ զատ յօրինած է Տահնազարեանի մը խանճին պարզ ֆննուրիւնը, նոր կեամբ, Փիլիսոփայական բառարան, Երգապարհիւն իմ բաղիս մէջ, Տարեց Պատմ. իմաստայիրուրեան, ձառ աղջկանց դասիարակուրեան վրայ :

Յօնիլեան (Զապէլ) .— Ծնած է 1865 ին Իւսկիւտար եւ կը պմտկանի խանճեան զերպաստանին, զրական ժօնձանունն է Սիպիլ : Այժմ կը կոչուի Տիկին Ասատուր, ամուսնացած ըլլալով ժանոթ զրացէտ Հրանտ Ասսուտուրի հետ : Ուսումն առած է Իւսկիւտարու ձեմսրան վարժարանին մէջ : Կանուխէն ժտնօթացած է իր սիրուն ոստանաւորներով : Հրատարակած է Աղջկան մը սիրու վկաց, նոյնպէս Աշխատիարար մերակութիւններ, Ցոլիներ, եւն Ասոնցմէ զատ 1891 էն սկսեալ Մասիսի, Արեւելիք եւ ուրիշ Թերթերու մէջ զրութիւններ կամ քերթուածներ ունի, որոնք իր անունը աւելի ժողովրդական ըրած են :


Փանոսեան (Աղեմս. Գ.) .— Ծնած է 1858 ին եւ նախնական ուսումնառած է Տահնազարեան վարժարանին մէջ : Թու՛տասան Մանկանցի մէջ սկսած է գրել սիրուն ստանաւորներ, որոնք վերը առանձին

Հատորի մէջ լյս տեսած են Եղիշեր ու ծողեր անունով։ Բուրժասամէնք զառ Երկրագումնիք, Մասիսի, Արեւելիքի, Սուրբամդակի մէջ եւս գողացիկ եւ յաջող քերթուածներ ունի։

Փեշօքմալենան (Ցիգրան փառա)։ — Բմիշկ, ձնած է 1837 ին։ Երկար տարիներ բժշկական ընկերութեան նախազահութիւնը զարած է ու կարեւոր մասնակցութիւն մը ունեցած է բժշկական Ծերթին խմբագրութեանը մէջ։ Յօրինած է պատմութիւն մարդկային պատուաստման եւ Մանկատարքիւն բժշկական գրքերն ։ Մեռած է 1894 Նեկա 3 ին Քաջուած է Նիշլիի գերեզմանատունը։

Գիշեան (Բիլզանդ)։ — 1859 ին օգոստոս ամսոյ 8 ին ձնած է Պոլսոյ մէջ։ Հայրը կեսարացի էր։ Նախնական ուսումն առած է Մայր Եկեղեցայ դպրոցը։ Աիշեանի իր խմբագիր գործունէութիւնը կը սկսի 1879 Յունուար 1 էն Մասիս օրաթերթի միջոցաւ ուր իր թ. Ա. սառագրութեամբ յօդուածները ուշագրութեան առարկայ եղան։ 1884 ին Արեւելիքի խմբագրութեան մէջ մտաւ եւ մինչեւ 1896 շարունակեց իր խմբագիր պաշտոնը ամենամեծ յաջողութեամբ եւ ձեռնեատութեամբ։ 1896 նոյ. 4ին միմնեց Բիլզանդիոնն, զոր շատ թիւ միջոցի մէջ առաջնակարգ դիրքի մը հասցուց իր յօդուածներով, սեսութիւններով՝ որոնք այնքան օգտակար են հանրութեան։ Իր առանձին զործն է Պատմ. Ազգային Հիւանդանոցի, Փարզմանած է եռահասար Ընկերային համականին։

Վ. Ե. Բ. Զ.



ՑԱՆԿ ՆԻՒԹՈՒՑ

(Ա. Բ Զ Ա. Կ)

Անէմետն (Թովմաս) .	— Քաղըին ժամացոյցը	204
Անէկրօնի.	— Մօր մը պատմութիւնը	151
Անոննան (Արամ) .	— Յոհաննէս Այվազովիցի	50
Աշակերտ.	— Ստեփաննոս Գալասանեան	232
Ապու (Էսմոն)	— Համերաշխութիւն	259
Առառուր (Հրանի),	— Թարութիւն ամիրա Պէղճեան	271
» (Զապէլ Հ.) .	— Յոհաննէս պէյ Տատեան	274
Արքիարեան (Տիգրան)	— Սաղարթները եւ ծաղիկները	173
Աւետիսեան (Եւփիմէ).	— Ուղեւորութիւն ի Ս. Երուաղէմ	200
» ,	— Կազմաղլէրը	236
Բարգէն (Վ.) .	— Գատկերներ	302
Գորէ? (Գրանսուա) .	— Եւերունին Սիմէոն	244
Գուրեան (Եղիչէ Եպս.) .	— Սիսակին երզը	95
Զօհրաա (Գ.) .	— Ս. Մեսրոպի դամբարանը	287
Թէպէւու.	— «Ապրիմ-մառնիմ»	103
Թիկո.	— Օզոէն Խօնասարեան	118
Թորզում (Վ.) .	— Բզէզը	268
Թուրկէնէ (Եվլան) .	— Մեփականութիւն	271
»	— Սահակ ու Մեսրոպ	144
Թուրկէնէ (Եվլան) .	— Թոչնոյ մը անձնուիրութիւնը իր ձա- ղին համար	265
Ժքնույթագ (Հ. Կուռոներ) — Թշուառութեան անտառը.	— Թշուառութեան	195
Է. Բ.	— Զմեռը	27
»	— Տիկին Գիչը Ստոու	59
Լամարդին.	— Երկու եղայրներ	83
Լապուլէյ (Ե.) .	— Երկու սեւամրթները	256
Հիւկօ (Վ.) .	— Խեղճները	181
Հոււս (Թովմաս) .	— Շապիկին երգն . Թրզմ. Բ. Բ. .	109
Մամուրեան (Մ.) .	— Նուրհան	137
»	— Մկրտիչ Սահասարեան	279



مکاریخی رخصتایه سبله استانبولی میناسیان مطبوعه سنه طبع او انشدر
۳۲۲ نیشان سنه ۱۱ تو صولی و ناظرت جلیله سک ۳۴